

84  
2 - 66



20 APR 2006

ՏԵՐ-ԱՌՀԱՎԵԱՆ ՀՐԱՄԱԳՈՒԹԻՒՆ  
19 NOV 2010

34

-66

մր.

ՎԻՔԹՈՐ ՀԻԿԿՈ



# ԹՇՈՒԱՌՆԵՐ

ԶՈՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ. — ԳՈԶԵԹ

◆ ◆ ◆ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ ◆ ◆ ◆

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ՊԱԼԵԽՑ ԳՐԱՏՈՒՆ

1922

Տպագր. Մ. Տեր-Մահմակեան  
Ե. ՊՈԼԻՒ

12.08.2013  
ՏԵՍԱԿԱՆ

6399



ԵՐԿՐՈՐԴ ՄՈ. — ԳՕԶԷԹ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

ՎԱԹԵՐԼՈ

ԳԼՈՒԽ Ա.

ԹԵ ԻՆՉ ԲԱՆԻ ԿԸ ՀԱՆԴԻՊԻ ՆԻՎԵԼԻՆ ԵԿՈՂ ՄԸ

Անցեալ տարի (1881) Մայիսին մէջ գեղածիծաղ  
առաւօտ մը Նիվելէն գալով դէպի Լա Հիւլը կ'ուղր  
զուէր անցորդ մը, այն որ այս պատմութեան հեղի-  
նակն է: Հետի կը քալէր և քարայատակ լայն սալարկէ  
մը կ'երթար: Այս սալարկը երկու ծառաշարներու մէջ-  
տեղէն վէտ առ վէտ կը յառաջանայ բլուրներու վրայ,  
որոնք երարու ետեւէ կ'ուգան ճամբան վեր վեր կը  
վերցնեն և վար կ'իջեցնեն, և անոր վրայ ահագին կո-

Կ 682-55



970455

հակներ կը կազմեն : Անցորդը լիյլուա և Պուշ-Սէն-  
եօր-իղազը անցած էր : Արեւմտեան կողմէն Պրէն-  
լ'Ալէօյի հերձաքարէ շինուած զանգակատունը կը նրա-  
մարէր, որ գլխիվայր դրուած անօթի մը ձեւը ունէր :  
Բլրակի մը վրան հասաւ անտառէ մը, յետոյ զարտուղի  
ճամբու մը անկիւնէն անցաւ, ուր Հին դուռ թիւ 4 վեր-  
նագրով որթնահար մոյթի մը քով կապելայ մը կար,  
որու երեսին վրայ սա ծանուցագիրը կը կարդացուէր .  
Չորս հովերուն, Էշապօ, մասնաւորաց սրաւան :

Անցորդը քառորդ մղոնի չափ հեռանալով այս կա-  
պելայէն հասաւ պզտիկ ձոր մը՝ ուր ջուր կայ, այս  
ջուրը ճամբուն կոպիճներուն մէջէն բացուած կամարի  
մը տակէն կ'անցնի : Ծառերու ցանուցիր այլ կանչա-  
գեղ փունջ մը որ սալարկին մէկ կողմէն ձորը կը լեցնէ  
միւս կողմէն մարդագետիններու մէջ կը ցրուի, և շը-  
քեղօրէն կարծես իրարանցումով մը դէաի Պրէն-լ'Ալէօ  
կ'երթայ :

Հօն՝ ճամբուն աջ կողմը՝ պանդոկ մը կար, նաև  
գուսին առջեւ քառանիւ սալլ մը, գալլուկի բուներու  
ահազին խուրձ մը, արօր, տերեւագարձ ծառերու ցանկի  
մը քով չորտքեկ խոխիւներու դէզ մը, քիչ մը կիր որ  
քառակուսի ծակի մը մէջ կը ծխար, և սանդուղ մը՝ որ  
յարդեայ միջնորմներով բաժնուած հիւղի մը քով դըր-  
ուած էր : Նորատի աղջիկ մը՝ անպիտան խոտեր կը հա-  
նէր դաշտի մը մէջ ուր դեղնագոյն մեծ ծանուցագիր  
մը կը թուէր հովէն, ծանուցագիրը հաւանօրէն հանդի-  
մը կը թուէր հովէն, ծանուցագիրը հաւանօրէն հանդի-  
մը կ'ական տօնագաճառի մը օտարոտի տեսարանին կը վե-  
րաբնիքը : Պանդոկին անկիւնը, ձահիճի մը քով՝ որու  
բարնիքը : Պանդոկին անկիւնը, ձահիճի մը քով՝ որու

Այս արահետին մէջ ֆերպարէն մնացած պատ մը

կար որ իրարու հակառակ աղիւսներով շինուած սրա-  
ծալը քիւ մը ունէր վրան, ճամբորդը գրեթէ հարիւր  
քայլ առնելէն և այս պատին քովէն քալելով անցնելէն  
ետք կամարածե և քարաշէն մեծ դուռի մը առջեւ հա-  
սաւ, ո կուի ԺԴ. Ժ ժամանակուան ծանր ոճին համե-  
մատ շինուած էր, և ուղղաձիգ բարաւոր մը ունէր  
որուն երկու կլոր և տափածեւ բարձրաքանդակներ կը  
մօտէին : Դուռին վերեւը կանոնաւոր և բարձրաշէն ճա-  
կատ մը կը տեսնուէր, այս ճակատին ուղղութեամբը  
քաշուած պատ մը գրեթէ կուգար գուռին կը դպէր, և  
ասոր երկու կողմերը ուղիղ և յանկարծագէպ անկիւն-  
ներով կը պաշտպանէր : Առջեւի կողմը մարգագետնին  
վրայ երեք տափան երկնցած էր, որոնց մէջտեղերէն  
Մայիս ամսոյ ամէն ծաղիկները խառն ի խուռն կը բռւ-  
նէին : Դուռը գոցուած էր երկու հնաւեր թեւերով,  
որոնք ժանդուտ դռնահար մը ունէին :

Արեւին ճառագայթները զմայլելի էին . սոտերը  
մեղմիկ կը սարսուէին այն սարսուով որ Մայիս ամսոյ  
մէջ աւելի թոշնող բայներէ , քան թէ հովէն կ'արտադ-  
րի : Սիրուն թաշնիկ մը, որ հաւանօրէն սիրահար էր,  
մեծ ծառի մը վրայ մոլեգնաբար կը ձայնէր :

Ճամբորդը ծոեցաւ, և դրան շեմին ձախ կողմի  
քարին մէջ բաւական լայն և բոլորածե խոռոչ մը տե-  
սաւ, որ գունդի մը ներակողմին կը նմանէր : Նոյն պա-  
հան գուռը բացուեցաւ և գեղջկունի մը դուրս ելաւ :

Տեսաւ անցորդը և նշարեց թէ ի՞նչ բանի կը նա-  
յէր ան :

— Թրանսական գնդակ մը բացաւ ալդ ծակը, ըստ  
գեղջկունին :

Ցեսար շարունակեց .

— Սա վերը գուսին վրայ բեւեսի մը քով տեսածդ  
ալ պիսգայեան մեծ գնդակի մը ծակն է : Գնդակը փայ-  
տին միւս կողմէն չելաւ :



— Ի՞նչ է այս տեղին անունը, հարցուց անցորդը:  
— Ուկօմօն, ըստ գեղջկուհին:

Անցորդը կանգնեցաւ. քանի մը քայլ առաւ, և  
դնաց ցանկերուն վրայէն նայելու համար: Հորիզոնին  
վրայ ծառերու մէջտեղէն բլուր մը՝ և բլուրին վրայ  
բան մը նշմարեց որ հեռուեն առիւծի մը կը նմանէր:

Սնցորդը վաթերլոյի պատերազմի դաշտին մէջ կը  
գտնուէր:

Գ. Լ. Ո Ւ Խ.

## ՈՒԿՕՄԾՈՆ

Ուկօմօն սգալի տեղ մը եղաւ: Եւրոպայի այն մեծ  
փայտահարին՝ որ Նարոլէնն կ'անուանուէր՝ վաթերլոյի  
մէջ տեսած խոչընդուներուն սկիզբը և առաջին դի-  
մադրութիւնը այն տեղը եղաւ: Ուկօմօն եղաւ տապա-  
րին բերնին առաջին անգամ հանդիպող վարակը:

Ուկօմօն դղեակ մըն էր. շիմակ ալ ազարակ մըն  
է: Ուկօմօն հնագէտին համար Հիւկունն է: Այս բնա-  
կարանը շինողն է Սոմըրէի պարոն Հիւկօն, ճիշդ այն  
անձը որ Վիլէրի վանքին վեցերորդ մատրանապետու-  
թիւնը հաստատեց:

Անցորդը դուռը հրեց, սրահէ մը անցաւ արմուկո-  
վը հին կանք մը մշտելով, և գաւիթը մտաւ:

Այս գաւիթին մէջ ճամբորդին ուշադրութիւնը գը-  
րաւող առաջին բանն էր ԺԶ. դուրս դուռ մը որ

կարծես կամար մը կը կազմէ հոն, և որուն չորս կող-  
մը ամէն բան փլած է: Յիշատակարանի մը տեսքը շատ  
անգամ աւերակներէն կ'արտադրուի: Կամարին քով  
պատին վրայ բացուած և Հանրի Դ.ի ժամանակին յա-  
տուկ միջնակամարեան քարերով շինուած ուրիշ դուռ  
մը կայ, ուրիէ մրգաստանի մը ծառերը կ'երեւն: Այս  
դուռին քով աղբանոց մը, հոն հոս բրիչներ և թիեր,  
քանի մը սալլ, հին հոր մը իր սալայասակրման ու դառ-  
նակովը միասին, մարուկ մը որ կ'ոստոստէր, հնդկա-  
հաւ մը որ պարծօրէն կը շրջէր, մատուռ մը որ վրան  
զանգակատուն մը ունի, ծաղկաւէտ խնձօրենի մը որ  
մատուռին պատին վրայ կը յենու. ահա այս բաներով  
կը բաղկանար այն գաւիթը որուն տիրել Նարոլէննի  
անրջային զիտաւորութեանց մին եղաւ: Նարոլէնն եթէ  
կարենար առնել այս տեղը, թերեւս անոր չնորհիւ աշ-  
խարհիս տէր ըլլար: Հաւեր կը շրջին հոն և իրենց կը-  
տուցովը հողը կը ցրուեն: Գոռում մը կը լսուի, մեծ  
շուն մըն է գոռացողը որ ակունները կը ցուցնէ և որ  
Անգլիացիներուն յաջորդն է:

Անգլիացիք հոն հրաշալի արփութեամբ կոռանեցան:  
Գուրքի պահակներուն չորս խումբերը կատաղաբար պա-  
տերազմող բանակի մը դէմ դնելով եօթը ժամ կըռ-  
ուեցան:

Ուկօմօն եթէ երկրաչափական յատակագծով քար-  
տէսի մը վրայ տեսնուի, իր շէնքովն ու ցանկապատե-  
րովը միասին գրեթէ անկանոն և անկիւնին մէկը կըտ-  
րուած հանուած ուղղանկիւն մը կը ներկայացնէ: Այս  
կարուած անկիւնին կողմը կ'իշնայ հարաւային գուը.  
պատ մը կայ որ այս գուը կը պահպանէ և ուրկէ  
նետուած հրացանը ներս մտնողին վրայ կը պարպուի  
ուղղակի: Ուկօմօն երկու դուռ ունի, մին է հարաւա-  
յինը որ դղեակին դուռն է, միւսն է հիւսիսայինը որ

ագարակին դուռն է։ Նարոլէոնի Ուկօմօնի դէմ իր ժէ-  
րօմ եղբայրը զրկեց։ Կիլլըմինօյի, Ֆօյի և Պաշըլիւի-  
բաժինները հոն զարնուեցան, Ռէլլ զօրապետին զրեթէ  
ամբողջ գումարտակը հոն պատերազմեցաւ, բայց զոր-  
մը չտեսաւ։ Գէլլէրմանի գնդակներն ի զուր տեղացին  
այն դիւցազնական պատին վրայ։

Պօտիւէնի հեծելագունդը հիւսիսային կողմէն թէեւ  
ամբողջապէս Ուկօմօնի վրայ յարձակեցաւ տիրելու հա-  
մար, բայց չյաջողեցաւ, Սօյի հեծելագունդն ալ հա-  
րաւային կողմէն յարձակեցաւ, այլ միայն մէկ մասը  
զրաւեց առանց բոլորովին առնելու զայն։

Ազարակին չէնքերը գաւիթին հարաւային մասին  
բոլորտիքը կառուցուած են, Գաղղիացիները խորտա-  
կած են հիւսիսային դուռը, որու մէկ կտորը պատին  
կառչելով կախուած է։ Այս կտորը երկու պահանգի  
վրայ բեւեռուած չորս տախտակէ կը բաղկանայ, որոնց  
վրայ դեռ կը նշարուին յարձակումէն արուած վէր-  
քերը։

Գաղղիացիք հարաւային դուռը խորտակած, և կտոր  
մը զրած են անոր այն մէկ մասին տեղ որ պատէն կախ-  
ուած է։ Այս դուռը՝ որ գաւիթին ներսը կիսովին կը  
բացուի՝ վարը քարահիւս և վիրն աղիւսահիւս պատի-  
մը վրայ բացուած է քառակուսօրէն, և հիւսիսային  
կողմէն գաւիթը կը փակէ։ Կոչտ տախտակէ երկու լայն  
թեւեր ունի, և շինուած է որպէս զի սայլ մտնէ անկից,  
ինչպէս ամէն ադարակներու մէջ ալ կան այս տեսակ  
դուռեր։ Կատաղաբար պատերազմեցան որոնք որ զրա-  
ւել ուղեցին այս դուռը, որու անդիի կողմը մարդա-  
գետիններ կան, և որու սիւնին վրայ շատ ժամանակ  
արիւնաշաղաղ ձեռքերու ամէն տեսակ զրոշմներ տես-  
նուած են։ Պօտիւէն հոն մեռաւ։

Պատերազմին փոթորիկը դեռ այս գաւիթին մէջ կը

տիրէ, ահ ու սարսափը դեռ կը տեսնուին հօն, կոփւին  
աղմուկը կարծես քար կարած է և կ'երեւի, ամէն բան  
տակաւին կենդանի է, դեռ երէկ տեղի ունեցած է,  
բայց հետզհետէ կը մեռնի։ Պատերը կը հոգեվարին,  
քարերը կ'իյնան, խրամատները ձայն կուտան, ծակերը  
վէրքի կը նմանին, ծառերը՝ որ ծռած են կը սարսախն՝  
կարծես խոյս աալու կը նկրտին։

Այս գաւիթին մէջ 1815ին աւելի շէնք կար քան  
թէ այսօր։ Այն ժամանակի շէնքերը, որոնք եաքէն  
փլուած են, անոր մէջ դարեւանդներ։ անկիւններ և  
քանոնաձև արմուկներ կը կաղմէին։

Անգլիացիք այս գաւիթին մէջ փակուած և ամրա-  
ցած էին, գաղղիացիք մտան ներս, բայց չկրցան մնալ։  
Մատուախն քով զղեակին մէկ թեւը կանգուն կ'երեւի  
որ Ուկօմօնի աւերակներուն միակ մնացորդն է և որ  
փլուած, թերեւս կրնալինք ըսել թէ փորէն հերձուած  
է։ Դղեակը աշտարակի, մատուան ալ ուղմական ամ-  
րոցի մը տեղ ծառայեց։ Կոռուզները փոխադարձարար  
ջարդուեցաննոն։ Պատերուն ետեւէն, վերնայարկներուն  
վերէն, շտեմարաններուն ներսէն, ամէն պատուհաննե-  
րէն, ամէն օդամուտներէն, քարերուն ամէն ճեղքերէն  
վերջապէս ամէն կողմէ հրացանի բռնուեցան Գաղղիա-  
ցիք, որոնք խուրձերով չորաբեկ ոստեր բերին և պա-  
տերը և մարդերը կրակի տուին, ոռւմբին արուած պա-  
տասխանն էր հղեկը։

Դղեակին այս աւերներուն թեւին մէջ երկաթեայ  
վանդակներով պնդուած պատրւաններէն աղիւսաշէն  
բնակարանի մը աւերուն սենեակները կը տեսնուէին,  
անգլիական պահակները այս սենեակներուն մէջ դարանը  
մտեր էին, սանդուղը վերէն վար հերձուած է և խոր-  
տակուած խեցիի մը ներսի կողմին պէս կ'երեւի։ Երկու  
յարկ ունի այս սանդուղը, Անգլիացիք հոն պաշարուե-

զով և անոր վերի աստիճաններուն վրայ դիզուելով վարի աստիճանները կարեք էին, այս վարի աստիճանները կապտագոյն լայն սալաքարեր են որոնք եղիձներու մէջ դէզ մը կը կազմեն։ Դեռ տաօնի չափ աստիճաններ կը կենան և պատին կը յենուն, ասոնց առաջինին վրայ երեքժանիի մը պատկերը փորուած է։ Այս աստիճանները անմատչելի և իրեն խորչերուն մէջ հաստատուն են, իսկ բոլոր միւս մասերը ատամնաթափ ժամելիքի մը կը նմանին։ Երկու ծառ կայ հոն, մինչորդած, միւսն ալ արմին կողմէն վիրաւորուած է և Ապրիլի մէջ կը ծլի։ 1815էն ի վեր սանդուղին մէջտեղէն մածնալ սկսաւ այս վիրաւոր ծառը։

Մատուեին մէջ կոտորածներ եղան, վերստին հանդարատելով՝ զարմանալի կերպարանք մը առած է։ Կոտորածէն ի վեր ա'լ պատարագ մատուցուած չէ հոն։ սակայն խորանը գեռ կը կենայ, կոշտ փայտերով շինուած խորան մըն է այն որ անողորկ քարէ պատի մը վրայ կը յենու։ Մատուոը ունի չորս պատ, որ կրաջուրով լուացուած է։ դուռ մը՝ որ խորանին հանդիպակաց կողմն է, երկու կամարածև պղտիկ պատուհաններ, գուռին վրայ փայտաշէն մեծ խաչնլութիւն մը, խաչելութեան վերեւը քառակուսի օդամուտ մը որ դէզ մը խոտով գոցուած է, բոլորովին խորտակուած ապակիի հին շրջանակ մը որ գետինը անկիւն մը նետուած է, այս է ահա այս մատուրին նկարագրութիւնը։ Խորանին քով սուրբ Աննայի արձան մը կայ որ ԺԵ. դարու գործէ, պիսգայեան գնդիկ մը՝ Մանուկ Յիսուսի գլուխը առած տարած է։ Գաղղիացիք պահ մը տիրեցին մատուռին, յետոյ գուրս ելնելու ստիպուելով հրդեհեցին զայն։ Այս հիւղը բոցերով լեցուեցաւ, փուռ մը եղաւ, դուռը այրեցաւ, տախտակամածը այրեցաւ, բայց փայտաշէն բրիստուը չայրեցաւ։ Կրակը անոր ոտքերը կրծելէ

ետք՝ որոնց միայն սեւցած սրունքը կը տեսնուի՝ կանգառաւ։ Տեղացիներուն խօսքին նայելով հրաշք մըն էր այս։ Գլխատ մանուկ Յիսուսը, Քրիստոսին չափ բարերազգ չեղաւ։

Պատերուն վրայ շատ մը փորագիրներ կան։ Քրիստոսի ուներուն քով սա անունը կը կարդանք։ Հենց զիսինեկ, նաև սա անունները։ Գոնիկ Տիո Մայօր, Մագոււս ի Մարգուեզա, Տէ Արմաւրո (Հապանա)։ Գաղղիական անուններ կան զարմացման կէտերով որոնք բարկութեան նշան են։ Պատը 1849ին ճերմկեցաւ, վասն զի ազգերը զիրար կը նախատէին անոր վրայ։

Ահա այս մատուախն զրան առջեւէն վերցուեցաւ դիակ մը որ ձեռքը տապար մը ունէր։ Այս դիակը Լըկրո փոխանդակալն էր։

Մատուեին ելնելէդ ետք ձախ կողմը հոր կը տեսնես։ Այս գաւիթին մէջ երկու հոր կայ։ Կը հարցուի թէ ինչո՞ւ մատուախն աջակողմեան հորը թոյլ և ճախարակ չունի։ վասն զի ա'լ անոր ջուրը չգործածուիր։ Ինչո՞ւ ա'լ ջուրը չի գործածուիր։ վասն զի մարդու ոսկերոսիք լի է ան։

Այս հորէն վերջին անգամ ջուր քաշողը կիյեօմ Վան Քիլսօմ կ'անուանուէր։ Գիւղացի մըն էր ան որ Ուկօմօնի մէջ կը բնակէր և պարտիզպան էր հոն։ 1815 Յունիսի 18ին իր բնանիքը Ուկօմօնէն փախաւ և ան տառներու մէջ պահուերտեցաւ։

Այս ցիրուցան դժբաղդ ընտանիքները օրերով և գիշերներով վիլէրի վանքին շրջակայ անտառը ապաւինեցան, դեռ քանի մը ճանաչելի հետք կայ, ինչպէս է ծառերու այրած հին կոճղեր որոնք թաւուտներու մէջ ահուղողով գրաւուած այն խեղճ գիշերապահներուն տեղը կը ցուցինեն։

Կիյեօմ Վան Քիլսօմ Ուկօմօն մնաց «դղեակը պահ-

պանելու համար», և շտեմարանի մէջ կծկուած պահուեցաւ: Անգլիացիք գտան դայն թաքստարանէն հանեցին տարին, և թուրի կոնակով ծեծելով ծառայութիւն ընել տուին ահարեկ մարդուն: Ծարաւի էին Անգլիացիք, կիյեօմ այս հորէն ջուր կ'առնէ և անոնց կը բերէր որ խմեն: Շատերը յետին անդամ այն հորին ջուրէն խմեցին: Պիտի մեռնին եղեր, նաև այս հորը այնքան մեռնողներ ուրկէ ջուր խմեցին:

Կոիւէն ետքը սախպողական գործ մը կատարուեցաւ, որ էր դիակները թաղել: Մահը յաղթութեան անհանգստութիւն տալու մասնաւոր կերպ մը ունի, և փառքին ետեւէն ժանտախտը կը բերէ: Թիֆոսը յաղթանակին կցորդ մասերուն մին է: Այս հորը որ խորունկ էր՝ գերեզման մը եղաւ: Երեք հարբւր մեռել նետուեցաւ մէջը. զուցէն փոքր ինչ սաստիկ աճապարումով: Ամէնքն ալ մեռած էին արդեօք: Ոչ, կ'ըսէ աւանդութիւնը, կ'երեւի թէ թաղումին հետեւեալ զիշերը հորէն տկար ձայներ լսուեցան որոնք կը կանչէին:

Այս հորը գաւիթին մէջ առանձին մնացած է: Երեք կողմէն կէսը քարով և կէսն ալ աղիւսով շինուած պատերը կը շրջապատէին զայն, պատերը հողմարգելի մը թերթերուն պէս ծոսւած են և պղտիկ քառակուսի աշտարակի մը ձեւը կը ներկային:

Զորրորդ կողմը բաց է: Այս կողմէն կ'առնուէր ջուրը: Ներսի պատին վրայ բոլորակ և տձեւ պատուհանի մը պէս ծակ մը կայ. թերեւս պղտիկ ոումբի մը ծակն է այն: Այս պղտիկ աշտարակը ձեղուն մը ունէր որուն միայն գերանները մնացած են: Աջակողմեան պատին երկաթեայ նեցուկին վրայ խաչ մը ծրագրուած է: Երբ մելով կը նայիս, նայուածքը աղիւսային զլանի մը մէջ կը սուզի որ խաւարով լի է բոլորովին: Հորին բոլորտիքը եղիձներ կան, որոնց մէջ աներեւոյթ կ'ըլլան պատերուն վարի մասերը:

Այս հորին առջեւ չկայ այն կտպտագոյն լայն սալաքարը որ Պելժիկայի ամէն հորերու առջեւ տախտակամածի տեղ կը ծառայէ: Կապտագոյն սալաքարին տեղ գերան մը կայ որուն վրայ հինգ կամ զեց փայտի տձեւ, վարակաւոր և ծուռ կտորներ կը կաթնին, և մեծ ոսկորներու կը նմանին: Հորն ա՛լ ոչ դոյլ, ոչ շրջթայ, ոչ ճախարակ ունի. բայց գեռ կը կենայ քարէ կոնքը ուսկէ դուրս կը վազէր ջուրը: Անձեւեւի ջուր կը հաւաքուի այս կոնքին մէջ, և ժամանակ առ ժամանակայ անտառներէն թուչուն մը գալով կը խմէ և կը թոփի:

Այս աւերակին մէջ առւն մը կայ, որ ազարակին առւն է և որուն մէջ մարդ մը կը բնակի: Այս առւնին գուռնէն ելլողը գաւիթը կը մտնէ: Դուսին վըրայ կոթեայ փականքի մը աղուոր թիթեղին քով ծուռ դրուած երկաթեայ խաչածեւ կոթ մը կայ: Հանովրացի Վիլտա տեղակալը ազարակը փոխելու և պատըսպարուելու համար երբ այս կոճակը կը բռնէր, գաղղիացի խրամահատ զինուոր մը տապարի հարուածով մը անոր ձեռքը կտրեց:

Տունը բնակող ընտանիքի հաւն է վալ Քիլսօմ հին պարտիզանը որ ժամանակէ մը ի վեր մեռած է: Ալեւոր մազերով կին մը ըստ մեղ.— Հոն էի. Երեք տարեկան էի. քոյրս որ ինձմէ աւելի մեծ էր, կը վախնար և կ'ուլար: Մեզի առին անտառը տարին: Մօրս զիրկն էի: Ամէնքը իրենց ականջը գետինը կը զնէին մափկ ընելու համար, ես թնդանօթին պէս ձայն հանելու համար պում պում կ'ըսէի:

Գաւիթին աջակողմեան դուռը, ինչպէս ըսինք արդէն, մրգաստանին վրայ կը նայի:

Մրգաստանը սարսափելի է:  
Երեք մասի, կամ գրեթէ երեք արարքի կը բաժնուի ան:

Առաջին մասը պարտէղ մը, երկրորդը մրգաստան մը, երրորդը անտառ մըն է: Այս երեք մասը մէկ շըրջապատված կը փակուին: Դուռին կողմը դզեակին և ադարակին շէնքերը կան. ձախ կողմը ցանկ մը, աչ կողմը պատ մը, ներսի կողմն ալ պատ մը կայ: Աջակողմեան պատը աղիւսաշէն, իսկ ձախակողմեանը քարաշէն է: Նախ պարտէզը կը մտնես որու ձեւը վերէն վար կարգադրուած է, և ուր հաղարջենիներ անկուած, նաև անթիւ անպիտան խոտեր բուսած են. քանդակելի քարերով շինուած ահազին դարատափ մը՝ կրկնուասոյց սիւներու հետ կը փակէ զայն: Իշխանական պարտէզ մըն է այն, և գաղղիական այն ոճին համեմատ շինուած է որու յաջորդեց լը նօթրի ոճը. բայց հիմակ աւերակ է մորենիներով գրաւուած: Սիւներուն վրայ գունդեր կան որոնք կարծես թէ քարէ դնդակներ են: Տակաւին քառասուներեք սիւն իրենց յենակին վրայ կը կենան, միւսները խոտին վրայ պառկած, և գրեթէ ամէնքն ալ հրացանէ կեղեքուած են: Սիւնակ մը խորտակուած է և կտրուկ որունգի մը պէս ծուռ կերպով գրուած է:

Թեթեւաղէն զօրաց առաջին գունդէն վեցը յառաջամարտ՝ ահա այս պարտէզը մտան՝ որ մրգաստանէն աւելի ցած է. չկրցան դուրս ելնել անկէ, և արջերու պէս իրենց փոսին մէջ բռնուելով և պաշարուելով բատիպուեցան կոռւելու: Հանովրական զօրաց երկու խումբերու հետ, որոնց մին գարապինա ըսուած հրագէններ ունէր: Հանովրեաններու այն սիւները շրջապատեր էին և վերէն հրացան կը նետէին: Թեթեւաղէնները որոնք երկու հարիւր գինուորի դէմ վեց հոգի էին և որոնք միմիայն հաղարջենիներուն կ'ապաւինէին, քաջութեամբ դէմ դրին վարէն և քառորդ մը կոռւելէն ետք մեռան:

Քանի մը աստիճան վեր կ'ելնես և պարտէզին

բուն մրգաստանը կ'անցնիւ: Այս մրգաստանին մէջ որ քանի մը քառակուաի կանգուն տեղ մըն է, զրեթէ մէկ ժամուան մէջ հազարհինգնարիւր հոգի մեռան: Պատը կարծես թէ պատրաստ է կոփւը նորէն սկսելու: Անգլիացիները թնդանօթ դնելու համար այս պատին վերի կողմերը անկանոն կերպով երեսունըութը ծակ բացած են որոնք դեռ կը կենան: 16րդին առջեւր անգլիացիի երկու կրանիթեայ գերեզման կայ: Միայն հարաւային պատին վրայ թնդանօթի ծակեր բացուած են. կոփւը զիսաւորաբար անկէ կը սկսէր: Այս պատը տերեւազարդ ծառերու մեծ ցանկի մը ետեւը պահուած է: Գաղղիացիք մօտեցան կարծելով թէ միայն ծառերու ցանկին հետ պիտի ըլլայ իրենց գործը. անցան ցանկէն և տեսան պատը, որ խոչընդոտ ու դարան մըն էր, և որուն ետեւը անգլիական պահակները դարանը մտած էին, և երեսուներկու որմածերպերուն ետեւէն թնդանօթ արձակելով հուր կը աեղային, ուռմբերու և զընդակներու փոթորիկ մը կը յարուցանէին: Սօյի հեծելագունդը սոսկալի ջարդ մը կերաւ այս պատին առջեւ: Վաթերլոյի պատերազմը ահա այսպէս սկսաւ:

Բայց Գաղղիացիք տիրեցին մրգաստանին: Սանդուղ չունէին, հետեւաբար եղունգներով մազլցելով վեր ելան: Մատերուն տակ գրեթէ քով քովի կոռւեցան: Մրգաստանին բոլոր խոտերը արիւնով շաղախուեցան: Նասօյի վաշտը՝ որ եօթը հարիւր հոգիէ կը բաղկանաբ, հօն զնդակոծուելով սոսկալի ջարդ մը կերաւ: Ծումբերէն կրծուած է պատին դուրսի կողմը ուրու դէմ ուղղուեցան Քելլէրմանի երկու մարտկոցները:

Մայիս ամսոյն մէջ այս մրգաստանը ամէն մրգաստանի պէս զգայուն է. ան ալ սոկեփայլ կոկոններ եւ մարգարտաղիկներ ունի, բարձր խոտեր կան ուր կը ճարակին արօրի ձիեր, ծառերէն երիվարի մազէ չուան-

ներ կապուած են որոնց վրայ ճերմակեղին կը փռուի չորնալու համար. անցորդը այս չուաններուն տակէն անցնելու ատեն զլուխը կը ծոէ, կը քալէ այս անմշակ երկրին վրայ, և ոտքը խլուրդներու ծակերուն մէջ կ'ընկղմի: Խոտերուն մէջտեղ արմատախիլ կոճղ մը կը նշմարսւի որ երկնցած կը կենայ, կը դալարի: Պլաքման հազարապետը այս կողմին կրթնելով տուաւ իր յետին շունչը: Մօտակայ մեծ ծառի մը տակ թյնակով մեռած գերմանացի Տիւրլա զօրապետը, սրու ընտանիքը Նանթի հրովարտակին յետս կոչումին ժամանակ Թրանսային խոյս առուող զաղղիացի ընտանիք մըն էր: Նոյն ծառին քով հիւանդ հին խնձորենի մը կայ որ կը ծոփ, և որ յարդեայ կապով ևս կաւով դարմանուած է ապաքիւնելու համար: Գրեթէ բոլոր խնձորենիները ծերացած են եւ կը չօրնան: Զկայ խնձորենի մը որ գնդակի եամ գունդի մը հարուած առած չըլլայ: Այս մրգաստանին մէջ բազմաթիւ ծառեր կան չորցած: Ազուաւնիր ոստերուն մէջ կը թուին, ներսի կողմը մանուշակներով լի անտառ մը կայ:

Պատիւէն մեռաւ, մօյ վիրաւորուեցաւ, հրդեն եղաւ, կոտորած եղաւ, դիակներ դիզուեցան, անզիացիք, գերմանացիք և զաղղիացիք կատաղարար կուուցան և իրենց արիւնովը վտակ մը կաղմեցին, հոր մը զիակներով լեցուեցաւ, Նասոյի և Պրունսվիքի գունդերը քնացան, Տիւրլա սպաննուեցաւ, Պլաքման ըսդաննուեցաւ, անզիական պահակները հաշմուեցան, Ռէյի բանակին քառասուն վաշտին քսանը մեծ մասամբ ջարդուեցաւ, միայն այս Ռւկօմօնի հիւղին մէջ երեք հազար մարդ սրէ անցան, կոտորուեցան, մորթուեցան գնդակամահ ինկան, այրեցան, և ինչո՞ւ. — որպէս զի այսօր զիւղացի մը ճամբորդի մը ըսէ. Պարոն երեխ քրուանի տուիք ինձ. և եթէ կ'ուզէք, բացարեմ ձեզ թէ ի՞նչ է Վարեկերոյի պատերազմը:

7-

ԷԾԽՈՒ

Գ Լ Ո Ւ Խ Գ.

## 18 ՅՈՒՆԻՍ 1815

Պատմիչին իրաւանց մին է ետ գառնալ. գառնանք ուրեմն դէպ 1815 թուականը, նաև փոքր ինչ մեր ետեւը թողունք այն ժամանակը, ուրկէ կը սկսին այս զրքին առաջին մասին մէջ պատմուած եղելութիւնները:

Եթէ 1815 յունիս 17էն 18ի գիշերը անձրեւ եկած չըլլար, Եւրոպայի ապագան փոխուած էր: Քանի մը շիթ աւելի կամ նուազ ջուր կաթելով Նարուէկոնի անկման պատճառ եղաւ: Նախախնամութիւնը Աւստրիլիցի պատերազմը Վաթերլոյի պատերազմով վերջացնելու համար քիչ մը անձրեւի հարկաւորութիւն ունեցաւ միայն, և աշխարհ մը փլուելու համար՝ եղանակին հակառակ՝ երկինքին ամպի մը անցնիլը բաւակտն եղաւ:

Վաթերլոյի պատերազմը տասնըմէկուկէսին կրցաւ սկսիլ, հետեւաբար Պլիւխէր ժամանակ ունեցաւ հասնելու: Ինչո՞ւ տասնըմէկուկէսին սկսաւ. — Վասն զի գետինը թաց էր: Հարկ եղաւ քիչ մը չորնալուն սպասել որպէս զի թնդանօթները կարենան շարժիլ ի հարկէ:

Նարուէկոն գնդաճիկ զօրաց պաշտօնատար էր, և կը զգար գետնին թաց ըլլալուն անպատեհութիւնը: Իր քոլոր պատերազմի յատակազիծները ամբակոծութեան տեսութեամբ պատրաստուած են. իր յաղթութեան բա-

Թշուառներ 46825

270453



նալին էր թնդանօթները ուղղել իր ուզած այս կամայն կէտը :

Թշնամի գօրապետին ռազմական դիրքը ամբոց մը կը համարէր և կը ոմբակոծէր : Թշնամիին տկար կողմը ուռմբով կը ճղմէր , պատերազմները թնդանօթով կը սկսէր և թնդանօթով կը վերջացնէր : Հրազէն արձակելու հանճարը ունէր : Մասնաւոր նպատակն էր թըշնամիին խումբերը խորտակել : Գունդերը ջնջել , գօրաց չարքը աւրել , բանակները փշրել և ցրուել , զարնել , միշտ զարնել , անընդհատ զարնել , ևւ այս գործը գընդակին կը յանձնէր : Սոսկալի միջոց , հանճարին հետմանալով տամնեւհինգ տարի շարունակ անպարտելի բրաւ պատերազմի կոփամարտութեան այս տիսուր ըմբէց :

Մանաւանդ թէ 1815 Յունիս 18ին ա՛լ աւելի կը վստահէր թնդանօթներուն , վասն զի իր թնդանօթները թշնամիին թնդանօթներէն աւելի շատ էին : Ուէլինքը թըն հարիւրյիսունըինը , իսկ Նաբոլէոն երկու հարիւր քառասուն թնդանօթ ունէր :

Եթէ գետինը չոր ըլլար , թնդանօթները կրնային շարժիլ , և պատերազմը առտուան ժամը վեցին կը սկսէր : Նաբոլէոն կը յաղթէր և պատերազմը կը լըմբնար ժամը երկուքին այսինքն բրուսիական գօրաց հասնելէն և անոր հետեւող յանկարծական փոփօխումէն երեք ժամ առաջ :

Նաբոլէոն այս պատերազմին մէջ յաղթուած ըլլալու մասին ո՞րքան յանցաւոր է . նաւուղի՞ղն է նաւաբեկութեան պատճառը :

Նաբոլէոնի փիզիգական յայտնի անկումը այն ժամանակ կը խառնուէ՞ր արդեօք ներքին նուազումի մը հետ . քսան տարի պատերազմելովը մաշուած էին արդեօք թռւրն ու միանդամայն պատեանը , հոգին ու միան-

գամայն մարմինը , զօրավարը դժբախտաբար կը զգա՞ր արդեօք թէ ա՛լ հինաւուրց զինուոր մըն է . մէկ խօսքով ըսենք , կը խաւարէ՞ր արդեօք այս հանճարը , ինչպէս կարծեցին շատ մը երեւելի պատմագիրներ . արկարացած ըլլալը ինքն ալ չդիտելու համար միթէ միմարութեածմբ կը համակուէր . վտանդի շոշչէ մը մուլուրելով միթէ կը սկսէր տատանի՞լ . միթէ չէ՞ր զգար վտանգը . անզգայութիւն որ ծանր բան է գօրապետի մը համար . այս նիւթական մեծ մարդերու դասին մէջ որոնք կրնան պատերազմին տիտաններն անուանուիլ , միթէ հանճարը կարծատեսութեան հասակ մը կ'ունենայ : Ծերութիւնը տեսլականին հանճարներուն վրայ եցանութիւն չունենար . Տանէթներու և Միչէլ Անժերու համար ծերանալլ ածիլ է . միթէ Աննիպալներու և Պօնաբարթներու համար նուազիլ : Միթէ նաբոլէոն յաղթութիւնը ուղղապէս ըմբռնելու կարողութիւնը կոռուսած էր . միթէ հասած էր այն վիճակին ուր ա՛լ կարելի չէ վտանգը իմանալ , ծուղակը գուշակել , և վիճերուն վկուն եզրը նշմարել , միթէ աղէտից հոտը չէր առներ . այն որ ժամանակաւ յաղթութեան ամէն ճամբաները գիտէր և որ իր շանթածիգ կառքէն վեհապետական մատով կը ցուցնէր զանոնք , միթէ հիմա աղէտաւոր շփոթումով մը համակուած՝ դէպի դարեւանդները կ'առաջնորդէր լէզէոններէ բազկացող իր կառքին ազմկալի երիվարները . քառասունըվեց տարեկան հասակին մէջ միթէ յետին ծայր յիմարութեամբ մը գրաւուած էր . կրնա՞յ ըսուիլ թէ ճակատագրին այս սիւտանեան կառավարը ոչ ալլ ինչ էր բայց եթէ անվարժ և շատ յանդուզն ձիւաւոր մը :

Ամենեւին չենք կարծեր :

Ամենուն վկայութեան նայելով պատերազմի համար անոր պատրաստած յատակագիծը հրաշակերտ մըն

էր : Ուղղակի դաշնակիցներու չարքին կեդրոնը երթալ , թշնամիին բանակը ճեղքել , երկու մաս ընել , բրիտանական մասը դէպի Հալ և բրուսիական մասը դէպի Թօնկրը մղել , Ուէլինքթընը Պլիւխէրէն զատել և զանոնք երկու հատոր ընել : Մօն-Սէն-Ժանի տիրել , Պրիւէլը գրաւել գերմանացին Ռէն զետը և անդիմացին ծովը նետել : Նաբոլէն Վաթերլոյի պատերազմին մէջ այս կերպով կոռւիլ որոշած էր , ուրիշ պէտք եղածն ալ յետոյ ի գործ դնելու գիտաւորութեամբ :

Աւելորդ է ըսել թէ մենք հոս Վաթերլոյի պատմութիւնը զրելու պահանջումը չունինք . մեր գրած վիպասանութեան ծնունդ առուող տեսարաններուն մին Վաթերլոյի այս պատմութիւնը մեր զրելիք նիւթը չէ . մանուանդ թէ Նաբոլէն տեսութեամբ մը նկատելով տիրապէս զրած է այս պատմութիւնը . Շարա ևս զըրած է ուրիշ տեսութեամբ մը նկատելով զայն : Իսկ մենք կը թողունք որ երկու պատմիչները իրարու հետ կոռւին . մենք հեռուէն ականատես մըն ենք , դաշտին մէջ անցորդ մըն ենք , մարդկային արիւնով շադուած այս հողին վրայ ծոռի և փնտուող մըն ենք՝ որ զուցէ երեւոյթները իրականութիւններ կը համարի , մենք իրաւունք չունինք յանուն գիտութեան հակառակելու պատահարներու ամբողջութեան մը որոնց մէջ անշուշտ կրկներեւոյթ կայ :

Ոչ ուազմական փորձառութիւն և ոչ ալ ուազմական ձեռնհասութիւն ունենալով չենք կրնար գըրութիւն մը հաստատել ըստ մեր կարծեաց Վաթերլոյի մէջ դիպուածներու շղթայով մը կը գրաւուին երկու զօրավարները , և երբ խնդիրը ճակատագրին , այսինքն խորհրդաւոր ամբաստանեալի մը վրայ է , կը դատենք ժողովուրդին պէս որ անկեղծ դատաւոր մըն է :

Գլ. Ռ Խ Խ Դ .

A

*Խաչակրաց պատմութիւնը*  
Որքան որ կ'ուզեն ճիշտ դադափար մը ունենալ Վաթերլոյի պատերազմին վրայ , թող մտապէս զլիագիր Ա մը պառկեցնեն գետինը : Աին ձախակողմեան և վերէն ի վար երկնցող զիծն է Նիվէլի ճամբան , երկու զծին մէջտեղը գրուած թելն է Օհէնէն դէպի Պրէն-Շալէօ յանգող խորունկ ճամբան : Աին դագաթն է Մօն-Սէն-Ժան-Ժանի , ուր կը գտնուի Ուէլինքթըն . ձախակողմեան զծին վարի ծայրն է Ուկօմօն , ուր կը գտնուի Ռէյլ զօրապետը Ժէրօմ Պօնաբարթի հետ . աջակողմեան զիծին վարի ծայրն է Պէլ-Ալիանս ուր կը գտնուի Նաբոլէն . աջակողմեան զծին կէսէն քիչ մը վարն է Հէ-Սէնթ . Աին թելին ճիշտ միջավարն է այն տեղը ուր ըսուեցաւ այս պատերազմին յետին խօսքը : Ահա հոն դրուեցաւ առիւծը , այն որ կայսերական պահակներու յետին գիւցազնութեան խորհրդաւոր պատկերը եղաւ ակամայ :

Աին երկու գծովը և թելովը կաղմուող վերի եռանկիւնն է Մօն-Սէն-Ժանի լեռնադաշտը : Պատերազմի սկիզբէն մինչեւ վերջը երկու կողմն ալ ոչ միայն այս լեռնադաշտին տիրելու համար կռուեցաւ :

Երկու բանակներուն թեւերը ժընարի և Նիվէլի ճամբաներուն դէպի աջ և դէպի ձախ կողմը կը տարածուին , Տէրլօն Բիզթօնի դէմն է , Ռէյլ՝ Հիլի դէմն է :

Աին ծայրին ետեւը, Մօն-Սէն-Ժանի ետեւը Սուան-  
եի անտառն է:

Իսկ բուն դաշտավայրը կոհականաւ ընդարձակ զե-  
տին մըն է, ամէն մէկ ծալք յետագայ ծալքէն բարձր է  
և բոլոր կոհակները դէպի Մօն-Սէն-Ժան կ'ելլին և  
անկէ դէպի անտառը երթալով կը վերջանան:

Պատերազմի դաշտի մը վրոյ իրարու թշնամի եր-  
կու զօրախումբ երկու ըմբիշի կը նմանին: Մարտին առ  
մարմին իրարու փաթթուելով կոռուպներ են անոնք:  
Մին միւսը տապալելու կ'աշխատի: Ամէն բանի կը  
փարին. խոխ մը նեցուկ մըն է, պատի անկիւն մը  
հողաբուր մըն է, զօրագունդ մը եթէ զիւրառիկ աւան  
մը չգտնէ հոն ապաւինելու համար, խոյս տալով և տ  
կը քաշուի. դշավավայրի ցած տեղ մը, գետնի յատակ-  
ներու դանազանութիւն մը, պատահաբար խոտորոզ ա-  
րանետ մը, անտառ մը, փոս մը կրնայ կեցնել այն  
հսկու որ կ'անուանուի բոնակ մը, և չթողու որ նա-  
հանջէ: Ով որ պատերազմի դաշտէն դուրս կ'ալնէ, կը  
յաղթուի: Այս պատճառաւ է որ պատասխանատու զօ-  
րապետ մը կը հարկադրուի ծառերու ամենս փոքր  
փունջը անգամ քննելու և ամենափաքը կերպով ցը-  
ռած տեղն անգամ լաւ դնելու:

Երկու զօրավարները քննած էին Մօն-Սէն-Ժանի  
դաշտը, որ այսօր Վաթերլոյի դաշտը կ'անուանուի:  
Ուէլինկթըն տարի մը առաջ նախատեսած լրջմուռ  
թեամբ մը քննած էր զայն, ենթադրելով թէ կրնայ  
եծ պատերազմի մը դաշտը ըլլալ: Այս վայրին վրայ և  
այս մենամարտութեան մասին յունիս 18ին Ուէլինկ-  
թըն լաւ կողմը բոնած էր, իսկ Նաբոլէոն գէշ կղղմը:  
Անգլիական բանակը վերն էր, գաղղիական բանակն աւ  
վա ըը:

Հու գեթէ աւելու րդ կը համարինք ծրագրել նա-

բոլէոնին տեսքը որ 18ին արշալոյսի ժա-  
մանակ ձի նստած և դիտակը ձեռքը բռնած՝ Ռօօօմի  
լեռնակին վրայ կ'երթեւեկէր: Յոյզ տալու պէտք չկայ:  
վասն զի արդէն ամէն մարդ տեսած է զայն: Այն ան-  
խըոսվ գէմքը որ Պրիէնի գպրոցը գրուած պղտիկ գր-  
խարկին տակ կ'երեւէր, կանաչագոյն համազգեստը ո-  
րու ձերմակ աստառէն շքանշանը կը պահուէր, վերար-  
կուն որ ուսադիրները կը պահէր, բաձկոնին տակէն  
կախուած կարմիր ժապաւէնին ծայրը, կաշիէ վարտի-  
քը, սպիտակ երիվարը իր ծիրանեգոյն թաւիչէ տապ-  
ճակով որու ծայրերը պատկաւոր ն. տառեր և արծիւ-  
ներ կային, մետաքսեայ գուլպաներուն վրայէն հազած  
երկայնաձեւ կօշիկները, արծաթէ խթանները, Մարէն-  
կոյի սուրը, օրոնք վերջին կեսարի կերպարանքը կը  
կազմէն բոլորովին, գեռ երեւակայութեանց մէջ կեն-  
դանի են, կերպարանք մը որու ոմանք ծափ կը զար-  
նեն, ոմանք ալ խստիւ կը նային:

Այս կերպարանքը շտա ժամանակ լոյսի մէջ երեւ-  
ցաւ բոլորովին այս լոյսին հետ աւանդական մթութիւն  
մըն ալ կար զոր գիւցազանց մեծագոյն մասը լոյսէն կը  
զատէ և որ միշտ ճշմարտութիւն կը սքօղէ շատ կամ  
քիչ ատեն. բայց այսօր պատմութիւնը և լոյսը կը ծա-  
գին:

Այս պայծառութիւնը, ըսել կ'ուզենք պատմու-  
թիւնը անողորմ է. տարօրինակ եւ երկնային բան մը  
ունի ան. այսինքն բոլորովին լոյս ըլլալով և իրօք  
լոյս ըլլալուն պատճառաւ շատ անդամ մթութիւն  
կ'արտազրէ ուր որ ճառագայթներ կը տեսնուէին, միւ-  
նոյն մարդուն երկու զանազան ուրուականներու կեր-  
պարանք կուտայ, և ահա մին միւսին վրայ յարձակե-  
լով կը զատէ և կը պատժէ զայն, և ահա բռնաւորին  
ժամարը զօրավարին ակնախտիդ լոյսին հետ կը կըո-

ուի : Այս պատճառաւ է որ ժողովուրդները վերջնական-  
դատում մը ընելու մասին աւելի ճիշդ կշիռ մը կ'ու-  
նենան : Բարելոն բռնաբարուելով՝ Աղեքանդր կը փոք-  
րանայ . Հոռմ գերութեան մատնուելով՝ կեսար կը  
փոքրանայ : Բռնակալութիւնը բռնակալին ետեւէն կ'եր-  
թայ : Դժբախտ է այն մարդը որ իր ձեւը ունեցող խա-  
ւար մը կը թողու ետեւը :

Գ Լ Ո Ւ Խ Ե .

## ԻՆՉ ՈՐ ԱՆՈՐՈՇ Է ՊԾՏԵՐԱՋՄՆԵՐՈՒ ՄԵՋ

Ամէն մարդ գիտէ այս պատերազմին առաջին կեր-  
պարանքը . կորիւն սկիզբը շփոթ , անստոյգ , տարտամ  
և երկու բանակին համար սպառնալի էր . մանաւանդ  
թէ անգլիական քան թէ գաղղիական բանակին համար  
սպառնալի էր :

Գիշերն ի բուն անձրեւ եկած էր . տեղատարափը  
գետնին յատակները աւրած էր . ջուրը կոնքի մէջ հա-  
ւաքուելու պէս հոս հոն դաշտին փոսերուն մէջ լեց-  
ուած էր . տեղ տեղ կառքերու անիւներուն մինչև ա-  
ռանցքը ջուրին մէջ կը մնար : Երիվարներուն թանգե-  
րը հոսուն տիղմով շաղախուած էին . ցորենի և հաճա-  
րի հասկերը, զոր սայլերը իրենց աղմկաւոր քայլին  
ժամանակ գետինը ծուած էին , եթէ անիւներուն հետ-  
քը լեցուցած և ճամբայ կաղմած չըլլային, անկարելի-  
պիտի ըլլար շարժիլ, մանաւանդ թաքրօթի կողմի ձու-  
րերուն մէջ :

Կոիւը ուշ սկսաւ : Ինչպէս բացատրեցինք արդէն ,  
Նաբոլէոն սովորութիւն ունէր բոլոր թնդանօթները  
ձեռքը բռնելու հրացանի մը պէս՝ նշան առնելով պա-  
տերազմին երբեմն այս երբեմն այն կէտը , և սպասել  
ուզած էր որպէսզի թնդանօթակիր սայլերը կարենան  
շարժիլ և համարձակ արշաւել . հետեւարար հարկ եղաւ  
սպասել որ արեւը ելնէ և գետինը չօրցնէ : Բայց արե-  
ւը չելաւ : Վաթերլոն ա'լ Աւստերլիցի ժամադրութեան  
տեղը չէր : Երբ առաջին թնդանօթը արձակուեցաւ ,  
Անգլիացի Գոլվիլ զօրապետը իր ժամացուցին նայեցաւ  
և տեսաւ որ կէսօրին քսանընդ վայրկեան կար :

Գաղղիական բանակին ձախ թեւը Ուկօմօնի վրայ  
յարձակելով սկսաւ սաստիկ պատերազմիլ : Նաբոլէոն  
չէր ուզեր սակայն որ կորին այնքան սաստկապէս սկը-  
սի : Միեւնոյն պահուն Նաբոլէոն ալ դէպի թշնամիին  
կեզրոնը յարձակեցաւ : Գիօյի հեծելագունդը չուտով Հէ  
Սէնթի վրայ դրկեց , և նէյ գօրապետն ալ գաղղիական  
բանակին աջ թեւը անգլիականին ձախ թեւին դէմ մը-  
դեց որ Բարբութի վրայ կը կրթնէր :

Ուկօմօնի վրայ յարձակումը կեղծ էր և մասնաւոր  
նպատակ մը ունէր, որ էր հոն բերել Ուէլինկթընը և  
դէպի ձախ կողմը մօտեցնել . Այս նպատակը կրնար գոր-  
ծադրութիւնի եթէ անգլիական պահակներու չորս խումբե-  
րը ու Բէրբոնչէրի բաժնին քաջ Պելճիգացիները ան-  
խախտ մնալով պահած չըլլային իրենց դիրքը . հետե-  
ւարար Ուէլինկթըն փոխանակ Ուկօմօնի մէջ համախմ-  
րուելու , օգնութեան համար պահակներու չորս խումբը  
դրկեց հոն , նաև Պիրինսվիթի զօրքէն գունդ մը :

Գաղղիական աջ թեւին Բարբութի վրայ յարձա-  
կումը հիմնական նպատակ ունէր . անգլիական ձախ  
թեւը տապալել , Պիրիսէլի ճամբան կարել . չթողուլ  
որ անցնին Բրուսիացիք , որոնք հաւանօրէն կրնային

դալ. Մօն-Սէն-Ժանի վրայ յարձակելով տիրել, Ուէս-  
լինկթընը ետ և դէպի Ուկօմօն, Ուկօմօնէն դէպի Պրէն  
Լ'Ալէս, անկից ալ դէպի Հալ մղել. ճիշդ այս էր ահա  
յարձակումին նպատակը : Քանի մը դիպումներ եթէ  
ի բաց առնելու ըլլանք, այս յարձակումը յաջող ելք  
ունեցաւ : Բարբլօթ գրաւուեցաւ : Հէ-Սէնթն ալ առ-  
նուեցաւ :

Մասնաւոր պարագայ մը կայ զոր կ'ուզենք նշա-  
նակել : Անգլիական հետեւակ զօրաց, նամանաւանդ  
Քէմբթի հեծելագունդին մեծ մասը նորեկ զինուորներէ  
կը բաղկանար : Այս նորատի զինուորները քաջօրէն  
կոռուցան մեր ահարկու հետեւակ զօրաց հետ . մանա-  
ւանդ թէ պատուական գործ տեսան իսր յառաջա-  
մարտք : Յառաջամարտ զինուորը երբ քիչ մը ինքնօ-  
քէն կը կռուի, կրնայ ըսուել թէ ինքն իր զօրապետը  
կ'ըլլայ, այս նորեկ զինուորները գաղղիական հնարի-  
մացութեան և անզսպելի քաջութեան նման բան մը  
ունեցան : Աւիւնով կոռուցան այս նորընծայ հետեւակ  
զինուորները : Ուէլինկթըն չախորժեցաւ այս աւիւնէն :  
Հէ-Սէնթ առնուելէն ետք պատերազմը անորոշ  
պիճակ մը առաւ :

Այն օրը՝ մութ անջրպես մը ունի, որ է կէսօրէն  
մինչեւ ժամը չորս. գրեթէ անորոշ և կոիւին մթու-  
թեանը պէս մութ է պատերազմին այս միջոցը, ուր  
վերջալուսական մշուշ մը կը տիրէ :

Այս մշուշին մէջ կը նշմարուին լայնատարած շար-  
ժումներ, ահատեսի կրկներեւոյթ մը, այն ժամանակ-  
ուան պատերազմի իրերը որ այսօր գրեթէ անծանօթ են  
հունգարաձեւ հեծելագունդերու բրդաձեւ և դրօշաւոր  
գդակները, ուսուերի ծփուն գրպանները, խաչաձեւ կաշե-  
կապները, հրալի գնդակներու փամփուշները, տօլմաննե-  
րը, կարմիր կօշիկները որոնք անթիւ ծալքեր ունին,

ոլորաձեւ աղբներով զարդարուն ռազմական ծանր գրլ-  
խարկները, Անգլիայի ծիրանեգոյն հեծելազօրներու հետ  
խառնուած Պրիւ սվիքի գրեթէ սեւազգեստ հետեւակ-  
ները, անգլիական հաստ և մանեկաձեւ սպիտակ բար-  
ձերը զոր ուսազրի տեղ կը կրէին, հանովրեան թեթե-  
ւազէն հեծելազօրքը՝ իրենց կաշիէ երկայնաձեւ տա-  
ղաւարաներով որոնք պղնձեայ ժապաւէններ կարմիր  
մազէ հիւսուած բաշեր ունէին, սկսվիացիները՝ իրենց  
մերկ ծունկերով և աղիւսաւոր վերարկուներով մեր  
կրանիցիւներուն (գնդաձիգ զինուար) ճերմակ և մեծ  
կօշիկները, ահա ասոնք են նշմարուած իրերը, այս-  
ինքն պատկերները և ոչ թէ ռազմային ճակատներ, ինչ  
որ Սալվամօր Ռօզայի պէտք է, և ոչ թէ Կրիպովալի  
պէտք եղածը :

Պատերազմի մը հետ փոքր ի շատէ փոթորիկ մը  
կը խառնուի : Ամէն մէկ պատմիչ պատերազմի այս  
խառն ի խուռն երեւոյթներէն ծրագիր մը հաւնի և կը  
գծագրէ սակաւ ինչ : Զօրապետներուն կարգադրութիւնը  
ինչ կուզէ թող ըլլայ, զինուոր բազմութեանց բնդկա-  
րումը անհաշուելի տեղատառութիւններ ունի, կոիւին  
ժամանակ երկու զօրապետներու երկու յատակագիծը  
իրարու հետ կը խառնուի և մին միւսէն կ'աւրուի : Բա-  
նակին ճակատը թելի մը պէս կը ճօճի և օձապտոյա  
շարժումներ կտտանայ, արհան շաւիղները անկանոն  
վտակներ կը դառնան, բանակներուն ճակատները ալի-  
քի մը պէս կը ծփան, մտնող և եկնող գունդերը սա-  
րաւանդներ կամ խորշեր կը կազմեն, այս ամէն ժայ-  
ռերը շարունակ կը շարժին իրարու առջև, թնդանօթ-  
ներ կուգան ուր որ հետեւակ զօրք կար, հեծելազօրաց  
խումբեր կը համնին ուր որ թնդանօթաձիգ զօրք կար,  
վաշտերը մուխի պէս են : Այս կամ այն տեղ բան մը  
կար քիչ մը առաջ, հիմա փնտոէ՛, ալ աներեւոյթ եղաւ

այն վաշտերը որոնց թիւը նուազած է, կը փոխադրուին .  
տխուր ծալքերը կը յառաջանան և կ'ընկրկին, մահա-  
շունչ հով մը այս աղէտաւոր բազմութիւնները կը մղէ,  
կը հրէ, կ'ուսեցնէ և կը ցրուէ: Ի՞նչ է կոխ մը, երե-  
րում մը: Մաթեմաթիգական յատակադի մը անշար-  
ժութիւնը մանրերկրորդ մը կը տեւէ և ոչ թէ ամբողջ  
օր մը: Պատերազմ մը նկարելու համար պէտք է ըլլալ  
այն մեծ նկարիչներէն մին որոնց վրձինը քառոր անգամ  
կը նկարէ, իւանպրան աւելի արժէք ունի քան թէ վան  
Տըր Մէօլէն Վան Տըր Մէօլէն կէսորին ճիշդը կը նկարէ,  
այլ ժամը երեքին կը ստէ: Երկրաչափութիւնը կը վրի-  
պի, մրրիկը միայն անվրիպելի է: Ահա այս պատճառաւ  
է որ Ֆօլար իրաւոնք կ'ունենայ Բօլիպի ներհակ խօ-  
սելու: Կը յաւելունք սակայն թէ միշտ կը պատահի  
վայրկեան մը ուր պատերազմը կոխի կ'այլափոխուի,  
կը մասնաւորի ցիրուցան կըլլայ անթիւ մասնաւոր եղե-  
լութեանց փոխուելով, որոնք ինչպէս կ'րաէ նոյն իսկ  
նարոլէոն՝ աւելի զօրագունդերու կենսազրութեան քան  
թէ բանակին պատմութեան կը վերաբերին: Հետեւա-  
րար պատմիչն յայտնապէս իրաւունքն է բովանդակու-  
թիւնը պատմել: Միայն կոխւին գլխաւոր շրջանակները  
կրնայ րմբունել, և պատմիչ մը, որքան ալ խղճահար  
ըլլայ, չկրնար բացարձակապէս որոշել այն սոսկալի ամ-  
պին ձեւը որ կ'անուանուի պատերազմ մը:

Ամէն մեծ պատերազմներու և մասնաւորապէս Վա-  
թերլոի նկատմամբ ձշմարիտ է այս:

Այլ սակայն կէս օրէն ետք պահ մը պատերազմը  
որոշ կերպարանք մը առաւ:



Գ ՈՒԽ Զ.

## ԿԵՍ ՕՐԷՆ ՅԵՏՈՅ ԺԱՄԸ ԶՈՐՍ

Ժամը չորսին մօտ անզլիական բանակին վիճակը  
ծանր էր: Օրանժի եշխանը կեղրոնին, Հիլ՝ աջ թեւին, և  
Քիզին ձախ թեւին հրամանակալներն էին:

Օրանժի իշխանը բուռն յուզմամբ և արիութեամբ  
համակուած՝ կը գոչէր Հոլանտացի և Պելժիացի զո-  
րաց. Նա'սօ, Պրիւնավիլի, ըլնկրկի՛ք թեաւ: Հիլ տկարա-  
նալով՝ Ուէլինկթընի վրայ կոթնիլ սկսաւ, Բիզթըն  
մեռած էր: Ճիշդ այս պահուն ուր Անգլիացիք գաղղիա-  
կան զօրաց 105րդ զունդին դրօշակը աներ էին, Գաղ-  
ղիացիք ալ Անգլիացւոց Բիզթըն զօրապետը մեռու-  
ցած էին հրացանի զնդակով մը՝ որ անոր գլուխին մէ-  
ջէն անցած էր: Ուէլինկթընի համար պատերազմն երկու  
յենարան ունէր. Ուկօմօն և Հէ-Սէնթ. Ուկօմօն գեռ  
կը գիմանար, բաց կայրէր, իսկ Հէ-Սէնթ առնուած էր:  
Միայն քառասունը երկու հոգի մնացած էր Հէ-Սէնթը  
պաշտպանող գերմանացի վաշտէն, որու բոլոր պաշտօ-  
նատարները, բայց հինգ հոգիէ, մեռած կամ գերի բըռ-  
նուած էին:

Այս հիւղին մէջ երեք հազար մարդիկ կտրուեցան:  
Գաղղիացիք պղտիկ թմբկահար մը անզլիական պահակ-  
ներու յիսնապետ մը մեռցուցած էր, որ Անզլիոյ առա-  
ջին կոփամարտն էր և զոր անվիրելի կը համարէին իր  
ընկերները: Պարէն իր տեղէն հալածուած, Ալթէնն ալ

սրէ տնցած էր։ Բազմաթիւ գրօշակներ կորսուած էին, որոնց մին Ալթէնի բաժինն էր, և մին ալ Լիւնպուրի վաշտին, Տէօ-Բօն գերդաստանի իշխաններուն մին կը կրէր այս վերջին գրօշակը։ Ալ ապրելէ գաղրած էին աղերեկ Սկովտիացիները։

Բօնսրմափիի անձնական վիշտազօրքերը յօշուած էին, Յու արի ձիաւորները Պրօյի նիգակաւորներուն և Թրավէրի զրահակիրներուն առջեւ ընկրկեր էին, հազար երկու հարիւր ձիաւորներուն վեց հարիւնը կենդանի մնացած էր, երեք տեղակալ հազարա գեաներու երկուքը դետինը փռուած էր. մին էր Համիլթըն որ վիրաւոր ինկած էր, միւսն ալ Մէթըր որ մեռած էր։ Բօնսրմափի եօթը անդամ նիգակով վիրաւորուելով ինկած էր, Կորատըն մեռած էր, Մարշ մեռած էր։ Երկու բաժինն, այս ինքն հինգերորդ և վեցերորդ բաժինները ջնջււած էին։

Ուկօմօն տոնուելու մօտ և Հէ. Աէնթն ալ արդէն առնուած ըլլալով, ա'լ միայն մէկ արգել կար, որ էր անդիբական բանակին կեղրոնը։ Այս արգելը շարունակ կը դիմանար։ Ուէ՛լինկթըն ամրապնդեց կեղրոնը՝ հոնքերելով Հիլը որ Մէրպ Պրէն կը գտնուէր, և Շասէն որ Պրէն-լ'Անօյի մէջն էր։

Անգլիական բանակին կեղրոնը՝ որ քիչ մը գոգաձեւ, խիտ և խիստ սերտ էր՝ զօրաւոր դիրք մը ունէր։ Գրաւած էր Մօն Սէն Ժանի լեռնադաշտը, որու ետեւը գիւղը կար, առջեւն ալ զառիվայրը որ այն ժամանակ գիւղը կար, առջեւն ալ զառիվայրը որ այն ժամանակ գիւղը կար, կոթնէր այն ամբաւական դերուկ էր։ Կեղրոնը կը կոթնէր այն ամբաւական կարծիքի տունին որ այն ժամանակ նիվելի բաշէն և քարուկիր տունին որ այն ժամանակ նախարարակային կալուած մըն էր և որ ճամբաներու հանսաւարակային կալուած մըն էր և որ ճամբաներու հանսաւական անշանակէ, այս տունը ԺԶ. դարու շէնք մընէ և այնքան ամուր որ զնդակներն անոր վրայ կ'ոստոստէին առանց ծակելու զայն։ Անգլիացիք լեռնադաշտին բալորտիքին ցանկերը կտրած, ապիտակ դժնիկնեաւին

րու մէջէն ծակեր բացած, երկու ոստի մէջ թնդանօթ մը դրած, և խոփները ժայռերու նմանեցուցած էին։ Իրենց թնդանօթները մացաւներուն տակ դարանը մտած էին։ Պատերազմի մէջ որոգայթ լարելը ներելի ըլլալով, անտարակոյս ներելի էր նաև Անգլիացւոց այս փինիկեան ամրութիւնը, ասիկա այնքան յաւ կերպով կարգադրուած էր որ Հաքսօ, զոր թշնամիին թրնդանօթներուն ուր ըլլալը հասկնալու համար առատու մը ժամը իննին կայսրը դրկած էր, բան մը չտեսնելով ետ դարձած և ըստ էր նաբոլէնի մէ արգել չկար, երկու պատմէներէն ի զատ որանք Նիվէլի և Ժընարի ճամբաները կը խափանէին։ Այս ժամանակները հունձքերը բարձրացեր էին, արդ Քէմբթի հեծելագունդէն վաշտմը զօրք, որ 95րդ վաշտն էր և զարապինաներով զինուած, լեռնադաշտի սահմանին քով մեծ ցորէններու մէջ պառկուծ և պահուած էին։

Անգլօ-հոլանտական բանակին կեդրոնը այսպէս ամրոցներու ետեւ պատսպարուելով և ապահովուելով լաւ դիրք մը ունէր։

Այս դիրքին վտանգը Սուանեի անտասն էր, որ այն ատեն պատերազմի դաշտին կից էր և զոր կրօէնէնտա-էլի և Պուաֆօրի լճակները կը կտրէին։ Բանակ մը չէր կրնար այս անտառէն խոյս տալ առանց լուծուելու, զունդերը անմիջապէս կը ցրուէիննոն։ Թնդանօթները ճահիճներուն մէջ կը կտրուէին։ Շատ ուղմագէտ անձերու կարծիքին նայելով, կարծիք մը որ հակառակորդներ ալ ունի, բանակ մը չէ թէ կանոնաւոր կերպով նահանջել անկէ, այլ կրցողը պիտի փութար փախչելու որ ազատի։

Ուէ՛լինկթըն իր բանակին աջ թեւէն Շասէյն հեծելագունդը, ճախ թեւէն ալ Ուէնքի հեծելագունդը զատեց, և Գլինթընի բաժինն ալ առնելով՝ ամէնն ալ

կեդրոնական զօրաց հետ միացաւց : Պրիւնսվիքի հետեւորները, Նասօյի բաժինը, Քիէլմանսէկի Հանովրացիները և Օմբթէտայի Գերմանացիները իբր հողաբլուր եւ իբր ամրոց էր Անգլիացիներուն, Հալքէթի գունդերուն, Միշելի հծելագունդին, և Մէջթլընտի պահակներուն տուաւ : Այս կերպով քսանրվեց վաշտ ունեցաւ իր քով : Շացայի բսածին պէս աջ թեւը կեդրոնին ետեւը տեղաւորուեցաւ :

Ահ ոգին մարտկոց մը հողով լի տոպրակներու ետեւ պահուած էր ճիշդ այն տեղը ուր է այսօր ինչ որ «Վաթերլօյի մուսարանը» կ'անուանուի : Ուէլինկթըն բլրակի մը ետեւ նաև Սըմքրսէթի պահակ զօրավիշապներ ունէր, որոնք հազար չորս հարիւր ձիաւոր էին : Ասոնք այն անգլիական ձիաւորներու կէսն էին, որոնք իրաւամբ երեւելի հանդիսացած էին : Բնսօնպի ջնջուած էր, բայց Սըմքրսէթ կը կենար :

Մարտկոցը՝ որ եթէ լնցած ըլլար, գրեթէ պղտիկ բերդ մը կ'ըլլար պարտէզի խիստ ցած պատի մը ետեւը չինո ած աւազի դէզով ծածկուած և առջեւն ալ հողով լայն զառիթափ մը կազմուած էր : Այս ամրոցը անկատար մնացած էր, վասն զի չորս կողմը պատնէշ կանգնելու ժամանակ եղած չէր :

Ուէլինկթըն եր անհանդարտ այլ մոայլ կ'երեւէր՝ ձի նստած էր, Մօն-Սէն-Ժանի հին աղօրիքէն քիչ մը առաջ՝ որ գեռ կը կենայ՝ բոլոր օրը միեւնոյն դիրքով ձիուն վրայ կեցաւ կնձնիի մը ներքեւ զոր Անգլիացի մը, աշխարհաւեր մոլի մը երկու հարիւր ֆրանք ծախուառաւ, սղոցել տուաւ և տարաւ, Ուէլինկթըն հոն աներկիւղ դիւցազնութիւն ցոյց տուաւ : Գնդակները կը տեղային, բանակի օգնական Կօրտըն անոր քով գետինն հնկաւ վիրաւոր : Լորտ Հիլ ոումբ մը ցուցուց որ կը պայթէր և ըստ անոր . Միլորտ, ի՞նչ հրահանդ պիտի

տաք և և ի՞նչ հրամաններ պիտի թողուք մեղ եթէ մեռնիք : Ինծի պէս մեռնիդ, պատասխանեց Ուէլինկթըն : Գլինքթընի ալ ըստ ակոնտկան կերպով .— Մինչեւ միկ զինուոր մնալը պիտի է դիմանալ հոս :

Ցայտնապէս կ'երեւար թէ օրը ձախորդ օր մը ըլլալու վրայ էր : Տղա՛ք, միթէ կարելի՞ է կծիկր դնել մըսածել . յիշեցի՞ հինաւուց Անգլիան, կ'ըսէր Ուէլինկթըն իր այն ընկերներուն որոնք իրեն հետ կը կոռէին թաւլավերայի, Վիթթօրիայի և Սալմանդի պատերազմներուն մէջ :

Ժամը չորսի ժամանակ անգլիական բանակին ձակատը ետ քաշուեցաւ : Յանկարծ լեռնադաշտին կատարին վրայ թնդանօթները և յառաջամարտները տեսնուեցան միայն մնացածը աներեւոյթ եղաւ, գունդերը Գաղղիացւոց ոումբերէն և զնդակներէն հալածուելով ետ ընկրկեցան գէպի այն տեղ զոր մինչեւ այսօր կը կարէ Մ.ն.-Սէն-Ժանի ազարակին երթեւեկութեան ճամբան յետախուզաց շա ժում մը եղաւ, անգլիական ճակատը խոյս տուաւ, Ուէլինկթըն ետ դարձաւ .— Թըշնամին նահանջել կը սկսի, աղաղակեց Նաբուէսն :



ԳԼՈՒԽԵ.

## ՆԱԲՈԼԵՈՆԻ ԶՈՒԱՐԹՈՒԹԻՒՆԸ

Այն օրը կայսրը ամէն օրէ աւելի զուարթ էր, թէեւ հիւանդ էր և ձիուն վրայ նեղութիւն կը զգար տեղական ցաւ մը կրելուն համար։ Առաւօտէն ի վեր կը ժպտէր իր անթափանցելի կերպարանքը։ 1815 յունիս 18ին կուրօրէն կը զուարթանար այս խորունկ սիրաը որ մարմարեայ դիմակ մը ունէր։ Այն մարդք՝ որ տխուր էր Աւստրիացի մէջ՝ զուարթ եղաւ վաթէրլոյի մէջ։ Ճակատագրային ամենէն մեծ մարդերն այսպիսի հակառակ կերպեր կ'ունենան։ Մեր ուրախութիւնները մթութիւն են։ Յետին ժպտը Աստուծոյ կը վերաբերի։

Կեսար կը խնդայ, Պոմպէոս կուլայ, կ'ըսէին Ֆիւլմինաթրիքսի լէգէոնին մարտիկները։ Այս անգամ Պոմպէոս չպիտի լար, բայց ստոյգ է թէ Կեսար կը խնդար։

Նարուէն առջի օր գիշերը ժամը 1ին ձի նստելով եւ փոթորիկն ու անձրեւր հոգ չընելով Պերթրանի հետ Ռոսոմի մօտակայ բլուրները քննած, և տեսնելով որ անգլիական կրակներուն երկայնածիգ գիծը թրիշմոնէն դէպի Պրէն-լ'Ալէս բոլոր հորիզոնը կը լուսաւորէ, գոհ եղած և կարծած էր թէ ճակատագիրը իր կամքին համեմատ ճիշդ որոշ օր մը վաթէրլոյի դաշտը եկած էր իրեն ձեռնտու ըլլալու համար։ Կեցուցած էր իր երիւ վարը, և պահ մը անշարժ կեցած էր վաշտակներուն նայելով, որոտման միտ դնելով և լսող կայ թէ այս ճակատագրային մարդքը մթութեան մէջ յետագայ անի-

մանալի խօսքը նետած։ «Համամիտ ենք»։ Նարուէն կը սխալէր, վասնզի ա'լ համամիտ չէին։

Վայրկեան մը անգամ քննացած չէր։ այն զիշերւան ամէն մէկ վայրկեանը մէյմէկ ուրախութեամբ անցուցած էր։ Մեծ պահակներու բոլոր կարգը վերէս վար աչքէ անցուցած, և հոն հոս կանգ առած էր ձիաւոր պահապաններու հետ խօսելու համար։ Ժամը 2ուկէսին Ուկօմօնի անտառին քով գունդ մը զօրաց քալելը լսելով պահ մը կարծած էր թէ Ուելինկթըն ետ կը քաշուի։ Պերթրանին ըսած էր։ Անզիական թիկնապաններն են անոնի որ կը շարժին բանակեցին խոյս տարու համար։ Դերի պիտի բռնեևս այս վեց հազար Անզիացիները, որոնի Օսրէն եկան իիչ մը առաց։ Շատ զուարթութեամբ կը խօսակցէր։ Նորէն համակուած էր այն ափսնով, որ իր վրայ կը նշմարուէր երբ մարտի ոկիզը Ժիւանի ծովածոցէն ֆրանսա ոտք կօխեց, և որով հոն գանուռդ և իր վրայ հիացող գիւղացին մեծ մարեշալին ցոյց տալով՝ աղաղակեց։ Կը տեսնե՞ս Պերթրան, ահա այժմէն ձեռնետու ունին։ Յունիսի 17ին գիշերը Նարուէն Ուելինկթընը կը ծաղրէր։ — Սա պօտիկ անզիացին դասի մը պիտի ունի, կ'ըսէր։ Անձրեւը հետզհետէ կը սաստկանար։ ամպերը կ'որոտային մինչդեռ կայսրը կը խօսէր։

Առտուն ժամը երեքուկէսին իր երեւակայական ուրախութեանց մին կորսուած էր։ քանի մը պաշտօնականեր որոնք տեղեկութիւն առնելու զրկուած էին, ետ գառնալով իմաց տուեր էին անոր թէ թշնամին ամենեւին շարժում չէր ըներ։ Բան մը չէր շարժեր։ գիշերապահներուն և ոչ մէկուն կրակը մարած էր։ Անզիական բանակը կը քնէր։ Խորին լուսեթիւն մը կը տիրէր երկրիս վրայ, միան երկինքը ձայն կար։ Սուրհանդակները ժամը չորսին գիւղացի մը բերած էին կայ-

աեր. այս զիւղացին տուածնորդութիւն բրած էր անգլիական հեծելագունդի մը, հաւանօրէն վիվիէնի հեծելագունդին որ բանակին ձախ թեւին ծայրը կ'երթար Օհէնի զիւղը գրաւելու համար. ժամը հինգին երկու Պելժիգացի դասալիք ըսած էին Նարոլէնի թէ իրենց գունդէն նոր փախնր էին և թէ անդիւական բանակը պատերազմին կը սպասէր.— Աւելի՝ աղեկի. աղաղակած էր Նարոլէն. աւելի սիրելի է ինձ տապաշել յան թէ և մեղել թշնամին:

Ոռտուն Բլանսընուայի ճամբուն անկիւնը կազմող բարձրաւանդակ և զրին վրայ ծիէն վար իջնելով տիղմին մէջ կոխած, Ռոսօմի ապարակէն խոհանոցի սեղան մը և զիւղացիի աթռու մը բերել տուած և նստած էր՝ փոսցի տեղ յարդի գէզի մը վրայ դնելով աթռոռը յետոյ պատերազմի դաշտին քարաէսր սեղանին վրայ բացած էր՝ Սիւլթին ըսելով. Գեղեցիկ տախտակ անտրակի:

Գիշերուան անձրեւներուն պատճառաւ ուտեսափառաւան առաջարներն աւրուած ճամբաներու մէջ մնալով չէին պաշարներն աւրուած ճամբաներու մէջ մնալով չէին զրցած առաջուն հասնիլ. զինուորները չէին քսացեր, թրջուած էին, անօթի էին բայց և այնպէս Նարոլէն զուարթօրէն գոչած էր Նէին. Հարիւրին իննըսուն բաղդը մեր հետն է, ժամը 8ին կայսեր նախաճաշիկը բաղդը մեր հետն է: Բաղմաթիւ զորապետները իր հետը նարքերուած էր: Բաղմաթիւ զորապետները իր հետը նախաճաշելու հրաւիրած էր: Նախաճաշը ըսելու ատեն պատճած էին թէ Ռուլինկէթըն առջի օրը չէ միւս օր Պրիւաէլի մէջ Սըմբրսէթի դքսուհիին տունը պարահանուի գացած էր, և Սուլթ՝ որ արքեպիսկոպոսական գէսի գացած էր. և Սուլթ՝ որ արքեպիսկոպոսական գէմքով տմարդի մարտիկ մըն էր, բած էր. Պարագանէթի մարտիկ մըն էր, բած էր.

Ժարակամ կատակներ կ'ընկը, կ'ըսէ Ֆակորի տը Շապուլոն: Իր թևաւորութեան տիպն էր զուարը բենորիւն մը, կ'ըսէ Կուրկօ: Շատ կատակներ կ'ընկը որոնի աւելի աջանդակ յան թէ հահճարել էին. կ'ըսէ Պէնժամէն Գօնսթան: Հսկայի մը այս զուարձալի կատակները կ'արժէ որ չմոռնանք: Նարոլէնին էր իր կըն ստիէները «քրթմնջող» անուանողը, անոնց ականջը կը ճմէր, պեխերը կը քաշէր: Կայսրը միշտ չար իսպան էր իսպան մեզի դիմ, կ'ըսէր այն զինուորներէն մին: Էլ զա կղզիէն գէպի միու մարմանակ մայրական 27ին ծովուն մէջտեղը Զիփիս անուն պատերազմի գաղղիթական նաւը՝ կզօնքան անուն նաւուն հանդիպելով որու մէջ պահուած էր Նարոլէն, երբ կայսեր ինչպէս ըլլալը հարցուց էնզօնսթանին, կայսրը որ նոյն պահուն դեռ իր զիխարկին վրայ կը կրէր այն սպիտակ և կակաչագոյն ծոպը, որու վրայ մեղուներ սփոռուած էին և զոր էլպա կղզիին մէջ կրած էր, Խընդադար մայսի միու մեր պատասխանած էր Զէֆիրին. Կայսեր վիճակը լաւ է: Ո'վ կը խնդայ այսպէս, պատահարներու հետ ընտանութիւն ունի: Նարոլէն շատ անզամ այսպիսի խնդումներ ունեցած էր Վաթէրլոյի նախաճաշիկին ժամանակ: Նախաճաշելէն ետք քառորդ մը մտածեր էր ամփոփ միտքով, յետոյ յարդի գէզին վրայ երկու զօրապետ նստեր էին իւրաքանչիւրը ձեռքը գրիչ մը և ծունկին վրայ թուղթի թերթ մը ունենալով, և կայսրը բերնով ըսած և անոնք ալ գրած էին պատերազմին կարգապրութիւնը:

Ժամը իննին գաղղիթական բանակը աստիճանաբար շարուելով և հինգ սիւնի բաժնուելով շարժեցաւ և տարածուեցաւ. զօրաբաժինները երկու կարգի բաժնուեցան. հեծելագունդերը թնդանօթներու երկու կող-

մէն քալել սկսան, առջեւէն երաժիշտները կը նուազէին, թմբուկները կը զարնէին և փողերը կը հնչէին ձայն տալու համար թէ ժամ էր արդ յառաջ քալելու . կայսրը տեսնելով այս գօրաւոր, յայնատարած և ուրախութեամբ համակուած բանակը՝ որ հորիզոնին վրայ սաղաւարտներու, թուրերու և սուբներու ծով մը կը կազմէր, յուզուած և երկու անդամ աղաղակած էր . Սքանչելի՛ է, սքանչելի՛ է:

Ժամը իննէն մինչեւ տասնուկէս բոլոր բանակը .— թէեւ անհաւատալի կը թուր այս՝ տեղաւորուած և վեց կալզով շարուած էր և վեց Նի պատկերը կազմելով, ինչպէս կ'ըսէ կայսրը : Պատերազմին ճակատը կազմուելէն քանի մը վայրկեան ետքը, և փոթորիկի սկզբնաւորութեան այն խորին լուսթեան մէջ որ ամենուն վրայ կը տիրէ կոիւներուն սկսելէն առաջ, կայսրը տեսաւ որ կարգաւ կ'անցնէին տասներկու քնոց թնդանօթներէ բաղկացող երեք մարտկոցները : Այս մարտկոցները իր հրամանաւը էրլոնի, Ռէյլի և Լրպոյի գումարտակներէն զատուած և սահմանուած էին կոիւը սկսելու՝ Մօն-Սէն-Ժանը ոմբակոծելով, ուր նիվէլի և Ժընարի ճամբաները զիրար կը կարեն . կայսրը այս մարտկոցներուն սնցնիր տեսնելով Հաքսոյին ուսին զարկած էր՝ բսելով . Զօրապէս, ահաւասիկ խանըչորս գեղեցիկ աղջիկ :

Նարուէն երբ առաջին գումարտակի խրամահատներու բաժնին առջեւէն անցաւ, որոնք Մօն-Սէն-Ժանի մէջ ամբանալու և զայն պաշտպանելու պաշտօն ունէին՝ զիւղը առնուելէն ետք, ժպիտով մը խրամոյս տուած էր անոնց՝ ապահով բլալով թէ յարձակումը յաջող վախճան պիտի ունենար : Այսպէս բոլորովին զուարթութեամբ համակուած ժամանակ՝ մարդկային կարեկցութեան խօսք մը միայն ելած էր . տեսնելով

Թէ իր ձախ կողմը, տեղ մը ուր այսօր մեծ գերեզման մը կայ, իրենց պատուական ձիերովը դէղ մը կը կազմէին այն հիանալի աղերեկ Սկովտիացիները, որոնք մեռած էին, նարուէն ըսած էր . Մեղի:

Յետոյ ձի նստելով դէպի Ռոսոմի առջևի կողմը գացած և դիտարան ընտրած էր իրեն դալարազեղ և նեղ լեռնազլուխ մը, որ ժընարէն Պրիւսէլ աանող ճամբուն աջ կողմը կ'իյնայ : Ասիկայ պատերազմին ժամանակ իր ընտրած կայաններուն երկրորդն էր . երրորդ կայանը, այն՝ զոր իրիկուան ժամը եօթին Պէլ-Ալիանսի և Հէ-Սէնթի մէջտեղ ընտրած էր, անարկու տեղ մըն էր . բաւական բարձր բլուր մըն է այն որ դեռ այսօր կը կենայ և որու ետք զափիթափի մը վրայ գումարուած էին պահակները : Այս բլուրին բոլորտիքը թնամին կողմէն գնդակներ կը տեղային և սալայատակին քարայատակին վրայ մինչև նարուէնին քով կ'ստոստէին : Գնդակները և սումբերը իր գլուխին վերև կը սուլէին ինչպէս սուլեր էին Պընէնի մէջ : Իր ձիուն կանգ առած տեղէն որդնահար գնդակներ, թուրի հին երկաթներ և տձեւ սումբեր գտնուեցան, զոր ժանդը մաշած էր : Ասկէ քանի մը տարի առաջ նոյն տեղի հողին մէջէն վաթսուննոց և դեռ լեցուն ոումբը մը հանուեցաւ, որուն ժամփուշար ոումբին հարթութեամբը կարուած էր : Կայսրը այս վերջին կայանը կեցած ժամանակ, «Ամօ՛ր իեզ, անզգամ, եթէ ատանկ շարունակես, կոնակիդ զարնուելով պիտի մեռնիս ըսած էր կագօսդ անուն թնամի և անաբեկ գիւղացիի մը որ իր ուղեցոյցն էր և որ հունգարեան ձիաւորի մը համետին կապուած ըլլալով, ամէն անդամ որ թնդանօթներէ արձակուած երկաթի բեկորներ կըսեղային, կը գառնար և կը ջանար նարուէնին ետեւը պահուելու :

Այս տողերը գրողը ինքն անձամբ այն բլուրին դիւ-

րափիքը զառիթափին վրան հողը փորելով սումբի մը պարանոցին քառասունը վեց տարուան ժանգէն լուծուած մնացորդը գտաւ, ինչպէս նաև հին երկաթի բեկորներ զոր մատերովը՝ թանթրուենիի ցուպ մը կտրելու պէս՝ կը կտրէր:

Ամէն մարդ գիտէ որ դաշտերուն այն ալենման բլրակները որոնք զանազան էջեր ունէին և ուր նարուլէն և Ուելինկթըն իրարու հանդիպեցան. ա՛լ այսօր չեն ինչ որ էին 1815 յունիսի 18ին. այս սգալի դաշտէն իրեն յիշատակարան մը կանգնելու համար պէտք եղածը տառնուելով իր իրական փառքը վերցաւ, և պատմութիւնը շփոթուելով ո՛ւր գտնուիլը չգիտեր այն դաշտին մէջ : Իր կերպարանը փոխուեցաւ փառաւորուելու նպատակով: Ուելինկթըն երկու տարի ետք Վաթերօն տեմնելով՝ գոչեց. Պատերազմի դաշտ փոխուեր է: Այն մեծ հողաբուրգին տեղ որ հմմա վրտն առիւծ ունի, հողակոյտ մը կար. հողակոյտը նիվելի ճամբուն կողմէն դարուվար մը ունէր ուրկէ կարելի էր ելեւէջել, մինչդեռ ժընաբի սալարկին կողմէն գրեթէ անմատչելի զառիթափ մըն էր. ժընաբէն Պրիւսէլ տանող ճամբուն երկու կողմը երկու մեծ գերեզման կայ, մին անդիական, միւսը գերմանական. այս գերեզմաններուն երկու բարձրաւանդակներուն բարձրութեամբն ալ կրնայ չափուիլ այն հողակոյտի զառիթափին բարձրութիւնը: Գաղղիական գերեզման ամենեւին չկայ: Վաթերլոյի բոլոր դաշտը գերեզման է թրանսայի համար: Հարիւը յիսուն ոտք բարձրութիւն և կէս մղոն շրջան ունեցող հողաբուրին համար սայլերով այնքան հող առնուեցաւ Մօն-Սէն-Ժանի լեռնադաշտէն որ այսօր դիւրամատչելի դարուվար մը եղած է այն լեռնադաշտը մինչդեռ պատերազմին օրը, մանաւանդ Հէ-Սէնթի կողմէն գերրուկ և դժուարամատոյց էր այն: Լեռնադաշ-

տին ստորոտը այնքան ծռուած էր որ անզիւակտն թնդանօթներ չէին կրնար նշան առնել իրենց ներքեւ և գէպ ի ձորին մէջ գտնուած ազարակը որ կոխին կեղրոնն էր: 1815 յունիսի 18ին անձրկները եւս աւելի հեղեղատներ կազմեր էին այս գերրուկ դարուվարին վրայ. տիղմը աւելի կը դժուարացնէր ելքը, և անսնք որ կը մագլցէին, միանգամայն տիղմով կը շաղախուէին: Լեռնադաշտին գագաթին երկայնութեամբը խրամ մը կար. հեռուէն դիտող մը անկարելի էր որ նշմարէր զայն:

Բացատրենք թէ ինչ էր այս խրամը: Պրէն-լ'Ալէօ Պէլֆիգայի զիւղ մըն է: Օհէն նոյնպէս զիւղ սըն է: Այս զիւղերը՝ որոնց երկուքն ալ կորածեւ տեղերու մէջ պահուած են՝ կը միանան մէկուկէս մղոնի չափ երկայնութիւն ունեցող ճամբուլ մը: Այս ճամբան կ'անցնի դաշտէ մը որուն երեսը ալեծեւ է, և ակօսի մը պէս շատ անգամ բլուրներու մէջ կը մտնէ և կ'ընկղմի այս պատճառաւ տեղ տեղ խոսոչ մը կ'ըլլայ: 1815ին, ինչպէս նաև հիմա ժընաբի և նիվէլի երկու սալարկներուն մէջտեղէն և Մօն-Սէն-Ժանի լիոնադաշտին գագաթէն կ'անցնէր այն: Սակայն այս ճամբան՝ որ այն տաեն խոսոչ էր՝ հիմա դաշտին հարդութիւնը ունի, վասն զի իր երկու զառիթափիները առնուեցան իրը յիշատակարան կանգնուած հողաբուրին համար:

Այս ճամբուն խիստ մեծագոյն մասը խոսոչ մըն էր և տակաւին տեղ մինչեւ տամներկու ուսք խորութիւն ունի և իր սեպածեւ զառիթափիները հօն հօս, մանաւանդ ձմեռը տեղատարափ անձրեւներէն կը փլչէին: Շատ անգամ վտանգներ տեղի կ'ունենային (անօր մէջ: Պրէն-լ'Ալէօյի դրան առջեւ այնչափ նեղ էր ճամբան որ ճամբորդ մը սայլի մը տակ մնալով ճմլուած էր, ինչպէս որ գերեզմաննոցին մէջ կանգնուած քարէ խաչ մըն-

ալ կը հաստատէ մեր ըսածը՝ մեռնողին անունը տալով  
որ է Պարոն Պերևար Տղթքայ, վաճառակոմն ի Պրիւսէլ,  
նաև վտանգին թուականը կը յայտնէ որ է Փետրուար  
1637:

Այս ճամբուն լեռնադաշտին վրայի մասը այնքան  
խորունկ էր որ զառիթափին մէկ մասը 1783 Մաթիօ  
Նիգէզ անուն գիւղացիի մը վրան փլած և զայն ջախ-  
ջախած էր, ինչպէս ուրիշ խաչ մըն ալ կը հաստատէ այս  
գէպքը, այս խաչին վերի մասը երկիրը հերկուելու առ-  
թիւ աներեւոյթ եղած է, այլ յինակը որ գլխիվայր ին-  
կած է՝ գեռ այսօր կ'երեւի այն դալարաշէն դարու-  
վարին վրայ, որ Հէ. Սէնթի և Մօն-Սէն-Ժանի ազարա-  
կին մէջէն անցնող սալարկին ձախ կողմն է: Այս խո-  
րունկ ճամբան, որուն էութեան նշան մը չէր երևար  
հեռուէն և որ Մօն-Սէն-Ժանի գագաթին քովէն կ'անց-  
նէր, այս խորունկ ճամբան, կ'ըսենք, որ զառիթափին  
կատարը խրամ, և հողերուն ներքե ծածկուած հետք  
մըն էր, պատերազմի որ մը աներեւոյթ, այսինքն սոս-  
կալի էր:

### Գ Լ Ո Խ Խ Ը.

ԿՈՅՑՈՐԸ ՈՒՂԵՑՈՅՑ ԼԱԴՈՍԹԻՆ ՀԱՐՑՈՒՄ ՄԸ Կ'ՇՆԷ

Ինչպէս ըսինք, Վաթերլոյի պատերազմին որը ա-  
ռաւօտուն նաբուէն գո՞ւ էր:

Իրաւունք ունէր գո՞ւ ըլլալու, հաստատեցինք ար-  
գէն թէ իրօք զարմանալի էր պատերազմին կարգադ-  
րութիւնը զոր ինք խորհած էր:

Ինչպէս գիտենք, պատերազմը անգամ մը սկսելէն  
կտք յանկարծական փոփոխումներ տեղի ունեցան, Աւ-  
կօմօն դիմադրեց: Հէ-Սէնթի գիմացաւ, Պօտիւէն մեռաւ,  
ֆոյ վիրաւոր ինկաւ, անակնկալ պատ մը երեւան ելաւ  
որու առջեւ Ոյի հեծելագունդը խորտակուած էր: Կէլ-  
մինօ աղետալի անխօնեմութիւն մը բրաւ ոչ փլուզիչ  
հրանօթ և ոչ վառող ունենալով, մարտկոցները ցե-  
խին մէջ մնացին: Բայսպիթ խոր ճամբու մը մէջ տաս-  
նընդինդ թընդանօթ տապալեց: որոնք պահնորդ ուղեկից  
չունէին, ուռմբերը մինչեւ անգլիական զօրաց շարքին  
վրայ տեղացին առանց մեծ գործ մը տեսնելու, անձ-  
բեւէն թրջուած հողին մէջ մխուելով և տղմային հրա-  
լեռներ կազմելէ ի զատ հետեւութիւն չունենալով,  
այնպէս որ ոռմբերը ցեխ կը ցալտեցնէին սիամն, Բիրէն  
պարապ տեղը Պրէնլ'Ալէոյի վրայ ցոյց ըրաւ: Իր բոլոր  
ձիաւորները որոնք տասնընդինդ վաշտ էին գրեթէ ջըն-  
ջուեցան, անգլիական բանակին աջ թեւը պէտք եղածին  
չափ չնեղուեցաւ, ձախ թեւը լաւ յարձակում չկրեց,  
Նէյ զարմանալի գիրիմացութեամբ մը առաջին գու-  
մարտակին չորս բաժինները փոխանակ աստիճան աս-  
տիճան բաժնելու ամէնը մէկ տեղ գումարեց, քսանը-  
եօթր դաս զինուորներ խիտ առ խիտ միտնալով և եր-  
կու հարիւր մարդէ բաղկացող ճակատներ կազմուելով  
թշնամիին ոռմբերուն յանձնուեցան, և սոսկալի ջարդ  
կերան գնդակներէն, յարձակելու համար սիւներ կազ-  
մող զօրաց միութիւնը խգուեցաւ, մարտկոց մը յան-  
կարծ երեւան ելնելով անսնց կուշտը ոմբակոծեց՝ Պուր-  
ժուա, Տօնչըլո և Տիւրիւթ վտանգեցան, Գիօ ետ մըզ-  
ուեցաւ, տեղակալ Վիէս, որ բազմարուեստեան դրա-  
բոցէն ելած Հերքիւլէս մըն էր, վիրաւորուեցաւ երբ  
տապարով Հէ-Սէնթի գուուը կը խորտակէր առանց հոգ  
ընելու անգլիական պատնէշէն արձակուած ոռմբերը,

այս պատճելը ժընարէն Պրիւմէլ տանող ճամբուն անկիւը զցած էր. Մարգօնեէի բաժինը հետեւակ և ձիւառը զօրքէ պաշարուելով՝ ցորէններոն մէջ Պէսթի և Բաղի հրացաններէն և Բօնսրմալէյի սուրերէն ջարդուեցաւ և կոտրեցաւ, և իր մարտկոցի եօթը թնդանօթներն ալ բեւեռեցան. Սաքս Վէլմարի իշխանը Տէրլօն կոմին յարձակումները վանելով Ֆրիշմօն ու Սմօնէնը բռնեց և պահեց. 105րդ և 45րդ գունդերուն դրօշակները առնուեցան, բրուսիացի սեւադէմ ձիւաւոր մը բերուեցաւ զոր թշնամին շարժումները դիաելու համար վազրի և Յլանսընուայի մէջտեղերը շրջող երեք հարիւր հոգի մէկ ժամէ աւելի նուազ ժամանակի մը մէջ Ուկօմօնի մրգսատանին մէջ մեռան. հազար ութ հարիւր հոգի ալ նոյնպէս քանի մը քառորդի մէջ Հէ. Աէնթ բոլորտիքը տապաչեցան և մեռան, ասոնք են ահա այն մրրկալի դէպքերը, որոնք պատերազմի իրը մրրկալի ամպեր Նաբոլէսնի առջեւէն անցան՝ հազիւ հազ անոր նայուածքը խոռվելով, բայց առանց արտմեցնելու անոր կայսերական դէմքը որ վստահութեամբ համակուած էր: Նաբոլէսն սովորութիւն բրած էր առանց շարժելու նայի պատերազմին, մասնաւոր կէտերը թիւ առ թիւ գումարելու կսկիծը չէր զգառ, թիւերուն մեծ կարեւորութիւն չէր տար, իր ուզած էր ամբողջ գումարը, որ է Յաղթութիւն, սկիզբներուն շեղումէն չէր վրգովէր վասն զի կը կարծէր թէ ինք պիտի ոլլար վախճանին տէրը, ինքզինքը ինդիրէն դուրս ենթադրելով համբերել զիտէր, և ճակատագրին հետ իրը անոր հաւասարել զիտէր, և ճակատագրին համ իրը անոր համարակիցը կը վարուէր: Կարծես թէ բաղդին կ'ըսէր. Զես համարձակիր:

Նաբոլէսն կիսովին լոյս և կիսովին մութ ըլլալով, կը զգար թէ բարութեան մէջ պաշտպանութիւն և չարութեան մէջ թոյլառութիւն կը դանէ, Նաբոլէսն զի-

տէր, կամ այնպէս կը կարծէր թէ դէպքերը իր ընթացքը չտեսնել կը ձեւացնէին, կրնայ անգամ բառիլ թէ իրեն յանցակիցներն էին անոնք, և այսպիսի յանցակից մը ունենալը հին ժամանակի մարդերու պէս անվիրելի ըլլալ է:

Այլ սակայն մարդ երբ իր ետեւը Պերէզինա, Լիյրսկը և Ֆօնդէնպլո կ'ունենայ, կարծես թէ ներելի է չը վստահիլ Վաթերլոյի Երկնից վերեւը յոնքերու խորհրդաւոր պատում մը կը տեսնուի:

Երբ Ուէլինկթըն ետ քաջուեցաւ, Նաբոլէսն սարսուր մը զգաց: Տեսաւ որ զօրքերը յանկարծ Մօն-Սէնս ժանի լեռնադաշտին վրայէն հեռացան և անզլիական բանակին ճակատը աներեւութացաւ: Անզլիացիները նորէն մէկ տեղ կը ժողվուէին, բայց խոյս կուտային:

Կայսրը ձիւուն ապաստարաններուն վրայ կանգնեցաւ կէս մը: Աչերուն մէջ յաղթութեան փայլակը երեւցաւ:

Ուէլինկթըն Սուանեի անտառին մէջ փակուելով և կործանելով, Անզլիան վերջնական է երպով Ֆրանսայէն տապալուած կ'ըլլար. Գրէսիի, Բուաթիէի. Մալբլազէի և Ռամիլլէի վրէժը առնուած կ'ըլլար: Մարէնկոյի մարդը Ազէնգութը կը ջնջէր.

Այն ատեն Նաբոլէսն՝ մտածելով բաղդին յանկարծական և անեղ փոփոխումին վրայ, ակնոզովը վերջին անգամ մըն ալ զիտեց պատերազմի դաշտին ամէն կողմը: Իր պահակները ետեւը կեցած և իրենց զէնքը վար առած՝ կրօնական երկիւզածութեամը մը անոր կը նայէին վարէն: Կայսրը կը մտածէր, դարուվերները կը քննէր, դարուվարները կոնցանակէր: ծառերու խուրքնէր, հաճարներու ածուն և արահետը կը զննէր ուշագիր ձը, հաճարներու ածուն և արահետը կը զննէր ուշագիր կարծես թէ ամէն մէկ խոխը կը համբէր: Անշարժ կերպարձես թէ ամէն մէկ խոխը կը համբէր: Անշարժ կերպարձես թէ ամէն մէկ խոխը կը համբէր:

կան պատճեններուն նայեցաւ, որոնք ծառերու երկու ընդարձակ կոյտեր էին, մին ժընարի սալարկին պատճեն՝ որ Հէ-Սէնթի վերեւն էր և երկու թնդանօթ ուներ, անգլիացւոց բոլոր թնդանօթներէն այն երկուքը միայն դէպի ի պատերազմի դաշտին մէջտեղ կը նայէին, և միւսն ալ Նիվելի սալարկին պատճեն էր ուր Շասէյի հեծելագունտին հոլանտական սուխները կը փողփողէին :

Այս Նիվելի սալարկին վրայ շինուած պատճենն քով Սէն-Նիվոլայի հին մատուոը տեսաւ որ ճերմակ գոյնով նիրկուած է և որ դէպի Պրէն Շ'Ալէօ տանող կարծ ճամբուն անկիւնին քոյն է : Ծուեցաւ և կէս ձայնով բան մը հարցուց ուղեցոյց Լազոսթին : Ուղեցոյցը ի նշան բազասութեան գլուխը շարժեց . հաւանականարար նենգալի էր այս անբարբառ պատասխանը :

Կայսրը կանգնեցաւ, և ամփոփ մտքով մտածեց :

Ուէլինկթըն նահանջած էր :

Ա՛լ կը մնար անդամ մը ևս յարձակիլ և բոլորովին կործանել անգլիացիները :

Նարոլէն յանկարծ ետեւը դառնալով արագընթաց սուրհանդակ մը դրկեց Բարիդ՝ յաղթութիւն աւետելու համար :

Նաբոլէն այն հանճարներէն մին էր, որոնցմէշանթ կ'արձակուի :

Գտած էր արդ իր շանթը :

Հրաման տուաւ Միլոյի զրահակիրներուն որ Մօն-Սէն-Ժանի լեռնադաշտին տիրեն :



Գ Լ Ո Ւ Խ Թ .

### Ա Ն Ա Կ Ն Կ Ա Լ Ը

Երեք հազար հինգ հարիւր հոգի էին այս զրահակիրները, և մղոնի մը քառորդին տարածութեամբ ճակատ մը կը կազմէին : Հսկայանման ձիերու վրայ նըստած տիտանեան մարդեր էին անոնք : Քսանըվեց վաշտէին, և իրենց ետեւէն ձեռնտու ունէին Լըֆէպրը Տէնուէթի բաժինը, հարիւր վեց ձիաւոր ընտիր թիկնապահները պահակներու օրսորդները որոնք հազար հարիւր իննուունեօթ հոգի էին, նաև պահակներու նիզակաւորները որ ութը հարիւր ութսուն նիզակ էին : Անբարչ սաղաւարտ և թիթեղաձեւ երկաթէ զրահ զրբաւած էին, եւ իրագանչիւրը երկայն սուսեր, եւ թամբի խորշերուն մէջ ատրճանակներ ունէր : Առառն բուլոր բանակը հիացած էր անօնց վրայ, երբ ժամը ինչին, մինչդեռ փողերը կը հնչէին եւ բոլոր երաժիշտները Հսկենի կայսրութեան փրկութեան երգը կը նուազէին անոնք թանձրախթ սիւն մը կազմելով, եւ մարտկոցներէն մին իրենց մէկ կուշտը՝ միւսն ալ իրենց մէջտեղով ունենալով, եկած, ժընարի սալարկին եւ թըրիշմօնի մէջ երկու կարգի բամնուելով տարածուած, եւ պատերազմելու համար տեղաւորուած էին այն երկրորդ զօրաւոր կարգին մէջ զօր նաբոլէն այնքան հըմտապէս կազմած էր եւ որ՝ իր ձախ կողմին ծայրը Քէլէրմանի զրահակիրները՝ եւ աջ կողմի ծայրն ալ Միլո-

յի զրահակիրները ունենալով՝ կարծես թէ երկու երկաթեայ թեւ ունէր:

Կայսեր հրամանը Միլօյի զրահակիրներուն տուաւ Պէրնար որ Նաբոլէոնի աջակիցն էր: Նեյ սուրը քաշեց եւ տոջեւ անցաւ: Զիւառաց ահագին վաշտերը սկսան գզրդումով շարժիլ:

Այս տեսն զարհուրելի տեսարան մը տեսնուեցաւ:  
Այս ամէն ձիւառները իրենց սուրերը քաշելով՝  
գրօշակ պարզելով և փողեր հնչեցնելով զատ զատ  
սիւներ կազմեցին, և միւնայն շարժումով և մէկ մար-  
դու պէս Պէլ-Ալիանսի բլուրէն վար իջան՝ պատ մը  
գու պէս Պէլ-Ալիանսի մէջնայի մը պէս ճշգութեամբ յա-  
ռաջանալով, ընկղմեցան դէպի այս սոսկալի խորը ուր  
արդէն անթիւ մարդ ինկած էր. հոն մուխէն պաշար-  
ւելով աներեւոյթ եղան, յետոյ այս մթապատ տեղէն  
ելով ձորին միւս կողմը երեւցան՝ առանց, խանգա-  
րելու իրենց հոծութիւնը, և իրենց վրայ տեղացող  
բիւրաւոր ոռւմբերուն մէջէն որարշաւ յառաջանալով  
սկսան Մօն-Սէն-Ժանի տղմային և սոսկալի զառիթա-  
փէն վեր ելնել: Ծանր, սպառնալի և անխօսվ կերպով  
կ'ելնէին. ժամանակ առ ժամանակ երբ հրացանները և  
թնդանօթները նորէն լեցուելու համար գոռալէ կը  
դադրէին, այն տիտանեան ձիերուն ոտքերուն դիր-  
դադրէիր: Երկու բաժինն էին, և երկու սիւն  
տուքը կը լսուէր: Երկու բաժինն էին, և երկու սիւն  
կը կազմէին. Վաթիէլի բաժինն աջ կողմը, իսկ Տրլօրի  
բաժինը ձախ կողմն էր: Հեռուէն տեսնողը կը կարծէր  
թէ դէպի ւեռնադաշտին գագաթը երկու ահագին պող-  
թէ դէպի ւեռնադաշտին գագաթը երկու ահագին պող-  
թէ դէպի ւեռնադաշտին գագաթը երկու ահագին պող-

Այսպիսի բան մը տակաւին տեսնուած չէր այն  
ձիաւոր մարտիկներու վաշտերէն եաւք որոնք Մօս-  
քուայի մեծ բերդը առին. Միւրա կը պակսէր, բայց  
իր տեղ նէյ կար: Կարծես թէ այս ձիաւորներու բազ-  
մութիւնը հրէշ մը եղած էր և մէկ հոգի ունէր միայն:  
Մէն մի վաշտ կը տատանէր և պոլիպաթի (ըխտարօթ)  
ողակի մը պէս կ'ունէր: Այս և այն կողմէն պատառ-  
ւած լայնածածաւ մուխի մը մէջէն կը սշմարուէին: Աւ-  
դաւարանները, պազակները, սուսերները իրարու կը  
խառնուէին, ձիերու գաւակները թնդանօթներուն ձայ-  
նէն և փողերուն եղանակէն մրրկաբար կը ցայտէին,  
կանոնաւոր և սոսկալի աղմուկ կը կազմէին. և անոնց  
վրայի գրանները կը նշմարուէին հիդրային վրայ փալ-  
փրող թեփերուն պէս:

Այս վիպային իրերը կարծես թէ ուրիշ ժամանակո-  
ներու կը վերաբերին. անշուշտ այս երեւոյթին նման  
բան մը կ'երեւար որփէական հին վիպասանութեանց  
մէջ, որոնք մարդ-երիվարները, հին ձիամարդերը կը  
նկարագրեն, այսինքն ան մարդագէմ և ձիալանջ տի-  
տանները որոնք դէպի Ոլիմպոս արշաւեցին, և որոնք  
սոսկալի, անվիրելի և վոեմ, այսինքն սստուածներ և  
գաղաններ էին:

Թուային զարմանալի համադիպութեամբ մը այս  
քսան և վեց վաշտ ձիւառաց դէմ պիտի կոռւէին ձիշգ  
քսանվեց վաշտ հետեւակ զօրքեր: Անդիիական հետե-  
ւակները, տասներեք գումարտակ կազմելով՝ որուն ա-  
մէն մէկը երկու վաշտէ կը բաղկանար՝ երկու կարգով  
շարուած էին՝ եօթր գումարտակը առաջին, և վեց գու-  
մարտակն ալ երկրորդ կարգը կազմելով, և իւրաքան-  
չիւր զինուոր հրացանին բունը ուսը դրած, դէմք ե-  
նողը զնդամահ գետինը գլորելու պատրաստ, ամէնքն  
ալ հանդարտօրէն, անմոռնչ և անշարժ կը սպասէին

լեռնադաշտին գագաթին և առաջուն մարտկոցի  
մը պաշտպանութեան ներքեւ։ Զէին տեսներ զրահա-  
կիրները, զրահակիրներն ալ զանոնք չէին տեսներ,  
անզլիական վաշտերը այս մարդերու մակընթացութեան  
բարձրանալը կը լսէին։ Կը լսէին երեք հազար ձիերու  
ձայնը որ հետզհետէ կը շատնար, արշաւասոյր յառա-  
ջացող սմբակներուն փոփոխակի և համաչափական հար-  
ւածը, զրահներուն ճնշումը, ուսերներուն շառաչինը  
և վայրենական մեծ շունչի մը նման հնչին մը։ Սոս-  
կալի լուսթիւն մը տիրեց նախ, յիտոյ յանկարծ գա-  
գաթին վրայ թեւերու երկայն շարք մը երեւցաւ, ո-  
րոնք վեր ենելով սուսերներ կը շողացնէին, և ահա  
«կեցցէ՛ կայսր» աղաղակեցին միահամուռ սաղաւարտ-  
ները, փողերը ու դրօշակները, և երեք հազար ձիա-  
ւորները որոնք աղերեկ պեխեր ունէին։ Այս ամէն ձիա-  
ւորները լեռնադաշտին վրայ եկան առածուեցան,  
կարծես թէ երկրաշարժ մըն էր եկողը։

Յանկարծ զրահակիրներուն սիւնին առջեւի ձիերը  
զարհուրելի աղմուկով մը կանգնեցան անզլիացւոց ձախ-  
կողմը որ մեր աջ կողմն էր. ի՞նչ աղետալի բան։ Զը-  
րահակիրները անզլիական գումարտակները և ոմբա-  
ձիքները ջարդելու, կօրծանելու համար անզուսպ ա-  
րիութեամբ և սանձարձակ ընթացքով առաջանալով  
երբ զազաթին ամենէն բարձր տեղը հասան, իրենց և  
անզլիացւոց մէջ խրամ մը. փոս մը նշմարեր էին։  
Օհէնի խորունկ ճամբան էր այս խրամը։

Աշարկու եղաւ այն վայրկեանը ու յանկարծ երե-  
ւան ելու այս հեղեղատը, որ վերուստ ի վար և բաց  
կը կենար ձիերուն ոտքերուն ներքեւ և որուն երկու  
կը կենար ձիերուն ոտքերուն ներքեւ և որուն երկու  
կը կարգը երեք կանգունի չափ բարձր էին։ Ա-  
ռաջարուվարները երեք կանգունի չափ բարձր էին։ Ա-  
ռաջարուվարները երեք կարգը երկորդէն մըղ-  
ւելով հեղեղատին մէջ տապալեցաւ. ձիերը կը կանգ-

նէին, ետ ետ կը նետուէին, գաւակի վրայ գետինը  
կ'ինային, իրեեց չորս ստքը օդին մէջ կը սպրդէին՝  
ձիաւորները կոխկրտելով, ճզմելով և տապալելով.  
Նահան ջելը անհնարին էր. զրահակիրներուն ամրող  
սիւնը ոռւմբ մըն էր ալ. Անզլիացիները խորտակելու  
համար ստացուած ոյժէն Գաղղիացիները խորտակուե-  
ցան. անողոքելի հեղեղատը լեցուելով միայն կրնար  
նուածուիլ. ձիաւորներն ու ձիերը խառն ի խուռն հե-  
ղեղատը գահավիժեցան, զիրար ճնշեցին; Փշրեցին եւ  
այն վէին մէջ ամէնը մէկ խմորուեցան, և երբ այս  
փոսը կենդանի մարդերով լեցուեցաւ, մնացորդ ձիա-  
ւորները վրայէն քալեցին և անցան։ Տիպուայի գուն-  
դին գրեթէ մէկ երկրորդը այս անզունդը գահավիժե-  
ցաւ։

Այս եղաւ պարտութեան սկիզբը։

Տեղական աւանդութիւն մը՝ անշուշտ չափազան-  
ցութեամբ՝ կ'ըսէ թէ Օհէնի խորունկ ճամրուն մէջ եր-  
կու հազար ձի և հազար հինգ հարիւր մարդ թաղուե-  
ցան։ Հաւանական է թէ այս թիւին մէջն են նաեւ  
այն զիակները որոնք այս հեղեղատը նետուեցան պա-  
տերազմին երկրորդ օրը։

Նարուէն Միլոյի զրահակիրներուն այս յարձակու-  
մը հրամայելէն առաջ գետինը զննած, բայց չէր կրցած-  
ահանել այս խորունկ ճամբան, որ լեռնադաշտին մա-  
կերեւոյթին վրայ և ոչ իսկ փոթ մը կը կազմէր։ Սա-  
կայն երբ նշմարած էր պզտիկ և սպիտակ մատուոը  
որ այն ճամրուն դէպի նիվէլի սալարկը դարձող ան-  
կիւնը ցոյց կուտայ, ուշաբերեր էր, և ենթաղբելով թէ  
կրնայ հոն արգելք մը երեւան ելնել, ուղեցոյց լա-  
գութին հարցում ըրած էր։ Ուղեցոյցը գլուխովը բա-  
ցասական շարժում մը ըրած էր։ Կրնայ ըսուիլ թէ

գիւղացիի մը այս չարժումէն հետեւեցաւ Նաբոլէոնին  
աղէտալի պարտութիւնը :

Ուրիշ աղէտալի դիպուածներ ալ պիտի պատահէին :

Նաբոլէոնին այս պատերազմին մէջ յաղթելը մի-  
թէ հնարին էր . Ոչ , կը պատասխանենք մենք : Ինչո՞ւ .  
մի՞թէ Ուելինկթընի պատճառաւ . մի՞թէ Պիւլսէրի  
պատճառաւ : — Ոչ , այլ Աստուծոյ պատճառաւ :

Տասնըիններորդ գարու օրէնքը ա'լ չէր կրնար նե-  
րել որ Պօնաբարդ Վաթէրլոյի մէջ յաղթէ : Դէպքերու  
ուրիշ շարք մը կը պատրաստուէր , որուն մէջ ա'լ  
Նաբոլէոն տեղ չունէր : Երկար ժամանակէ ի վեր ի-  
մացուած էր թէ ա'լ պատասարները հաշտ աչօք չէին  
նայէր անոր :

Այս ահագին մարդուն անկման ժամակը ա'լ եկած  
էր :

Մարդկային ճակատագրին վրայ կշռող այս մար-  
դուն ծայրայեղ ծանրութեան պատճառաւ հաւասարա-  
գուն կը խանգարուէր : Այս անհատը միայն  
կը առողջ աւելի շատ էր քան թէ բոլոր տիեզերքիս մար-  
դիկը : Բոլոր մարդկային կենդանութեան յորդառատ  
արիւններուն այսպէս միայն զլուխի մը մէջ ամփոփ-  
ւիլը , աշխարհիս միայն դէպի մէկ մարդու ուղեղը վե-  
ւելը , աշխարհիս միայն դէպի մէկ մարդու ուղեղը վե-  
ւելը կրնար քաղաքակրթութեան համար մահապիթ  
բանալը կրնար քաղաքակրթութեան համար մահապիթ  
ըլլալ , եթէ տեւէր : Եկած էր ժամանակը ուր պէտք  
ըլլալ , եթէ տեւէր : Հաւանական է թէ կը գանգատէին այն  
ըութիւնը : Հաւանական է թէ կանգատէին այն  
սկիզբներն ու տարրերը , որոնցմէ կախում ունին բա-  
ռոյական աշխարհս ինչպէս նաև նիւթական աշխարհս  
կառավարող ձգողական կանոնաւոր օրէնքները : Ծխող  
արիւնը , դիակներով լի գերեզմաննոցները . լացող մայ-  
քերը ահարկու ամբաստանութիւններ են : Երբ երկիրս  
աւելորդ բեռի մը ներքեւ կը տառապի , մթութեան

մէջէն գաղտնի հառաջումներ կ'ելնեն , զոր անդունքը  
լուէ :

Նաբոլէոն անսահմանութեան առջեւ ամբաստան-  
ւած , և իր անկումը վճռուած էր :

Նաբոլէոն կը նեղէր զԱստուած :

Վաթէրլօն ամենեւին պատերազմ մը չէ , տիեզե-  
րաց կերպարանափոխութիւնն է այն :

Գ Լ Ո Ւ Խ Փ .

## ՄՈՆ-ՍԷՆ-ԺԱՆԻ ԼԵՌՆԱԴԱՇՏԸ

Հեղեղատին հետ միանգամայն երեւան երած էր  
անգլիական մարտկոցը :

Վաթօուն թնդանօթ և տասներեք գումարտակները  
մօտէն կրան և ոռոմբ տեղացին զրահակիրներուն վրայ :  
Տըլօր քաջասիրտ զօրապետը անգլիական մարտկոցին  
ուղղմական բարեւը տուաւ :

Անգլիական բոլոր շարժուն թնդանօթներն արշա-  
ւակի եկած և գումարտակներուն մէջ մտած էին : Զը-  
րահակիրները և ոչ իսկ պահ մը սպասեցին : Խորունկ  
ձամբէն մեծ կորուստ կրած բայց վհատած չէին : Ա-  
սոնք այսպիսի մարդեր էին որոնք երբ թիւով կը  
նուազին , սիրտով կ'աճին :

Միայն Վաթէրլոյի սիւնաբաժինը կորուստ կրած էր  
այն աղէտքէն . իսկ Տըլօրի սիւնաբաժինը անվեաս հա-  
սած էր . վասնզի նէյ՝ կարծես դարանը նախազգալով  
և ձախ կողմը միտելով յառաջացած էր :

Զրահակիրներն անզլիական գումարտակներուն  
վրայ խուժելով յարձակիցան :

Յարձակիցան անհնարին արագութեամբ, սանձար-  
ձակ, թուր ի բերան և հրացանակ ի ձեռին :

Պատերազմներու մէջ կան վայրկեաններ ուր սիրտն  
այն աստիճան կը կարծրէ մարդս որ մինչեւ անգամ  
զինուորները արձանի կը փոխուի, և մարմինները կո-  
րանիթ կ'ըլլան : Անզլիական վաշտերը անհնարին կեր-  
պով զարնուեցան, բայց և այնպէս անխախտ մնացին :

Այն ատեն եռիւը ահեղ կերպարանք մը առաւ :

Զրահակիրները անզլիական գումարտակներուն  
րոլորին վրայ յարձակեցան : Մոլեզնաբար յուզուող յոր-  
ձանքէ մը պաշարուեցան բրիտանական հետեւակները,   
Այս անհող զինուորները անզգայաբար իրենց տեղէն  
շարժեցան : Առաջին կարգը ծունկը գետինը դրած  
սուխներով կ'ընդունէր զրահակիրները, երկրորդ կարգն  
այ հրացանի կը բռնէր զանոնք . երկրորդ կարգին ե-  
տեւն ալ զնդացիզները թնդանօթները կը լեցնէին, գու-  
մարտակին ճակատը կը բացուէր, կը թողուր որ սրմ-  
րային հրատարափ մը անդնի, և յետոյ նորէն կը գոց-  
էր : Զրահակիրները փոխադարձաբար կը ջախջախէին  
զանոնք : Իրենց հսկայաձև ձիերը կը կանգնէին անզ-  
լիական զօրաց շարքերուն վրայէն կ'անցնէին, սուխն-  
ներուն վրայէն կ'սոտէին և հսկայաբար այն չորս  
կենդանի պատերուն մէջտեղը կ'իշնային : Գունտերը  
զրահակիրներուն վաշտերը ձեղքելով կ'անցնէին, զրա-  
հակիրներն ալ գումարտակներուն վրայ խրամատներ  
կը բանային : Մարդերու շարքերը ձիերուն ներքեւ  
կոխկրտուելով աներեւոյթ կ'ըլլային : Սուխները այս  
յուշկապարիկներուն փորերը կը միսուէին : Ասկէ հե-  
տեւած է վերքի այն տձեւութիւնը որ գուցէ ուրին  
կոփւներու մէջ տեսնուած չէ : Գումարտակները այս

կատաղի ձիաւորներէն կրծուելով կը նեղնային տոանց  
գայթելու : Անսպասելի էին անոնց ոռոմբերը սրոնք  
յարձակողներուն մէջ կը պայթէին : Այս կոփւին կեր-  
պարանքը հոէշային էր : Այն գումարտակները չէ թէ  
վաշտեր այլ հրալեռի խառնարաններ էին. զրահակիր-  
ներն ալ չէ թէ ձիաւորներ այլ փոթորիկ մըն էին : Մէն  
մի գումարտակ հրաբուխ մըն էր որուն վրայ կը յար-  
ձակէր մրրկածին ամպ մը : Լավան շանթին հետ կը  
պատերազմէր :

Աջակողմիան ծայրի գումարտակը՝ որ նպաստաւոր  
դիրք չունենալուն համար ամէն գումարտակներէն ա-  
ւելի վտանգի ենթարկուած էր՝ առաջին անգամ զար-  
նուելուն գրեթէ բոլորովին հետաջինց եղաւ : Հայան-  
ուրներու (սկովտիական զօրագունդ) 75րդ գունդով կը  
բազկանար այն : Մէջտեղը կենալով հովուատիկ հնչե-  
ցնողը՝ մինչդեռ իր բոլորտիքը ամէն մարդ կը ջար-  
դուէր՝ խօրին անուշադրութեամբ կը համակէր իր տրտ-  
մալի նայուածքը որուն վրայ անտառներու և լճերու  
շուքը կը ցոլանար, և թմբուկի մը վրայ նստած, իր  
սկովտիական հովուատիկն ալ թեւին տակն առած լեռ-  
նային եղանակներ կը նուագէր : Այս Սկովտիացերը Պէն  
Լօթիանը յիշելով կը մեռնէին՝ Արգոսը յիշող Յոյներուն  
պէս : Զրահաւորի մը թուրը հովուատիկը և զայն բըռ-  
նող թեւը կտրեց, և երգը գագրեցուց՝ երգիչը մեղքը-  
նելով :

Զրահակիրները որոնք համեմատաբար սակաւաթիւ  
նաև հեղեղատին աղէտալի դէպքէն նուազեր էին, գրե-  
թէ բոլոր անզլիական բանակին առջեւը կը գտնուէին,  
բայց կը բազմապատկուէին, վասնզի ամէն մէկը ատար  
մարդ կ'արժէր : Սակայն քանի մը հանովրեան վաշտեր  
ետ քաշուեցան : Ուէլինկթըն տեսաւ անոնց լնկրկու-  
մը և որոշեց դիմել իր ձիաւորներուն : Եթէ նարուէն

ալ նոյն պահուն իր հետեւակ զօրաց դիմէր, յաղթութիւնը վաստկած կ'ըլլար: Բայց մոռցաւ, և այս մոռցումը եղաւ իր աղէտաւոր մեծ սխալը:

Զրահակիրները մինչդեռ կը յարձակէին, յանկարծ զգացին թէ իրենց վրայ ալ յարձակում մը կ'սկսէր շիրօք անգլիական ձիաւորները անոնց ետեւն էին: Առջեւն գումարտակները, ետեւէն ալ Սըմբրսէթի ձեռնտու կ'ըլլար աջ կողմէն Տօրնպէրկ՝ գերմանական թեթեւաղէն ձիաւորներուն հետ, ձախ կողմէն թրիբ գարապինածիր Պելֆիպացիներուն հետ. հետեւակներն ու ձիաւորները կուշտէն և գլուխէն, առջեւէն և ետեւէն յարձակեցան զրահակիրներուն վրայ որոնք պարտաւորեցան ամէն կողմէն ալ կոռւելով դիմակալել: Միթէ անոնց հոգն էր այսպիսի յարձակում մը. մրրիկ մըն էին, և անմեկնելի քաջութեամբ պատերազմեցան:

Անոնց ետեւն էր նաև անգլիական մարտկոցը որ միշտ կը գոռար. վասնզի մարտկոց մը միայն կրնար այս մարդերը ետեւէն վիրաւորել: Վաթէրլոյի միւզէին մէջն է անոնց զրահներէն մին զոր գնդակ մը ձախ ուսուկրին կողմէն ծակած է:

Այսպիսի գաղղիացիներու համար այսպիսի անգլիացիներ պէտք էր:

Ա՛լ կոփւը կոփւ մը ըլլալէ դադրեցաւ, և եղաւ մթութիւն մը, կատաղութիւն մը սրտերու և քաջութիւններու անեղատեսիլ բարկութիւն մը, փարփառն սուրերու սոսկալի փոթորիկ մը: Մէկ բոպէր մէջ հազար չորս հարիւր զօրավիշապներուն վեց հարիւրը ինկաւ մեռնելով կամ վիրաւորուելով. մեռնելով ինկաւ նաև թիւլլէր, որ անոնց տեղակալ գնդապետն էր Նէյ Լըֆէպրը Տէնուէթի նիզակաւորներուն և որսորդներուն հետ վազեց եկաւ: Մոն-Մէն-Ժանի լեռնադաշտը առնուեցաւ, կրկին առնուեցաւ, նորէն առնուե-

ցաւ: Զրահակիրները ձիաւորներուն թոյլ կուտային հետեւակներուն վրայ յարձակելու համար, կամ լաւ ևս է ըսել, այս ահազին ամբոխը իրարու հետ կը կտպուէր՝ առանց մին միւսը թողլու: Գումարտակները շարունակ կը դիմանային: Տասներկու յարձակում եղաւ: Նէյին ներքեւ չորս ձի մեռաւ: Զրահակիրներուն կէսը լեռնադաշտին վրայ մնաց: Երկու ժամ տեւեց առ կոփւը որ մեծապէս խախտեց անգլիական բանակը: Անշուշտ զրահակիրները պիտի կրնային բանակին կեդրունը տապալել և յաղթութիւնը որոշել եթէ Օհէնի ճամբուն աղէտքէն նուազած չըլլար իրենց թիւը: Այս տարօրինակ ձիաւորները արմանք զարմանք տուին Գլինթընի որ թալավէրան և Պատախօզը տեսած էր: Ուէլլինկթըն որ չօրսին երեք յաղթուած էր, դիւցազնարար կը զարմանար և, «սքանչելի՛ է» կ'ըսէր կամց մը:

Զրահակիրները տասներեք գումարտակներուն վեցը հետացինջ ըրին, վաթսուն թնդանօթ առին կամ բեւեռեցին, և անգլիական գունդերէն ալ վեց դրօշակ առին. պահակներէն երեք զրահակիր և երեք որսորդ այս դրօշակները տարին կալսեր մատուցին որ Պէլ-Ալիանսի ազարակին առջեւն էր: Ուէլլինկթընի վիճակը յոռի էր: Այս տարօրինակ պատերազմը կարծես մենամարտ մըն էր երկու կատաղի վիրաւորներու մէջ, որոնց ամէն մէկը կոռւելով և միշտ դիմադրելով իր բոլոր արիւնը կը թափէ: Երկուքէն ո՞րը առաջ պիտի իյնայ:

Լեռնադաշտին կոփւը կը շարունակուէր:

Մինչեւ ո՞ւր գացին զրահակիրները. ոչ ոք կրնայ գիտնալ: Ստուգուած է սակայն թէ պատերազմին հետեւեալ օրը զրահակիր մը և իր ձին մեռած գտնուեցան կառքերու կշուցին բառնալիին տախտակին վրայ,

Մօն-Սէն-Ժանի ճիշդ այն տեղը ուր Նիվէլի, Ժքնարի, Հիւլիսի և Պրիւսէլի ճամբաները իրարու կը հանդիպին և զիրար կը կտրեն: Եյս ճիաւորը անգլիական կարգերը ճեղքելով անցած էր: Դեռ Մօն-Սէն-Ժանի մէջ կ'ապրի այս դիակը վերցնող մարդերէն մին, որու անունն էր Տրհազ: Այն ժամանակ տասնըութը տարեկան էր այս մարդը:

Ուէլինկթըն ընկրկիլ կը զգար: Տագնապելի ժամը կը մօտենար:

Զրահակիրներուն յարձակումը յաջողած չէր, վասն զի տապալած էին թշնամիին բանակին կեղրոնը: Ամէն մարդ յեռնադաշտին տիրած ըլլալով ոչ ոք տիրած էր, և ի վերջոյ անոր մեծագոյն մասը անգլիական բանակին ձեռքը կը մնար: Ուէլինկթընի ձեռքն էին զիւղը և զաշտավայրին ամենէն բարձր կողմը. Նէլի ձեռքն էին միայն գագաթն և գարուվարը: Երկու կողմն ալ կարծես թէ արմատ ձգած էր այս աղետալի զեանին վրայ:

Բայց անգլիացւոց տկարութիւնը անգարմանելի կ'երեւար: Այս բանակէն սոսկալի արիւն վազած էր: Քէմթ որ աջ թիւն էր, ձեռնառ զօրք կ'ուզէր.— Զըկայ, թող մինչև մեռնիլը կոռոի, կը պատասխանէր Ուէլինկթըն: Գրեթէ միեւնոյն պահուն, տարօրինակ համադիպութիւն որ երկու բանակներուն մաշտիլը կը յայտնէ:— Նէյ ալ Եարոլէսնէն հետեւակ զօրք զ'ուզէր, և Նարոլէսն՝ Հետեւակ զօրքը ո՞ւրիշ գտնեմ. միթէ կ'ուզէ որ շինեմ, կ'աղաղակէր:

Սակայն անգլիական բանակը ամենէն աւելի հիւանդ էր: Երկաթեալ զրահներով և պողպատեայ կուրծքով սպառագէն այս ճիաւոր վաշտերուն կատաղի յարձակումները անգլիական հետեւակները փշրած էին: Դրօշի մը բոլորիքը հաւաքուած քանի մը մարդիկ

գունդի մը տեղը ցոյց կուտային. այսինչ վաշտին ա՛լ գնդապետ կամ տեղակալ մը կը հրամայէր. Ալթէնի բաժինը՝ որ մեծ ջարդ կերած էր Հէ-Սէնթի մէջ՝ զրեթէ քոլորովին բնացինջ եղած էր. Վան Գլիւզի հեծելագունդին աներկիւղ Պելժիգացիները Նիվելի ճամբուն երկանքը հաճարներուն վրայ տարածուեր էին. զրեթէ մարդ մնացած չէր այն հոլանտական կրօնատիէներէն որոնք՝ 1811ին՝ Սպանիոյ մէջ մեր զօրաց կարդերուն հետ խառնուելով Ուէլինկթընի դէմ կը պատերազմէին, և որոնք 1815ին անգլիացւոց հետ զաշնաւորելով նարոլէնի դէմ կը կոռուէին: Սպաներու մասին մեծ էր կորուստը: Լորտ Լքսպրիճի ծունկը խորտակուած էր, և հետեւեալ օրը իր ստքը թաղել տուաւ: Այս զրահակիրներուն կախին մէջ գաղղիացւոց կողմէն Տըլոր, Լէրիթիէ, Փոլպէր, Տնօ, Թրավէր և Պլանգար եթէ վիրամահ ինկած էին, անգլիացւոց կողմէն ալ նիթէն վիրաւորուած, Պարն վիրաւորուած, Տըլանսէլ մեռած, Վան Միրն մեռած, Օմբթետա մեռած, Ուէլիկթընի սպաներուն տասնին մէկը մեռած էր, և այս արիւնարոյր հաւասարակշունդեան մէջ ամենէն գէշ մասը Անգլիոյ ինկած էր:

Հետեւակ պահակներուն 2րդ գունդը հինգ տեղակալ-գնդապետ, չորս հարիւրապետ և երեք գրօշակիր կորուստ էր. հետեւակ զօրաց 30րդ գունդին տուածին վաշտը քսանըչորս պաշտօնակալ և հարիւր տասներկու զինուոր կորուստ էր. 79րդի լեռնականներէն քսանըչորս պաշտօնակալ վիրաւորուած, տասնըութը պաշտօնակալ և 450 զինուոր մեռած էին: Գիւմպէրլանտի հանովրեան ճիաւորները, ամբողջ գունդ մը, առաջնորդութեամբ իրենց գնդապետին որ ետքէն զատուեցաւ և պաշտօնէն նետուեցաւ, կոխին սաստիկ ժամանակը կանակ զարձնելով Սուանեի անտառէն խոյս

կուտային՝ մինչեւ Պրիւսէլ լեղապատառ փախստական-ներ սփոնլով։ Թնդանօթներու, ուազմամթերքի և գիր-րաւորներու սայլերը տեսնելով որ գաղիացիք յաղթե-լով կը յառաջանան և անտառին կը մօտենան, իրենք ալ մեծ շտապաւ դէպի անտառը կը խուժէին. գաղղիա-կան ձիւորները թրէ կ'անցունէին Հոլանտացիները որոնք ահուգողով համակուած, ի զէ՞ն կ'աղաղակէին։

Թանի մը վկաներու ըսածին նայելով՝ որոնք դեռ կենդանի են՝ Վէր-Գուգուէն մինչեւ Կրօէնէնտատէլ, այսինքն դէպի Պրիւսէլ ուղղուող զրեթէ երկու մզոն եր-կայութեան մը վրայ փախստականներ կը վիտային և Այս պանական երկիւզը այն աստիճան տարածուեցաւ որ Մալինի մէջ Դօնտէի իշխանը և Կանի մէջ Լուի Ժէ, անգամ սկզան վրդովիւ։ Ուէլինկթըն ա՛լ հեծելա-զօրք չունէր բացի սակաւաթիւ պահեստի զօրքէ որոնք Մօն-Աէն-Ժանի ագարակին մէջ բանակի հիւանդարա-նին ետեւը աստիճանօրէն տեղաւորուած էին, և Վի-կիանի և Վանտըլէօրի հեծելագունդէն որ բանակին ձախ թեւը կը պաշտպանէր։ Անթի-մարտկոցներ քակ-ւած և գետինը նետուած էին։ Սիպուրն կը հաստատէ այս իրողութիւնները, և Բրէնկլը՝ ալս աղէտը չափա-զան, ելով մինչեւ անգամ կ'ըսէ թէ անկլօ-հոլանտական բանակէն երեսունը չորս հազար հոգի մնացած էր։ Եր-կաթի դուքսը անխոռվ կը կենար, բայց չուրթները տժգուներ էին։ Աւստրիական պատուիրակը՝ Վէնսան, և սպանիական պատուիրակը՝ Սլավա, որ անգլիական պաշտօնականերուն հետ պատերազմին ներկայ էին, կը կարծէին թէ գուքսը կորսուած է։

Ուէլինկթըն ժամր հինգին ժամացոյցը հանեց, և մրմուց այս տիսուր խօսքը. Պի՛վսէր, կամ զիշեր։

Նոյն պահուն թրիշմոնի կողմի բլուրներուն վրայ սուխներու հեռաւոր շարք մը փողփողեցաւ։

Հոս կը սկսի ահա այս տիտանեան տրամին յան-կարծական յետին տիսարանը։

Գլուխ ժԱ.

ՆԱԲՈԼԷՅՈՒԻ ՈՒՂԵՑՈՅՑԸ ՅՈՒՓԻ, ԻՄԿ ՊԻՒԼՈՎԻՆԻ Լ Ի Է

Արդէն գիտենք Նաբոլէոնի կոկծալի սիսալանքը. Կրուշիի կը սպասէր. բայց Պլիւխէր եկաւ, այսինքն մահէ հասաւ փոխանակ կենաց։

Ճակատագիրը ահա այսպիսի շրջաններ ունի. աշ-խարհիս գահը բազմիլ կը յուսայիր, և ահա Սէնթ-է-լինը կը նշարես։

Այն պզտիկ հոգիւր՝ որ Պլիւխէրի տեղակալ Պլիւ-լովի ուղեցոյցն էր՝ եթէ ըսած ըլլար անոր որ անտա-ռէն ելնելով Ֆրիշմոնն վերի կողմէն անցնի և ոչ թէ Բլանսունուայի վարի կողմէն իթ. գարու ձեւը զուցէ տարրեր պիտի ըլլար, վասն զի Նաբոլէոն պատերազմը վաստկած կ'ըլլար։ Բրուսիական բանակը Բլանսունուա-յի վարի ճամբէն ի զատ ո՛ր կողմէն որ երթար, պիտի գար հեղեղատի մը առջեւ ուրկէ թնդանօթները չէին կրնար անցնիլ. և Պիւլով չէր հասներ։

Արդ եթէ ժամ մը ուշացած ըլլար բրուսիական բանակը, նոյն իսկ բրուսիացի Միւֆլէնկ զօրապետին վկայութեան նայելով՝ Պլիւխէր կանգուն չպիտի գտնէր Ուէլինկթընը, Նաբոլէոն յաղթած պիտի ըլլար։

Ինչպէս կը տեսնուի, Պիւլովի հասնելուն ժամանա-կն ալ եկած էր։ Մանաւանդ թէ շատ ուշացած էր։ Գի-

չերը Տիօն-լը-Մ'ոն անցուցած և արշալոյսի ատեն ճամբայ ելած էր։ Բայց ճամբաները անանցանելի էին, և իր բաժինները ցեղերուն մէջ կոխելով քալեր էին։ Թնդանօթակիր սայերուն մինչեւ միջնանիւները անհւաներէ բացուած ակօսներու մէջ կ'ընկղմէին։ Ասկէ ի զատ հարկ եղած էր Վավրի նեղ կամուրջին վրայէն Տիլ գետը անցնիլ։ Գաղղիացիք հրդեհած էին այն փողոցը որ այս կամուրջը կը տանէր. Թնդանօթի և ռազմամըթերքի սայլերը չկրնալով անցնիլ փողոցէն որու երկու կողմի տուները կ'այրէին՝ ստիպուեր էին սպասել որ հրդեհը մարի։ Կէս օր եղած էր, և զեռ Պիւլօվի յառաջապահները չեին կրցեր հասնիլ մինչեւ Շաբէլ-Սէն-Լամպէր։

Պատերազմը եթէ երկու ժամ առաջ սկսած ըլլար, ժամը չարսին լմնցած կ'ըլլար, և Պլիւխէր պատերազմի դաշտը հասած ժամանակ Նաբոլէսն արդէն յաղթութիւնը վաստկած կ'ըլլար։ Ասոնք ահազին պատահարներ են, որոնք մեզի համար անըմբանելի անսահմանութեան մը հետ կը համեմատուին։

Կէս օրին կայրն ամենէն առաջ իր հեռագիտակովը հորիզոնին ծայրը բան մը նշմարած և ուշագրութեամբ անոր նայած էր. Հեռուէն ամպ մը կը տեսնեմ որ կարծեմ թէ զօրք է, ըստ էր։ Յետոյ Տալմացիայի դուքսին հարցուցած էր։ — Սո՞ւթ, սա Շաբէլ-Սէն-Լամպէրի քովերը տեսնուածը ի՞նչ է։ — Մարէշալը ակնոցովը նայելով պատասխանած էր։ — Զորս կամ հինգ հազար մարդ, Վեհափառ Տէր. անշուշտ կը ուշին է։ Սակայն մշուշին մէջ անշարժ կը կենար այն երեւցած բանը։ Բոլոր պաշտօնակալները իրենց ակնոցներով նայած էին ամպին զոր կայրը նշմարած էր։ Ոմանք ըսին թէ սիւնաբաժիններ են անոնք և կը հանդին։ Մեծագոյն մասը ըստ էր թէ ծառեր են։ Սաոյդ էր

սակայն թէ ամպը չէր շարժեր։ Կայսրը Տօմօնի թեթեւաղէն ձիաւորներու բաժինը զատելով դրկեց որ երթայ և հասկնայ այն մութ կէտին ի՞նչ ըլլալը։

Իրօք Պիւլօվ շարժած չէր։ Իր յառաջապահները խիստ սակաւաթիւ էին և բան մը չէին կրնար ընել։ Կը պարտաւորէր բանակին մեծագոյն յասին գալստեան սպասել։ և հրաման առած էր որ ճակատ կազմելէ առաջ ամփոփուի, բայց Պլիւխէր ժամը հինգին Ուէլինկթընի վտանգը տեսնելով հրաման ըրաւ Պիւլօվին որ յարձակի, և ոա նշանաւոր խօսքն ըստաւ. «Պէտք է սիրտ տալ անդիխական բանակին»։

Քիչ մը ետքը Լոսթէնի, Հիլլէրի, Հաքի և Ռիսէլի բաժինները Լըպոյի զօրախումբին առջեւ կը տարածւէին, Կիյհօմ տը Բրիւս իշխանին ձիաւորները Բարիզի անտառէն ելնելով կուգային, Բլանսընուա կ'այրէր, և բրուսիական գնդակները կը սկսէին տեղալ մինչեւ Նաբոլէսնի ետեւը կեցող պահունի պահակներուն կարգերուն տեղ։

Գ Լ Ո Ւ Խ Փ Բ.

### Պ Ա Հ Ա Կ Ն Ե Ր Ը

Գիտենք թէ ի՞նչ եղաւ վերջը. երրորդ բանակ մը եկաւ և յարձակեցաւ, պատերազմը խախտեցաւ, յանկարծ ութարնը լեց թնդանօթ սկսան գոռալ, Բիրշ, Ա. Պիւլօվի հետ վրայ հասաւ, Պլիւխէր անձամբ Զիէթէնի ձիաւորները բերաւ, Գաղղիացիները ետ մզուեցան, Մարգունէ Օհէնի լեռնադաշտէն աւլուեցաւ, Տիւրիւթ

Քաբըլօթէն արտաքսեցաւ, Տօնզըլո և Գիօ եւ քաշ-  
ւեցան, Լոպօ կուշտին կողմէն պաշարուեցաւ. գիշերի  
մթութեան սկսելու ատեն նոր բանակ մը մեր խար-  
խուլ գունդերուն վրայ յարձակեցաւ, բոլոր անզիա-  
կան բանակը յարձակելով յառաջ անցաւ, թնդանօթ-  
ները գաղղիական բանակը ճեղքելով ահազին դեր  
տուեն. անզիական և բրուսիական ոումբերը ճակա-  
տէն և կուշտէն մեր բանակին վրայ տեղալով աղետա-  
լի կորուսաներ տափին, և այս զարհուրելի աւերակնե-  
րուն ներքեւ պահակները ճակատ կազմեցին պատե-  
րազմելու համար:

Եւ օրովհետեւ կ'զգային պահակները թէ պիտի  
մեռնին, կեցցէ՛ կայսրը, աղաղակեցին: Եռանդագին  
աղաղակներ ֆանող այս հոգեվարքին նման սրտաշարժ  
բան մը չկայ պատմութեան մէջ:

Երկինքը առաւօտէն մինչեւ իրիկուն ամպերով  
ծածկուած էր: Յանկարծ նոյն պահուն, այսինքն երե-  
կոյեան ժամը ութին հորիզոնին ամպերը մէկ կողմ  
քաշուեցան, և ահա նիփէլի ճամբուն կնձնիներուն մէ-  
ջէն տեսնուեցաւ մարր մանող արեւին աղէտաւոր կար-  
մրութիւնը: Աւստերլիցի մէջ այս արեւին ծագումը  
տեսնուած էր:

Պատերազմին այս վերջին ժամերուն մէջ պահակ-  
ներուն ամէն մէկ վաշտին զօրապետ մը կը հրամայէր,  
Ֆրիան, Միշէլ Ռոկէ. Հարլէ, Մալէ, Բօրէ ար Մօրվան  
զօրապեաները հոն էին: Երբ պահակ կրընատիէներուն  
բարձր գդակները իրենց արծուենկար լայն չքանչանով,  
համաչափութեամբ, կարգով և հանդարտութեամբ ե-  
րեւցան այս կոիւին մշուշին մէջ, թհնամին Ֆրանսայէն  
պատկառիլ զգաց, կարծեց թէ քսան յաղթութիւններ  
պատերազմի գաշտին վրայ կ'երեւէին թեւատրած. և  
անոնք որ յաղթական էին, յաղթահար սեպուելով, ետ

քաշուեցան. բայց Ուէլինկթըն աղաղակեց. ՈՏԻ ելի՛,  
պահակներ, եւ ճիշդ նշան առե՛: Անզլիական բանակ-  
ներուն կարմբագոյն գունդը որ ցանկերուն ետեւ պառ-  
կելով պահուած էր, կանզնեցաւ՝ ոումբերը երամովին  
նետուելով ծակ ծակ ըրբն եռագոյն դրօշը, որ մեր  
արծիւներուն բոլորտիքը կը սարսոէր, ամէնքն ալ ի-  
րարու վրայ խուժեցին, և յետին կոտորածը սկսաւ:  
Կայսերական պահակները զզացին թէ բանակը իր չորս  
կողմէն կծիկը կը դնէ, ահազին դղրդումով խօս կու-  
տայ. լսեցին կեցցէ կայսրը աղաղակողներուն կրցողը  
քող ազատի աղաղակելը, և՝ մինչդեռ բանակը ետեւէն  
կը փախչէր, իրենք միշտ յառաջացան, հետզհետէ որմ-  
բակոծուելով և ամէն մէկ քայլին ա'լ աւելի մեռնելով:  
Անոնց մէջ ոչ վարանող և ոչ ալ վեհերոտ գտնուեցաւ:  
Զինուորը այս խուժերին մէջ զօրապետին պէս դիւցագն  
էր: Ոչ ոք ինքնասպանութեան առջեւ ընկրկեցաւ:

Նէյ, մոլեգնութեամբ և մեռնելու որոշումին բոլոր  
վսեմութեամբը համակուելով ամէն հարուածներու  
կ'ընծայէր իր անձը այս փոթորկին մէջ, ուր իր հին-  
գերորդ ձին ալ մեռաւ: Քրտինքով ողողուած էր ան-  
աչերը հրարորդոք, բերանը փրփրալի՝ միազգեստին կո-  
ճակները քակուած, ուսապիրներուն մին անզլիական  
թիկնապահի մը թուրովը կիսովին կտրուած, իր մեծ-  
արծուի շքանշանը զնդակի մը հարուածէն բարձրա-  
քանդակի ճեւը առած, արիւնով, տիզմով շաղախուած,  
սքանչելի արիւթեամբ մը համակուած և ճեւքը խոր-  
տակուած սուր մը բռնելով կ'աղաղակէր. «Եկէ՛ք, տե-  
սէ՛ք թէ ի'նչպէս պատերազմի գաշտին վրայ կը մեռնի  
ֆրանսացի մարէշալ մը»: Այլ ի զուր: Նէյ չմեռաւ:  
Վայրենիի մը պէս կատղած և զայրացած էր: Տրուէ  
տ'էրլօնին երեսին կ'ըսէր. «Հապագուն ինչո՞ւ չես մեռ-  
նիր, դո՛ւն»: Այն ամէն հրանօթներուն մէջ գտնուե-

լով՝ որոնք ափ մը մարդերը կը ջախջախէին՝ կ'աղա-  
ղակէր. — Վերջապէս ինծի համար ա՛լ բան մը չկա՞յ-  
Ռ'ն, կ'ուզէի որ բոլոր այս անգլիական դնդակները  
փորս մտնէին: — Ո՛չ, անբա՛ղդ դու, վասն զի գաղ-  
դիական գնդակներո՛վ պիտի մեռնէին ետքը:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ.

## Ա Ն Ե Տ Ա Լ Ի Վ Ա Խ Ճ Ա Ն

Պահակներուն ետեւէն բանակը աղէտալի կերպով  
խոյս տուաւ.

Գաղիական զօրքերը յանկարծ ամէն կողմէն Ու-  
կոմօնէն, Հէ-Մէնթէն, Բարբլօթէն և Բլանսընուայէն  
միահամուռ փախան: Մատեւրիւն, աղաղակեցին, եւ  
յետոյ՝ կրցողը թող ազատի աղաղակը լուսեցաւ: Բանակի  
մը քայքայումը սառերու հալումին կը նմանի: Ամէն  
բան կը կըի, կը պատոի, կը ճայթի, կը տատանի,  
կը դորի, կ'ինայ, կը զարնուի, կը շտապէ, կը գա-  
հավիժի: Անլո՛ւր քայքայում: Նէյ ձի մը փոխ կ'առ-  
նէ, վրան կը ցատկէ, և առանց զլւարկի, առանց  
փողկապի, առանց սուրի Պրիւսէլի սալարկին երկայ-  
նութեամբ կը վազէ, Անգլիացիները և միանգամայն  
Գաղղիացիները կեցնելով: Կ'աշխատի բանակը կեցնել,  
կը կանչէ, կը նախատէ, փախուստին հետ կը կոսւի:  
Զինուրները չեն կենար, կ'անցնին և կը փախչին.  
«Ապրի՛ նէյ մարէշալը» աղաղակելավ: Տիւրիթի երկու  
ահարեկ գունդերը կարծես մէկ կողմէն միւս կողմը  
նետուելու պէս կ'երթեւեկէին՝ իւլաններուն թուրերէն

Ջարդուելով ու միանգամայն Քէմեթի, Պէսթի, Բաքի  
և Ռիլանտի վաշտերուն հրանօթներէն դնդաման տա-  
պալելով, կոհւներուն յուեգոյնը փախուստն է. բարե-  
կամները զիրար կը մեսցնեն փախչելու համար. ձիա-  
ւորներու վաշտերը հետեւակ զօրաց վաշտերուն հետ  
զարնուելով կը խորտակուին և կը ցրուուին. կարծես  
պատերազմին ահազին փրփուրն են անոնք: Մէկ ծայ-  
րէն Լոպօ և միւս ծայրէն Ռէյլ յորձանքին մէջ կը գլո-  
րին: Նարոլէն ընդունայն պատեր կը կանգնէ իր մնա-  
ցորդ պահակներովը. պարապ տեղը վերջին ընդդիմու-  
թեամբ մը կը վատնէ իր մամնաւոր հեծելազօրաց վաշ-  
տերը: Գիօ՛ վկիվիանի առջեւ, Մօրան՝ Բիրչի առջեւ,  
Տօմօն և Սիւլվէրվիգ՝ Կիյեօն տը Բր իւս իշխանին առ  
ջեւ կ'ընկրկին և խոյս կուտան: Կիյյօ՛ որ կայսեր ձիա-  
ւորներուն առջեւը անցնելով յարձակած էր՝ անգլիա-  
կան զօրավիշապներուն ոտքերուն քով վիրաման ին-  
կաւ: Իսկ Նարոլէն փախստականներուն քովէն սրար-  
չաւ կը վազէ, կը խօսի, կը ստիպէ, կը սպառնայ,  
կ'աղերսէ: Բաց կը մնայ ամենուն բերանը. մինչդեռ  
առոտուն «կեցցէ կայսրը» կ'աղաղակէին ամէնքն ալ,  
հիմա հազիւ կը ճանչնան զինքը: Բրուսիական նորեկ  
և անխոնջ ձիւուրները կը սրանան, կը թուին, կը  
թրեն, կը կտրեն, կը յօշեն, կը մեսցնեն, կը ջարդեն:  
Կառաձիգ երկվարները իրարու վրայ կը խուժեն, թըն-  
դանօթները կը խուժեն. թնդանօթածիզ զինուրները  
ձիերը սայլերէն կը հանեն և կ'առնեն փախչելու հա-  
մար. յարկաւոր սայլերը՝ գլխիվայր տապալած և իրենց  
չորս անիւները դէպի վեր բարձրացուցած ըլլալով  
ճամբան կ'արգիլեն և կոտորածի առիթներ կ'ըլլան:  
Զիրար կը ջախջախէն, իրարու վրայ կը կոխին, մե-  
ռելներու և կենդանիներու վրայէն կը քալեն: Բա-  
զուկները կը խոռվին: Ահեղատեսիլ բազմութեամբ մը

կը խոնուին ճամբաները , արահետաները , կամուրջները , գաշտերը , բլուրները , հովհանները , անտառները , որոնք այս քառասուն հազար մարդերէն զրաւուելով կը խափանուին : Ամենուրեք աղաղակներ , ամենուրեք յուսահատութիւն , հաճարներու մէջ տոպրակներ և հրացաններ կը նետուին , սուրի ծայրով և բերնով ճամբաներ կը հարթուին , ա'լ ոչ ընկեր կայ , ոչ պաշտօնաւոր , ոչ զօրապետ , անտեղի սարսափ մը կը տիրէ անուն վրայ : Զիէթէն Ֆրանսան կը թրէ համար ձակումթեամբ : Յոկիւծները այծեամ կ'ըլլան : Ահա այսպէսփախաւ գաղղիական բանակը :

Ժընարի մէջ փախստականները դառնալեւ , կենալու և իրենց ճակատը դէպի թշնամիին դարձնելու փորձ մը ըրին : Լուսո երեք հարիւր մարդ գումարեց : Գիւղին դրան առջեւ պատնէլ կանգնեցին , բայց ամէնքն ալ սկսան փախչիլ երբ սկսան տեղալ բրուսիական ոռոմբերը . իսկ լուսո ձերբակալուեցաւ . Ժընարի դընունէն քիչ մը անդին , ճամբուն աջ կողմը աղիւսաշէն հիւղմը կը կայ , որու պատին քիւին վրայ դեռ կը կենայ ոռոմբերուն դրոշմը :

Բրուսիագիք՝ մեծ յաղթութիւն մը ըրած չըլլալով անշուշտ կատղեցան և ժընարի վրայ արշաւեցին . անգթաբար հալածեցին գաղղիացիները : Պլիւխէր հրաման ըրաւ բրուսիացւոց որ ջարդեն , կտարեն փախստականները : Բրուսիացի գերի բռնող և բերող գաղղիացի կրնատիէներուն մահ սպառնալու սոսկալի օրինակը նախ Բօկէ տուած էր : Պլիւխէր գերազանցեց զրօկէ : Արի պահակներուն զօրապետ Տիւհէսմը ժընարի մէջ պանդոկի մը դրան քով նեղը ինալով սուրը յանձնեց մահակիր հիւսարի մը , որ սուրը առաւ և գերին մեռցուց : Յաղթութիւնը յաղթուողներուն սպաննելով լրացաւ : Պատմենք , քանի որ պատմիչ ենք , ծերունին

Պլիւխէր անպատիւ եղաւ : Այս գաղանային անդիւթեամբ գաղղիացւոց աղէտալի պարտութիւնը ամբողջացաւ : Յուսաբեկ փախստականները ժընարէն անցան , Գաթրը-Պրայէն անցան , Սօմպրեփէն անցան , Շարլըրուայէն անցան և Ֆրանսայի սահմանագլուխը միայն կանգ առին : Բարէ , ո'վ էր այսպէս փախչողը . մեծ բանակը :

Բայց միթէ առանց պատճառի է այս մոլորազին շուարումը , այս սարսափը , պատմութեան զարմանքը գրաւող ամենէն աննըկուն քաջերու այս կործանումը և անկումը . ո'չ : Վաթերլոյի վրայ ահազին աջի մը սուուերը կը կարկառի : Վաթերլոն ճակատագրին օրն է : Գերմարդկային զօրութիւնը արտադրեց այն օրը : Ահա այս պատճառաւ վլուխները ահարեկ ծռեցան . այս պատճառաւ անձնատուր եղան այն վսեմ սրտերը : Անոնք որ Եւրոպայի յաղթեր էին , ա'լ ոչ ըսելիք և ոչ ընելիք ունենալով , մթութեան մէջ ահեղ զօրութեան մը ներկայութիւնը զգալով յաղթուեցան և ինկան : Այն օրը մարդկային սեռի ապագային տեսարանը փոխուեցաւ :

Վաթերլոն Ժթ . դարու առանցքն է : Պէտք էր որ աներեւոյթ ըլլար մեծ մարդք որպէս զի կարենար գալ մեծ դարը :

Մեծ մարդք բառնալու պաշտօնը վրան առաւ այնպիսի էակ մը որուն ոչ ոք կընայ հակառակիլ :

Վաթերլոյի պատերազմին մէջ չէ թէ տմպ , այլ օդերեւոյդ մը կայ :

Այս օդերեւոյթն է Աստուծոյ անցնիլը :

Գիշերի մթութեան տիրած ժամանակ ժընարի քով դաշտի մը մէջ Պերնար և Պերթրան մարդ մը կեցուցին անոր թիկնոցին մէկ ծայրը բռնելով : Վայրենի , խորհուն , սոսկալի մարդ մըն էր ան որ փախուստին

յորձանքէն մինչև հոն քշուելով և ձիէն պահ մը առաջ վար իջնելով սանձը թեւը անցուցած էր, և որուն մօլուրագին աչքերը դէպ ի վաթերլո կը դառնային։ Նաբուլէնն էր ան, որ դեռ կ'աշխատէր յառաջ երթալու, նոյն ինքն Նաբուլէնն, որ հիմն ի վեր տապալող այս երազին ահազին քնաշրջի՛կն էր։

Գ Լ Ո Ւ Խ Փ Դ.

## Յ Ե Տ Ի Ւ Գ Ո Ւ Մ Ա Ր Տ Ա Կ Ը

Մինչեւ գիշեր գիմացան պահակներուն քանի մը գումարտակները, որոնք հոսուն ջուրի մէջ կեցող ժայռերու պէս անխախտ մնացին մինչդեռ բոլոր բանակը ուղղօրէն վազելով խոյս կուտար։ Գիշերը վրայ հասնելով մահն ալ միատեղ կը հասնէր, այս կրկին մթութեան գալուստին սպասեցին, և անդրդուելի մնալով թոյլ տուին որ գիշերուան խաւարը և մահուան խաւարը պաշարէ զիրենք։ Ամէն մէկ գունդ միւս գունդերէն զատուած մնալով, և ալ կապակցութիւն չունենալով բանակին հետ որ ամէն կողմէ քայքայուած էր, իր հաշիւին կը մեռնէր։

Այս յետին գործողութիւնը կատարելու համար ումանք Ռօսօմի բլրակներուն վրայ և ոմանք ալ Մօն-Սէն-Ժանի դաշտին վրայ տեղաւորուած էին։ Հոն այս լքուն, յաղթահար և սոսկալի գումարտակները զարհուրելի կերպով մը կը հօգեվարէին։ Իրենց հետ կը մեռնէին իւլմի, վակրամի, իէնայի և մրիէտանտի փառաւոր յաղթութիւնները։

Ժամը իննին մօտ վերջալուսական մթութեան մէջ այս գումարտակներէն մին դեռ կը կենար Մօն-Սէն-Ժանի լեռնադաշտին ստորատք։

Այն աղետալի ձորին մէջ, այն դարուվերին ստորաը որուն վրայ մագլցեր էին զրահակիրները և որ հիմա անգլիական զօրախումբերով ողողուած էր, կը կուտէր այն գումարտակը՝ առանց ընկրկելու յաղթական թշնամիին հրանօթներուն առջեւ որոնք չորս կողմէն իրեն կը նայէին և որոնցմէ սոսկալի խստութեամբ ուումբեր կը տեղային։ Գումարտակին հրամանակալն էր Գամպրօն անուն պաշտօնակալ մը։ Ամէն անգամ որ թնդանօթները կը պարպուէին գումարտակը կը նուազէր, և պատասխան կուտար։ Հրացաններով կը պատասխանէր թնդանօթներուն, շարունակ նեղցնելով իր չորս կենդանի պատերը։ Ի հեռուստ փախստականները կանգ կ'առնէին շնչասպառ, և խաւարին մէջ կը լոէին հետզհետէ նուազող այս սոսկալի որոտումը։

Երբ այս հոռմէական քաջերէն ափ մը մարդ մնաց միայն, երբ անոնց զրօշակը բզիկ բզիկ եղաւ, երբ գնդակները սպառելով ա'լ հրացանները զաւազմներ սեպուեցան, երբ դիակներուն դէզը կենդանիներուն խումբէն աւելի մեծ եղաւ, յաղթողները նուիրական սարսափ մը զգացին այս վեր մեռնողներուն բոլորտիքը, և անգլիական թնդանօթները շունչ առնելով լոեցին։ Լոելով կարծես թէ քիչ մը ժամանակ տալ ուզեցին այն մարտիկներուն, որոնց շուրջը ուրուականներ, ձիաւորներու շքանկարներ կը վխտային, թնդանօթներու սեւ կերպարանքը կ'երեւէր, նաև երկինք որ անիւններուն և սայլերուն մէջէն կը նշմարուէր, մեռելի հսկայածեւ գումար զոր դիւցազները պատերազմի ատեն մուխին մէջ կ'ընդհմարեն միշտ՝ կը յառաջանար դէպ այն մարտիկներուն վրայ և անոնց կը նայէր։

Ասոնք վերջալուսական մթութեան մէջ կրցան լըսել թնդանօթներուն լիցուիլը, վագրի աչքերուն նման վառուած պատրոյգները գիշեր ատեն անոնց գլուխներուն բոլորաթիքը շրջան մը կազմեցին, անգլիական մարտկոցներուն բոլոր հրձիգները թնդանօթներուն մօտեցան, և ահա այն ատեն անգլիացի զօրապետ մը, որ ոմանց ըսածին նայելով Գոլվիլ և ոմանց ալ կարծիքին համեմատ Մէլթլէնտ զօրապետն էր, յուղուելով, այն մարդերուն կենաց յետին վայրկեանը ձեռքը բռնելով, աղաղակեց. Սնձնատուր եղիք, արի՝ Գաղղիացիներ Քամպրօն:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ե.

## Գ Ա Մ Պ Ր Ո Ն

Գաղղիացի ընթերցողը՝ յարգուիլ ուղելով՝ չկրնարհաւանիլ անգամ մըն ալ լսելու գաղղիացիի մը արտարերած գուցէ ամենէն գեղեցիկ խօսքը: Ըսել է թէ արդիլուած է վկայել պատմական վսեմութիւն մը:

Վտանգը և պատասխանատուութիւն մեր վրայ առնելով չենք հնազանդիր այս արգելական կանոնին, և կ'ըսենք.

Այս հսկաներուն մէջ տիտան մը գտնուեցաւ, որ է Գամպրօն:

Այս խօսքը ըսել և յետոյ մեռնի՛լ, մի՞թէ աւելի վսեմ բան մը կրնա՞յ ըլլալ. վասնգի մեռնիլ ուղելը մեռնիլ է, և եթէ ուժակոծուելէն ետք չմեռաւ այս մարդը, յանցանքը իբր չէ:

Վաթէրլոյի պատերազմին շահողն ոչ նաբոլէոնն է որ խոյս տուաւ, ոչ Ուէ՛լինկթընն է որ ժամը չորսին:

Ընկրկած հինգին յուսահատած էր, ոչ ալ Պլիւխէրը որ ամենեւին չկուռեցաւ: Վաթէրլոյի մէջ յաղթող մարդն է Գամպրօն:

Քեղի մեոցնող կայծակը այսպիսի խօսքով մը շանթահարելը յաղթել է:

Պատերազմին աղէտալի վախճանին այս պատասխանը տալ, ճակատագրին այսպիսի բան մը ըսել, պագայ առիւծին (Ուէլինկթընի տրձանին) այս յենակը տալ, գիշերուան անձրեւին, Ուկօմօնի մատնտու պատին, Օ՛չէնի խօրունկ ճամբուն, Կրուշիի յապաղումին, Պլիւխէրի գալուստին այսպիսի պատասխան մը նետել, գերեզմանին մէջ հեգնել, խօսքով մը կանգուն մնալ իյնալէ ետք, եւրոպական դաշնակցութիւնը վանկի մը մէջ խղղել, կեսարներուն արդէն հանրածանօթ այս ճեմիշը թագաւորներուն ընծայել, բառերուն յետինը առաջինը ընել Ֆրանսայի վայլակը անոր հետ խառնելով, Վաթէրլօն անամօթաբար բարեկենդանի յետին օրովը վերջացնել, Լէոնիտասը, Բապրէով ամբողջացընել, յաղթութիւնը ամփոփել յետին խօսքի մը մէջ զոր անհնարին է արտասանել, պատերազմի դաշտին վրայ յաղթուիլ և պատմութեան մէջ յաղթել, ե՛ւ այսպիսի արիւնաբոյր կոտորածէ մը հետք ինդացողները իր կողմը ունենալը ահագին յաղթութիւն մըն է:

Այս բանը բսելը շանթը նախատել է: Էսպիլիական վսեմութիւն ունի այս խօսքը:

Գամպրօնի խօսքը խօրտակումի մը ազգումը ունի: Կուրծքի մը արհամարութենէ խորտակուիլն է, հոգեվարքին յորդումն է այն որ կը պայթի: Ո՞վ յաղթեց. միթէ Ուէ՛լինկթըն:— Ո՞չ, վասնգի եթէ Պլիւխէր չգար, Ուէ՛լինկթըն յաղթուած էր: Միթէ Պլիւխէր:— Ո՞չ, վասնգի եթէ Ուէ՛լինկթըն սկսած չըլլար, Պլիւխէր չպիտի կրնար վերջացնել: Ա՛յն՝ Գամպրօնը, այն

յետին ժամուն անցօրդը, այն անծանօթ զինուորը, պատերազմին այն ամենափոքր միջատը կը զգայ թէ ստութիւն մը կայ աղէտքի մը մէջ. կսկծալի սաստկացում. և ձիշդ այն պահուն ուր նա կատաղութեամբ կը փրփրի այս աղէտալի պարտութեան վրայ. իրեն հեղնութիւն մը կ'ընծայուի. այսինքն կեանքը: Միթէ հարի՞ն է չոստել:

Հո՞ն իր առջեւն են Եւրոպայի բոլոր թագաւորները, բարեբախտ զօրապետները, որոտաճայն Արամազդաները, որոնք հարիւր հազար յաղթական զինուորներ ունին, և հարիւր հազարին ետեւէն ալ միլիոն մը, այսինքն պատրոյզները վառ, և հուր ու ոումբ տեղալու պատրաստ թնդանօթներ. կայսերական պահակները և մեծ բանակները իրենց ստքերուն ներքեւ առած և ճմլած են: Նարոլէոնը խորտակած են, և ալ միայն Գամպրօն մնացած է, և ա՛լ բողոքելու համար այս հողեղին որդը կայ միայն: Իրօք պիտի բողոքէ: Ուստի բառ մը կը փնտոէ սուր մը փնտոնելու պէս: Գտածն է փրփուր, և այս փրփուրն ալ այն խօսքն է: Յուսահատը այս զարմանալի և միջակ յաղթութեան առջեւ, յաղթական չունեցող այս յաղթութեան առջեւ կը կանգնի. կ'զգայ թէ ո՛րքան համարին է ան, այլ կը հաստատէ նաև թէ ո՛րքան չնշին է, և որ անոր վրայ թքնելը բաւական չհամարիր, ուստի թիւին, զօրութեան և նիւթին ներքեւ ճնշուած պահուն սրտէն խօսք մը կը գտնէ, որ է աղքը: Կը կրկնենք թէ զայս ըսելը, ընելը, գտնելը, յաղթել է:

Մեծ օրերու ոգին այն աղէտալի վայրկեանին մէջ այս անծանօթ մարդուն սիրտը մտաւ: Ինչպէս Թուժէ աը լ'իլ՝ Մարսէյեէզը գտաւ, նոյնպէս և Գամպրօն վաթէրլոյի խօսքը գտաւ վերէն ներշնչուող զօրութեան մը չնորհիւ: Երկնային փոթորիկի գոլորչի մը կը զատ-

ուի և կուգայ և մարդոց վրայէն կ'անցնի. և ահա կը սարսոին ասոնք, և ահա մին ամէնէն վսեմ երգը կ'երգէ, միւսն ալ ամէնէն սարսափելի աղաղակը կ'արձակէ: Գամպրօն արհամարհուտ տիտանի մը այս խօսքը մրայն Եւրոպայի երեսին չտար յանուն կայսրութեան, վասնզի միայն այս չբաւէր. նաև անցելւոյն երեսին կուտայ յանուն յեղափսիսութեան: Այն խօսքը երբ կը լսենք, կ'իմանանք թէ Գամպրօն հսկաներուն հին հոգին ունի: Կարծես թէ Տանթունն է ան որ կը խօսի, կամ Քլէպէրն է որ կը մոնչէ:

Գամպրօնի այն խօսքին անգլիական ձայնը պատասխանեց. Կրա'կ: Մարտկոցները չողացին, բլուրները սասանեցան, բոլոր այն արոյրէ բերաններէն վերջին և զարհուրելի ոմբատարափ մը տեղաց. լայնածաւալ մուխ մը տարածուեցաւ, զոր լուսինը ծագելով անորոշապէս կ'սպիտակացնէր, և երբ այս մուխը փարատեցաւ ա՛լ բան մը չկար: Զնջուած էր այն ահարկումարտիկներուն մնացորդը. մեռած էին պահակները: Մարդկային պատնէշին չորս պատերը տապալեր էին. դիակներուն մէջ հազիւ հազ սարսուռ մը կը նշմարուէր. գաղղիական լէգէոնները որոնք հոռմէական լէգէոններէն աւելի էին, ահա այսպէս մեռան Մօն-Սէն-Ժանի պնձրեւով և արիւնով թրջուած հողին վրայ, տխուր ցորեններուն մէջ. ձիշդ այն տեղը ուրկէ հիմա առաւոտուն ժամը չորսին սուլելով և իր ձին մտրակելով զուարթօրէն կ'անցնի ֆօղէփ, որ Նիվէլի նամակատան սուրհանդակն է:

Գ. Ա. Խ. Խ. Փ. Զ.

## ԹԷ Ի՞ՆՉ Կ'ԱՐԺԷ ԴՈՒՔԸ ՄԸ

Վաթէրլոյի պատերազմը հանգոյց մըն է: Թէ յաղթողներուն և թէ յաղթուողներուն համար դժուարիմաց խնդիր մըն է: Նաբոլէն կը կարծէ թէ պահական երկիւղ մըն է ան, Պլիւֆէր միայն հուր կը տեսնէ անոր մէջք Ուէլինկթըն բան մը չհասկնար: Տեստեղեկագիրները: Օրաթէրթերը խառնաշփոթ, մեկնութիւնները խառնակուած են: Ոմանք կը թոթովին, ոմանք կը կակազեն: Ժօմինի Վաթէրլոյի պատերազմը չորս ժամանակի կը բաժնէ. Միւֆլէն երեք յանկարծական փոփոխում կուտայ անոր: Շարա միայն, իր կորովի նայուածքով կրցաւ ըմբռնել երկնային դիպուածին հետ մարտնչող մարդկային հանճարի մը այս աղէտաւոր վախճանին յայտարար ծրագիրները, թէեւ քանի մը կէտերու նկատմամբ մեր կարծիքը կը տարբերի իր կարծիքն: Միւս ամէն պատմիչները կերպով մը կը շաման, և այս լացման մէջ կը խարխափին: Իրօք ակնախտիդ օը մըն է, ուզմական միապետութեան փլումն է այն, որ բոլոր արքայութիւնները իր հետը քչելով թագաւորները մեծապէս շուարեցուց: զօրութեան անկումը, պատերազմի փախուստն է այն:

Գերմարդկային հարկի դրոշմը կրող այս պատահարին հետ մարդոց մասնակցութիւնը բան մը չէ: Վաթէրլոն Ուէլինկթընէն և Պլիւֆէրէն առնուելով

միթէ Անգլիա և Գերմանիա զրկում մը կրած կ'ըլլա՞ն: — Ոչ: Վաթէրլոյի խնդիրին մէջ գործ չունի ոչ մեծանունն Անգլիան և ոչ ալ վեհն Գերմանիան: Փա՛ռք Աստուծոյ, ժողովուրդներուն մեծութիւնը սուրբին սոսկալի արկածներէն կախում չունի: Ոչ Գերմանիան, ոչ Անգլիան և ոչ մրանսան թուրի պատեանի մը մէջ կ'ապրին: Այս միջոցին՝ ուր Վաթէրլոն թուրերու շառաչիւն մըն է՝ Գերմանիան Պլիւֆէրէն բարձր մը ունի որ է Կէօթէ, և Անգլիան Ուէլինկթընէն բարձր մարդ մը ունի որ է Պայրը: Մեր դարը յատկապէս գաղափարներու լայնածաւալ ծագում մը ունի, եւ Անգլիան ու Գերմանիան այս արշալոյսին մէջ շքեղափայլ նշոյլ մը ունին: Վեհ է անոնց փառքը, վասնզի կը մտածեն: Բաղաքակրթութեան մակարդակը բոլորովին անոնց կը պարտաւորի իր բարձրութիւնը: Անոնք են այս բարձրութիւնը տուողը, և ոչ թէ գիպում մը: Ժմ. դարու մէջ անոնց ստացած մեծութեան պատճառը Վաթէրլոն չէ: Բարբարոս ժողովուրդները միայն յաղթութենէ մը ետք յանկարծ կ'ածին: Այս աճումը մրրիկէ մը ուռած հեղեղներուն վաղանցուկ սնապարծութեան կը նմանի: Բաղաքակրթ ժողովուրդները՝ մանաւանդ մեր օրերուն մէջ՝ ոչ կը բարձրանան և ոչ ալ կը խոնարհին զօրավարի մը բարեազգութեամբը կամ չարաբազգութեամբը: Անոնց մարդկային սեռի վրայ ունեցած սեպհական կշորը չէ թէ պատերազմէ մը, այլ աւելի մեծ բանէ մը կ'արտազրուի: Բարեբազգաբար անոնց պատիւը, արժանապատութիւնը, լոյսն ու հանճարը թիւեր չեն որ դիւցազները և աշխարհակալները՝ որոնք խաղամոլներ են՝ կարենան պատերազմի վիճակահանութեան դնել զանոնք: Շատ անգամ պատերազմը կը կորսուի, յառաջդիմութիւնը կը վաստկուի: Նուա՛զ փառք, աւելի

ազատութիւն։ Թմբուկը կը լոէ, միտքը կը խօսի։ Խաղ մըն է այն ուր կորուսողը կը շահի։ Ուրեմն երկու կողմէն ալ անխռով կերպով խօսինք Վաթէրլոյին կատամարի։ Տանք դիպուածին ինչ որ դիպուածին կը վերաբերի, և Ասաուծոյ ինչ որ Ասաուծոյ կը վերաբերի։ Ի՞նչ է Վաթէրլոն, մի՞թէ յաղթութիւն մը. ոչ վիճակահանութիւն մը շահող տոմսակն է այն։

Տոմսակ մը զոր Եւրոպան շահեցաւ և Ֆրանսան վճարեց։

Մեծ կարեւորութիւն չկար առիւծ մը դնելու հոն։

Մանաւանդ թէ Վաթէրլո պատմութեան մէջ տեսնուած ամենէն տարօրինակ հանդիպումն է։ Հանդիպու նարուէռի և Ուէլինկթընի։ Ասոնք ոչ թէ թշշնամիներ այլ ներհակութիւններ են։ Ասաուած, որու համելի են հակադրութիւնները, բնաւ ըրած չէ աւելի զարմանալի հակապատկեր մը, աւելի տարօրինակ դիրմագրութիւն մը։ Մէկ կողմին ունեցածն է ճշգութիւն, նախատեսութիւն, երկրաչափութիւն, խոհեմութիւն, ապահով նահանջ, պահեստի զօրաց մասին խնայութիւն, անդրդուելի անխռովութիւն մը, անխռով կանոն մը, ուազմագիտութիւն որ գետնէն օգուտ կը քաղէ, մարտագիտութիւն որ վաշտերը կը հաւասարակշռէ, շիբ շիտակ շարուած զօրաց միահամուռ ջարդը, կարգադրութիւն պատերազմի՝ ժամացոյց ի ձեռին, դիպուածին կամաւ բան մը չթողուլ, դասական հին արհութիւն, բացարձակ ուղղութիւն. իսկ միւս կողմին ունեցածն է ակներեւութիւն, հմայական զօրութիւն. ուազմական տարօրինակութիւն, գերմարդկային բնազդում, փայլակնալի նայուած, չգիտեմ ի՞նչպիսի բան մը որ արծիւի պէս կը նայի և շանթի պէս կը զարնէ, արհամարհական ուժգնութեան մը մէջ զարմանալի ճարտարութիւն մը, խորունկ սրտի մը ամէն զաղտնիք-

ները, ճակատագրին հետ ընկերակցութիւն գետերը, գաշտերը, անտառները, բլուրները որոնք հրաման կ'ընդունին և կերպով մը կը բռնազատուին հնազանդելու բռնակալութիւն մը որ պատերազմի դաշտն անգամ կը չարչարէ, աստղին վրայ դրուած հաւատք մը որ ուազմագիտութեան հետ խառնուելով կ'ընդարձակէ ու միանդամայն կը շփոթէ զայն։ Ուէլինկթըն պատերազմի Պարեմն է, իսկ նարուէռն անոր Միշել-Անժն է, բայց այս հանճարը հաշիւէն յաղթուեցաւ։

Երկու կողմն ալ մէկու մը կը սպասէր։ Յաջողեցաւ ով որ ճիշդ հաշուած էր։ Նարէլէռն կրուշին կը սպասէր. կրուշի չեկաւ. Ուէլինկթըն Պէիւխէրի կը սպասէր. Պիլիսիէր եկաւ։

Ուէլինկթըն դասական պատերազմն է որ իր փոխադրձ խաղը կը խաղայ։ Գօնաբարթ իր սկզբնաւորութեան ժամանակ հատախայի մէջ անոր հանդիպած և փառաւորապէս յաղթած էր։ Նորահաս անգղին առջեւէն խոյս տուած էր ծեր բուն։ Ճին մարտագիտութիւնը ոչ միայն շանթահարուած, այլ նաև զայթակղած էր։ Ո՞վ և ի՞նչ էր այս քսանըվեց տարեկան Գօրսիգացին. ի՞նչ կը նշանակէր այս շքեղ տգէտը որուն հակառակ էր ամէն բան, որուն ոչ ոք կողմնակից էր, և որ սակայն առանց պաշարի, առանց ուազմամթերքի, առանց թնդանօթի, առանց կօշիկի, զրեթէ առանց բանակի քանի մը մարդով բանակներու գէմ կը դնէր, դաշնաւոր Եւրոպային վրայ կը խուժէր և անհնարին պարագաներու մէջ յաղթութիւններ կը վաստկէր այլանդակօրէն։ Ուրկէ կ'ենէր այս շանթաձիգ յիմարը որ՝ զրեթէ առանց շունչ առնելու և ձեռք մարտիկներու միեւնոյն խաղը ունենալով հետզհետէ փոշիի պէս կը փշրէր Գերմանիայի կայսեր հինգ բանակները, Պօլիէօն Ալլինցիի վրայ, Վիւրմսէրը Պօլիէօյի վրայ, Մէ-

լասը՝ Վիւրմսէրի վրայ, Մաքը՝ Մելասի վրայ տապաւելով: Ի՞նչ էր պատերազմին այս նորեկը որ աստղի մը անամօթութիւնն ունէր: Ազատեմբական ռազմի աշակերները խոյս տալով կը նզովէին զայն: Ասկէ հետեւեցաւ հին մարտիկներուն՝ նոր մարտիկն դէմ, ուղիղ սուսերին՝ փայլակնախայլ սուրին դէմ, ռազմական կանոնաւորութեան՝ հանճարին դէմ պահած անողոքելի ոիք: Այս ոիքը 1815 յունիսի 18ին ամենէն արդարացի փոխարէնը առաւ, և Լոտին, Մօնթելուլոյի, Մօնթէնէթթէի, Մանթուայի, Մարէնկոյի և Արդոլի վերեւը գրեց. Վաթէրլո: Միջակներու յաղթանակ որ օր քաղցր է՝ մեծամասնութեանց: Ճակատագիրը հաւանեցաւ այս հետինութեան: Նաբոլէն իր անկումին ժամանակ նորէն հանդիպեցաւ Վիւրմսէրի որ երիտասարդ էր:

Եւ իրօք Վիւրմսէրը գտնելու համար Ուէլինկթընի մազերը ալեւորել կը բաւէ:

Վաթերլո առաջին կարգի պատերազմ մըն է զորերկորդ կարգի զօրավար մը վաստկած է:

Վաթերլոյի մէջ մարդուս զարմանքը գրաւողն է Անգլիան, անգլիական պնդութիւնը, անգլիական հաստատամտութիւնը, անգլիական արիւնը. այս պատերազմին մէջ Անգլիան նոյն իսկ Անգլիայէն կո փառաւորուի. փառաւորեալը իր բանակն է, և ոչ թէ իր զօրավարը: Թող չարի Անգլիան այս ձևարտութենէ:

Ուէլինկթըն առ լորտ Պաթբւրսթ գրած նամակի մը մէջ տարօրինակ ապերախտութեամբ մը կ'ըսէ թէ իր բանակը, 1815 յունիսի 18ին պատերազմող բանակը «գարշելի բանակ» մըն էր: Այս խօսքին վրայ ի՞նչ կը խորհի արդեւք Վաթերլոյի ակօններուն ներքեւ թաղուած մեռելի ոսկրներուն տխուր խառնուրդը:

Անգլիան խիստ համեստաբար վարուեցաւ Ուէլինկ-

թընի հետ. Ուէլինկթընը այնքան մեծցնելը Անգլիան փոքրել է: Ուէլինկթըն ուրիշի մը պէս զիւղացն մըն է: Մեծը ան չէ. բուն մեծերն են աղերեկ սկզբանացիւները, թիկնապահները, Մէյթլընտի և Միշէլի գունդերը, Բաքի և Քէմբթի հետեւակները, Բօնսրմափյի Սըմբրսէթի ձիւաւորները, ռմբատարափին ներքեւ սկզբական հովուատիկը նուագող հայրանըրները. Քէյլանտի վաշտները և այն նորեկ և անխոնջ զինուորները որոնք հազիւ հազ հրացան բռնել գիտէին և որոնք էսյէնկի և Ռիվոլիի հին և վարժ գունդերուն դէմ գրին: Ուէլինկթըն յամառութիւն ցուցուց. այս է անա իր արժանաւոր գործը, որու մասին չենք հակառակիր տմարդօրէն, բայց իր հետեւակ և ձիւաւոր զօրաց ամենէն պզտիկն ալ իրեն պէս հաստատուն մնաց: Ինչ որ կ'արժէ երկաթ-դուքսը, նոյնը կ'արժէ նաեւ երկաթ զինուորը: Իսկ մենք կը փառաւորենք միմիայն անգլիական զինուորը, անգլիական բանակը, անգլիական ժողովուրդը: Եթէ յաղթանակ մը կայ, այս յաղթանակը նոյն իսկ Անգլիոյ իրաւունքն է: Վաթերլոյի սիւնը աւելի արդարացի կ'ըլլար եթէ փոխանակ մարդու մը պատկերը կանգնելու, ժողովուրդի մը արձանը կանգնէր ամպին մէջ:

Բայց այս մեծն Անգլիան մեր այս ըսածներէն պիտի բարկանայ: Իր 1688 և մեր 1789էն ետք տակաւին աւատական ցնորդներ ունի: Ժառանգութեան և զաւակարգութեան կը հաւտայ: Այս ժողովուրդը՝ որու չափ զօրաւոր և փառաւոր ուրիշ ժողովուրդ մը չկայ՝ ինքնինքը իրը ազգ կը յարգէ և ոչ թէ իրը ժողովուրդ:

Իրը ժողովուրդ յօժարակամ կը հպատակի, և զրոխ կը համարի այս կամ այն լորտը: Իբր բանւոր կ'արհամարտուի և իբր զինուոր ծեծ կ'ուտէ առանց ընդդիմութեամ: Ամէն մարդ կը միշէ թէ լորտ Իակլան չկրցաւ

իր տեղեկագրին մէջ անուանել այն յիշնապետը որ ինքերմանի պատերազմին մէջ կարծենք բանակն ազատած էր, չկրցաւ յիշուիլ վասն զի անզլիացւոց ռազմական դասակարգութիւնը չներեր որ սպայի աստիճան ունեցող դիւցազն մը յիշուի տեղեկագրի մը մէջ :

Վաթերլոյի նման պատահարի մը մէջ ամէն բանէ աւելի մեր զարմանքը դրաւողն է բաղդին զարմանալի վարպետութիւնը : Գիշերային անձրեւ, Ուկօմօնի պատ, Օհէնի խորունկ ճամբայ, Կրուշին թնդանօթի ճայնը չսեր, Նաբոլէն ուղղեցոյցէն կը խարուի, Պիւլով ուղցոյցէն ճիշդ տեղեկութիւն կ'առնէ, հեղեղ մըն է այս որ զարմանալի կերպով առաջնորդուած է :

Միահամուռ նկատելով կ'ըսենք թէ Վաթերլոյի մէջ աւելի կոտորած քան թէ պատերազմ եղաւ :

Ամէն դէմ առ դէմ ճակատուած պատերազմներու մէջ Վաթերլոյ միայն ամենափոքր ճակատ մը կազմած է իր պատերազմաղներուն թիւին նայելով : Նաբոլէնի զօրաց ճակատագիրը երեք քառորդ մղոն, Ուելինկթըն զօրաց ճակատն ալ կէս մղոն տարածութիւն ունէր, ամէն մէկ կողմէն հօթանասուն երկու հազար պատերազմող կար : Կոտորածը այս հոծութենէն հետեւեցաւ :

Յետագայ հայիւը եղած և համեմատութիւնը գտնուած է . Աւստերլիցի պատերազմին մէջ գաղղիացիներէն հարիւրին տամնուչորս, ուստերէն հարիւրին երեսուն, աւստրիացիներէն հարիւրին քառասունը չորս հոգի կորսուեցան : Վակրամի պատերազմին մէջ գաղղիացիները հարիւրին տամներեք, աւստրիացիները հարիւրին տամնըչորս հոգի կորուսին : Մօսքուայի պատերազմին մէջ գաղղիացիները հարիւրին տամներեք, ուստերը և բրուսիացիները հարիւրին տամնըչորս հոգի կորուսին: Վաթերլոյի մէջ գաղղիացիները հարիւրին յիսունը վեց, և դաշնակիցները հարիւրին երեսունը մէկ

հոգի կորուսին: Վաթերլոյի բովանդակութիւնն է հարիւրին քառասունը մէկ: Հարիւր քառասունը չորս հազար հոգի պատերազմեցան . վաթսուն հազար հոգի մեռան :

Այսօր Վաթերլոյի դաշտը երկրիս՝ որ մարգուս անխռով նեցուկն է սեպհական հանդարտութիւնը ունի, և կը նմանի ամէն դաշտերու :

Այլ սակայն գիշերը կարծես թէ ցնորուկ մշուշ մը կ'ելնէ այն գաշտէն, և եթէ ուղեւոր մը հոն պարտի, եթէ նայի, եթէ մտիկ ընէ, եթէ երազէ ինչպէս Վիրժիլ երազած է Ֆիլիպի տիսուր դաշտերուն մէջ . այն ազէտալի պատահարին բանդագուշանքովը կը գրաւուի: Յունիսի ահարկու տասնըսութը գեւ կենզանի է. իբր յիշատակարան կանգնուած յինովի բլուրը աներեւոյթ կ'ըլլայ, ով որ առիւծ մըն էր, կ'առնետի, պատերազմի դաշտը իր իրական կերպարանքը կ'առնէ. դաշտին մէջ հետեւակ զօրաց գասեր կը ճօճին, հորիզոնէն ձիաւորներ կ'արշաւեն կատաղաբար. ահարեկ երազատեսը թուրերուն շողումը, ուուինսերուն փայլիւնը, ոսւմքերու փայլատակումը, թնդանօթի շանթերուն սոսկալի իրերահարումը, որուական պատերազմին անորոշ աղմուկը կը լսէ՝ գերեզմանի մը մէջէն ելնող հոնչիւն մը լսելու պէս, կը տեսնէ ստուերները օրոնք կրնատիէներն են, նշոյլներ՝ որոնք զրահակիրներն են, կմախք մը որ նարոլէնն է, ուրիշ կմախք մըն ալ որ է Ուէլինկթըն. ասոնց և ոչ մին կայ հիմա, այլ տակաւին կը զարնըուին և կը պատերազմին, այլ հեղեղատները արիւնով կը ներկուին, և ծառերը կը սարսուին, այլ ամպերուն մէջ անգամ կատաղութիւն կայ, և այն ամէն վայրենական ըլուրները որոնք են Մօն-Սէն-Ժան, Ուկօմօն, Ֆրիշմօն, Բարելօթ, Բլանսընուա, զիրար ջարդող ճիւղներու մըրթիկներէ խառն ի խուռն շրջապատուած կ'երեւին խաւարի մէջ :

Գ Լ ՈՒ Խ Փ Ե .

ՊԷՏՔ Է ՀԱՒՆԻԼ ՎԱԹԷՐԼՈՅԻ ԹԷ ՈՉ

Դաս մը ազատաօքներ կան որոնք խիստ յարգի  
մարդեր են և որոնք չեն ատեր Վաթէրլօն։ Մենք այս  
մարդոց կարգին չենք։ Մեզի համար Վաթէրլօն ոչ այլ  
ինչ է, եթէ ոչ ազատութեան շուարուն թուականը։  
Անտարակոյր անակնկալ բան մըն է այսպիսի հաւկիթէ  
մը այսպիսի արծիւի մը ելնելը։

Եթէ խնդիրը ամենաբարձր տեսութեամբ նկատե-  
լու ըլլանք, Վաթէրլօն գիտմամբ հակայեղափոխական  
յաղթութիւն մըն է, Վաթէրլօյի մէջ եւրոպան Ֆրան-  
սայի գէմ Բնեթերսպուրկ, Պերլին և Վիեննա Բարիզի  
գէմ, իրերու առաջնական վիճակը նախաձեռնութեան  
գէմ կռուեցան։ 1789 յուլիս 14ը 1815 մարտի 20ին  
մէջին զարնուեցաւ, միապետութեանց զարհուրենի  
ճգնաժամին սկզբնաւորութիւնը գաղղիական անզսպելի  
ապստամբութեան գէմ կռուեցաւ։ Անոնց փափաքն եր  
քսանը վեց տարիէ ի վեր հրալեսի պէս բռնկող գաղ-  
ղիական ահազին ժողովուրդը մարել։ Պուրազները  
համերաշխութեամբ միացան նասօներու, Ռօմանօֆնե-  
րու, Հօհնցոլէրներու և Հապապուրիներու հետ, երկ-  
նային իրաւոնքը Վաթէրլոյին կռնակը նստած է։  
Ստոյգ է թէ կայսերական իշխանութիւնը բռնաւորու-  
թեան իշխանութիւն մը եղած ըլլազով, թագաւորու-

թիւնը՝ իրերու բնական ընդդիմադութեամբը՝ պիտի  
բռնագատուէր աղատական ըլլալու, և թէ Վաթէրլոյին  
սահմանադրական կարգաւորութիւն մը հետեւեցաւ  
ակամայ՝ ի մեծ տրտութիւն յաղթականներուն։ Այս՝  
սահմանադրական կարգաւորութիւն մը հետեւեցաւ,  
վասնդի յեղափոխութիւնը չկրնար իրապէս յաղթուիլ,  
վասնդի նախախնամական և բացարձակապէս ճակա-  
տագրային ըլլալով, միշտ երեւան կ'ելնէ՝ Վաթէրլոյին  
առաջ Պօնարարթին հետ որ հին գահերը կը տապալէր,  
Վաթէրլոյին հետք կուի ԺԷ. ի հետ որ սահմանադրու-  
թիւնը կը չնորհէր և կը հավանդէր անոր։ Պօնարարթ  
Նարօյիի գահին վրայ սուրհանդակ մը և Սիւէտի գա-  
հին վրայ յինապետ մը կը զնէ՝ անհաւասարութեան  
կիրառումով հաւասարութիւնը հաստատելով։ Լուի  
ԺԷ. Սէնթ-Ռւէնի մէջ մարդուս իրաւունքները իր ստո-  
րագրութեամբն ալ կը վաւերացնէ։

Կ'ուղե՞ս հասկնալ թէ ի՞նչ է յեղափոխութիւնը։  
Յառաջդիմութիւն անուանէ զայն։ Կ'ուղե՞ս հասկնալ  
նաեւ թէ ի՞նչ է յառաջդիմութիւնը, վազը անուանէ  
զայն։ Վազուան օրը սնդդիմադրելի կերպով իր գործը  
կը կատարէ, և այսօրուընէ կը կատարէ։ Միշտ և տա-  
րօրէն կը հասնի իր նպատակին։ Այն Ռւէլինկթընի մի-  
ջոցաւ ատենաբան մը կ'ընէ զիօյ որ զինուոր մըն էր։  
Զիօյ Ռւէկօմօնի մէջ կ'ինայ, և նորէն կը կանգնի բե-  
մին վրայ։ Եյսպէս կը զործէ յառաջդիմութիւնը։ Այս  
զործաւորին համար յոսի զործիք չկայ բնաւ։ Առանց  
շփոթելու երկնային աշխատութեան կը յարմարցնէ  
այն մարդը որ Ալպեան լիռներուն վրային սստեց, և  
հայր Էլիզէին ծերունի բարեսիրա հիւանդը որ կը  
զողգոչէ։ Թէ՛ պատագրոսը և թէ աշխարհակալը կը  
զործածէ։ աշխարհակալը արտաքրուստ, պատագրոսը  
իներքուստ։ Վաթէրլօ զսպելով ուղղապետութիւնը՝

որ եւրսպական գահերը կը քանդէր, ուրիշ հետեւութիւն մը չունեցաւ, եթէ ոչ միւս կողմէն շարունակետալ յեղափոխութեան պաշտօնը։ Կոտորողներուն պաշտօնը աւարտեցաւ, կարգը եկաւ մտածողներուն։ Այն գարը զոր վաթէրլո կ'ուղէր կեցնել, վաթէրլոյին վըրային անցաւ և իր ուղեւորութիւնը շարունակեց։ Այս աղբէտալի յաղթութիւնը ազատութենէն յաղթուեցաւ։

Վերջապէս անշակառակելի ճշմարտութիւն մըն է թէ իշխանութիւնը մէջ յաղթողը, Ուէլինկթընի ետեւ ժպտողը, բալոր Եւրոպայի, նաեւ՝ ոմանց ըսածին նայելով՝ ֆրանսայի մարէչ ալութեան գաւազանը անոր բերսղ՝ առիւծին արձանը կանգնելու համար ոսկորներով իլ հողերու սայլակները զուարթութեամբ տանողը, անոր ենակին վրայ յաղթանակաւ 1815 յունիս 18 թուականը գրողը, Պլեխէրը գաղղիական բանակի փախստականները թրէ անցնելու խրախուսողը, Յօն-Սէն-Ժանի լեռնադաշտին գտաթէն որսի մը վրայ յարձակելու պէս ֆրանսայի վրայ յարձակողը հակայեղափոխութիւնն էր վատօրէն «քաժանում» մրմռացողը։ Բայց երբ Բարիդ հասաւ, ի մօտուստ տեսաւ հրալեռին բերանը, զգաց թէ անոր մոխերը իր ոտքերը կ'այրէր, հետեւարար միտքը փոխեց, և նորէն սկսաւ սահմանադրութիւն մը թոթովիւ։

Վաթերլոյի մէջ տեսնենք միայն ինչ որ կայ Վաթերլոյի մէջ։ Դիտմամբ արուած ազատութիւն չկայ ամենեւին։ Հակայեղափոխութիւնը ակամայ ազատական էր, ինչպէս որ համատիպ երեւոյթով մը նաբոլէսն ալ յեղափոխական էր ակամայ։ 1815 յունիս 18ին թամբէն վար նետուեցաւ ձիաւոր Խօսէսրիէրը։

Գ Լ Ո Ւ Խ Փ Ը.

### ԵՐԿՆԱՅԻՆ ԻՐԱՀՈՒՆՔԻՆ ՎԵՐՍՃՈՒՄԸ

Տիկտագորութիւնը վերջանալով՝ իր հետը եւրոպական ամբողջ գրութիւն մը տապալեցաւ։

Կայսրութիւնը զլորեցաւ մթագին վհի մը մէջ որ մեռնող հոսմէական աշխարհի վիճին նմանեցաւ։ Անգունող տեսնուեցաւ նորէն ինչպէս բարբարոսներու ժամանակ։ Միայն թէ 1815ի բարբարոսութիւնը, զոր իր պղտիկ անունովը պէտք է հակայեղափոխութիւն անուանել քիչ շունչ ունէր, շուտ մը կարեցաւ շունչը, և մոսցաւ ինչ որ պիտի ըսէր։ Կը խոստովանինք թէ կայսրութեան վրայ լացողներ եղան, մանաւանդ թէ դիւցազնական աչքեր էին լացողները։ Եթէ արքունի գաւազանի փոխուած թուրն է փառքը, կայսրութիւնը նոյնիսկ փառքը կազմած էր։ Կայսրութիւնը երկրին վրայ ծաւալած էր այն ամէն լոյսը որ կրնայ արտադրուիլ բռնամոլութենէ, աղօտ լոյս կամ լաւ եւս է ըսել, մութ լոյս մըն էր այն որ ճշմարիտ լոյսին հետ եթէ բազդատուի, խաւար մըն է։ Խաւարին այս փառատումը խաւարումի մը ազգումը ունեցաւ։

Լուի Ֆլի վերստին Բարիդ մտաւ։ Յուլիսի 8ին շրջապարերը մարտի 20ին աւելնները ջնջեցին։ Գորսիգացի մակդիրը Պէտրուսան մակդիրին հակադրութիւնը սեպուեցաւ։ Թիւլըրիի գմբէթին դրոշը ճերմակ դրօշի փոխի փոխուեցաւ։ Աքսորը գահակալեց։ Հարուէլի

եղեւնեայ սեղանը լուի ժԴ.ի շուշանազարդ թիկնաթոփն առջեւ տեղաւորուեցաւ։ Պուվին և Ֆօնթընոյ յիշուեցան իր երէկուանդէպքեր, վասնզի Աւստերլիցը հինցած էր։ Խորհանը և գահը վեհօրէն եղբայրացան։ ԺԹ. դարու մէջ ընկերային փրկութեան ամենէն անհակառակելի ձևաբէն մին Ֆրանսայի և ցամաքին Եւրոպայի վրայ հաստատուեցաւ։ Եւրոպակ, սպիտակ դրօշին կողը բանեց։ Թրեսթալիեն անուանի եղաւ։ Non pluribus impar նշանաբանը դարձեալ երեւցաւ քարէ շառաւիլներու մէջ որոնք Օբսէյի քարափին զօրանոցին ճակատին վրայ արեւի մը կերպարանքը անէին։ Ուր որ կայսերական պահակներ կային, վերցուեցան և իր առաջական հրացանակիրներ դրուեցան։ Կառարշաւի կամարը, որ իր վրայ բեռնաւորած յաղթութիւններու ներքեւ կը ճնշուիր, այս նորահաստատութեանց մէջ օտար մնալով, գուցէ քիչ մըն ալ Մարէնկոյէն և արգօլէն ամէնալով շփոթումէ ազատեցաւ։ Անկուլէմի գութախն արձանովը։ Մատրէնի գերեզմանատունը, 1793ի հասարակաց ահարկու գերեզմանն էր, մարմարինով և յասպիսով ծածկուեցաւ։ Վասնզի լուի ժԳ.ի և Մարի Անթուանէթի ոսկերոտիքը ան հողին մէջ էր երթնաբոլէն թագաղրեցաւ։ Պիոս Ռու այս մահուան խիստ մօտ միջոցին Նաբոլէնի թագաղրութեան օծումին հահշէսը կատարած էր, հանգարտօրէն օրհնեց անկումը ինչպէս օրհնած էր անորդակալութիւնը։ Շէնապրէնի մէջ քառամեայ պղտիկ ստուեր մը կար զոր Հռոմի թագաւոր անուաննելը ապրաւամբական խօսք մը համարուեցաւ։ Ահա այս բաները եղան, թագաւորները նորէն բազմեցան իրենց գահերուն վրայ, Եւրոպայի տէրը վանդակի մը մէջ դրուեցաւ, ին դրութիւնը նոր դրութեան յաջորդեց, երկրիս ամէն մթութիւնը և ամէն լոյսը տեղ փոխեցին։

վասնզի ամառուան մէջ օր մը, կէս օրէն ետք հովիւ մը անտառի մը մէջ բրուսիացիի մը ըստաւ։ Ասկէ անցիր, մի՛ անցնիր։

Այս 1815ը կարծես աղէտալի ապրիլ ամիս մը եղաւ։ Անառողջ և թունաւոր հին իրողութիւնները նոր կեղեւներով ծածկուեցան։ Ստութիւնը 1789ին հետամունացաւ, երկնային իրաւունքը սահմանադրութեան մը դիմակը առաւ, կեղծիքները սահմանադրական եղան, նախագահարութիւնները՝ նոր սահմանադրութեան 14րդ յօդուածին ապաւինելով ջնարակ մը առին։ Օձերուն շապիկ փոխելուն կը նմանէր այս։

Նաբոլէնի օրով մարդս մեծցած ու միանդամայն փոքրցած էր։ Շքեղափայլ նիւթին այս իշխանութեան ժամանակ իտէականը իտէախօսութեան տարօրինակ անունը առած էր։ Մեծ մարդու մը համար ծանր անխոհեմութիւն էր ապագան հեղնելը։ Սակայն ժողովուրդները, թնդանօթաձիգին սիրահար այս թնդանօթի ճարակները աչերով կը փնտոէին զայն։ Ի՞ւր է, ի՞նչ կ'ընէ։ Նաբոլէն մեռաւ, կ'ըսէր անցորդ մը Մարէնկոյի և Վաթէրլոյի մէջ պատերազմող ծեր զինուորի մը։ Նաբոլէն մեռաւ, աղաղակեց այս զինուորը, ուշրեմն չզիտե՞ս անոր ո՛վ ըլլալիը։ Երեւակայութիւնները աստուածային էակ մը կը համարէին այս նկուն մարդը։ Վաթէրլոյէն ետք Եւրոպային ներքին կողմը խաւարեցաւ։ Նաբոլէն աներեւոյթ ըլլալովը շատ ժամանակ դատարկ մնաց ահազին բան մը։

Թագաւորները այս դատարկութեան մէջ մտան։ Հին Եւրոպան վերանորոգուելու օգուտը քաղեց անկէ։ Սէնթ-Ալիանս (սրբազան զախնակցութիւն) մը եղաւ։ Պէլ-Ալիանս (գեղեցիկ գախնակցութիւն) ըստած էր յառաջմէ Վաթէրլոյի աղէտաւոր դաշտը։

Նորէն կազմուած այս հին Եւրոպային առջեւ եւ դէմ նոր Ֆրանսայի մը ծրագիրները ուրուագրուեցան։ Ապագան զօր կայսրը ծաղրած էր, եկաւ հասաւ։ Ապագան ճակտին վրայ ասադ մը ունէր, որ էր ազատութիւնը։ Նոր սերունդներու հրարորդոք աչերը դէպ այն աստղը դարձան։ Զարմանալին այս է որ մարդիկ սիրահարեցան այս ապագային այսինքն Ազատութեան, և միանգամայն անցեալին, այսինքն Նարոլէսնին։ Պարտութիւնը մեծութիւն տուած է յաղթահարին։ Պօնաբարդ անկումին մէջ աւելի բարձր կ'երեւէր քան թէ Նարոլէսն կանգնումին մէջ։ Որո՞ք որ յաղթանակեր էին, վախցան։ Ազլիական Հիւտարն Լովի հսկողութեամբը պահպանեց զայն, և Ֆրանսա լրտես կարգեց Մօնշընու որպէսզի անոր ամէն արարքը դիտէ։ Նարոլէսնի խաչաձեւ թեւերը գահերու անհանդարտութիւն տուին։ Տքնութիւնս կ'անուանէր զայն Ալէքսանդր կայսրը։ Այս երկիւղը հետեւութիւն էր այն փանաքի յեղափոխութեան զոր ունէր Նարոլէսն։ Ասով կը բացատրուի և կը ներուի պօնաբարդեան ազատասիմութիւնը։ Այս ուբուականը հին աշխարհը կը սասանէր։ Թագաւորները չկրցան հանգստութեամբ թագաւորել, վասնզի հորիզոնին մէջ Սէնթ-Էլէնի ժայոր կար։

Մինչդեռ Նարոլէսն Լօնկվուարի հոգեվարքի մէջ էր, Վաթէրլոյի դաշտին մէջ մեսնող վաթսուն հազար մարդիկ հանդարտօրէն փաხցան, և իրենց հանգստութենէն բան մը ծաւալեցաւ աշխարհիս վրայ։ Վիեննայի վեհաժողովը անով 1815ի դաշնագրութիւնները ըրաւ, և Եւրոպան Վերահաստատութիւն անուանեց այս եղելութիւնը։

Ահա այս է Վաթէրլօ ըսուածը։

Բայց միթէ անհունութեան հոգն է այս բաները։

Այս փոթորիկը, այս մրրկալի ամպերը, այս պատերազմը, այս խաղաղութիւնը և այս ամէն մթութիւնը վայրկեան մը իսկ չխռավեցին այն անհուն աշքին նշոյլը որուն առջեւ՝ շիւղէ ի շիւղ ցատկրտող բուսական լուն՝ Նօթրը-Տամի աշտարակներուն բոլորաիքը զանգակատունէ ի զանգակատուն թեւարկող արծիւին հետ հաւասար է։

Գ լ Ո Ւ Խ Փ Թ.

### ԳԻՇԵՐԸ ՊԱՏԵՐԱՋՄԻՆ ԴԱՇՏԸ

Գիրքիս հարկը մեզ կը ստիպէ անգամ մըն ալ վերադառնալու Վաթէրլոյի աղէտալի դաշտը։

1815 յունիսի 18ին լուսինը կատարելապէս կը ճառագայթէր։ Այս ճառագայթը Պիլիխէրի անագորոյն հալածումին նպաստեց, փախստականներուն հետքը ցուցուց, ալս աղետակիր բազմութիւնը բրուսիական ձիաւորներու կատաղութեան մատնեց և կոտորածին ձեռնտու եղաւ։ Գիշերը երբեմն տիրապէս կը հաւանի այսպիսի մեծ աղէտաներու յաջողութեան։

Երբ յետին թնգանօթը նետուեցաւ, Մօն-Սէն-Ժանի դաշտը ամայի մնաց։

Ան զլիացիք գաղղիացւոց բանակած տեղը բանակեցան . յաղթողին սովորութիւնն է յաղթուողին անկողնին վրայ պառկելով հաստատել յաղթութիւնը : Գիշերուան բանակատեղի ընտրեցին Շօսօմի անդիի կողմը : Բրուխացիք փախստականները հալածելով յառաջ գացին : Ուէլինկթըն Վաթէրլօ գիւղը գնաց լորտ Պաթիւրաթին տեղեկագիր շինելու համար :

Եթէ երբէք sic vos non nobis խօսքը գործածւած է, անշուշտ այս Վաթէրլօ գիւղին համար է : Վաթէրլօ բան մը չըրաւ, և կոփւէն կէս մզօն հեռի մնաց : Մօն-Սէն-Ժան ոմբակոծուեցաւ, Ուկօմօն այրեցաւ, Բաբրոթ աշրեցաւ, Բլանսընուա այրեցաւ, Հէ-Սէնթյարձակումով առնուեցաւ, Պէլ-Ալիանսն երկու յաղթականներուն իրարու փարիլը տեսաւ . բայց հազիւ հաղ ծանօթ են այս անունները, և բոլոր պատիւը Վաթէրլոյին արուեցաւ, որ պատերազմին մէջ ամեննեւին գործ չտեսաւ :

Մենք պատերազմը ողոքողներուն դասէն չենք . երբ առիթը կը ներկայանայ, կ'ըսենք անոր իր ծշմարտութիւնները : Պատերազմը սոսկալի գեղութիւններունի զոր չսքօլեցինք . բայց կը խոստովանինք թէ քանի մը տգեղութիւններ ալ ունի : Այս ագեղութեանց ամենէն զարմանալին է յաղթութենէ ետք մեռելներունշուտ մը կողոպտուիլը : Պատերազմի մը հետևեալ օրուան արշալոյսը երբ կը ծազի միշտ մերկ կը գտնէ դիտկները :

Ո՞վ է ընողը . ո՞վ է յաղթութիւնը այսպէս պղծողը, Որունն է այն սոսկալի ծածուկ ձեռքը որ յաղթութեան զրպանը կը սպրդի : Քանի որ փիլիսոփաներ, և մանաւանդ Վոլթեր կը հաստատեն թէ ընողները նոյն խոկ փառքը վաստկողներն են : Միեւնոյն անձերն են, ուրիշ մարդ չկայ, կ'ըսեն . որոնք որ յաղթական են,

կը կողոպտեն յաղթահրները : Օրուան գիւցազնը զիշերուան ճիւազն է : Այն անշուշտ իրաւունք ունի կողոպտելու այն դիտակը որու հեղինակը ինքն է : Բայց մենք այնպէս չենք կարծեր : Անհնարին կը թուի մեզ որ միւնոյն ձեռքը փառքի պատկներ ժողվէ, և միանգամայն մեռելի մը կօչիկները գողնայ :

Սա ստոյգ է թէ յաղթողներէն ետք հասարակօրէն գողերը կուգան : Բայց մեր խօսքը զինուորին, նամանաւանդ հիմակուան զինուորին չվերաբերիր :

Ամէն բանակ պոչ մը ունի . և անա պէտք է ամբաստանել այս պոչը : Առաջները — մեր խօսքը ներկային չվերաբերիր, — հոլամուկ անձեր, կիսովին աւազակ և կիսովին ծառայ մարդեր, ամէն տեսակ ջղջիներ՝ զոր պատերազմ ըսուած վերջալոյսը կը ծնի՝ համազգեստ հագնող այլ չպատերազմողներ, կեղծ հւանդներ, ահարկու հաշմոտներ, մաքսանենգ զինեվաճառներ ուրոնք՝ երբեմն ալ իրենց կինը միատեղ կ'առնեն և պղտիկ սայլերով կ'արշաւեն՝ գողնալով ինչ որ դարձեալ կը վաճառեն, մուրացիկներ օրոնք սպաններու ուղեցոյց ըլլալ կ'առաջարկեն, զինուորի ծառաներ և աւարառուներ բանսկի մը ետևէն կ'երթացին, և անա ասոր համար է որ մասնաւոր բառով մը «յետնորդներ» կ'անուանուին անոնք : Բնաւ բանակ մը, ոչ ալ ազգ մը յետնորդներուն պատասխանատուն էր. ասոնք իտալերէն կը խօսէին և ալմաններու ետևէն կ'երթացին . Փրանսերէն կը խօսէին և անզլիացիներու ետևէն կ'երթացին :

Սէրիզօլի յաղթութեան յաջորդող գիշերը պատերազմի դաշտին վրայ վատօրէն Ֆէրվազի մարգիզը սպաննող և կողոպտողը այս տեսակ թշուառականներէն մին էր, որ ֆրանսերէն խօսող յետնորդ մըն էր և զոր մարգիզը գաղղիացի կարծած էր՝ անոր բիզարացիի

նման խանգարուն բարբառէն խաբուելով։ Աւարառումէն աւարառուն կը ծնէր։ Թշնամիին կողոպուտով ապրելու գարշելի սկզբունքը կ'արտադրէր այս բորսոտութիւնը զոր խիստ կարգապահութիւն մը միայն կրնայ բուժել։ Համբաւներ կան որոնցմէ կը խաբուի մարդ։ չգիտցուքր միշտ թէ ինչո՛ւ զօրապետներէ ոմանք, մասնաւանդ մեծ զօրապետներ մեծ անուն առած են։ Թիւրէն կը պաշտուէր. իր զինուորներէն, վազն զի աւարառութեան հրաման կուտար. ներուած չարութիւնը բարութեան մը մասը կը կազմէ. Թիւրէն այնքան բարի էր որ թոյլ տուաւ հուրի և սուրի տալ Բալաթիւնան։ Սպարապետին աւելի կամ նուազ խստութեանը համեմատ բանակներուն ետեէն գացող աւելի կամ նուազ աւարառուներ կը տեսնուէին։ Հօշ և Մարսօ զօրապետները ամեննեւին յետնորդ չունէին. յօժարակամ կը հաւանինք հաստատելու թէ Ուելինկթըն քիչ ունէր։

Սակայն յունիսի 18էն 19ի գիշերը մեռելները կողոպտուեցան։ Ուելինկթըն անողոքապէս վարուեցաւ. հրաման տուաւ որ հրացանի բռնուի ով որ մեռել մը կողոպտելու միջոցին բռնուի, բայց յափշտակութիւնը յամառ է։ Աւարառուները պատերազմի դաշտին մէկ կողմը մեռելները կը կողոպտէին, մինչեռ միւս կողմը գնդամահ կ'իյնային որոնք որ գողնալու միջոցին բըռնուած էին։

Լուսնին ճառագայթը տիսուր կ'երևէր այս դաշտին վրայ։

Կէս գիշերին մօտ Օհէնի խորունկ ճամբուն մօտ մարդ մը կը թափառէր, կամ լաւ ևս է ըսել, կը սողար: Երեսոյթէն կը հասկցուէր թէ անշուշտ այն մարդերէն մին էր ան որոնց ո՛վ և ի՞նչ ըլլալը բացատրեցինք քիչ մը առաջ, այսինքն ոչ անգլիացին ոչ գաղղիացին,

ոչ զիւղացի և ոչ զինուոր, դիակեր ձիւաղ քան թէ մարդ, մեռելներուն հոտը առնելով եկած էր վաթերլօն կողոպտելու համար, իր յաղթութիւնն էր գողութիւնը։

Պլուզա մը հազած էր որ քիչ մը կրկնոցի կը նըմանէր. անհանդարտ և յանդուգն էր, կ'երթար առաջ քալելով և ետեւը նայելով։ Ո՞վ էր այս մարդը։ Հաւանական է օր գիշերը աւելի կը ճանչնար զայն քան թէ ցորեկը։ Տոպրակ չունէր, բայց անշուշտ կրկնոցին տակը լայն զրպաններ կային։ Մերթ ընդ մերթ կանգ կ'առնէր, չուրջը կը նայէր տեսնելու համար թէ արդեօք զինքը զիւղաղ մը կա՞ր, յանկարծ կը ծռէր, գետինը կեցող լոփի և անշարժ բան մը կը խառնշտէր, յետոյ կանզնելով խոյս կուտար։ Իր սպրդումով, դիրքով, արագ և գաղտնի շարժումով կը նմանէր այն վերջաւլուսական ճիւաղներուն որոնք աւերակներու մէջ կ'երեւին ստէպ և զոր նորմանտական հին աւանդութիւնները ալէօր կ'անուանեն։

Տեսակ մը գիշերային թոչուններ կան որոնք իրենց երկայն ոտքերով ճաճիմներու մէջ այս տեսակ ստուերական պատկերներ կը կազմին։

Նայուածք մը եթէ ուշադրութեամբ քննելու ըլլար գիշերուան ամէն մշուշը, պիտի կրնար նշմարել թէ քիչ մը անդին նիվէլի սալարկին վրայ Մօն-Աէն-Ժանէն գէպի Պրէն-լ'Ալէօ տանող ճամբուն անկիւնին քովի հիւղին ետեւը կանդ առած և կարծես պահուած էր խոհավաճառի պղտիկ սայլ մը, որու ուոիէ ծածկոցը պրկուած էր և որու լծուած նօթի և վտիտ գրաստը սանձին մէջէն եղիծ կուտէր. սայլին մէջն ալ կնիկի նմանող անձ մը կար որ արկղերու և ծրաբներու վրայ նստած էր։ Կարելի է թէ այս սայլին և այն թափառդին մէջ յարագերութիւն մը կար։

Գիշերուան մութը յստակ էր : Լուսինը ճերմակ կը մնայ առանց հոգ ընելու երկրիս կարմրութիւնը : Երկրից անտարբերութեանց մին է այս : Մարդագետին ներուն մէջ ծառերու սատեր կային օրոնք ոռումքէն կտրուած այլ ինկած չէին և որոնք կեղեւէն բռնուած ըլլալով գիշերուան հովէն մեղմիկ կը տատանէին : Շունչ մը գրեթէ չնչառութիւն մը կը շարժէր մացառները : Խոտերը սարսուռ մը ունէին որ հոգիներու չուխն կը նմանէր :

Հեռուէն անորոշապէս կը լծուէր անզլիական բանակին գիշերապահներուն և հրամանատարներուն երթեւէկութիւնը :

Տակաւին կ'ալրէին Ուկօմօն և Հէ-Սէնթ, և մին արեմուտքի միւսն ալ արեւելքի կողմէն երկու ահազին բոցեր կը կազմէին, որոնց հետ՝ ծայրերն երկու կարկեհան ունեցող և սուտակներէ բաղկացող քայլուած մանեակի մը պէս կապուած էր անզլիական բանակատեղին կրակներուն ժապաւէնի նման գիծը . այս գիծը հորիզոնին ըլլուրներուն վրայ կը տարածուէր անբաւ կիսաշը անի մը ձեւով :

Օհէնի ճամբուն աղէտքը պատմեցինք արդէն : Կը զարհուրի մարդու սիրտը երբ այնքան քաջերուն ինչպէս մեռնելը միտքը կը բերէ :

Եթէ կայ զարհուրելի բան մը, եթէ կայ բան մը որ նաեւ երազի մէջ անհնարին թուի, այս է . Ապրիլ, արեւը տեսնել, առնական բոլոր զօրութիւնը անթերի ունենալ, քաջառողջ և ուրախ ըլլալ, արխաբար իւընդալ, արշաւել դէպ ակնախափիդ փառք մը որ առջեւդ կ'երեւի, զգալ թէ կուրծքիդ ներքեւ թոք մը ունիս որ կը չնչէ, սիրտ մը ունիս որ կը բաղիսէ, կամք մը ունիս որ կը տրամաբանէ, խօսիլ, մտածել, յուսալ սիրել, մայր մը ունենալ, կին մը ունենալ, զաւակներ

ունենալ, լոյսը վայելել, և յանկարծ աղաղակ մը հանել կարենալու միջոցին, վայրկեան մը չանցած անդունդ մը իջնել, իյնալ, գլորուիլ, ջախջախել, ջախջախուիլ, ցորենի հասկեր, ծաղիկներ, տերեւներ, ոստեր նշմարել, չկրնալ բանի մը կոթնիլ, զգալ թէ անօգուտ է թուրդ, զգալ նաեւ թէ ոսկրներդ երիվարի մը ափացումէն կը խորտակուին մութին, թէ ներբան մը աչքերգ դուրս կը ժայթքեցնէ, կատղութեամբ ձիերու սմբակներուն երկաթները խածնել, խղդուիլ, գոռալ, գալարուիլ, հոն ամենուն տակիր գտնուիլ, և ինքնին ըսկը . Քիչ մը առաջ կենդանի էի :

Հիմակ ամէնքն ալ կը լսէին հոն ուր հանչէր էին այն աղետակեր անբաղդները : Խորունկ ճամբուն փոսր ձիերով և մարդերավ լի էր, որոնք անքակտելի կերպով գիզուած էին, Սոսկալի շաղաղում : Ա՛յ գարուվար չկար, գիակները հեղեղաար գայտին մակերեւոյթին հետ հարթեր էին և մինչ ճամբուն եղբերը լեցւած էին լաւ չափուած գարիի կապիճի մը պէս : Վերին մասին վրայ մեռելներու կոյտ մը, վարի մասին մէջ ալ արեան վտակ մը, այսպէս էր ահա այն ճամբան 1815 յունիսի 18ին գիշերը : Արիւնը մինչեւ Նիվէլի սալարկին վրայ կը հոսէր և յորդութեամբ ճահճ մը կը կազմէր ծառերու զէզին առջեւ որ ճամբան կը խափանէր, և որու տեղը տակաւին կը տեսնուի :

Ընթերցողները կը լիշեն անշուշտ թէ զրահակիրները ժընարի սալարկին հակառակ կողմէն զլորուած էին ճամբուն մէջ : Դիակները նիտութիւնը խորութեան հետ կը համեմատուէր : Կէս զիշերին մօտ մեռելներուն խաւը կը նուազէր ուր որ ճամբան դաշտին հետ հաւասար կ'երեւար և ուստի անցած էր Տըլորի բաժինը :

Գիշերային թափառականը որու վրայ հրափրեցնք

քիչ մը առաջ՝ ընթերցաղին ուշադրութիւնը, գէպ այն կողմը կ'երթար : Հետաքրքրութեամբ կը քննէր այս ահազին գ'րեզմանը, կը նայէր, չգիտեմ ի՞նչ սոսկալի քննութեան մը կ'ենթարկէր մեռելները՝ արեան մէջ կոխելով կը քայէր :

Յանկարծ կանգ առաւ :

Իր առջեւէն քանի մը քայլ անդին խոր ճամբուն այն մասէն, ուր մեռելներու կոյտը կը վերջանար, մարդերու և ձիերու այս գէզին տակէն կ'ելնէր բաց ձեռք մը, զոր լուսինը կը լուսաւորէր :

Այս ձեռքը մարը անցուցած բան մը ունէր որ կը փայլէր և որ ոսկի մատնի մըն էր :

Մարդը ծոեցաւ, պահ մը կծկուած կեցաւ, և երբ կանգնեցաւ, ա՛լ չկար ձեռքի մատնին :

Ճիշդն ըսենք, բոլորովին չկանգնեցաւ մարդը :

Խրտչող շիկերէի դիրքով մը կեցաւ՝ կոնակը մեռելներուն տալով, հորիզոնը քննելով, ծունկի վրայ գալով, մարմնոյն բոլոր առջեւովը՝ գետինը կոթնող երկու բթամատներուն վրայ յենելով, զլուխն ալ խոր ճամբուն եզրին վրայէն չորս դին գիտելով :

Կան այնպիսի գործողութիւններ որոնց յարմար կուգան ճիռ չորս ոտքերը :

Յետոյ՝ ընելիքն որոշելով՝ կանգնեցաւ :

Նոյն պահուն ցնցում մը եկաւ վրան : Զգաց թէ ետեւէն բոնող մը կար զինքը :

Ետեւը դարձաւ, տեսաւ որ բոնողը բաց ձեռքն էր, որ անոր կրկնոցին ծայրէն բոնելով գոցուած էր :

Մարդը սկսաւ ինդալ, մինչդեռ բարի մարդ մը կրնար վախնալ :

— Մեռնո՞ղն է եղեր, ըսաւ : Ճիւաղ մը աւելի հաճելի է ինձ քան թէ զինուոր մը :

Սակայն ձեռքը տկարանալով կրկնոցին ծրբը թուղար : Գերեզմանին մէջ չուտ կ'սպառի ուժը :

— Կենդանի՞ է, ի՞նչ է այս մեռելը, կրկնեց թափառողը, նայինք անգամ մը :

Նորէն ծոեցաւ, զեզը պեղեց, մեկդի բրաւ ինչ որ արգել էր, ձեռքը բանեց, թեւն ալ բռնեց, զլուխը արգելէն ազատեց, մարմինը քաշեց, և քանի մը վայրկեանէ ետք անկենդան, կամ գէթ նուաղած մարդ մը կը քաշէր կը տանէր խոր ճամբուն դէպ ի մութ խորշը : Զրահակիր մը, սպայ մը, մանաւանդ թէ աստիճանաւոր սպայ մըն էր ան, ոսկիէ մեծ ուսագիր մը դուրս կ'ելնէր զրահին տակէն, այս սպան ա՛լ սաղաւարտ չունէր : Թուրի սոսկալի հարուած մը կեղեքած էր անոր դէմքը որ բոլորովին շաղաղուած էր արինով : Սակայն կ'երեւար թէ իր անդամներուն և ոչ մէկը խորտակուած էր, և բարեբազրաքար դիպուածը անանկ բերած էր որ մեռելները, եթէ հնարին է այսպէս բսել, անոր վերեւը կերպով մը նեցուկ կաղմելով թոյլ չէին տուեր որ ջախջախուի ան : Աչքերը գոց էին :

Զրահին վրայ շեմիօն ս'օնէօր պատուանշանին արծաթեայ խաչը ունէր :

Թափառողը քաշէց առաւ այս խաչն որ իր կրկնոցին տակ ունեցած անդունդներուն մէկուն մէջ աներեւոյթեղաւ :

Յետոյ սպային գրպանը խառնեց, ժամացոց մը գտաւ և առաւ : Յետոյ ժիղէն խառնեց, քսակ մը գտաւ, զայն ևս գրպանեց :

Մինչդեռ մեռնողին այս տեսակ օգնութիւններ ընկու վրայ էր . սպան աչքերը բացաւ :

— Ծնորհակալ եմ ըսաւ մեղմովին :  
Զինքը չօշափող մարդուն շարժումներուն դաժա-

նութիւնը , գիշերուան զովութիւնը , ազատօրէն չնշած  
օդը , թմրութենէ սթափեր էին սպան :

Թափառողը պատասխան չտուաւ : Գլուխը վեր-  
ցուց : Դաշտին մէջ ոտքերու դիտում մը կը լսուէր .  
հաւանօրէն գիշերապահներու գունդ մը կը մօտենար :

Սպան , որու ձայնին մէջ ասկաւին հոգեվարք  
կար մրմրաց .

— Ո՞վ շահեցաւ պատերազմը :

— Անգիացիք , պատասխանեց թափառողը :

Սպան կրկնեց .

— Խառնէ զր գաններս . քսակ մը և ժամացոյց  
մը ունիմ , ա'ո :

Թափառականը խնդիրը կատարեալ ձեւացուց և  
ըսաւ .

— Բան մը չկայ :

— Կը ցաւիմ որ կողոպտուեր եմ . կրկնեց սպան :  
Աղէկ կ'ըլլար եթէ դու առած բլլայիր զանոնք :

Գիշերապահներու ոտքերուն դիտուքը հետզհետէ  
կ'աւելնար :

— Ահա մարդ կուգայ , ըսաւ թափառողը փախչիւ  
ուզող մարդու մը պէս շարժում ընելով :

— Կեանքս աղատեցիր : Ո՞վ ես դու :

Թափառողը շոււաւ և կամաց մը պատասխանեց .

— Ես ալ քեզի պէս զաղղիական բանակին մէջ  
էի : Պէտք է որ երթամ ա'լ : Եթէ ձեռք անցնիմ , հրա-  
ցանի պիտի բռնուիմ : Աղատեցի քեզի , հիմայ ա'լ գրւ-  
խուդ ճարը նայէ :

— Ինչ է աստիճանդ :

— Յիսնապետ :

— Անունդ ի՞նչ է :

— Թէնաբտիէ :

— Զարիաի մռնամ այդ անունը . ըսաւ ան , Դու  
ալ իմ անունս սորվէ , որ է Բօնմէրսի :



ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

## ՕՐԻՕՆ ՆԱԻԸ

Գ Լ Ո Ւ Խ Ա .

24601 ԹԻՒԸ 9430 ԹԻՒ ԿՇԼԼԱՅ

Ժան Վալժան բռնուած էր :

Ընթերցողները անշուշտ շնորհակալ պիտի ըլլան  
մեզ , եթէ արագապէս պատմելու ըլլանք քանի մը ցա-  
ւալի պարագաներ : Մ . . . ի մէջ տեղի ունեցաղ զարմա-  
նալի դէպքերէն քանի մը ամիս ետք այն ժամանակ-  
ւան լրագիրներուն մէջ հրաժարակուած յօդուածներուն  
երկու հատուածը հոս նշանակելը բաւ կը համարինք :

Այս յօդուածները քիչ մը համառօտաբար գրուած

են : Ամէն մարդ զիտէ որ այն ժամանակները տակաւին Դատարաններու Օրագիրներ չկային :

Առաջին հատուածը Տրաբօ Պղան Օրագրէն կ'առնենք . թուականն է 25 յուլիս, 1823 :

«Բա-տր-Գալէի շրջաններուն մին նուտզ սովորական դէպքի մը տեսարանը եղաւ մօտերս : Նահանգին մէջ օտարական մը, որ Պ. Մատրէն կ'անուանուի, նոր միջոցներու շնորհիւ քանի մը տարիէ ի վեր վերահատատած էր տեղական հին արհեստ մը, որ է ուղարկի և սեւ ապակեղէններու շինութիւն : Այս արհեստին շնորհիւ հարստացած և փութանք ընելու, նաև շրջանին բնակիչներուն հարստութեան պատճառ եղած էր : Իրը վարձատրութիւն իր ծառայութեանց քաղաքապեա եղած էր Պ. Մատրէն : Ոստիկանութիւնը իմացաւ որ Պ. Մատրէն ոչ այլ ինչ էր բայց եթէ աքսորէն փախած վաղեմի եղեննագործ մը, որ 1796ին դատապարտուած է և կ'անուանուի ժան Վալժան : Ժան Վալժան նորէն թիարանը նետուեցաւ : Կ'երեւայ թէ բոնուելէն առաջ յաջողեր է կէս միլիոն ֆրանքի մօտ գումար մը առնելու Պ. Լաֆիթէն որու քով շահու դրած էր զայն . սակայն կ'ըսուի թէ այս գումարը իր առուտուրովը շահեր է խիստ օրինաւորապէս : Կարելի չեղաւ իմանալ թէ ժան Վալժան երկրորդ անգամ թուլօնի թիարանը մտնելէն առաջ ո՞ւր պահած էր վերոյիշեալ գումարը :

«Ժուրնալ տը Բարի» օրագրէն կ'առնենք երկրորդ յօդուածը, որ աւելի մանրամասնաբար գրուած է, և որու թուականը միեւնոյնն է :

«Ժան Վալժան անուն ազատազիր վաղեմի թիապարտ մը մօտերս Վարի եղեննական ատեանին առջեւ ելաւ դատուելու համար այնպիսի պարագաներու մէջ որոնք ուշադրութեան արժանի են : Այս չարագործը

կրցած էր ոստիկանութիւնը խարել . անունը փոխած և յաջողած էր մեր հիւսիսային պղտիկ քաղաքներէն մէկուն քաղաքապետը ըլլալու : Այս քաղաքին մէջ ընդարձակ վաճառականութիւն մը հաստատած էր : Վերջապէս դիմակը վար առնուեցաւ և բռնուեցաւ ան ակրութեան փաստաբանին անխոնջ փութաջանութեան շնորհիւ : Հարճ մը ուսնէր որ բոզ մըն էր և որ անոր ձերբակալութեան միջոցին սաստիկ ատանապով մը մեռուաւ : Այս թշուառականը որ հերքիւլեան ոյժ մը ունի՝ յաջողած էր փախչելու . բայց փախչելէն երեք կամ չորս օր ետք ոստիկանութիւնը նոյնիսկ Բարիգի մէջ բռնեց զայն երբ կը մտնէր այն պղտիկ կառքերէն մէկուն մէջ, որոնք մայրաքաղաքէն Մօնքէրմէյի (Աէն-է-Ռւալ) գիւղը կ'երթեւելիեն, կ'ըսուի թէ երեք կամ չորս օր ազատ մնացած միջոցին մեծ զումար մը առած էր մեր երեւելի սեղանաւորներուն մէկէն որու քով շահու դրած էր զայն : Այս գումարը վեց կամ եօթ հարիւր հազար ֆրանքի չափ է : Ամբաստանութեան տեղեկագրին եթէ հաւատալու ըլլանք այս գումարը միայն իրեն ծանօթ տեղ մը պահեր է, և տակաւին կարելի չեղաւ գտնել և զրաւել զայն : Ինչ և է, ժան Վալժան անուն մարդը Վար գաւառին եղեռնական առեանին առջեւ ելաւ մօտերս ամբաստանուելով թէ ութ տարի առաջ զինու զօրութեամբ մեծ ճամրուն վրայ դրամ գողցած է այն պարկեշտ մանկանց մէկէն, որոնք ինչպէս կ'ըսէ մէրնէյի նահապետը անմահ տողերով .

«Ամեն օարի Սակուայէն հոս կուգան,

«Եւ որոնց ձեռնքը քերեւակի կը մաքրէ

«Մրով խցուն ամեն երկայն ջրմուղներ :

Այս աւազակը չուզեց ինքնինքը արդարացնել : Տէրութեան փաստաբանին յաջողակութեան և պերճախօ-

սութեան շնորհիւ հաստատուեցաւ թէ ժան Վալժան ուրիշներու հետ միատեղ բրած է գողութիւնը . և թէ Հարաւի կողմերը աւազակներու խումբի մը մէջնէր ան : Հետեւարսր ժան Վալժան յանցաւոր դատւելով մահուան դատապարտուեցաւ : Այս եղեռնագործը մերժած էր վճռաջինջ ատեանին դիմել : Թագաւորը իր անսպառելի գթասիրութեամբ հանցաւ մշտնջինական բանի ոչխատութեան պասիժին փոխելու մահուան պատիժը : Ժան Վալժան անմիջապէս դէպի թուլօնիթիւրանն ուղղուեցաւ :

Ինչպէս զիաննք , ժան Վալժան Մ . . . փ մէջ կրօնասիրական սովորութիւններ ունէր : Քանի մը օրագիրներ , որոնց մին է Գոնոթիթիսիօնէլը , ըսին թէ ժան Վալժանի պատիժին մեղմուիլը կղերական կուսակցութեան յաղթանակ մըն էր :

Ժան Վալժան թիարանին մէջ թիւը փոխեց , և ըսուեցաւ 9430 :

Ա՛լ նորէն խօսքը չընելու համար հոս հարկ կը համարինք ըսել թէ Մ . . . քաղաքին բարեբաստութիւնը Պ . Մատրլէնի հետ աներեւոյթ եղաւ . կատարուեցաւ ինչ որ ան նախատեսած էր այն զիշերը զոր տեսնով և վարսանումով անցուցած էր . ինքը պակսելով քաղաքին հոգին ալ պակսեցաւ : Իր անկումէն ետք Մ . . . ի մէջ տեղի ունեցաւ տապալող մեծ կեանքերու այն ինքնասիրական բաժանումը , բարեյաջող իրերու այն աղէտաւոր յօշոտումը որ ամէն օր անյայտաբար կը կատարուի մարդկային ընկերութեան մէջ , և զոր պատմութիւնը անգամ մը միայն նշմարեց . վասնզի Աղեքը սանդրի մահէն ետք կատարուեցաւ . տեղակալները թագաւոր եղան , երկրորդական վարպետները գործարանատէր եղան , Նախանձու հակառակորդութիւնները ծագեցան : Պարսն Մատրլէնի ընդարձակ գործանոցները

գոցուեցան : Ոմանք քաղաքին հեռացան , ոմանք ալ արհեստը թողուցին : Այնուհետեւ արհեստը մասնաւոր գործանոցներու մէջ գործուեցաւ փոխանակ ընդհանուր գործարանի մը մէջ գործուելու . ամէն մարդ չահու քան թէ բարութեան համար աշխատեցաւ : Ա՛լ կեդրոն չկար ամենւուրեք մրցում մը . սոսկալի հակառակութիւն մը տիրեց : Պ . Մատրլէն ամենուն վրայ կ'իշխէր և ամէն բան կը տնօրինէր : Իր անկումէն ետք ամէն ոք իր կամքին հետեւեցաւ . բարեկարգութեան ողիին տեղ կորւի ոգին , եղբայրամիրութեան տեղ դաժանութիւնը և հիմնազրին ամենուն նկատմամբ ունեցած բարեսիրութեան տեղ փոխադարձ սխակալութեան ոգին տիրեց : Պ . Մատրլէնի կապած թելները խառնուեցան և կտրուեցան . գործելու միջոցներուն մէջ խարդախութիւն մտաւ , արտադրուած ապրանքը վարնոց ապրանք եղաւ , վստահութիւնը վերցաւ . զնորդները նուազեցան . վարձքը իջաւ , գործանոցները անգործ մնացին , սնանկութիւնը վրայ հասաւ : Ա՛լ աղքատներուն համար բան մը չմնաց . ամէն բան անհետացու :

Տէրութիւնն անգամ նշմարեց թէ տեղ մը անձ մը ճգմուած էր : Դեռ չըսր տարի անցած չէր եղեռնական ատեանին տուած վճիռէն ի վեր որ Պ . Մատրլէնի և ժան Վալժանի նոյնութիւնը կը հաստատէր յօգուտ թիարանին , և ահա Մ . . . փ ըշջանին արոց հաւաքան ծախքը կը կնապատկած էր , և Պ . Վիլէլ 1827ին փետր ամիսին մէջ խորհրդարանին բեմին վրայ դիտել կուտար իրողութիւնը :

Գ Լ Ո Ւ Խ .

ՈՒՐ ՊԻԾԻ ԿԵՐԴԱՅՈՒԻ ԵՐԿՈՒ ՈՏԱՆԱՒՈՐ  
ՈՐՈՌ ՀԵՂԻՆԱԿԲ ԳՈՒՅԵ ՍՈՏԱՆՈՆ է

Աւելի հեռու երթաղէ առաջ պատշաճ կը համարինք քանի մը պարագաներովը պատմել զարմանալի եղելութիւն մը որ նոյն միջոցներուն Մօնֆէրմէլլի մէջ տեղի ունեցաւ, և որ գուցէ քիչ մը կը համադիպի տէրութեան փաստաբանին քանի մը կարծիքներուն:

Մօնֆէրմէլլի գիւղին մէջ խիստ հին աւելորդապատութիւն մը կայ, որ խիստ հետաքրքրական և խիստ հազուագիւտ կը սեպուի, վասն զի Բարիզի մօտերը ժողովրդային աւելորդապաշտութեան մը էութիւնը Սիամերիայի մէջ հարուէի մը էութեան կը նմանի: Մենք այն անձերու կարգէն ենք որոնք կը յարգեն ինչ որ հազուագիւտ տունկի մը վիճակն ունի: Մօնֆէրմէլլի աւելորդապաշտութիւնը հետեւեալն է՝ կը հաւտացուի թէ սատանան անյիշելի ժամանակէ ի վեր անտառը ընտրած է՝ իր գանձը անոր մէջ պահելու համար: Միամիտ կիները կը հասաստեն թէ երբ զիշերը կը մօտենայ, շատ անգամ կարելի է անտառին մէկուսի կողմերը սեւ մարդու մը հանդիպիլ, որ սայլագործի կամ փայտահարի մը կերպարանքը ունի. ոտքը սանդալներ անցուցած, բանթալոն մը և կտաւէ թիկնոց մը հագած է, և որ դիւրաւ կը ճանչցուի, վասն զի

զլիսուն վրայ փոխանակ գդակ կամ փեղոյր մը ունենալու երկու ահագին եղջիւրներ ունի: Այս եղջիւրներուն պատճառաւ իրօք պէտք է որ դիւրութեամբ ճանչցուի ան: Այս մարդուն սովորական զբաղումն է ծակ մը փորել գետինը: Այս հանդիպումէն երեք կերպով օգուտ կը քաղ ւի: Առաջին կերպն է մարդուն մօտենալ և հետը խօսիլ: Այն ատեն մօտեցողը կը դիտէ թէ մարդը պարզապէս գիւղացիի մըն է, թէ սեւ երեւալուն պատճառն է երեկոյեան մութր. թէ ամենափոքր ծակ մը անգամ չփորեր, այլ իր կովերուն համար խոտ կը կարէ, և թէ այն բանը՝ որ եղջիւր կարծուած էր՝ աղբնոցի երեքժանի մըն է զոր կանակը կը կրէ և որու ժանիներն երեկոյեան տեսիլով կարծես թէ զլուխէն ելած են: Ո՞վ որ այսպէս կը հանդիպի և յետոյ տուն կը գառնայ, նոյն շարթու մէջ կը մեռնի: Երկրորդ կերպն է զիտել զայն, սպասել մինչեւ որ ծակը փորէ, նորէն զացէ և մեկնի. յետոյ շուտ մը գէպի փոր վաղել, բանալ և առնել մէջէն այն «գանձը» զոր անշուշտ սեւ մարդը պահեց հոն: Այս կերպին հետեւութիւնն է նոյն ամիսին մէջ մեռնիլ: Երրորդ կերպն է ամենեւին չխօսիլ սեւ մարդուն հետ, ամենեւին չնայիլ անոր և մեծ շտապաւ փախչիլ: Այս կերպին հետեւութիւնն ալ նոյն տարին մեռնիլ է:

Այս երեք կերպերուն ամէն մէկը իր անպատեհութիւնը ունենալուն համար, ընդհանրապէս երկրորդ կերպը ընդունուած է որ գէթ քանի մը առաւելութիւններ կ'ընծայէ, առաւելութիւններ որոնց մին է գանձ մը վայելել գէթ ամիս մը: Արդ կը հապտատուի թէ յանդուգն մարդիկ, որոնք բաղդի ամէն հաւանականութիւններէ կը դրդուին, շատ անգամ սեւ մարդուն փորած ծակերը բացեր և սատանային գանձը զողնալ ուղեր են: Կ'երեւի թէ գործողութեան ար-

դիւնքը միջակ է։ Միջակ է կ'ըսենք՝ գէթ եթէ պէտք է հաւտալ աւանդութեան և մասնաւորապէս բարրարոս լատիներէնով մը շինուած երկողող ոտանաւորի մը զոր այս նիւթին վրայ գրած է Թրիֆօն անունով և փոքր ինչ կախարդ նորմանտացի յոռի վանական մը։ Այս Թրիֆօնը թուանի քով Պօչէվիլի Սէն-Ժօրժի մենաստանին մէջ թաղուած է։ իր գերեզմանին վրայ գորտեր կը ծնը։

Արդ այն տեսակ յանդուզն մարդիկ ահազին ջանագրութիւններ կ'ընեն, բայ որում այս տեսակ փոսերը ոովորաբար շատ խորունկ կ'ըլւան, և կը քրտնին, կը փնտուն, բոլոր գիշերը կ'աշխատին, իրենց շապիկը կը թրջեն, ճրագո կը վառեն, բրիչը կ'ապականեն, և երր գերջապէս փոսին յատակը կը դտնեն, երբ «գանձր» կը բռնեն, ի՞նչ կը դտնեն։ ի՞նչ է սատանային դանձը, տաս փարսնոց մը, երբեմն թալեր մը, քար մը, կմախք մը, արիւնաթաթաւ գիտակ մը, երբեմն թղթակալի մը մէջ դրուած թերթի պէս չորս անգամ ծալլուած ճիւաղ մը։ երբեմն ալ ոչինչ։ Անխորհուրդ հետաքրքիւններո գէթ թրիֆօնի տողերը կարդալով կ'իմանան թէ ահա ասոնք են փոսին մէջ զանուածները։

Կ երեւի թէ հիսակուան ժամանակներս այն փոսերուն մէջ երբեմն վառօթի տանձածեւ աման մը եւ գնտակներ, երբեմն խաղի թուղթերու իւղոս և կարմրած արցակ մը կը դտնուի։ անշուշտ սատանաները գործածեր են այս թուղթերը։ Թրիֆօն ամենեւին չնշանակեր այս երկու գիւտերը, վասնզի թրիֆօն մի։ դարու մէջ կ'ապրէր, և ամենեւին չկարծուիր թէ սատանան Բօֆէ Պագօնէն առաջ վառօդը և Շարլը Զ. Էն առաջ խաղի թուղթը հնարելու խելքը ունեցած ըլլայ։

Սակայն եթէ այս թուղթերով խաղալու ըլլաս, ապահով գիտես թէ բոլոր ունեցածդ կը կորսնցնես։ իսկ

տանձածեւ վառօդառուիին մէջի վառօդին յատկութիւնն է ատրճանակդ գէպ երեսդ պայթեցնել։

Կառավարութեան փաստաբանը կարծեր էր թէ ժամանական անուն ազատագիր եղեանագործը փախչելով երեք չորս օր ազատ մնացած ժամանակը՝ Մօնֆէրմէլի բոլորտիքը թափառած է։ ա-գ կառավարութեան փաստաբանին այս կարծիքը յայտնուելէն խիստ քիչ ժամանակ ետք ոմանք դիտեցին նոյն գիւղին մէջ թէ Պուլաթրիւէլ անունով հողակիր ծեր ուղեգործ մը անտառին մէջ ծածուկ բաներ կ'ընէր։ Գիւղին մէջ կը կարծուէր թէ Պուլաթրիւէլ ժամանակաւ թիւրանը նետուած է։ հետեւաբար սստիկանութեան կողմէն քանի մը զգուշական սիջոցներ առնուած էին անոր գէմ, և որովհետեւ տեղ մը գործ չէր գոտած որ աշխատէր, զարչութիւնը կանճիէն գէպի կանճի տանող զարտուղի ճամբուն վրայ իր հողակիր կը ծառայեցնէր զայն պզտիկ վարձով մը։ Տեղացիք ծուռ ոչքով կը նայէին այս Պուլաթրիւէլին։ Շատ յարգանօք և շատ խոնարհութեամբ կը վարուէր ամենուն հետ, ամէն մարդու տաջեւ պատրաստ էր գիւտարկը հանելու, ոստիկանութիւն զբնուորներուն առջեւ կը գողար և կը ժպտէր, հաւանաբար աւազակներու խումբերու հետ յարաբերութիւն ունի, կ'ըսուէր։ կասկած կար թէ զիշերուան մօտ ծառախիտ անտառներու անկիւնը դաշանը մտնող մլն էր առ։ իր գիտցածն էր գինեմոլ մը ըլլալը։

Տեղացիք կը կարծէին նշարած ըլլալ հետեւեալը։ Ժամանակէ մը իվեր Պուլաթրիւէլ ճամբան յատակելու և հսկելոս աշխատառութենէն կանուխկէկ կը գաղքէր և քրիչով գէպ անտառը կ'երթար։ երեկոյեան միջոցին անտառին ամենէն ամայի կողմերը, ամենէն վայրենա-

կան մացառներուն մէջ կ'երեւէր, երբեմն բան մը փնտուելու կերպարանքը ունէր, երբեմն ալ փոսեր կը պեղէր: Միամիտ կիները երբ անկէ կ'անցնէին. կը կարծէին թէ Պելզեպիւթն է, յետոյ կը տեսնէին որ Պուլաթրիւէլն է ան, բայց դարձեալ վախնալէ չէին դադրեր: Կ'երեւէր թէ Պուլաթրիւէլ չէր ախործեր այս հանդիպումներէն: Յայտնի էր թէ կ'ուզէր պահուիլ և թէ գաղտնի բան մը կ'ընէր հոն:

Գիւղին մէջ կ'ըսուէր.— Յայտնի է թէ սատանաներեցած պիտի ըլլայ: Պուլաթրիւէլ տեսած է զայն, և կը փնտոէ: Այլ սակայն անհեթեթ բան մըն է Դիւսիթէրի թագուն գանձը գրպանելու աշխատիլը:— Վութերականներն ալ կ'ըսէին:— Ո՛վ որմէ պիտի խարսի, արդեօք Պուլաթրիւէլ սատայէն թէ սատանան Պուլաթրի էլէն պիտի խարուի:— Պառաւները շատ խաչ կը հանէին: Սակայն Պուլաթրիւէլ անտառը յաճախելէ դադրեցաւ, և նորէն սկսաւ կանոնաւորապէս զրադիլիր գործով որ էր ճամբան յատակել և հսկել: Ա՛լ ուրիշ նիւթերու վրայ խօսուիլ սկսաւ:

Սակայն քանի մը անձինք հետաքրքիր մնացած էին, մտածելով թէ այս գործին մէջ թերեւս կար՝ ոչ թէ աւանդութեան առասպելական գանձերը այլ սատանային պանքայի դրամտաւմներէն աւելի իրական և աւելի շօշափելի յանկարծադէպ շահ մը, և թէ ուղեգործը կիսով չափ գաղտնիքը իմացած էր: Ամենէն աւելի խռովարաններն էին դպրոցի վարժապետն և խոհավաճառ թէնարտիէն. սա ամէն մարդու բարեկամն էր և նուասութիւն չէր համարեր Պուլաթրիւէլի հետ բարեկամութիւն հաստատելը:

— Ժամանակաւ թիարանը նետուած է ան, կ'ըսէր թէնարտիէ: Ոչ ոք գիտէ թէ ո՛վ է ան և ո՛վ պիտի ըլլայ:

Իրիկուն մը դպրոցի վարժապետը կը հաստատէր թէ Պուլաթրիւէլ եթէ անցեալին մէջ այսպիսի բան մը ըրած ըլլար, անշուշտ կառավարութիւնը պիտի ուզէր քննել և հասկնալ թէ ան ի՞նչ կ'ընէր անտառին մէջ: Թէ Պուլաթրիւէլ պիտի հարկագրուէր խօսելու, թէ ի պահանջել հարկի տանջանք կը տրուէր անոր, և թէ օրինակի համար՝ ջուրի տանջանքին չպիտի դիմադրէր: Դինիով տանջենք զայն, ըստ թէնարտիէ:

Իրենց բոլոր զօրութեամբը աշխատեցան և ծերունի ուղեգործին գինի խմցուցին: Պուլաթրիւէլ խիստ շատ խմեց և քիչ խօսեցաւ: Զարմանալի վարպետութեամբ և դատաւորական համեմատութիւն մը պահելով համաձայնեց որկորուստի մը ծարաւը դատաւորի մը խոհեմութեան հետ: Սակայն թէնարտիէ և դպրոցին վարժապետը ա՛լ աւելի խմցնելով և անոր ըերնէն փախած քանի մը մութ խօսքերը քով քովի բերելով և լաւ մը կ'սելով հետեւեալ տեղեկութիւնը առած ըլլալ կարծեցին:

Առաւօտ մը Պուլաթրիւէլ արեւին ելնելու պահուն երբ իր գործովը զբաղելու կ'երթար, զարմացեր է՝ անտառին մէկ խորշը մացառի մը տակ բան մ: և ըրիչ մը տեսնելով, որոնք կարծես թէ պահուած էին: Սակայն կարծելով թէ գուցէ ջրկիր Սիքօֆուր եղբայրին բահն ու բբին են անոնք, ա՛լ ուրիշ անգամ չէ մտածեր անոնց նկատմամբ: Բայց նոյն օրը իրիկունը՝ հաստարմատ ծառի մը ետեւ պահուելով՝ առանց տեսնուելու՝ աեսեր է մարդ մը որ ճամբէն դէպի անտառին ամէնէն խիտ կողմը ուղղուէր է. թէ օմարդը տեղացի չէր, և թէ Պուլաթրիւէլ շատ աղէկ կը ճանչնայ զայն»: Թէնարտիէն այս տողերէն հետեւցուց թէ թիարակի ընկերակից մըն և մարդը: Պուլաթրիւէլ յամառութեամբ չէր ուզած մարդուն անունը տալ: Այս մարդը ծրար մը

մեծ տուփի կամ արկղիկի մը պէս քառակուսի բան մը ունէր որ Պուլաթրիւէլին զարմանք պատճառեր է : Սակայն եօթը կամ ութը վայրկեանէ ետք մտածեր է «մարդուն» ետևէն երթալ : Բայց շատ ուշ էր . մարդը արդէն անտառին թաւուտներուն մէջն էր , գիշեր եղած էր , և Պուլաթրիւէլ չէր կրցեր հաեւլն հասնիլ : Այն ատեն որոշեր է անտառին սահմանը գիտել : Լուսինը չորսդին կը լուսաւորէր : Երկու կամ երեք ժամէն ետք Պուլաթրիւէլ անտառին մարդուն գորս ելնելը տեսեր է . բայց մարդը հիմա չէ թէ արկղը այլ միայն բահմը և բրի մը ունէր հետք : Պուլաթրիւէլ թոյլ տուեր է որ անցնի երթայ մարդը . և չէ ուզեր մօտենալ անոր , վասնդի ըստ էր իւրովի թէ իրմէ երիցո աւելի ուժեղ էր ան-և թէ հաւանօրէն մարդը պիտի ջախչախէր զին . քը , ճանչնալով Պուլաթրիւէլը և անկէ ճանչցուիր տեսնելով : Սրտառուչ նշան համակրութեան երկու հին ընկերներու որոնք զիրար կը գտնեն վերստին : Բաց բան ու բրիչը լուսաւոր գաղափար մը տուած են Պուլաթրիւէլին . վազելով առաւօտեան մացառին քով գացեր էր , սակայն ոչ թի և ոչ բրիչ գտած էր հօն : Ասկէ հետեւցուցած էր թէ մարդը անտառը մանելով փոս մը բացած էր բրիչով , արկղը մէջը պահած էր , և բահով վերստին գոյած էր փոսը : Արդ , արկղը իիստ պղտիկ ըլլալով չէր կրնար զիտկ մը պարունակել , ըսել է թէ ստակ կար մէջը : Ասոր վրայ ոկսեր է խուզարկութիւններ լնել : Պուլաթրիւէլ բոլոր անտառը պարտած . փնտռած , ուշագրութեամբ լնուած և փորած էր ուր որ կարծեր էր թէ հողը նոր փորուած և զոցուած է , այլ ի զուր :

Բան մը չէր զտած : Ալ ոչ որ Մօնֆերմէլի մէջ մտածեց այս բանին վրայ : Միայն քանի մը շատախօս կնիկներ ըսին . աղէկ գիտնաք որ Կանեիլի ուղեգործը ոչինչ բանի համար բրած չէ այն խուզարկութիւնները , ասպահովապէս գիտէ թէ սատանան եկած է :

Գ Լ Ո Ւ Խ Գ .

### ՈՏՆՈՂԱԿԻ ՇԼԹԱՆ ԱՅՍՊԷՍ ԿՈԱՆԻ ՄԸ ՀԱՐ- ՈՒԱԾՈՎ ԽՈՐՏԱԿՈՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՇՈՒՇՏ ՊԱՏ- ՐԱՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ ԿՐԱՌ ԷՐ ԱՐԴԻՆ

Նոյն տարւոյն , այսինքն 1823 Հոկտեմբերին վեր-  
ջերը «Օրիոն» (Հայկ) անուն նաւը փոթորկի մը հանդի-  
պելով՝ թուլօնի նաւահանգիստը մտաւ քանի մը նորո-  
գութիւններ ընդունելու համար : Այս նաւը որ այն ա-  
տեն Միջերկրական ծովու նաւատօրմը բաղկացնող նա-  
ւերէն մին էր , ետքէն Պրէսթի մէջ իբր նաւային դրա-  
բոց գործածուեցաւ :

Ծովէն վեսասուած ըլլալուն համար թէեւ բոլորո-  
վին հաշմուտ էր այս նաւը , բայց և այնպէս երբ նաւա-  
հանգիստը մտաւ , թուլօնի ընակիչներուն ուշագրու-  
թիւնը զրաւեց :

Զգիտեմ ինչ զրօշակ կրելուն համար տասնըմէկ  
թնդանօթ արձակուելով կանոնական բարեւը արուե-  
ցաւ անոր . նաւն ալ հետզհետէ տասնըմէկ թնդանօթ  
արձակելով փոխադարձ բարեւ տուաւ , որով ընդամէնը  
քսաներկու անգամ թնդանօթ նետուեցաւ : Հայիւ ե-  
ղած է թէ քաղաքակրթեալ աշխարհը բոլոր երկրիս  
վրայ ամէն քսանըշօրս ժամուան մէջ լոկ վառողով 150  
հազար թնդանօթ կ'արձակէ . որոտալիր բարեւներու ,  
թագաւորական և զինուորական քաղաքավարութեանց

քաղաքավարական աղմաւկներու փոխանակութեանց պաշտօնական սովորութեան նշաններու, նաւահանգիստներու և բերդերու ձեւակերպութեանց, ամէն բերդերու և ամէն պատերազմական նաւերու կողմէն ամէն օր արեւին ելնելը և բարեւելու, նաւահանգիստները բանալու և գոցելու, և ուրիշ շատ մը բաներու համար: Թնդանօթին ամէն մէկ արձակումը վեց ֆրանք հաշուելով օրը կ'ընէ ինը հարիւր հազար ֆրանք, տարին կ'ընէ երեք հարիւր միլիոն ֆր., որ մուխին պէս կ'անհետանայ: Ասիկա պզտիկ կէտի մը հաշիւն է: Բայց մինչդեռ այս գումարը պարապ տեղը օդին մէջ կը ցնդի անդին աղքատները անօթի կը մեռնի:

Վերահաստատութիւնը «Սպանիոյ պատերազմին միջոցը» անուանած էր 1823ի տարին:

Այս պատերազմը գէպքի մը մէջ շատ գէպքեր և շատ տարօրինակ իրեր կը պարունակէր: Պուրածնի գերդաստանին համար ընտանեկան ծանրակշու խնդիր մը յուղուեցաւ. Ֆրանսայի ճիւղը Մատրիտի ճիւղին ձեռնատութիւն և պաշտպանութիւն ըրաւ, այսինքն անդրանկութեան պարտք կատարեց. Ֆրանսա վերսախն ազգային աւանդութեանց գիմեց առ երեւոյթու՝ առանց դադրելու հիւսիսային զանլիճներու գերի ըլլալէ և հըպատակելէ. ազատական թերթերէ «Դիւցազն Անիւծարի» մականունը առնող Անկուլէմի դուքսը յաղթական դիրքով մը, որուն փոքր ինչ կը հակառակէր իր հանդարտ կերպարանքը, հաւատաքննութեան հին և խիստ իրական ահաւորութիւնը ձնշեց որ ազատականներու քիմերական ահաւորութեան հետ կը կոռւէր, Անվարտիները տեսամիզէտու անունով նորէն երեւան ելան ունեւոր այրի կիները ահարեկելով միապետականութիւնը խոչընդուռ կանգնեց յառաջդիմութեան առջև որ անիշխանութիւն կ'անուանուէր. 89ի տեսիլները

հիմնովին ընդհատուեցան. Եւրոպան սպառնալով «կեցի՛ր» ըսաւ գաղղիական տեսիլին որ աշխարհիս չօրս կողմը կը շրջէր. Թրանսայի արքայազուն սպարապետին հետ Գարինեանի իշխանը որ ետքէն Շարլ Ալպէր նունով Սարտէնիայի թագաւոր եղաւ՝ ժողովուրդներուն դէմ թագաւորներուն հանած այս խաչակրութեան կամաւոր զինուոր գրուեցաւ՝ կրքնատիէի կարմիր ասուէ ուսաղիքներ կրելով. կայսրութեան ժամանակի զինուորները նորէն պատերազմի գացին, այլ ութը տարիէն ետք, և ա'լ ծերացած ու տրտում էին և պուրապնեաններու սպիտակ ծոպը կը կրէին. կայսրութեան եռագոյն դրօշ, օտար երկրի մէջ ափ մը դիւցազն գաղղիայիներէ կը պարզուէր ինչպէս երեսուն տարի առաջ սպիտակ դրօշը կօպլէնցի մէջ պարզուած էր. վանականները մեր զինուորներուն հետ խառնուեցան. ազատութեան և նորակարգութեան ոգին սուբններու զօրութեամբ զգաստացաւ, սկզբունքները թնդանօթներով նուանուեցան, Ֆրանսան իր զէնքովը աւրեց ինչ որ իր միտքովը շնած էր. մանաւանդ թէ թշնամիին պարագլուխները չախուեցան, զինուորները վարանեցան, քաղաքները միլիոնաւոր ֆրանքի գումարներով պաշտուեցան ուազմական վտանգներ բնաւ չեղան, այլ սակայն պայթիւններ կրնային տեղի ունենալ ինչպէս որ կրնայ տեղի ունենալ այն ամէն հանքերու մէջ որոնք յանկարծ կ'առնուին և կը գրաւուին. Քիչ արիւն թափուեցաւ, քիչ պատիւ վաստկուեցաւ, ոմանք անպատիւ եղան, ոչ ոք փառք ունեցաւ. ահա այսպէս վերջացաւ Սպանիայի պատերազմը, զոր Լուի Ժ. Էն սերող իշխանները մղեցին և Նարոլէնին ծագում առնող զօրապետներ առաջնորդեցին: Այս պատերազմը ոչ մեծ պատերազմը և ոչ մեծ քաղաքականութիւնը յիշցնելու տիտուր բախտը ունեցաւ:

Քանի մը զինուորական եղելութիւններ կարեւուրութիւն ունեցան. ասոնց մին է մանաւանդ Թրօքատէրոյի առումը, որ գեղեցիկ կոիւ մը եղաւ. բայց վերջապէս կը կրկնենք թէ այս պատերազմին փողարները անախորժաբար կը հնչեն. պատերազմ մը որ ամբողջութեանը մէջ կասկածելի երեւցաւ. պատմութիւնը իրաւունք կուտայ Ֆրանսայի երբ Ֆրանսա կը վարանի ընդունելու աւս կեղծ յաղթանակը: Յայանապէս նրամարուած է թէ գիմադրելու պաշտօն ունեցող սպանիացի պաշտօնակալներէ ումանք շատ դիւրութեամբ կ'ընկրկէին. յաղթութեան մէջն կաշառակրծութեան հոտը առնուեցաւ. կարծուեցաւ թէ աւելի զօրապետները քան-թէ պատերազմները վաստկուած էին, և յաղթող զինուորը նուաստութեամբ հայրենիք վիրագարձաւ: Իրօք նուաստ պատերազմ, որու գոօշակին ծալիրուն մէջ գրուած էր՝ Ֆրանսայի դրամատունը:

1808ի պատերազմին զինուորները՝ որոնց վրայ զարհուրելի կերպով մը վկած էր Արակոս՝ յոնք կը պաստէին 1823ին՝ երբ կը տեսնէին բերդերու դիւրութեամբ բացուիլը, և կը սկսէին ցուոք սրտի յիշել Բագաֆօքս: Ֆրանսայի բնաւորութիւնն է նախապատիւ սեպել առջեւը Ռումիային մը ունենալ քան թէ Պալեսթերու մը:

Աւելի ծանրակիցու տեսութեամբ մըն ալ նկատուելով, տեսութիւն մը որուն վրայ հարկ եր համարի՞ք հաստատապէս կոթնելով խօսիլ. այս պատերազմի՝ Ֆրանսայի մէջ ինչպէս ուազմական ոգին կը վիրաւորէր, նոյնպէս ալ հանրիշխանականներու զայրութը կը գրոգուէր: Գերութեան շղթաներ կազմելու ձեռնարկութիւն մըն էր այն: Գաղղիական զինուորը որ հանրիշխանութեան զաւակ է, այս պատերազմին մէջ նպատակ ունէր սերիշին համար լուծ մը գրաւել: Սոսկաւ

հակասութիւն: Ֆրանսան ժողովուրդներուն հոգին չէ թէ մարելու այլ արթնցնելու պաշտօն ունի: 1792էն ի վեր Եւրոպայի ամէն յեղափոխութիւնները գաղղիական յեղափոխութիւնն են: Ազատութիւնը Ֆրանսային կը ճառագայթի: Արեգակնային եղելութիւն մըն է այս: Կոյր է այս որ չտեսներ այս եղելութիւնը: Էսովը նոյն իսկ Պօնարարդն է:

Ուրեմն 1823ի պատերազմը, որ սպանիական վեհանձն ազգին դէմ եղեռնական ձեռնարկութիւն մըն էր, գաղղիական յեղափոխութեան դէմ նոյնպէս եղեռնական ձեռնարկութիւն մըն էր: Այս բռնութիւնը զործողն էր Ֆրանսա, բռնութիւնը կ'ըսենք, վասնզի՝ մէկդի թողով պատերազմները՝ կը հաստատենք թէ բանակները ինչ որ կ'ընեն պատերազմի մէջ, բռնութեամբ կ'ընեն: Ասոր ապացոյցն է կրաւոր հնագանդութիւն խօսքը: Բանակ մը տարօդնակ համազործութեան հրաշակերտ մըն է, ուր զօրութիւնը տկարութեանց ահազին ամբողջութիւնէն կ'արտազրուի: Այսպէս կը մեկնուի պատերազմը զոր մարդկութիւնը մարդկութեան կամքին հակառակ՝ մարդկութեան դէմ կը մզէ:

Իսկ Պուրազօններուն նկատմամբ 1823ի պատերազմը աղէտալի հետեւութիւն ունեցաւ: Կարծիցին թէ յաջողութիւն մըն է այն: Զնչմարեցին բնաւ թէ որքան վատանգաւոր է հրամանով մը տեսի մը մեղունելը: Իրենց միամտութեամբը այն տստիճան սխալեցան որ մինչեւ անդամ օճիրը մը անբաւ տկարութիւնը՝ իրը զօրութեան տարր մը՝ իրենց Հնքին մէջ ընդունեցան: Դաւաճանութեան ոգին իրենց քաղաքականութեան մէջ մտաւ: 1830ը 1823ին մէջ ծլեցաւ: Սպանիոյ պատերազմը իրենց ժողովներուն մէջ առարկութիւն մը եղաւ բռնազործութիւններն ու երկնային իրաւունքի

արկածները արդարացնելու համար։ Ֆրանսա՝ Սպանիոյ մէջ բռն թագաւորութիւն վերահաստատելով՝ իր մէջն ալ շատ աղեկ կրնար վերահաստատել բացարձակ թագաւորութիւնը։ Պուրպոնեանք անարկու կերպով սփալեցան։ Կարծելով թէ զինուորին հնազանգութիւնը ազգին հաւանութիւնն է; Այս վստահութիւնը դոհերը կը տապալէ։ Պէտք չէ քնանալ ոչ մանալըլիի բուռած թունալի ծառին, և ոչ ալ բանակի մը շուքին ներքեւ։ Դառնանք դէպ Օրիօն նաւը։

Բանակը՝ իշխան-սպարապետի հրամանակալութեան ներքեւ մինչեւ կը պատերազմէր։ Միջերկրական ծովուն մէջ նտւատորմիզ մը կը շրջէր թշնամիին նաւերը դիտելու համար։ Էսինք քիչ մը առաջ թէ Օրիօն գաղղիական նաւերէն մին էր և թէ ծովային պատահարներէ ստիպուելով թուլուի նաւահանգիստը մտած էր։

Պատերազմական նաւ մը երբ նաւահանգստի մը մէջ կ'երեւի, բազմութիւնը կը հրաւրէ և կ'զբաղեցնէ, գասնդի մեծ բան մըն և այսպիսի նաւ մը, և բազմութիւնը կը սիրէ ինչ որ մեծ է։

Պատերազմական մեծ նաւ մը մարդկային հանճարին և բնական զօրութեան ամէնէն սքանչելի հանդիպումներէն մին է։

Պատերազմական մեծ նաւ մը ամէնէն ծանր և ամէնէն թեթեւ բաներով կը բազիանայ, վասնդի նիւթին երեք ձեւին, այսինքն հաստատուն, հեղուկ և տարածական նիւթերու հետ և իր գործը և կը պարտաւորէ երեքին դէմ ալ կոռւիլ։ Երկ սթէ տասնըմէկ ճիրաններ ունի ծովին յատակը գտնուող կրանիթը բոնելու համար, և թեւաւոր զեռուններէն աւելի թեւեր և տառագաստի ձուես ունի ամպերուն մէջէն հով առնելու համար։ Ի, չունչը ահազին փողերէ ելլելու պէս։

Եիւրքսան թնդանօժներէն կ'ելնէ, և խրոխտաբար պատասխան կուտայ շանթին։ Ովկիանոսը իր կոհակներուն ահարկու նոյնութեանը մէջ զայն մոլորելու կ'աշխատի, բայց նաւը հօգի մը ունի, այսինքն կողմնացոյցը որ կը խրատէ զայն և միշտ հրւսիսը կը ցուցնէ անոր։ Երբ գիշերները խաւարին են, իր կանթեղները աստղերուն պաշտօնը կը վարեն։ Այսպէս ուրեմն հովին դէմ չուան և լաթ, ջուրին դէմ տախտակ, ժայռին դէմ երկաթ, պղինձը և կապարը, մութին դէմ լոյսը, անհունութեան դէմ ալ ասեղ մը ունի։

Եթէ մէկը ուզէ գաղափար մը ունինալ այն հսկայական համեմատութեանց նկատմամբ որոնց ամբողջութեամբը կը բաղկանայ պատերազմական նաւ մը, թող Պրէսթի կամ Թուլօնի նաւահանգիստները երթայ և վեցյարկ գոց նաւկառանի մը տակը մտնէ։ Ծինուող նաւերը հոն են, և կարծես զանգակաձեւ ծածկոյթ ունին իրենց վրայ։ Ահա ահազին գերան մը որ առագաստակա մըն է, ահա փայտէ հաստ սիւն մը որ տեսութեան չերեւալու չափ հեռաւորութեամբ գետինը երկնցած է, և որ մեծ կայմն է։ Եթէ չափելու ըլլաս արմատէն՝ որ նաւին յտակն է՝ մինչեւ կատարը որ ամպին մէջն է, լննուն կանգուն երկայնութիւն ունի, իսկ չիման արամազիծն է սրեք ոտք։ Անգլիական մեծ կայմը ջուրին մակերեւոյթէն երկու հարիւր տասնըօթը ոտք վեր կը բարձրանայ։ Մեր նախաւարց ժամանակի նաւերուն մէջ պարան կը գործածուէր, իսկ չիմակուան նաւերուն մէջ շղթայ կը գործածուի։ Հարիւր թնդանօթ կրող նաւու մը շղթաներուն միայն դէզը չորս ոտք բարձրութիւն, քսան ոտք լայնութիւն և ութը ոտք խորութիւն ունի։ Հապա ո՞րքան ատաղձ պէտք է այս նաւը շինելու համար։ Երեք հաղար սրէր։ Ամբողջ անտառ մըն է այն նաւը որ ջուրին մէջ կը տատանի։

Մանաւանդ զիտելու է թէ մեր խօսքը քառասուն-  
տարի առաջ շինուած ռազմական նաւուն, այսինքն ա-  
ռագաստաւոր պարզ նաւու վրայ է չողին որ այն ա-  
տեն իր մանկութեան մէջն էր, հիմա նորանոր հրաշք-  
ներ աւելցուցած է այն սքանչելիքին վրայ որ կ'ան-  
ուանուի պատերազմական նաւ մը : Օրէնակի համար  
այսօրուան օրս պտուտակաւոր խառն նաւը զարմանա-  
լի մեքենայ ըն է որ կը մղուի երեք հաղար քառա-  
կուսի մէթը մակերեւոյթ ունեցող առագաստներէ և  
կաթսայէ մը որ երկու հազար հինդ հարիւր ձիւ ուժ  
ունի :

Առանց խօսելու այս նոր հրաշալիքներու վրայ-  
մենք կը կարծենք թէ Քրիստոափոր Քոլումպոսի և Տը-  
Րիւյթէրէ հին նաւը մարդուս մեծ հրաշակերտներէն մին  
է : Ինչպէս անհունութեան չունչը, նոյնպէս և այն նա-  
ւուն ուժը անսպառելի է . իր առագաստին մէջ կ'առ-  
նեն հովք, կոհակներուն անբաւ տարածութեան մէջ  
ձշութենէ չչեղիր, կը ծփայ և կ'իշխէ :

Կուգայ սակայն ժամ մը ուր ոռնաշունչ հովք շիւղի  
մը պէս կը կտրէ վաթոսւն ոտք երկայնութիւն ունե-  
ցող այն առագաստակալ գերանը ուր հովք եղեգի մը  
պէս կը ծոէ այն չորս հարիւր ոտք բարձրութիւն ու-  
նեցող կայմը, ուր տասը հազար լիտր կշռող այն եր-  
կաթէ խարիսխը կոհակին ամենի բերանին մէջ կ'ոլորի  
ձկնորսի մը կարթին պէս որ գայլաճուկի մը ծամելի-  
քին մէջ կը սպրդի, ուր այն ահապին թնդանօթները  
ազիողորմ և անօգուտ մանչումներ կը հանեն զոր մըր-  
րիկը կ'առնէ և դատարկութեան ու մթութեան ան-  
գունդը կը տանի, ուր այս ամէն զօրութիւնը և վե-  
հափառութիւնը վեհագոյն զօրութեան և վեհափառու-  
թեան մը անդունդը կը գահավիժին :

Ամէն անգամ որ անբաւ զօրութիւն մը երեւան-

կ'ելնէ, և յետոյ անբաւ տկարութեան մը կը փոխուի,  
մարդս մտախոնելու կը ստիպէ : Ահա այս պատճառաւ  
է որ նաւահանգիստներուն մէջ պատերազմի և նաւար-  
կութեան այն հրաշաւոր կազմութեանց բոլորսիքը հետ-  
ապրքիրներ կը ժողովին, նոյն իսկ իրենք ալ ամենեւ-  
վին չզիտնալով թէ ինչո՞ւ, կը ժողովին :

Արդ, ամէն օր առաւօտէն մինչեւ իրիկուն թուլօ-  
նի նաւահանգստին եզրերուն, թուլմբերուն և ասոնց  
ծալրերուն վրայ պարապորդներու և՝ ինչպէս կ'ըսուի  
Բարիզի մէջ՝ պանդոյներու բազմութիւն մը կը ժող-  
ովուէր, որուն գործն էր Օրիօնին նայիլ :

Օրիօն շատ ժամանակէ ի վեր հիւանդ նաւ մըն էր :  
Առաջուան նաւարկութեանց ժամանակ ողնափայտին  
վրայ խեցիներու թանձր խաւեր կազմուելով անսր ա-  
րագընթացութեան կէսը կորսնցուցած էին տարի մը ա-  
ռաջ ջուրէն դուրս հանոււած էր՝ որպէսզի այն խեցի-  
ները քերուին հանուին, յետոյ նորէն ծովը իջած էր :  
Բայց այս քերումին առթիւ ողնափայտին բեւեռները  
աւրուած էին :

Պալէարեան կղզիներուն վերի կողմերը նաւուն կցուած  
տախտակները յոզնելով բացուեր էին . և որովհետեւ  
այն ժամանակ նաւերուն ներքնակողմեան տախտակա-  
մածր կռածով չէր ծածկուեր, Օրիօն նաւուն մէջ ջուր  
տած էր : Գիշերահաւատարի բռուն փոթորիկ մը ձա-  
խակողմէն նաւուն կտուցն ու թնդանօթի պատուհան-  
ներուն մին խորտակած, և առաջակայմին պարանկիրը  
աւրուած էր : Օրիօն այս վեասները կրելէն եաք թու-  
րօնի նաւահանգիստը վերագարձած էր :

Նաւարանին քով խարիսխ նետած էր : Կը յար-  
գարուէր և կը նորօգուէր : Աջակողմը վեասուած չէր,  
բայց՝ ըստ սովորութեան՝ կողին տախտակներէն մէկ  
քանին քակուած էր որպէսզի նաւուն մէջ օդ կարենար-  
մտնել :

Առաւօտ մը բազմութիւնը այս նաւուն նայելու աւտեն դէպի մը ականատես եղաւ :

Ն աւաստիները առագաստները գերաններուն վրայ կը կապէին : Կայմապահը աջակողմեան մեծ առագաստին վերի ծայրը բռնելու ատեն հաւասարակցութիւնը կորսնցուց : Նաւարանին եզրին վրայ բազմութիւնը անոր երերաւը տեսնելով աղաղակ մը հանեց. Կայմապահը ինքնինքը չբռնելով գլխիվայր ինկաւ, առագաստակալ գերանին բոլորտիքը դարձաւ, ձեռքերը դէպի անգունցը տարածուած իշնալու ատեն նախ մէկ և յետոյ միւս ձեռքովը գերանին քովէն իբր ելնարան կախուած չուանը բռնեց և կախուելով մնաց : Իր ներքեւ ծովը այնքան խորոնկ կ'երեւար որ նայողին գլուխը կը գառնար վախէն : Կայմապահին անկումէն չուանէ ելնարանը սաստիկ շարժում մը բնդունելով օրօրանի մը պէս կ'օրորուէր : Մարդը այս չուանին ծայրէն կախուած, պարսատիկի մը քարին պէս կ'երթար ու կուզար :

Անոր օգնելու երթալը ահարկու վտանգի մը ենթարկուիլ էր : Եաւաստիներուն մէջէն՝ որոնց ամէնքն ալ ծովեզերեայ ձկնորսներ և ծառայութեան համար նոր ժողվուած էին՝ ոչ ոք կը համարձակէր այն վտանգին ենթարկուելու : Սակայն անբախտ կայմապահը կը յոդնէր, թէեւ կարելի չէր իրեսին վրայ տեսնել անոր տառապանքը, բայց կը նշմարուէր թէ իր բոլոր անգամներուն վրայ ուժ չէր մնացած : Թեւերը սոսկալի ձգտումով մը կը գալարուէին : Ամէն անգամ որ ջանք մը կ'ընէր վեր ելնելու համար, ալ աւելի կ'աւելնային չուանին երերումները : Չէր աղաղակէր՝ վախնալով որ ոյժը կը կորսնցնէ : Ա՛լ ամէն մարդ կը սպասէր այն վայրկեանին ուր չուանը պիտի թողուր ան, և մերթ ընդ մերթ շաղմութեան զլուխները անդին կը դառնային անոր անցնիլը չտեսնելու համար : Կան վայրկեան-

ներ ուր չուանի ծայր մը . ձող մը . ծառի ոստ մը կեանք բսել է, և մարդ կը սոսկայ երբ կը տեսնէ կենդանի էակի մը անկէ բաժնութիլը և հասուն պտուղի մը պէս իշնալը :

Յանկարծ մարդ մը նշմարուեցաւ որ նաւուն պարաններուն վրայէն կատու-վագրի մը պէս կը մագլցէր : Կարմիր զգեստներէն կը հասկցուէր թէ դատապարտեալ եղեռնատգործ մըն էր ան, նաև կանաչ գլխարկէն կը հասկցուէր թէ ցկեանս դատապարտեալ էր . երբ մինչեւ թակաղաղը եւաւ, հավը անոր գլխարկը առաւ տարաւ և ահա բաց մնաց մարդուն զլութիր որուն մազերը սպիտակ էին . բսել է թէ երիտասարդ մը չէր :

Իրօք դատապարտեալ մը որ թիարանի ծառայութիւն մը կ'ընէր նաւուն մէջ՝ առջի վայրկեանին վազելով դիմած էր այն պաշտօնաւորին որու կարգն էր նոյն միջոցին հսկողութիւն ընել նաւին մէջ, և մինչդեռ նաւաստիները կը շփոթէին և կը վարանէին, մինչդեռ ամենքն ալ կը գողալին և կ'ընկրկէին, հրաման ուղած էր պաշտօնակալէն որ իր կեանքը վտանգէ կարմապահը ազատուելու համար : Պաշտօնակալը հաւանութեան նշան մը տալուն պէս, դատապարտեալը՝ կոռանը զարնելով՝ իր ոտնօղակին ամրապինդ չղթան կտրած, յետոյ չուան մը առնելով պարաններուն վրայ նետուած էր : Նոյն պահուն ոչ ոք դիտեց շղթային այնքան դիւրութեամբ կտրութիլը : Եավէն միայն յիշուեցաւ ան :

Ակնթարթի մը մէջ առագաստակալ մը գերանին վրայ ելաւ : Քանի մը մանրերկրորդ կանգ առաւ . կար, ծես թէ նայուած բովը գերանը չափեց : Նայողները կարծեցին թէ դարերու չափ տեւեցին այս մանրերկրորդները ուր հովը թելի մը ծալրէն կախուած կայմապահը կ'օրօրէր : Վերջապէս դատապարտեալը երկինք նայեցաւ անգամ մը և քայլ մը առաւ դէպ առաջ : Բագ-

մաւթիւնը շունչ առաւ, տեսաւ որ գերանին վրայէն վազելով անցաւ ան: Երբ ծայրը հասաւ, հետը բերած շուանին մէկ ծայրը հոն կաղեց, և միւս ծայրն ալ թողուց որ կախուի: յետոյ այս չուանին վրայէն ձեռքերովը իջաւ, և ահա այն ատեն անմեկնելի: անձկութիւն մը տիրեց ամէնուն վրայ, վասնզի անդունդին վրայ հիմա չէ թէ մէկ այլ երկու մարդ կախուած կը կենացին:

Կրնար կարծուիլ թէ եկողը սարգ մըն էր որ ճանձ մը բռնելու եկած էր, միայն թէ, եկող սարդը ոչ թէ մահ այլ հեանք ապաւ եկած էր: Տասր հազար հօդի այս խումբին կը նայէին ակնապիչ: Աղաղակ մը, խօսք մը անցամ չէր լսուեր. ամէնուն յոնքերը միեւնոյն սարսուսով կը պոստուէին: Ամէն բերան իր շունչը չէր թողուր որ ելնէ՝ կարծես վախնալով որ նոյն շունչով չուելնայ երկու թշուառները տարուբերող հովը:

Սակայն դատապարտեալը չուանին վրայէն սահերով նաւաստիին քով հասած էր: Ժամանակն էր հասնելու, վասնզի եթէ վայրիեան մը ևս ուշանար, սարդը ուժաթափ և յուսահատ պիտի ինար անդունդին մէջ, դատապարտեալը հաստատօքն կուպեց զայն չուանով, որմէ ինք մէկ ձեռքով կախուած էր և միւս ձեռքովը կ'աշխատէր: Վերջապէս նորէն ասագտաստակալ գերանին վրայ ելաւ և չուանով անոր վրայ քաշեց նաւաստին, հոն պահ մը բռնեց զայն որպէսզի ուժ առնէ, յետոյ գրկեց և առագաստակալին վրայէն քալելով բերաւ մինչեւ այն կոճզը որով կայմին վարի մասը վերինով կը միանայ, անկէ ալ թակաղաղը տանելով ընկերներուն ձեռքը յանձնեց կայմապահը:

Այն ատեն բաղմութիւնը ծափ զարկաւ. թիապարտներու ծեր պահնորդներ կային որոնք լացին, կիները ծովեղըն վրայ զերար կ'ընդգրկէին. և ամէնքն

ալ տեսակ մը գթաշարժ աւիւնով պոռացին. — Այս մարդուն ներում չնորհնելու է:

Սակայն մարդը անմիջապէս սկսած էր իջնել որպէսզի նորէն իր բռնի աշխատառթեռմբը զբազի: Աւելի շուտ հասած ըլլայու համար պարաներուն վրայէն սահելով իջաւ և սկսաւ ցած առաջաստակրի մը վրայ վազել: Ամէն մարդ անոր կը նոյէր: Եղաւ վայրկան մը ուր բազմութիւնը վախցաւ. տեսնել կարծեց թէ դատապարտեալը կը դեգեւէր և կ'երերար. գ'երեւայ թէ յագնած էր և կամ գլուխը կը դառնար: Յանկարծ բազմութիւնը մեծ աղաղակ մը հանեց, վասնզի դատապարտեալը ծովը ինկաւ:

Անկումը վատնգաւոր էր, «Աղժէզիրիա» անուն Փրէկաթը «Օրիօն»ին քով խարիսխ նեսած էր. և խեղճ թիապարտը երկու նաւին մէջան ինկած էր: Կը վախցու էր որ մէկուն կամ միւսին տակ չսպարդի: Զորս երիտասարգներ խկոյն մակոյկ մը մտան: Բազմութիւնը խրախոյս կուտար անոնց. ամէնքն ալ անձկութեամբ զրաւուած էին նորէն: Մարդը ջուրին երեսը ելած չէր: Աւերեւայթ եղած ւր ծովին մէջ տասնց ծալք մը կազմելու ջուրին երեսը՝ իրը թէ իւղի տակորի մը մէջ ինկած ըլլար: Ոմանք որոնեցին, ոմանք ընկղմեցան գտնելու համար, այլ ի զուր: Մինչեւ իրիկուն վնտուեցաւ, բայց ոչ իսկ զիտակը գտնուեցաւ:

Հետեւեալ օրը թուլօնի լրազիրը յետագայ տողերը հրատարակեց. — 17 նոյեմբեր, 1823. — Երէկ՝ դատապարտների մը ողնելին մէջ կը ծառայէր, նաւաստիի մը օղնելին ետք երբ եւ կը զառնար, ծովը ինկաւ եւ խեղդուեցաւ: Կարելի յեղաւ գտնել իր զիտակը: Կը կարծուի թէ նաւարանին ծայրի ցիցերուն տակ մնացած է: Այս մարդը 9430 թուականը կը կրէր բանտի արձանագրութեան մէջ, անունն էր Ժան Վալժան:



ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ

## ՄԵՌԱԾ ԿՆՈՉ ՄԸ ՏՐՈՒԱԾ ԽՈՍՏՈՒՄԻՆ ԿԱՏԱՐՈՒԻԼԸ

Գ. Հ. Ա.

### ՄՕՆՖԷՐՄԵՅԼԻ ԶՈՒՐԻ ԽՆԴԻՐԸ

Մօնֆէրմէյլ՝ Լիվրիի և Շէլի մէջ և Ռուդը Մարսէն  
զատող բարձր լեռնադաշտին հարաւային սահմանին վը-  
րայ գիւղ մըն է : Հիմա բաւական մեծ աւան մըն է ,  
ուր բոլոր տարին բռով ճերմկցած ամառնային տուներ ,  
և կիրակի օր ալ ուրախ զուարթ քաղքենիներ կը քա-  
ռուին : Մօնֆէրմէյլի մէջ 1823ին ոչ այնքան սպիտակ  
տուներ և ոչ ալ այնքան գոհունակ գիւղաբնակներ

— 647 —

կային , անտառներու մէջ գիւղ մըն էր ան : Տեղ տեղ  
դեռ կային քանի մը ամառնային տուներ , որոնք վեր-  
ջին դարէ մնացած էին և զոր գիւրին էր ճանշալ ի-  
րենց մեծ տեսքէն , ոլորուն երկաթէ պատշգամներէն և  
այն երկայնածեւ պատուհաններէն որոնց պղտիկ ա-  
պակիները զոց փեղկերուն սպիտակ գոյնին վրայ ա-  
մէն տեսակ զանազան կանաչ գոյներ կը կազմեն : Այլ  
սակայն Մօնֆէրմէյլ դարձեալ գիւղ մըն էր : Զուխայի  
առուտուրէ դադրող և առանձնական կեանք անցնող  
վաճառականներն ու գիւղական կեանք սիրողները տա-  
կաւին դտած չէին զայն : Հանդարտաւէտ եւ զմայլելի  
տեղ մըն էր ան , որ ճամբուն վրայ կարեւորութիւն մը  
առած չէր .

Այս գիւղին մէջ բնակողը ամէն բան աժան գինով  
և առատօրէն վայելելով և դիւրութեամբ կ'ապրէր :  
Միայն թէ լեռնադաշտին բարձրութեան պատճառաւ ըմ-  
պելի ջուրը քիչ էր :

Թէտք էր բաւական հեռու երթալ ջուր բերելու  
համար : Անոնք որ կը բնակէին գիւղին այն ծայրը որ  
կանեիի կողմն է , անտառներուն պատուական լճակնե-  
րէն կ'առնէին պէտք եղած ջուրը . իսկ անօնք որ կը  
բնակէին այն ծայրը որ եկեղեցին կը շրջապատէ և  
ծէլի կողմն է , խմելու ջուր գտնելու համար բլուրի մը  
զառիթափին վրայի ակունքը կ'երթային , որ ծէլի  
ճամբուն քովն է եւ Մօնֆէրմէյլէն քառորդի մը չափ  
հեռու :

Հետեւաբար ամէն մէկ տուն բաւական զժուարու-  
թիւն կը կրէր ջուր ունենալու համար : Մեծ տուները ,  
ազնուականները , որոնց կարգէն էր խոհարար թէնար-  
տիէն , գոյլ մը ջուրի համար բնիսն մը կը վճարէին  
ծերուկի մը որ ջրկիր էր և որ Մօնֆէրմէյլի այս ջու-  
րին ձեռնարկութեամբը օրը ութր սուխ չափ կը շահէր .

բայց այս ծերուկը ամառը մինչեւ երեկոյեան ժամը հօթը իսկ ձմեռը մինչեւ հինգ կ'աշխատէր ։ Հետեւաւ բար գետնայարկներու պատռն հաները գուռելին ետք ով որ խմելու ջուր չանենար ։ Կ'երթար գտնելու եւ կամ առանց ջուրի կը մնար :

Այս ջուր բերելու հարկը սարուաի կը պատճառէր այն խեղճ էակին, զոր ընթերցազը գուցե չմուցաւ . այսինքն պղտիկ՝ Գօղէթին :

Կը լինքը արդէն թէ Գօղէթ երկու կերպով օգտակար էր Թէնարափիներուն, որոնք մօրմէն ամս և կան կ'առնէին և միանգամճյն մանկուհին կը ծառայեցնէին : Հետեւաբար երբ մայրը բոլորովին դադրեցաւ գծառելէ, — եւ ինչու գաղրիր յայտնեցինք արդէն, — Թէնարափիները պահեցին Գօղէթը, որ սպասուհիի մը անզը կը բռնէր : Իրը սպասուհի ի պահանջել հարկին Գօղէթ կ'երթար և ջուր եր բերէր : Եյս պատճառով մանկուհին գիշերով ջուրին ակունքը երթալու տեսիլքէն ահարէկ՝ հոգ կը տանէր որ միշտ տունին մէջ անպակաս ըլլայ ջուրը :

1823ին Ծնունդի տօնր Մօնֆէրմէլի մէջ մասնաւոր փառաւորութեամբ մը խմբուեցաւ : Զմեռը մեղմով սկսած էր, ոչ ջուրերը սառեր էին, և ոչ ալ ձիւն եկած էր : Բարիզէն եկող ձեռնածուներ պարոն քաղաքավետէն թոյառութիւն առած էին գիւղին մեծ փողոցին մէջ հաստատելու իրենց իրճիթները և շրջուն վաճառականներու խումբ մը միեւնոյն թոյլտուութեամբ պղտիկ կրպակներ յինած էին եկեղեցին հրապարակին վրայ և մինչեւ անգամ Պուլանմէի պղտիկ փողոցին մէջ ուր էր Թէնարափէ խոհասունը : Այս պատճառաւ պանդոկներու և գինետուններու մէջ շատ յաճախորդներ կային, և այս պղտիկ ու հանդարտ գիւղը աղմկալի և զուարթուն կենդանութիւն մը առած էր : Հաւատարիմ

պատմիչ ըլլալու համար կը պարտաւորուինք մեր կողմէ աւելցնել նաև թէ հրապարակին վրայ ի տես դըրուած հետաքրքրական իրերուն մէջ գառագեղ մըն ալ կար, որու մէջ չգիտեմ ուրկէ եկած և բզիկ բզիկ հստափներուն կը ցուցնէին Պրազիլիոյ այն ահարկուանդերէն մին որոնց նմանը մեր թագաւորական միւզէին մէջ 1845էն ի վեր կայ միայն և որոնք աչքի տեղ եռագոյն ծոպ մը ունին : Բնագէտները կարծեմ Գարագարա Բօլիաօրու կ'անուաննեն այս թոչունը, որ արիստիներու կարգէն և անդղեաններու ընտանիքէն է : Բնաի մը պօնարարդեան ծերունի և բարեսիրտ զինւուրներ որոնք գիւղին մէջ առանձնական կեանք մը կը վարէին, ջերմեռանդութեամբ այս անասունը տեսնելու կ'երթային : Զեռնածուները կը հաւացնէին թէ եռագոյն ծոպը աննման երեւոյթ մըն է և Աստուած յատկապէս իրենց գառագեղին համար ստեղծած էր զայն :

Ծնունդի օրը երեկոյին բազմաթիւ մարդիկ, որոնք սայլորդներ և շրջող փերեզակներ էին, Թէնարափէ խոհասունին ստորին սրահին մէջ սեղան նստած էին և չորս կամ հինգ ճրագներու բոլորափը գինի կը խմէին : Խոհասունին միւս ամէն սրահներուն պէս այս սրահին մէջն ալ սեղաններ, գիւղի անագեայ ստոմ, ններ, շիշեր, արբողներ, ծխողներ կային . լոյսը քիչ և աղմուկը շատ էր : Սակայն 1823ի ամաթիւը նշանակելի էր երկու առարկաներով որոնք այն ժամանակ քաղքենիներու գասին մէջ իրը նորելուկ ընդունելութիւն կը գտնէր և որոնք սեղանին վրայ էին, այսինքն գեղագիտակ մը և թիթեղեայ հայելաճրագ մը : Թէնարափուհին ընթրիքին կը հսկէր որ բոցավառ պատուական կրակի մը վրայ կը խորսովէր, իսկ էրիկը հիւրերուն հետ գինի կը խըմէր և քաղաքականութեան վրայ կը խօսէր :

Քաղաքական խօսակցութիւններէ զատ որմանց զըլ-  
խաւոր նիւթերն էին Սպանիոյ պատերազմն ու անկու-  
լէմի դռւքը, աղմուկին մէջ կը լսուէին նաև միջանկ-  
եալ խօսքեր որոնք բոլորովին տեղական էին, ինչպէս  
են յետագայ խօսքերը:

— Նանթերի և Սիւրէզնի այդիները առատ զինի  
տուին: Ուրիշ որ տասը տակառ առնուիլ կը կոր-  
ծուէր; տաժներկու առնուեցաւ: Խաղողը շատ հիւթ  
տուաւ հնձանին մէջ.—Բայց պէտք չէր որ խաղողը  
հասուն ըլլար:—Այն գիւղերուն մէջ պէտք չէ որ խա-  
ղողը համնելէն ետք այդիները քաղուին, վաճակի գար-  
նան մէջ գինին շրտ կը թանձրանար:—Բոլորովին թե-  
թե՛ է ուրեմն այդ գինին:—Այս կողմի գինիներէն ա-  
ւելի թեթեւ է:—Պէտք է որ խաղողը հասած քաղուի:  
Եւայլն:

Կամ թէ մաղաց մը կը պոռար.

—Միթէ տոպրակներուն մէջ եղած բաներուն սկա-  
տախմանատու մէ՞նք ենք: Այս տոպրակներուն մէջ  
խել մը պզմիկ կուտեր կը գանենք զօրս զատելու հա-  
մար չենք կրնար ժամանակ անցընել, և որո՞նք հար-  
կաւորապէս երկանաքարերուն տակին կ'անցնին ցարե-  
նի հատերաւն հետ, կուտերն են որոնին, շիւզեր, ար-  
ջնդեղ, վիկն, կալիրոշ, կանեփիառ, աղուեսազի և ու-  
րիշ խել մը դեղին նիւթեր, հապա ո՞ւր թողունք նաև  
այն կոպիճները որոնք տեսակ մը ցորեններու, նամա-  
նաւանդ Պրըթանեէն ենող ցորեններուն հետ մեծ մա-  
սամի խառնուած են: Չեմ ուզեր Պրըթանեի ցորեն ա-  
զալ, ինչպէս որ գերանը երկանութեամբը սղացները  
չեն ուզեր սղոցել, այն գերանները որոնց վրայ բե-  
ւեռներ կան: Ա՛լ կրնաք հասկնալ թէ այս պատճա-  
ռաւ որքան փոշի կը կազմուի ալիւրին մէջ: Ետքը ա-

լիւրի նկատմամբ գոնդատներ կ'ըլլան յանիրաւի. ա-  
մւրին գէշ ըլլալը մեր յանցանքովը չէ:

Երկու պատուհանի մէջանեղ սեղանի մը քով հըն-  
ձող մը նստած էր կալուածատէրի մը հետ. մինչդեռ  
այս սակարկութիւնը կ'ընէր մարզագետնի վերաբերող  
աշխատութեան մը համար որ գարնան մէջ պիտի ըլ-  
լար, հնձողը կ ըսէր.

— Խոտին թրջուած ըլլալը վեաս չունի: Մանա-  
ւանդ թէ զիւրութեամբ կը կտրուի: Ճօղը թէև աղէկ  
է, պարոն, բայց և տինպէս այն խոտը, ձեր խոտը նու-  
րաբոյս է և տակաւին զժուտրաւ կը հնձուի: Թող՝ կտ-  
րուղ ըլլաց, և ահա շուտ կը ծոփ մանզազին առջև:

Եւ ալն:—

Թօղէթ իր սովորական տեղն էր. կրակարանին քով  
խոհարանի սեղանին պահանդին վրայ նստած էր. հա-  
գած լաթերը բզիդ բզիլ էին. հաստ մուճակներ հա-  
գած էր՝ առանց գուլպայի և կրակի նշոյլէն լոյս առ-  
նելով թէնալ տիէներու մանուկներուն համար ասուէ  
գուլպան եր կը հիւսէր:

Աթոռներուն տակը պզմիկ կատու մը կը խազար: Մօտակայ սենեակի մը մէջէն մանկացին առոյց ձայներ  
կը լսուէին, ձայնողներն էին էրօնին և Ազէլմտ որոնք  
կը խնդային և կը շաղակրատէին:

Կրակարանին քով բեւեռէ մը պզմիկ խարազան մը  
կախուած էր:

Տան մէջ տեղ մը ուրիշ մանկիկ մըն ալ կար որ  
ժամանակ ժամանակ խոհատունին աղմուկին հետ աղ-  
զու տղաղակներ կ'արձտէր, Պղտիկ տղայ մըն էր ան  
որ ձմեռուան մը մէջ թէնարատունին ծնած էր,—«Զգի-  
տեմ ինչպէս ունեցայ այս զտւակը, գուցէ ցուրտէն եւ-  
զաւ, կ'ըսէր թէնարատունին»—և որ երեք տարու և  
քիչ մըն ալ աւելի էր, Մայրը մեծցուցած էր զայն,

բայց չէր սիրեր : Երբ մանուկին անզուսպ աղմուկը ձանձրոյթ պատճառելու չափ կը տեւէր , — Տղադ կը ճշէ , նայէ՝ անգամ մը ինչ է ուզածը , կ'ըսէր թէնարտիէ : — Հո՛ զս էր , թող երթայ ճաթի , կը պատասխանէր մայրը : — Իսկ պղտիկը անոք մնալով մութին մէջ կը ճշէր շարունակ :

Գ Լ Ո Ւ Խ .

ԵՐԿՈՒ ՊՅԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՄՆԱՑՈՐԴ ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԻ

Սյս զիրքին մէջ թէնարտիէներու միայն կողմանական կերպարանքը նշմարուեցաւ տակաւին . այս ամուներուն բոլորտիքը դառնալու և անոնց ամէն կողմը նայելու ժամանակը եկաւ :

Թէնարտիէ յիսունըմէկ տարեկան հասակը նոր մտած էր . իսկ տիկին թէնարտիէ քառասուն տարեկան հասակը կը մտնէր . քառասնամեայ հասակը կնոջ համար յիսնամեայ հասակ կը սեպուի . հետեւարար կնոջ և ամունոյն հասակը հաւասարատկիս էր :

Թէնարտուհին արդէն մեր ընթերցողներուն անգամ մը երեւցած ըլլալով , անոնք գուցէ կո՞ յիշեն քիչ մը թէ բարձրահասակ , խարտեաշ , կարմիր , անձնեայ , գէր , քառակուսի , ահագին և դիւրաշարժ կին մըն էր ան :

Ինչպէս որ ըսինք , այն հսկայաձեւ վայրենուհիներու ցեղէն էր , որոնք տօնավաճառներու մէջ կը ծպին իրենց գարսերէն կախուած սալաքարերու հետ :

Ան էր անկողինները պատրաստողը , սենեակները կարգադրողը , պէտք եղածները մոխրաջուրով լուացողը , կերակուր հիողը , անձրեւ բերողը , գեղեցիկ օդ ընողը , տունը տեղը շուտիկին տուողը , վերջապէս ամէն բան ընողը : Երբ ծառայ միայն Գօղէթը ունէր , այս սինքն փիղի մը ծառայող մուկ մը : Երբ ճայնը կ'եւնէր , ապակինները , կարասինները և մարդերը ամէն ընալ միահամուռ կը գողացին : Անոր լայն գէմքը , որ կարմիր բիծերով ծածկուած էր , պարզուտի մը կը նրամանէր : Մօրուս ունէր այս առնուէին : Աղջիկի լաթեր հագած բեռնակրի մը տեսլական պարկերն էր ան : Ծրքեղապէս կը հայնոյէր , և պարծանք կը համարէր ընկույր ձեռքով կոտրելու կարող ըլլալը : Եթէ կարգացած չըլլար քանի մը վէպեր , որոնց չնորհիւ երբեմնակի ճիւաղ մը ըլլալէ գաղրելով պշրամոլ կնոջ մը այլանգակ դիմակը կ'առնէր , բնաւ և ոչ մէկուն միտքէն պիտի անցնէր ըսել թէ կին մըն է այն : Այս թէնուրտուէին կարծես թէ տմարդի կնոջ մը վրայ պատուաստուած պոռնիկի մը պատուղն էր : Մարզս եթէ անոր խօսիլը լսելու ըլլար , կ'ըսէր թէ քաղաքի ոստիկան մըն էր ան . եթէ գինի խմելը տեսնէր , կրնար բսել թէ սայլորդ մըն է . եթէ Գօղէթը գանակոծելը տեսնելու ըլլար , կ'ըսէր թէ դահիճ մըն է : Երբ հանգիստ կը կենար , բերնէն ակույ մը գուրս կ'եւնէր :

Իսկ թէնարտիէ պղտիկ , նիհար , տժգոյն , անկիւնաւոր , սոկորուտ և վախտ մարդ մըն էր . հիւանդ կ'երեւէր , այլ սակայն առողջութիւնը քաջալաւ էր . իր առաջին խարեբայութիւնը այս կեղծ հիւանդոտութիւնն էր : Երբ զգուշութիւն կը ժպտէր սովորաբար , և քա-

զաքավարութեամբ կը վարուէր ամէն մարդու, նաև մռբիկին հետ որուն փուլ մը չէր տար: Կուզի մը նայուածքը և գրագէտի մը կերպարանքը ունէր: Ապէ Տրլիլի պատերեներուն շատ կը նմանէր: Թէնարտիէի պշտամսիրութիւնն էր սալլարդներուն հետ զինի խմել: Ոչ ոք կրցած էր երբեք գինիով զգիսեցնել զայն: Հաստ ծխափայտ մը ունէր և կը ծխէր: Պլուզ մը՝ և պլուզալին տակէն ալ սեւագոյն հին զգեստ մը կը հագնէր: Գրագէտ և նիւթապաշտ մը ըլլալ կը կարծուէր: Իր բերնին թաւիթփուքը հաստատելու համար շատ անգամ անուններ կը յիշէր, ինչպէս է վօյթէր, թէնալ, Բարնի, և՝ որ աւելի զարմանալին է՝ նաև ոռորու Օգոստինոս: Կը հաստատէր թէ «գրութիւն մը» ունի: Սահայն գող մըն էր, նենգագէտ մըն էր: Չտեսնուած բան չէ այս բարակ զանազանութիւնը: Կը պնդէր ան թէ զինուորական ծառայութիւն ըրած է, ինչպէս ընթերքողն ալ կը յիշէ. պարծանքով կը պատմէր թէ Վաթէրլու մէջ Զրդ կամ Երդ թեթեւազէն զօրագունդի մը մէջ յիսնապետ ըլլալով, մինակը՝ Մահակիր. բուռած ձիաւորներու վաշտի մը դէմ գրած և ոմբաատարափի մը մէջ իր մարմինովը պահելով տպատած էր վտանգաւորապէս վիրաւոր զօրապետ մը: Ահա այս պատճառաւ իր պատին վրայ փայլատակող ծանուցման տախտակ մը գրած էր, և խոհատունն ալ «Վաթէրլուի յիսնապետին զինետունը» կ'անուանուէր զիւղին մէջ: Ազատական, գասական և պօնաբարեան էր: Ապատանարանին հանգանակութեան մասնակցողներին մին եղած էր: Կ'ըսուէր զիւղին մէջ թէ ուսում առած էր եկեղեցական ըլլալու համար:

Բայց մենք կ'օսենք թէ պարզապէս Հոլանտայի մէջ ուսում առած էր խոհարար ըլլալու համար: Այս բաղադրուած անդգամը խիստ հաւանորէն ֆլանտրի մէջ

Լիլի գիւղմէնկցի մը, Բարիզի մէջ գաղղիացի, Պրիւսէլի մէջ պելճիկացի էր և հանդարտորէն մէկ սահմանագլուխէ միւսը կ'անցնէր անդադար: Խոկ Վաթէրլոյի մէջ ըրած քաջագործութիւն ի՞նչ ըլլալը արդէն գիտենք: Ինչպէս լսինք, քիչ մը չափազանցութեամբ կը պատմէր զայն: Տեղատուութիւնը, մակընթացութիւնը, ծուռ ու մուռ ընթացքը, բաղդամութիւնը անոր էութեան տարրերն էին: Պատառուն խղճի հետեւ ւթիւնն է անկարգ կեանք, և գրեթէ սայցդ է ըսելը թէ 1815 Յունիսի 18ի մըրկալի միջոցին թէնարտիէ այն տեսակ գինեվաճառ ու միանգամայն աւարառու մարդոց կարդէս էր որոնց վրայ արդէն խօսեցանք և որոնք դաշտերը շրջերով ոմանց կը ծախեն, ոմանցմէ կը գողնան, և ընաանիքով, այսինքն երիկ, կնիկ և զաւակ: Ամէնքը միասին կաղ կառք մը մտնելով՝ բանակներու ետեւէն կ'երթան՝ յաղթող կողմին միշտ յարկւու գլուզումով: Այս պատերազմը լմնալէ ետք՝ թէնարտիէ դրամ ուն ենալու Մօնֆերմէլ եկած էր խոհատուն մը բանալու համար:

Այս զբամբ քսակներէ և ժամացոյցնելէ, ոսկի մատնիներէ և արծաթ խաչերէ կը բաղկանար, որոնք հունձքի ժամանակ զիւղիներով ուրմանուած ակօններէն քաղուած էին: Այս իրերը պզտիկ գումար մը կազմեր էին, հետեւ աբար մէծ յառաջդիմութիւն մը ըրած չէր այն զինեվաճառը որ խոհավանառ եղած էր:

Թէնորտիէ չզիւղիմ ինչ ուղիղ ձեւ եր ունէր իր շարժումներուն մէջ որոնք զօրանոցը կը յիշեցնէին եթէ հայիոյէր, նաև կղերանոցը կը յիշեցնէին եթէ երեսը խաչ հանէր: Ազուոր խօսող մըն էր: Կարծել կուտար թէ զիւղուն մըն է: Այլ սակայն դպրոցին վարժապետը զիւղած էր թէ ան պղեկ չէր արտասաներ բառերը, ճամշորդներուն հայիւր յաջողակութեամբ կը պատրաստէր,

բայց վարժ աչք մը երբեմն ուղղադրական սխալներ կը նշմարէր անոր մէջ։ Թէնարտիէ ծածկամիտ, որկրամոլ և գեգերող և վարպետորդի էր։ Զէր արհամորհ' ր որ սպասուհիները, և այս պատճառաւ իր կինն ալ սպասուհի չունէր։ Այս հսկայ կինը նախանձոտ էր։ Կը կարծէր թէ ամեզերքիս ցանկութեան առարկան էր այս նիհար և գունատ մարդը։

Թէնարտիէ ամէն յատկութենէ աւելի խորամանկութեան, և հաւասարակշռութեան յատկութենը ունենալով բարեկիառն տեսակ սրիկայ մըն էր։ Այս տեսակը սրիկայութեան ամէնէն յոտին է, վասնզի կեղծաւորութեամբ կը խառնուի։

Ասով ըսել չենք ուզեր թէ Թէնարտիէ ի պահանջել հարկի գէթ իր կնոջը չափ բարկանալու անկարող էր։ բայց շատ քիչ կը բարկանար, ալ եթէ բարկանալու ըլլար, զարհուրելի էր ան, վասնզի ամրողջ մարդկային սեռի գէմ էր իր սխակալութիւնը, վասնզի իր սիրար ատելութեան խորունկ փուռ մըն էր, վասնզի այն անձերու կարգէն էր որոնք մշտնջեն պէս վրէժ կ'առնեն, իրենց առջն, էն ամէն անցնողները կ'ամբաստանեն և իրենց կրած ձախորդութեանց պատասխանատու կը համարեն, և որոնք՝ իրը օրինաւոր տրտունջ՝ իրենց կեանքի տհաճութեանց, անանկութեանց և աղէտից ամրողջութեան ներքեւ միշտ պատրաստ են ճնշելու որևէ մարդ մը, վասնզի այս ամէն խմորը անոր սրտին մէջ կը յուզուէր, բերնին և աչքերուն մէջ կ'երեւէր։ Այն ատեն վայ այն մարդուն որ Թէնարտիէ կատաղութեան կ'ենթարկուէր։

Թէնարտիէ՝ իր միւս յատկութիւններէն ի զատնակ ուշադիր և կորեվամիտ, ի պահանջել հարկի լուակաց կամ շաղակրատ եր, և միշտ մեծ յաջողակութեամբ կը գործածէր այս յատկութիւնները։ Կերպով

մը ան ալ դիտէր նայիլ այն նաւաստիներուն պէս որոնք սովորած են կիսարաց աչքերով նայիլ մօտացոյց ակնոցներուն մէջէն։ Թէնարտիէ պետական մարդ էր։

Ով որ առաջին անգամ խօնատունը մտնէր, Թէնարտուհին տեսնելով կ'ըսէր թէ ան էր տանուտէրը։ բայց կը սխալէր, վասնզի ոչ իսկ տիրուհին էր։ Տէրն ալ, տիրուհին ալ էրիկն էր։ Էրիկը կը ստեղծէր, կինը կը գործէր։ Թէնարտիէ կը անօրինէր ամէն բան տեսակ մը մագնիսական և աներեւոյթ ազդումով մը։ Բառ մը, երբեմն նշան մը կը բաւէր հսկայ կնոջը որ կը հնազանդէր։ Այս կինը տեսակ մը մասնաւոր և ինքնիշխան անձ մը կը համարէր էրիկը՝ առանց սակայն լու մը զիսնալու թէ ի՞նչ էր այս ինքնիշխանութիւնը։ Իր ապրելու կերպին յատուկ տուաքինութիւնները ունէր, նաև պղտիկ կէտի մը նկատմամբ եթէ անհամաձայնութիւն մը ըլլար իր և «Պ. Թէնարտիէի» մէջ, թէեւ անընդունելի ենթադրութիւն մըն է այս, բնաւ ուրիշներու առջեւ չէր յանդիմաներ իր էրիկը որ և է ինզրի նկատմամբ։ «Օտարականներու առջեւ» բընաւ չէր գործեր այն յանցանքը զոր կիները շատ անգամ կ'ընեն և որ խորհրդարանի լեզուով կ'ըսուի իշխանութիւնը ցուցնել։ Կնիկը հիսնալի աւինով մը կը հնազանդէր էրկանը, թէպէտ և անոնց այս համաձայնութեան հետեւանօք չարութիւն չըլլար։ Այս ազմկալի և մարմնային լեռը, այսինքն Թէնարտուհին՝ Թէնարտիէի պէս զիւրաբեկ բռնաւորի մը պղտիկ մատովը կը շարժէր։ Թէնարտիէ՝ իր թզուկ և տմարդի կողմէն նրկատուելով՝ այն տիեզերական մեծ բանն էր, որ է նիւթիւն ոգիէն պաշտուելը։ վասնզի կան ոգեղութիւններ որոնք յաւիտենական գեղեցկութեան անդունդներուն մէջ իսկ երեւալու պատճառ ունին։ Թէնարտիէ անձանօթ կարողութեան տէր մարդ մըն էր, և անա այս

պատճառաւ բացարձակ իշխանութիւն ունէր այս կնոջ վրայ : Այս ժամանակ առ ժամանակ վառուած ճրագ մը կը համարէր իր էրիկը, երբեմն ալ կը զգար թէ ճիրան մըն է այն :

Այս կինը ահարկու արարած մըն էր որ միայն իր զաւակները կը սիրէր և միայն էրիկէն կը վախնար : Մայր եղած էր վասնզի սախնք ունէր : Սակայն միայն իր աղջիկներուն համար մայր էր . իր մայրութիւնը՝ ինչպէս պիտի տեսնուի՝ արու զաւակներուն վրայ ալ չէր տարածուեր : Իսկ մարդը միայն մէկ նպատակ ունէր . որ էր հարստանալ :

Բայց չէր կրնար համնիլ այս նպատակին : Այս մեծ տաղանդէն արժանի տեսարան մը չկար : Թէնարարիէ Մօնֆէրմէլի մէջ կը մնանկանար եթէ երբնք զէրօ մը կրնայ մնանկանու, այս անարծաթը եթէ Սրբար կամ Պիրէնան լեռներուն մէջ ելլէր, միլիանատէր մը եղած կ'ըլլար : Բայց պանդոկապետ մը կը հարկադրուի ճարակիլ ուր որ բաղդը նետած է զինքը :

Յայտնի է թէ պանդոկապետ բառը իր պատիկ նըշանակութեամբը գործածուած է հսու, և թէ ամբողջ դասի մը չակնարկեր ան :

1823ին թէնարտիէն հազար հինգ հարիւր փրանքի մօտ մանր մունք պարտքեր ունէր որոնք մտատանջութիւն կը պատճառէին իրեն :

Թէեւ ճակատագիրը յամառ անիրաւութեամբ մը վարուած էր թէնարտիէի հետ, բայց և ոյնպէս այն մարդոցմէ մին էր ան, որոնք ամէնէն աւելի աղէկ, ամէնէն աւելի կորովամտութեամբ և մեր օրերուն կերպովը կը հասկնան թէ ի՞նչ է հրւասիրութիւն ըսուած բանը որ բարբարոս ժողովուրդներու մէջ առաքինութիւն, իսկ քաղաքակրթեալ ժողովուրդներու մէջ ապրանք մըն լ : Բայց միանգամայն գողարքու մըն էր և

կրացան արձակելու մտաին նշանաւոր : Տեսակ մը ցուրտ և խաղաղաւէտ կերպով կը խնդար, խնդում մը որ մասնաւորապէս վտանգաւոր էր :

Պանդոկապետութեան մասին ունեցած ահարկան զիտութիւնը երբեմն փայլակի պէս կը ժայթքէր իր մտքէն : Արհեստին նկատմամբ սկզբունքներ ունէր զոր էր կնոջ մտքին մէջ կը տպաւորէր : Օր մը սաստկապէս և ցած ձախով կ'ըսէր իր կնոջը . «Պանդոկապետին պարտաւորութիւնն է ամէն եկողին կերակուր, հանգստաւութիւնն, լոյս կրակ, աղտոտ սաւաններ, անհիմն պատմութիւններ, լու և ժպիտ ծախել, անցորդները կեցնել, թեթեւ քաշկները պարպել և ծանր քըսակներն ալ պարկեցամբար թեթեւցնել, յարգանօք պատսպարել ճամբորզող ընտանիքները, մարդը խարտել, կինը սուկել, մանուկը մաքրել . բաց պատուհանին, զոց պատուհանին, բուխերիիի անկիւնին, թիկնաթոռին, աթոռին, աթոռակին, փետրաւոր անկողնին . խշտեակին և յարդէ շեղջին համար զատ ստակուզել, զիտանալ թէ ստուերը ոթքան կը մաշեցնէ հայելին և ասոր զինն ալ նշանակել հաշիւին մէջ, և հազարումէկ անէծք թափելով՝ ամէն բանի ստակը ճամբորդէն առնել . առնել մինչեւ անգամ իր շունին կերած ճանճերուն ստակը :

Այս մարդուն այս կնոջը հետ ամուսնայովը՝ խորամանկութիւնը կատաղութեան հետ միացած էր : Սոսկալի և ահարկու լծակցութիւն :

Մինչզեռ երիկը կ'օրոճար և կը կարգադրէր, կինը և ոչ իսկ միտքը կը բերէր բացակայ պարտատէրները . երէկուանը և վաղուանը չէր մտածեր, և բարկութեամբ կ'ապրէր՝ ներկայ վայրեկեանին մէջ ապրելով բոլորովին :

Ահա այսպիսի մարդեր էին այս երկու անձերը : Գոզէթ երկուքին մէջն էր և երկուառեք կը ճմլուէր՝

Նման անձի մը որ երկանաքարի մը ներքեւ կը փշրուի  
և միանգամայն ազգանով մը բզիկ բզիկ կ'ըլլայ: Մար-  
դուն կերպը ուրիշ և կնոջը կերպը ուրիշ. Գօղէթ չա-  
րաչար ծհծ կ'ուտէր, ծհծողը կինն էր. Գօղէթ նաև  
ձմեռուան մէջ բոկան կը քալէր, քալեցնողը էրիկն էր:

Գօղէթ կ'ելնէր, կ'իջնէր, կը լուար, կը խոզանա-  
կէր, կը շփէր, կ'աւէր, կը վազեր, կը յոզնէր, չուն-  
չը կը հաննէր, ծանր բաներ կը շարժէր, և դժուարին  
ծառայութիւններ կ'ընէր, թէև ինք բոլորովին վախտ  
էր: Բնաւ կտրելցութիւն չկար, մէկ կողմէ անսկիա  
տիրուհի մը, միւս կողմէ թունաւոր տէր մը: Թէնար-  
տիէի խսհանոցը սարդի ոստայն մըն էր որու մէջ ին-  
կած էր Գօղէթ և կը դողար: Խաէական հարստահա-  
րութիւնը իրապէս տեղի կ'ունենար այս սոսկալի ծա-  
ռայութեան մէջ: Կարծես թէ ճանձին սարդերու ծա-  
ռայելու պէս բան մըն էր այս ծառայութիւնը:

Ինզձ մանկուհին կրաւորապէս համակերպելով կը  
լոէր:

Արշալոյսի ժամանակ այս զեռաբոյս և բոլորովին  
մերկ մանուկները երբ մարդերու մէջ կը գտնուին, ի՞նչ  
կ'անցնի ասոգեօք. Ասաուծէ այսպէս բաժնուող այս  
մանկային հոգիներուն մէջ:



## Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՄՄՐԴՈՅ ԳԻՆԻ ԵՒ ԶԻԵՐՈՒՆ ԶՈՒՐ ՊԵՏՔ Է

Զօրս նոր ճամբորդ եկած էր Թենարտիէներուն  
խոհատունը:

Գօղէթ արտմութեամբ կը մտածէր՝ թէև ութ տա-  
րեկան էր, բայց արդէն այնքան տառապանք կրած էր  
որ պառաւ կնոջ մը տիսուր կերպարանքովը կը մտա-  
խոհէր ան:

Թենարտուհին կոռւփովը Գօղէթի աչքին զարկած  
ըլլալով, ասոր արտեւանունքը սկզած էր. ուստի Թե-  
նարտուհին ժամանակ առ ժամանակ առիթ կ'ունենար  
ըսելու:

— Աչքին վրայի ուռուցովը տե՛ս ի՞նչպէս տգեղ-  
ցած է:

Ինչպէս ըսինք, Գօղէթ կը մտածէր՝ կը մտածէր.  
Թէ գիշեր եղած էր, թէ բոլորովին կը տիրէր զիշերա-  
յին մութը. թէ հարկ եղած էր նորեկ ճամբորդներու  
աննեակներուն անօթները և սրուակները լեցնել, և թէ  
ա՛լ ջուր չունէր աղբիւրը:

Բայց քիչ մը կը հանդարտէր՝ տեսնելով որ Թե-  
նարտիէլ տան մէջ շատ ջուր չէր խմուեր: Ըսել չինք  
ուզեր թէ ծարաւի մարդեր չկային. բայց այս ծարաւի-  
ները յօժարութեամբ աւելի զինիի կուժին կը դիմէին  
քանթէ ջուրի սափորին: Բաժակներով գինի խմող այս

մարդոց մէջէն ով որ բաժակ մը ջուր ուզելու ըլլար, վայրենի մը պիտի կարծուէր անոնց մէ։ Սակայն եղաւ վայրկեան մը ուր մանկուհին դողաց՝ թենարտուհին փուռին վրայ եռացող առնի մը խռուիր վերցուց, յետոյ բաժակ մը առաւ, աճապարանքով խոհատունին աղբիրին մօտեցաւ, և ծորակը դժբառոց. Նոյն պահուն մանկուհին դլուիր վերցնելով անոր ամէն մէկ շարժումները կը դիտէր։ Ծորակէն դերձանի նրբութեամբ քիչ մը ջուր վազեց և մինչև կէսը լեցուց բաժակը։

— Ա՛լ ջուր չէ մնացեր եղեր, բայտ, և պահ մը լոեց։

Մանկուհին այնքան կը վախնար որ շունչը կտրած էր։

— Է՛հ, ըստ թենարտուհին կիսովին լեցուած բաժակին նայելով, այսքանն ալ կը բաւէ։

Գոզէթ նորէն իր գործովը զրազիլ սկսաւ, բայց քառորդի մը չափ շարունակ կ'զգար թէ իր սիրտը ձիւնի զնդակի մը պէս կը ցայտէր, կը համրէր վայրկեանները որո՞ք այս կերպով կ'անցնէին, և շատ կը փափէր անշուշտ որ արդէն լռացած ըլլար։

Մերթ ընդ մերթ արբողներէն մին փողոցը կը նայէր և բարձրաձայն կ'ըսէր. — Փուռի մը ներօյն պէս ժամթ է դուրսը. — Կառու մը միայն կրնայ այս միջոցիս դուրս ելնել և երթալ առանց կանթեղի։

Եւ ահա Գոզէթ կը սարսէր։

Խոհատունը իշեւանող փնրեղ սկներէն մին յանկարծ ներս մտաւ և խիստ ձայնով մը բառաւ։

— Զիուս ջուր չէ տրուեր։

— Կը սխալիք տրուեցաւ, ըստ կինը։

— Կը կրկնեմ թէ չտրուեցաւ, պատասխանեց վերեպակը։

Գոզէթ սեղանին տակէն ելնելով՝ բառւ։

— Ո՛հ, այո՛, արուեցա՛ւ, պարոն, ձին ջուր խըմեց, դոյլին մէջէն խմեց. լեփ լեցուկ էր դոյլը, և անձամբ տուի ջուրը, և խօսք ալ ըսի անոր։

Իրաւ չէր Գոզէթին ըսածը։ Գոզէթ սուտ կը խօսէր։

— Ահա ուրիշ մըն այ որ ափիս չափ մեծ է և որ սա տունին չափ մեծ սուտեր կը շտկէ, պոռաց վերեզակը։ Ես ալ կ'ըսեմ թէ ձին ջուր չխմեց, հասկցա՞ր, պղտիկ ջրդիկ։ Երբ ջուր խմած չէ, մասնաւոր կերպով մը կը չնչէ ան. ահա առավ կ'իմանամ թէ ջուր տրուած չէ անոր։

Գոզէթ պնդեց իր խօսքին վրայ. — Մանաւանդ թէ չափէն աւելի խմեց, շարունակ այնպիսի ձայնով մը որ հաղիս հազ կը լսուէր, և որ բիրտ ձայն մը էր, վասըն զի անձկութեամբ կը խօսէր Գոզէթ։

— Ես ատանկ խօսքեր մտիել լնելու ատեն չունիմ, կրկնեց վերեզակը. կ'ուզեմ որ ձիուս ջուր տրուի և վէճը վերջանայ։

Գոզէթ նորէն սեղանին տակը մտաւ։

— Իրաւունք անի. ոստ թենարտուհին. և թէ այդ ձիուն ջուր չէ տրուած, պէտք է որ տրուի։

Յետոյ չորս դին նայելով բառաւ։

— Ո՞ւր գնաց այս պղտիկը։

Ծուցաւ և նշմարեց Գոզէթը որ սեղանին միւս ծայրը և գրեթէ արբողներուն ոտքերուն քով կծկուած նստած էր։

— Եռ'ւտ, հօս եկուր նայիմ, պոռաց թէնարտուհին։

Գոզէթ դուրս ելաւ կեցած տեղէն որ ծակի նման բան ո՞ւն էր և ուր պահուած էր։ Կինը կրկնեց.

— Օրիորդ Ծուն-անանուն, գնա՛, ջուր տուր այդ ձիուն։

— Բայց ջուր չկայ արկին, լուս Գօղեթ մեղմովին:  
Կինը փողացին դուռը բացու և ըստ.

— Ապա ուրեմն գնա՞ բեր:

Գօղեթ զլուխը ծանց և գնաց գատարկ դոյլ մը ա-  
ռաւ որ բուխերիկին քովն էր: Իոյլը իրմէ մեծ էր և  
մանկուհին կրնար մէջը նստիլ և հանգստութեամբ կե-  
նալ:

Թէնարտուհին իր փուռին մօտեցաւ, և փայտէ  
դգալով մը սանի մէջ եփող կերակուրին համը նայե-  
ցաւ մրմուլով.

— Աղրիւրը ջուր կայ, ասոր պէս չորնալ չգիտեր  
ան: Կարծեմ թէ աւելի աղէկ է որ սօխերս պատրաս-  
տեմ:

Յետոյ գնաց և գզրոց մը խառնեց որուն մէջ  
ստակ, պղպեղ և սոխ կար:

— Խնձ նայէ, օրիորդ զորտ, վերադարձիդ հա-  
ցագործէն մեծ հաց մը առ: Ահա քեզի 15 սու:

Գօղեթ դենջակին մէկ կողմը գրպան մը ունէր,  
ստակը առաւ առանց բան մը ըսելու և գրպանը դրաւ:  
Յետոյ բաց դուռին առջեւ՝ դոյլը ձեռքը բռնելով՝ ան-  
շարժ կեցաւ: Կարծես կ'սպասէր որ օգնող մը ունենայ:

— Տակաւին կ'սպասե՞ս, պոռաց Թէնարտուհին:  
Գօղեթ դուրս ելու և դուռը գոցուեցաւ:



Գ Լ Ո Ւ Խ Դ .

## ՊԵՊԵՔ ՄԸ ՏԵՍԱՐԱՆ Կ'ԵԼՆԷ

Ինչպէս կը յիշէ ընթերցողը, եկեղեցին սկսող  
կրպակներուն շարքը՝ որոնք ամէն կողմէ բաց էին՝  
մինչեւ Թէնարտիէի խոհատունը կը հասնէր: Այս խա-  
նութներուն ամէնքն ալ թուղթէ ձագարներու մէջ վա-  
ռող ճրագներով լուսաւորուած էին այն քաղքենինե-  
րուն համար որոնք քիչ տակնէն անկէ պիտի անցնէին  
եկեղեցի երթալու և կէս գիշերուան պատարազը լսե-  
լու համար: Դպրոցի վարժապետը, որ նոյն պահուն  
Թէնարտիէի խոհատունը սեղան նստած էր՝ կ'ըսէր թէ  
այն լուսաւորուած կրպակները «զիթական տեսք մը»  
կը կաղմէին: Բայց երկինքը ամեննեւին ասող չկար:

Այն կրպակներուն վերջինը, որ ճիշդ Թէնարտիէի  
խոհատունին հանդէպ շինուած էր, մանկական խաղա-  
լիքներու կրպակ մըն էր, որ փայլուն իրերով, ապա-  
կեղեններով և թիթեղեայ շքեղ բաներով զարդարուած  
էր և կը փողփողէր: Խանութպանը՝ ծախու գրուած ի-  
րերու առաջին կարգը և առջեւոք սպիտակ դենջակ-  
ներու վրայ անազին պէպէք մը դրած էր, այս պէպէ-  
քը երեք կանգունի չափ բարձր էր, ծիրանեգոյն շղար-  
շէ շրջազգեստ մը հագած էր և գլխուն վրայ հսկայա-  
ծեւ ուկեղայն զարդեր կային, նաև իրական մազեր և  
զրակոնստիկոնէ աչքեր ունէր: Առաւօտէն մինչեւ իրի-  
կուն կրպակին առջեւ կը կենար այս հրաշալիքը, որու-

վրայ կը հիմային տասնամեայ հասակը չմտնող անցորդները . սակայն զայն գնելու և իր զաւկին տալ կարենալու չափ հարուստ և վատնիչ մայր մը գտնուած չէր Մօնֆերմէլի մէջ : Էքսոնին և Աղէլմա ժամերով նայած էին այն պէպէքին, և Գօղէթ անզամ՝ ստոյդ է թէ գաղանի կերպով՝ համարձակած էր նայելու :

Երբ Գօղէթ դոյլը ձեռքը բռնած՝ դուրս ելաւ, թէեւ շատ տխուր և յոգնած էր, չկրցու սակայն հետաքրքրութիւնը զսպել, և աչքերը վերցնելով նայեցաւ առաջին պէպէքին զոր ինք տիկին կ'անուանէր : Խեղճ մանկուհին արմանքով զարմանքով համակուելով կանգ առաւ : Տակաւին մօաէն տեսած չէր այն պէպէքը : Ամբողջ կրպակը պալտա մը կ'երեւէր անոր . պէպէքը պէպէք մը չէր, այլ տեսիլք մը : Տեսնուածն էր ուրախութիւն, շքեղութիւն, հարստութիւն, երանութիւն, որոնք տխուր և ցուրտ թշուառութեան մը անդունդներուն մէջ թաղուած այս նորաբոյս գժրախտէակին կ'երեւէին ցնորական ճառագալմումով մը : Գօղէթ մանկութեան պարզ և տրտում սրամտութեամբը կը շափէր իր և այն պէպէքին մէջ զտնուած վիճը : Կ'ըսէր ինքնիրեն թէ այսպիսի «բան մը» ունենալու համար պէտք էր թագուհի կամ գէթ իշխանուկի մը ըլլալ : Պէպէքին վարդագոյն և գեղեցիկ շրջազգեստը յղկուն և աղուոր մազերը կը զիտէր ուշադրութեամբ, և կ'ըսէր . Արդեօք ո՛րքան երջանիկ է այս պէպէքը : Աչքերը չէր կրնար հեռացնել այս տեսլաւոր կրպակին վրայէն, Քանի կը նայէր, ա՛լ աւելի կը չանար : Արքայութիւնը տեսնել կը կարծէր : Մեծին ետեւը ուրիշ պզտիկ պէպէքներ ալ կային որոնք իր կարծիքին համեմատ կիւտեր և ոգիներ էին, Գօղէթին համար կ'ըծնես յաւիտենական հայրն էր կրպակին ները երթեւելող վաճառականը :

Այս հիացումով Գօղէթ կը մոռնար ամէն բան, նաև իրեն տրուած յանձնաբարութիւնը : Յանկարծթէնարտուհիին բիրտ ձայնը լսելով ուշաբերեցաւ : — Ի՞նչ, տակաւին հօդ ես, կեցի՛ր, հիմա կուգամ քովդ և քեզ կը հաս յնեմ հօդ կենալը . չո՛ւտ ըրէ, հիմա զնա՛, շունի զաւակ :

Թէնարտուհին անգամ մը փողոցը նայած և Գօղէթին յափշտակութեամբ պէպէքին նայելը դիտած էր :

Գօղէթ դոյլը հետը տանելով և կրցածին չափ մեծ քայլեր առնելով փախաւ զնաց :

### Գ Լ Ո Ւ Խ Ե .

### ՊԶՏԻԿԸ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՄԻՆԱԿ

Թէնարտիկի խոհատունը գիւղին այն մասին մէջն էր ուր է եկեղեցին . հետեւարար Գօղէթ պարտաւոր չէր ծելի կողմին անտառն երթալ և այն տեղի աղբիւրէն ջուր բերել :

Ա՛լ և ոչ մէկ կրպակի առջև կանգ առաւ նայելու համար . Պուլարանժէի պզտիկ փողոցէն և եկեղեցիին շքջականերէն աներկիւղ անցաւ Գօղէթ, վասն զի կըրպակներուն ճրագները կը լուսաւորէին այն ճամբան . բոյց շուտ աներեւոյթ եղաւ յետին իրճիթին յետին նըշալը . և ահա խեղճ մանկուհին մութին մէջ մնաց, և շարունակեց իր ճամբան : Սուկայն հետզհետէ խռովիլ

զգալով քալելու տաեն որչափ որ կրնար դոյլին ձարմանդը կը շարժէր . այս շարժումին ձայնը ընկեր մը կը սեպէր իրեն :

Քանի որ կը յառաջանար , խաւարը ա՛լ տերի կը թանձրանար : Փողոցները ալ բոլորովին ամայի էին : Բայց կնոջ մը հանդիպեցաւ , որ անոր անցնիլը տեսնելով դարձաւ և անշարժ կեցաւ կամաց մը մրմուլով .— Բայց ո՞ւր կրնայ երթալ այս պղտիկը . արդեօք անտէր մանուկ մըն է : Յետոյ կինը ճանչեց Գօղէթը , և ըստ .  
— Գա՛ , Սրասոյտն է եղեր :

Գօղէթ անցաւ գերբուկ և ամայի ճամբաներուն լաբիւրինթոսէն որով Մօնֆէրմէլլի գիւղը Շէլի կողմէն կը վերջանայ : Գօղէթ բաւական համարձակութեամբ գնաց այն ճամբաներէն որոնց երկու կողմերը տուներ , նաև միայն պատեր տեսած էր : Մերթ ընդ մերթ պատուհանի մը ձեղքէն ճրագի մը ճառագայթիլը կը տեսնէր . և զգալով թէ լոյս և կեանք է այն և թէ այն սենեակին մէջ մարդիկ կան , կը հանդարտէր : Բայց քանի որ կը յառաջանար , իր քայլը կարծես մեքենայարար կը թուլնար : Երբ վերջին տունին անկիւնէն անցաւ , Գօղէթ կանդ առաւ : Դժուարաւ կրցած էր վերջին կըրպակէն անդին երթալ . բայց վերջին տունէն անդին երթալը / անհնարի կը թուէր իրեն : Դոյլը գետին դրաւ , ձեռքը մազերուն մէջ ընկլմեց և սկսաւ յամբարար գըլուխը քերել . ահաբեկ և երկմիտ մանուկներու սովորական շարժում մըն է այս : Ա՛լ Մօնֆէրմէլլէն դուրս էր , ա՛լ դաշտերու մէջն էր : Իր առջեւ խաւարին և ամայի տարածութիւն կար : Յուսահատարար այս մթութեան նայեցաւ ո՞ւր ալ մարդ մը չկար , ուր գազաններ կային և ուր գուցէ ճիւաղներ ալ կային : Ուշադիր նակային և գազաններուն խոտերուն վրայ քալելը լսեց . նաև յայտնապէս ճիւաղներ տեսաւ որոնք ճառերուն

մէջ կը խլրտէին : Այս ատեն նորէն առաւ դոյլը . երկիւղը յանդզնութիւն մը կուտար Գօղէթին .—

— Վա՛շ , ըստ մանկուհին , կ'ըսեմ թէ ջուրը հատեր է :

Եւ համարձակութեամբ Մօնֆէրմէլլ վերադարձաւ : Հազիւ թէ հարիւր քայլ առած էր , և ահա նորէն կանդ առաւ , և սկսաւ գլուխը քերել : Հիմակ ալ իրեն երեւցողն էր Թենարտիէի սոսկալի կնիկը՝ իր տորենիի բերանովն և բարկութեամբ փայլատակող աչերովը : Մանկուհին աղիողորմ նայուած քը անդամ մը . առջեւը և անգամ մը ետին դարձոց . ի՞նչ ընէր . ի՞նչ ըլլար . ո՞ւր երթար : Առջեր Թենարտուհին ճիւազը կար , եւ տին ալ զիշերուան և անտառներուն բոլոր ուրուականները : Գօղէթ Թենարտուհին վախցաւ քան թէ ուրուականներէն , ուստի նորէն դէպի աղբիւրը երթալ ըսկըսաւ վազելով : Գիւղէն դուրս ելաւ վազելով , անտառը մտաւ առանց բանի մը նայելու , առանց բան մը լսելու : Վազելէ դադրեցաւ երբ չունչը հատաւ , բայց չընդհատեց իր քայլը : Յիմարի մը պէս կ'երթար առանց զիանալու թէ ուրկէ կ'երթար :

Վազելու ատեն լալ կ'ուզէր :

Անտառին գիշերային սարսուռովը համակուած էր բոլորովին :

Ա՛լ չէր մտածեր , ա՛լ չէր տեսներ : Անհուն մթութիւնը այս պղտիկ էտիկին դէմ կը գնէր : Մէկ կողմէն ամբողջ խաւարը , միւս կողմէն ալ շամանդաղ մը :

Անտառին եզրէն մինչեւ աղբիւրը եօթ կամ ութրուպէի ճամբաց մնացած էր միայն : Գօղէթ ճամբան գիւտէր , վասն զի ցորեկը բազմիցս անցած էր անկէ : Զարմանալին այն է որ ճամբէն չշեղեցաւ : Կարծես բընազդումէ մը անորոշապէս կ'առաջնօրդուէր : Բայց ոչ աջ կողմը կը նայէր և ոչ ալ ձախ կողմը՝ վախնալով

որ ոստերուն և մացառներուն մէջ բան մը կը տեսնէ: Այսպէս երթալով աղբիւրը հասաւ:

Այս աղբիւրը բնական նեղ աման մըն էր, զոր յուրը կաւուա գետնի մը վրայ պեղած էր, և երկու ոռք խօրունկութիւն ունէր, չորս կողմը մամաւոներ և նրա կարաւոր մէծ խոտեր կային որոնք Հանրի Դ.ի փողկապներ կ'անուանուին. քանի մը խոշոր քարերով յատակուած էր այս աղբիւրը ուրկէ տուուակ մը կազմուելով խոյս կուտար պղտիկ և հանդարտ կարկաչումով մը:

Գօգէթ չսպասեց որ շուշ առնէ: Գիշերուան մութը խիստ թանձր էր, բայց այս աղբիւրը գալու սորված էր ան: Մութին մէջ ձախ ձեռքը երկնցնելով աղբիւրին վրայ երկնցած նորաբոյս կաղնի մը միստոց որու վրայ կը կոթնէր սովորաբար. ոստ մ. բոնեց. վրան կոթնելով աղբիւրին վրայ ծոեցաւ և դոզը ջուրին մէջ ընկղմեց: Այնպիսի սոսկալի վայրկեանի մը մէջ կը գտնուէր որ իր ոյժը եռապատկեցաւ: Մինչզեռ այսպէս ծոած էր, զենջակին գրապանը աղբիւրին մէջ կը պարպուէր, բայց Գօգէթ չդիտեց պարպաւիր: Հաց տուլու համար իրեն արուած տասնընին սուի դրամը ջուրին մէջ ինկաւ: Գօգէթ ոչ դրամը տեսաւ և ոչ ալ իյնալը լսեց: Դոյլը լեցնելով վեր առաւ և խօսին վրայ գրաւ:

Եկաոյ դիտեց որ յոգնութենէն ուժը հատած էր: Անշուշտ կ'ուզէր մեկնիլ անմիջապէս, բայց դ'Ալլ լեցնելու համար այնքան աշխատած էր որ չկրցաւ քայլ մը առնել. ուստի ստիպուեցաւ նստիլ: Կարծեց թէ խոտին վրայ ինկաւ և կծկուած մնաց:

Աչքերը գոցեց, յետոյ նորէն բացաւ. պատճառը չէր զիտեր, բայց ուրիշ կերպ չէր կրնար ընել: Քովն էր զողը որուն մէջ ջուրը յուզուելով սղիտակ հրային օձերու նման շրջաններ կը կազմէր:

Գլխուն վերեւը երկինք ընդարձակ մեւ ամպերով ծածկուած էր, որոնք կարծես թէ ծիսային որմերու ծակատներ էին: Մթութեան աղէտաւոր դիմակը կարծես թէ այս մանկան վրայ կը հակէր անորչապէս:

Լուսնթագը անդունդներուն մէջ կը քնանար:

Մանկուհին շուարուն աչքերով այս մեծ ասադին կը նայի զոր ինք չէր ճանչնար և որմէ կը վախնար: Իրօք մոլորակը նոյն պահուն խիստ մօտ էր հորիզոնին, և կ'անցնէր միգային թանձր խաւի մը մէջէն որ սոսկալի կարմրութիւն մը կուտար անոր: Մարախուղը որ տիուր կարմրութիւն մը ունէր աստղը կ'ընդարձակէր. կարծես թէ լուսեղին վերք մըն էր այս:

Ցրտաշունչ հով մը կը փէքր զաշտէն: Անտար խտաբմած էր, տերեւները ամենեւին չեին շարժեր. ամառուան անորու և թարմնշոյլներուն և ոչ մին կ'երեւէր: Մեծամեծ սստեր սոսկալի կերպով կը կանգնէին անտառին մէջ որու անծառ տեղերուն վախտ և տձե մացառներ կը սուլէին: Բարձր խոսերը հիւսիսային հովին շարժելով օձաձուկերու պէս կը վիստային: Մորենիները կը գալարուէին ձիրանտնման և որսեր բռնելու զող երկայն թեւերու պէս: Բանի մը չորաբեկ խոխւներ՝ հովէն աւրուելով՝ արագօրէն կ'անցնէին, և կարծես թէ ս բսափելով խոյս կուտային իրենց ետեւէն ինոզ բանի մը առջեւէն: Ամէն կողմէ սոսկալի տարածութիւններ կը նշմարուէին:

Մթութիւնը ահարկու բան է, մարդս լոյս կ'ուզէ: Ով որ մթութեան մէջ կ'ընկղմի, որտին ճնշուիլը կը զգայ: Երբ աչքը չի տեսներ, միտքը կը խոռվի. մութին մէջ, զիշերուան մէջ, սնթափանցելի սեւութեան մէջ ամենէն աներկիւզներն անգամ անձկութեամբ կը գրաւուին: Ոչ ոք կրնայ գիշերը անտառին մէջ առանց զիտաւուին: Ոչ ոք կրնայ գիշերը անտառին մէջ առանց զողալու քալել մինակ: Մթութիւնն ու ծառերը երկու

ահարկութանձրութիւններ են: Անորոշելի խորութեան մէջ ցնորական իրութիւն մը կ'երեւի: Քովէդ քանի մը քայլ անդին անըմբռնելի քաններ կը ծրագրուին ճիւաղային յայտնութեամբ: Անջրպետութեան կամ նուն իսկ քու ուղեղիդ մէջ չզիտեմ ի՞նչ անյայտ և անըմբռնելի քաններ կը տեսնուին որոնք քնացած ծաղիկներու երազին պէս կը ծփան: Հորիզոնք անազորոյն դիրքեր կ'առնէ: Խաւարմած և ահազին անջրպետին գոլորչինները կը ծծես: Կը վախնաս, և ետեւդ նայելու փափաք կը զգաս: Կը վախնաս վասն զի տեսած ձուարկաներդ են խաւարին խոռոչները, վայրկեանական երեւոյթ առնող իրեր, անբարբառ կերպարանքներ, որոնք կը ցրուին երբ կը մօտենաս, արձակուած մազերու նման մթագին իրեր, բարկալի փունջեր, կապտագոյն ճահճներ, աւզետաւոր տեսարանի վրայ անդրադարձող սոսկալի երեւոյթներ, լոռութեան գերեզմանական անբաւութիւն, անծանօթ էակներ որոնք գուցէ յանկարծ երեւան ելնեն, ոստերու խորհրդաւոր հակումներ, ծառերու անալի ոլորումներ, սարսոոզ խառերու երկան երախակալներ: և այս ամէն առարկաներու դէմ անպաշտպան կը մընաս: Զկայ յանդգնութիւն մը որ չսարսոի և չզգայ անձկութեան մերձաւորութիւնը: Սոսկալի բան մը կը զգաս, կարծելով թէ հոգիդ մթութեան հետ առնուելով հետը կը միանայ: Այս խաւարէն պաշարուողը երբ մանուկ մըն է, անմեկնելի սսակումով մը կը համակուի:

Անտառները Յովհաննէս աւետարանչին յայտնութեան կը նմանին, և պղտիկ հոգիի մը թեւերուն բազխումը անոնց ահարկու գմբէթին ներքեւ հոգեվարութեան շնունչ մը կը հանէ:

Գոզէթ՝ առանց գիտնալու թէ ի՞նչ էր զգացածը, կը զգար թէ բնութեան այս ահազին մթութենէն կը զգաւուէր: Կը համակուէր ոչ միայն սարսափով, այլ

նաև սարսափիէն աւելի սարսափիէլի բանով մը: Կը սարսոէր ան: Բառ չենք գտներ բազատրելու համար թէ ի՞նչպիսի տարօրինակ բան մըն էր այն սարսուոր որ անոր մինչեւ որտին յատակը կը սառեցնէր: Աչքը վայրենիի աշք դարձած էր: Զգալ կը կարծէր թէ հետեւեալ օրը գուցէ պիտի ուգէր հոն զալ միեւնոյն ժամուն:

Այս ատեն՝ ազատելու համար այս ատրօրինակ վիճակէն, զոր չէր հասկնար և որմէ կը վախնար սակայն, տեսակ մը բնազգումով և բարձր ձայնով սկսաւ մէկ, երկու, երեք, չորս, մինչև տասը համբել: և երբ լըմբնցուց նորէն սկսաւ համբել: Համբելով սկսաւ իրապէս ըմբռնել զինքը քջապատող իրերը: Զգաց թէ ցուրտ էին ձեռքերը զոր թրջած էր դոյլը լեցնելու ժամանակ: Ոտքի վրայ ելաւ: Երեխողը, բնական և աննկուն երկիւղ մը տիրած էր վրան նորէն: Ինմիջապէս որոշեց փախչիլ, արագօրէն փախչիլ, անտառներու մէջէն, դաշտերու մէջէն փախչիլ մինչև տուներուն, մինչև պատուհաններուն, մինչև վասուած ճրագներուն քով հասնիլը: Առաջին նայուածքով դոյլը տեսաւ: Թենարտուհիէն այն աստիճան կը վախնար որ չհամարձակեցնեց փախչիլ տռանց դոյլին: Երկու ձեռքով ձարմանդր բռնեց: Դժուարաւ կըցաւ վերցնել դոյլը:

Այսպէս հինգ տասր գալլ առաւ, բայց դոյլը լեցուն էր, ծանր էր, ուստի Գոզէթ ստիպուեցաւ գետին զնելու զայն: Պահ մը շունչ առաւ, յետու նորէն վերցուց դոյլը և սկսաւ քալել՝ այս անգամ քիչ մը աւելի ճամբայ առնելով: Բայց հարկ եղաւ դարձեալ կենալ: Քանի մը մանրերկրորդ հանգստանալէն երք, նորէն ճամբայ ելաւ: Առջեւի կողմը ծուած, գլուխը վար առած կը քալէր պահաւի մը պէս, դոյլին ծանրութիւնը անորսին թեւերը կը ձգտէր և կը պրկէր: Դոյլին երկաթէ ճարմանդը վերջապէս անոր թրջուած պղտիկ ծեռները

կընդարացնէր և կը սառեցնէր։ Մերթ ընդ մերթ կը բռնադատուէր կանգ առնելու, և ամէն անզամ որ կանգ կ'առնէր, դոյլէն արտահոսող պաղ ջուրը անոր մերկ ուսներուն վրայ կը թափէր։ Այս իրողութիւնը գիշերը և ձմեռ ժամանակ տեղի կ'ունեսար անտառի մը մէջ ուր բնաւ մարդկային նալուած մը չկար, ութամեայ մանկունի մըն էր ան, նոյն պահուն միայն Աստուած կար հօն որ այս արտմելի բանը կը տեսնէր։

Եւ, բարէ, անշոշտ մայրն ալ կը տեսնէր։

Վասն զի կան բաներ որոնք գերեզմանին մէջ մեռներուն աչքը բանալ կուտան։

Գողէթ տեսակ մը ցաւագին հոնչումով մը շունչ կ'առնէր. կոկորդը հեծկլտումներէ կը ձնշուէր, բայց նաև հեռուէն այնքան կը վախնար թենարտունիէն որ չէր համարձակեր լալու։ Սովորութիւն ըրած էր միշտ երեւակայել թէ այս կինը իր քով կեցած է։

Սակայն այս կերպով չէր կրնար շատ ճամբայ առնել, վասն զի շատ կամաց կը քալէր։ Կայաններուն տեւողութիւնը որքան ալ պակսեցնելու ըլլար, և ամէն մէկ կայանէն որքան ալ նախորդէն աւելի ճամբայ առնէր, դարձեալ շատ ուշ պիտի մնար։ Վշտագին կը մըտածէր թէ այս կերպով մինչև Մօնֆերմէյլ դառնալու համար մէկ ժամէն աւելի պէտք էր, և թէ թենարտունին պիտի ծեծէր զինքը։ Այս վիշտը կը խառնուէր այն երկիւղին հետ, զոր կ'զգար զիշերը անտառին մէջ մինակ ըլլալուն համար։ Սաստիկ յոգնած էր, այլ սակայն տակաւին անտառէն ելած չէր։ Երբ մօտեցաւ հին շագանակենիր մը քով զոր կը ճանչնար, վերջին անգամ մըն ալ կեցաւ առջի անզամներէն աւելի կենալսվ որպէս զի լաւ հանգատանայ, յետոյ իր բոլոր ոյժերը հաւաքեց, դոյլն առաւ և համարձակ քալել սկսաւ։ Սակայն խեղճ պատիկը յուսահատելով չկրցաւ զսպել

ինքզինքն և աղաղակեց. Ո՞վ Աստուած իմ, Աստուած իմ։

Նոյն պահուն յանկարծ զգաց թէ ա՛լ դոյլը բոլորովին թեթեւած էր։ Զեռք մը որ ահագին երևցաւ իրեն, ճարմանդը բռնած էր և ուժգնակի կը վերցնէր զայն։ Գողէթ զլուխը վերցնելով սև, ուղիղ և կանգուն մեծ կերպարանք մը տեսաւ որ մութին մէջ իր քովէն կը քալէր։ Մարդ մէն էր այս կերպարանքը որ Գողէթին ետեւէն ինկած էր և որուն գալը լսած չէր Գողէթ։ Այս մարդը՝ առանց բառ մը որտասանելու՝ Գողէթին տարած դոյլը ձարմանդէն բնած էր։

Կեանքի ամէն հանդիպումներու համար բնազդումներ կան։

Մանկուհին չվախցաւ։

### Գ Լ Ո Ւ Խ Զ.

## ՈՐ ՊՈՒԼԱԹՐԻՒԵԼԻ ՄՐԱՎՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՀԱՍՏԱՏԵ ԳՈՒՑԵ

1823ին Քրիստոսի Ծննդեան օրը կէսօրէն ետք մարդ մը Բարիզի Օրիթալ պուլվարին ամէնէն ամայի կողմերը ժուռ եկաւ ժամերով։ Այս մարզը բնակարան մը վնասողի կերպարանքը ունէր, և կարծ ես թէ Սէն-Մարտոյի արուարձանին այս աւերուն սահմաններուն վրայ շինուած ամէնէն անշուք տուներէն մին վարձել կ'ողէր քան թէ աւելի շաբեղ բնակարան մը։

Իիչ մը ետք պիտի տեսնենք որ այս մարդը իրօք սենեակ մը վարձած էր այս առանձնական թաղին մէջ :

Այս մարդը իր հազուսատովը ինչպէս նաև իր բոլոր կերպարանքովը իրական ախպարն էր այն տեսակ անձերու որոնք կրնան ընարեալ կարգի մուրացկաններ կամ ծայրայեղ մաքրութեան հետ խառնուած ծայրայեղ թշուառութիւն անուանուիլ : Բաւական հազուսագիւտ խառնուրդ մըն է այս որմէ ուշիմ սիրաերը ներշնչուելով՝ կը յարգեն թէ՛ ամէնէն աղքատ և թէ ամէնէն արժանապատիւ անձերը : Մարդուն հազուսար կազմող իրերն էին բոլորաձեւ և խոզանակավ լաւ մաքրուած զիլսարկ մը, եկեղեան հողի գոյնով ներկուած դեղին և հաստ չուխայէ թիկնոց մը որուն այս գոյնը այն ժամանակները ոչ այնքան այլանդակ կը համարուէր և որու խաւը աներեւութանալու չափ մաշուած ըլլալով, ա՛լ հիւսը կ'երեւար . խիստ հին ձեւի վրայ կտրուած զրպանաւոր մեծ բաճկոնակ մը, սեւ գոյն վարտիք մը որու ծունկին կողմերը ճերմակած էին, առուիէ սեւ գոյն գուլպաներ և հաստ մուճակներ որոնք պղնձեայ կոճակներ ունէին : Կարծես թէ վարանդութենէ վերադարձող և ժամանակաւ ընտրեալ ընտանիքներու մէջ դաստիարակութիւն ընող մըն էր ան : Ով որ տեսնէր անոր բոլորովին ճերմակ մաղերը, խորշոմուտ ճակատը և գէմքը, որու վրայ կեանքէ վհատող և յոդնող վշտի մը դրոշմը կար, պիտի ենթազրէր թէ եօթանասուն տարեկան հասակին կը մօտենար ան, թէեւ հազիւ յիսնամեայ պիտի կարծէր՝ եթէ միանդամայն տեսնէր անոր քայլը որ յամր այլ հաստատուն էր և տարօրինակ կայտառութիւնը որ կը նշմարուէր անոր ամէն շարժումներուն մէջ : Ճակատին խորչոմները լաւ զետեղուած ըլլալով, ով որ ուշադրութեամբ դիտէր այս մարդը, նպաստաւոր տրամադրութիւն մը պիտի

զգար անոր նկատմամբ : Երթունքը կ'ամփոփուէր տարօրինակ ծալքով մը, այս ծալքը անողոք կ'երեւէր այլ խոնարհ էր : Նայուածքին մէջ չզիտեմ ի՞նչ աղետալի հանգարառութիւն մը կար : Զախ ձեռքը պղտիկ ծրար մը ունէր զար թաշկնակի մը մէջ կապած էր, աջ ձեռքովը կը կրթնէր տեսակ մը գաւազանի վրայ զար ցանկի մը մէջէն կտրած և առած էր : Այս գաւազանը փոքր ինչ ուշադրութեամբ կոկուած և ոչ այնքան տաճեւ էր . վարակները անօգուտ էին մնացեր, և արմիր մոմով շինծու գունտ մը ունէր բուստէ . բիր մըն էր այն, բայց գաւազանի մը կը նմանէր :

Այս պուլվարին վրայի անցորդները սակաւաթիւնն, մանաւանդ ձմեռ ժամանակ : Մարդը առանց սեթեւեթի՝ կարծես թէ աւելի կը զգուշանար անցորդներէն քան թէ կը մօտէր անոնց :

Այն ատենները Լուի ֆիլ, գրեթէ ամէն օր Շուազիլը-Ռուա կ'երթար : Իր հաճելի պայտաներէն մին էր այս : Գրեթէ ամփոփում կերպով ժամը երկուքին մօտթագաւորական կառքը և ձիւորները Օրիթալի պալվարէն կ'անցնէին մնծ շտապաւ :

Այս անցը ժամացոյցի տեղ կը ծառայէր թաղին աղքատունիներուն որոնք կ'ըսէին .

— Ժամը երկուքն է, ահաւասիկ թագաւորը որ թիւիլրի կը վերագաւոնայ :

Երր կ'անցնէր, ոմանք վագելով կուզային, ոմանք ալ կարգի կը մտնէին ճամբայ բանալով, վասնզի թագաւորի մը անցնիլը միշտ աղմուկ մըն է : Մանաւանդ թէ Լուի Ժի.ին երեւիլը և աներեւութանալը Բարիզի փողոցներուն մէջ ազգեցութիւն մը կ'ունենար : Արագորին բայց և այնպէս վեհորէն կ'երեւէր և կ'աներեւութանար : Այս հաշմոտ թագաւորը արշաւումը կը պիրէր, չկրնալով քալել, կ'ուզէր վոզել . այս գժուա-

բաքայլը եթէ կարենար, յօժարութեամբ պիտի ուզէր կայծակի պէս անցնիլ : Հանդարտութեամբ և ծանրութեամբ մերկ սուսերներու մէջտեղին կ'անցնէր : Դորդիւնով կ'երթար իր պերլինեան ձուլածու կառքը որ բոլորովին ոսկեզօծ էր և որու տախտակներուն վրայ շուշանի հաստ ոստեր նկարուած էին : Մարդ հաղիւ հազ ժամանակ կ'ունենար անգամ մը նայելու այս կառքին : Նայողը կառքին մէջ աջակողմեան անկիւնը սնդուսեայ սպիտակ բարձերու վրայ կը տեսնէր դայն, հատտատուն և զարմրագոյն երես մը, առոյդ ճակատ մը որուն վրայ փոշի զանուած է ինչպէս թագաւորական թոչունին վըրայ սէգ, գաֆան և նուրբ աչք մը, գրագէտի ժպիտ մը, կրկու հաստ ուսադիրներ որոնց որորուն աղբերք քաղքենիի յատուկ թիկնոցի մը վրայ կը ծփային, Ասկեղեղմը, Սէն-Լուիի խաչը, Էժիկոն Տ'Օնէօրի խաչը, Հոգւոյն-Մրոյ արծաթեայ չքանչանը, ահագին որովայն մը և կապտագոյն լայն ժապաւէն մը՝ թագաւոր էր այս երեսը, երբ Բարիզէն կ'ենէր, իր սպիտակ փետուրներով զարդարուն զիխարկը ծունկերուն վրայ կը դնէր, որոնք անգլիական երկայն կօշիկներու մէջ պատառուած էին . երբ քաղաքը կը վերադառնար, զիխարկը զլուխը կը դնէր, և քիչ անգամ բարեւ կուտար : Անտարբերութեամբ կը նայէր ժողովուրդին, ժողովուրդն ալ փոխադարձ անտարբերութեամբ կը նայէր անոր : Երբ առաջին անգամ Սէն-Մարսոյի թաղէն անցաւ, իր տարած ամբողջ յաղթանակը եղաւ սա խօսքը զոր թաղեցի մը իր ընկերոջը ըստւ . «Ահա այս զեր մարդն է կառավարութիւնը :»

Արդ միեւնոյն ժամուն թագաւորին՝ Օբիթոլի պուլվարէն անհրաժեշտաբար անցնիլը օրական դէպքն էր : Դեղին թիկնոցով ման եկողը անշուշտ ոչ թաղեցի էր, և ոչ ալ Բարիզը, վասն զի չէր զիտեր թագաւորին :

այս սովորական անցը : Երբ ժամը երկուքին Սալբեթ-րիէրէն անցնելով մինչև պուլվարին վրայ հասաւ թագաւորական կառքը, որուն երկու կողմերէն արծաթեայ ժապաւէններով զարդարուն անձնապահներու վաշտ մը կ'երթար, մարդը կարծես թէ խառիսխաւ և զրեթէ վախցաւ : Կողմնական ծառուղիին մէջ իրմէն ի զամարդ մը չկար . չուտով ցանկապատի մը անկիւնին ետեւը գնաց կեցաւ, բայց Տ'Ավրէի դուքը նշմարեց զայն : Տ'Ավրէի դուքսը, որ նոյն օրը թագաւորին ուղեկցելու պաշտօն ունեցող անձնապահներու գնդապետն էր, կառքին մէջ թագաւորին դիմացը նստած էր : Ահա բաւական չարաշուք մարդ մը, ըստւ Նորին Վեհաբառութեան : Ոստիկանութեան մարդերէ ոմանք՝ որ թագաւորին անցնելու ճամբաները կը հսկէին՝ նոյնպէս նշմարեցին այն մարդը, մանաւանդ թէ անոնցմէ մին հրաման ընդունեց անոր ետևէն երթալու : Բայց մարդը թաղին առանձնական պլտիկ փողոցները մտաւ, և որովհետև օրը կը տարաժամէր, ոստիկանը անոր հետքը կորանցաւց, ինչպէս որ նոյն իրքկուն Տէրութեան պատոնեայ և ոստիկանութեան կառավարիչ Պ. Անկլէկոմսին ուղղուած տեղեկագիր մըն ալ կը հաստատէ եղելութիւնը :

Դեղին թիկնոցով մարդը երբ դադրեցաւ ոստիկանին տեսնուելէ, աւելի չուտ քալել սկսաւ, թէն բազմիցս ետեւը դարձաւ տեսնելու համար թէ մի զուցէ ետեւէն եկող մը ըլլայ : Ժամը չորսը քառորդ անցած, այսինքն զիշերային մթութեան սկսած միջոցին Բօրթ Սէն-Մարթէնի թատրոնին առջեւէն անցաւ, ուր նոյն զիշեր երկու թիապարտներ անուն թատրերութեան ներկայացումը պիտի արուէր : Մարդուն ուշագրութիւնը զըրաւեց այս ծանուցումն որու լոյս կուտային թատրոնին կանթեղները . թէն շտապաւ կը քուէր բայց կանգ ու-

ռաւ կարդալու համար։ Պահ մը ետքը Բլանչէթ ըսուած անել փողոցին մէջ դանսելով մասւ Սւագեաց պիակը, ուր էր այն ասեն Լանեիի կառքին գործատունը։ Այս կառքը ժամը չորսուկէսին կը մեկնէր։ Չիերը լծուած էին, և ճամբորդները, զոր կը կանչէր կառապանը, աճապարումով կառքին երկաթ սանդուղէն վեր կ'ելնէին։

— Տեղ մը ունի՞ք հարցուց մարդը։

— Միայն մէկ հոգիի տեղ կայ, և այն ալ նստարանիս վրան է և քովու ըսաւ կառապանը։

— Լաւ ինձի տուէք այդ տեղը։

— Ելէ՞ք։

Սակայն կառապանը՝ ճամբայ ելնելէն առաջ՝ ճամբորդին միջակ հագուստը և ձեռքի ծրաբին փոքրութիւնը դիտեց անդամ մը, և կանխիկ առաւ կառքին վարձը։

— Մինչև Լանեի պիտի երթա՞ք։

— Այս՛, ըսաւ մարդը, և մինչև Լանեի երթալու համար վճարեց վարձը։

Կառքը մեկնեցաւ, և երբ սահմանագուռէն անցաւ, կառապանը ճամբորդին հետ խօսակցութիւն բանալ ուզեց, բայց ճամբորդը միշվանկ բառերով կը պատասխանէր։ Ուստի կառապանը սկսաւ իր ձիերուն ետեւէն սուլել և հայնոյել։

Կառապանը վերարկուն վրան առաւ, վասն զի ցուրա կար. բայց մարդը կարծես հոգ չէր ըներ ցուրտը։ Այսպէս կառքը Կուրնէի և Նէոլի-Միւր-Մարնի մէջէն անցաւ։

Երեկոյեան ժամը վեցին Շել հասաւ, կառապանը կանգ առաւ որպէս զի ձիերը շունչ առնուն սալլորդներու պանդոկին առջեւ որ թագաւորական մենաստանին էին շինութեանց մէջ հաստատուած էր։

— Հօս պիտի իջնեմ, ըսաւ մարդը։

Մրաբն և գաւազանը առնելով կառքէն վար ցատւ կեց։

Վայրկեան մ'ետք աներեւոյթ եղած էր։

Պանդոկը մտած չէր սակայն։

Կառքը քանի մը բոպէէն ետք երբ նորէն ճամբայ ելաւ Լանեի երթալու համար, Շելի մեծ փողոցին մէջ չհանգիպեցաւ այն ճամբորդին։

Կառապանը դէպի ներսի ճամբորդները դառնալով, ըստաւ։

— Այն մարդը տեղացի չէ, վասն զի չեմ ճանչեր զինքը։ Կերպարանէն կը կարծուի թէ ստակ մը չունի, սակայն ստակը ինայող մը չէ, մինչև Լանեի երթալու վարձ վճարեց, բայց մինչև Շել գնաց։ Գիշեր է հիմա, և ամէն տուները գոց են. եկու տես որ պանդոկ չմըտաւ, և ուր երթալն ալ անյայտ է։ Կերեւի թէ գետնին տակը մտաւ։

Մարդը գետնին տակը մտած չէր, բայց շտապաւ և առանց լոյսի Շելի մեծ փողոցը մտած էր վազելով, յետոյ ձախ կողմը զարնելով եկեղեցին չհասած Մօնցերմէյլ տանող զիւղական ճամբան մտած էր՝ այս կողմերը ճանչցողի և արդէն քանի մ'անդամ եկողի մը պէս։

Նոյն ճամբայէն շտապաւ յառաջ գնաց։ Երբ հասաւ, ճիշդ այն տեղն ուստի կ'անցնի կանեիէն Լանեի տանող և երկու կողմէն ծտուերով չըջապատուան հին ճամբան, մարդը եկող անցորդներու ձայն լսեց։ Աճապարումով փոսի մը մէջ պահուեցաւ և հոն սպասեց մինչև անցորդներուն անցնիլն և հեռանալը։ Սակայն աւելորդ զգուշութիւն մ'էր այս վասն զի, ինչպէս ըսինք արդէն, գեկանմբերի ամենախւարին զիշեր մ'էր այն զիշերը։ Երկնից վրայ հազիւ հազ երկու կամ երեք ասող կը տեսնուէր։

Բլուրին վրայ տանող ճամբան այն տեղէն կ'սկսի։

Մարդը Մօնֆերմէյլի ճամբան չմտաւ, այլ աջ կողմը զարկաւ : Դաշտերուն մէջէն անցաւ և արագօրէն քալելով անտառը հասաւ :

Անտառին մէջ աւելի կամաց քալեց, և սկսաւ ուշադրութեամբ ամէն ծառերուն նայիլ՝ քայլ առ քայլ յառաջանալով . կարծես թէ գաղանի և միայն իրեն ծանօթ ճամբայ մը կը փնտոէր և դէպի հոն կ'երթար : Պահ մը շեղիլ կարծեց և վարանելով կանգ առաւ : Խարխափումով քալելէն ետք վերջապէս անծառ աեղ մը հասաւ ուր սպիտակ մեծ քարերու դէզ մը կար : Շտափաւ դէպի աշո քարերը մօտեցաւ, և զիշերուան մառախուղին մէջէն ուշադրութեամբ զննեց զանոնք, կարծես թէ ամէնն ալ մի առ մի աչքէ անցունելով : Քարերու դէզէն քանի մը քայլ անդին հաստարմատ ծառ մը կար . այս ծառն անթիւ այտուցներ ունէր ուրոնք բոյսերու ելունդներն են : Նոյն ժառին բովը զընաց, և ձեռքը կոճղին կեղեւին վրայ ժուռածեց, իբր թէ ուղէր բոլոր ելունդները ծանչնալ և համրել : Այս ծառին դիմացը, որ ցախ սըն էր, կասկենի մը կար որ անդամ մը կեղեւներուն հանուելուն առթիւ հիւանդացած էր և որու վրայ իբր դարման գինկէ կապ մը դրուած և բեւեռուած էր : Ոտներուն ծայրովը բարձրացաւ սակաւ ինչ և այս գինկէ կապը զննեց ձեռքովը :

Յետոյ այս ծառին և քարերու դէզին մէջտեղի անշըրպետին վրայ ժամանակ մը երթեւեկեց՝ այնպիսի մարդու մը պէս որ կ'ուղէ դիտել թէ որդեօք մօտերս փորուած է հողը :

Յետոյ ուշաբերեցաւ և սկսաւ անտառին մէջէն իր ճամբան շարունակել :

Ահա այս մարդն էր Գօղէթին հանդիպողը :

Անտառին մէջէն դէպի Մօնֆերմէյլ յառաջացած ժամանակ նշմարած էր այս պղտիկ ստուերը որ հեծու-

մով մը կը շբրմէր, բեռ մը կը զնէր գետինը, յետոյ նորէն կ'առնուր և կը սկսէր քալել : Մարդը մօտենալով տեսած էր թէ նորաբայս մանուկ մըն է այն և ջուրի ակագին դոյլ մը կը տանէր : Այն ատեն մանուկին քովը գացած և լսելեայն դոյլին ճարմանդը բռնած էր :

Գ լ Ո Ւ Խ է .

### ԳՕԶԻԹ ԱՆՄԱՆԹ ՄԱՐԴՈՒՆ ՀԵՏՆ Է ՄՈՒԹԻՒՆ ՄԵՋ

Ինչպէս ըսինք, Գօղէթ վախցած չէր :  
Մարդը ծանր և գրեթէ ցած ծայնով ըսաւ անոր .  
— Որդեա'կ, այդ բեռը շատ ծանր է քեզի համար :  
Գօղէթ գլուխը վերցուց և պատասխանեց :  
— Այս' պարոն :  
— Ինձի տո'ւր, ես տանիմ, կրկնեց մարդը :  
Գօղէթ թող տուաւ դոյլը, մարդը անոր քովէն սկսաւ երթալ :  
— Իրօք ծանր է, ըսաւ ինքնին : Յետոյ ըսաւ .  
— Պղտիկ, քանի՞ տարու ես դուն :  
— Ութը տարեկան, պարոն :  
— Այս դոյլին հետ միթէ հեռու տեղէ՞ մը կուգաս :  
— Անտառին մէջի աղբիւրէն կուգամ :  
— Միթէ հեռո՞ւ է երթալիք տեղդ :  
— Գրեթէ քառորդ մը կը տեսէ ասկէ :  
Մարդը պահ մը լոեց, յետոյ յանկարծ ըսաւ .  
— Մայր չունի՞ս դուն :

— Զեմ գիտեր, ըսաւ մանկուհին։  
Եւ առանց ժամանակ տալու մարդուն որ խօսքը  
շարունակէ, ըսաւ։  
— Զեմ կարծեր որ ունենամ։ Ուրիշները ունին  
ըայց եւ չունիմ։  
Եւ պահ մը լոելէն ետք կրկնեց.  
— Կարծեմ թէ բնաւ մայր ունեցած չեմ։  
Մարդը կանգ առաւ, դոյլը վար դրաւ, ծանցաւ և  
երկու ձեռքը մանկուհին երկու ուսերուն վրայ դրաւ,  
ջանալով որ մութին մէջ անոր երեսը տեսնէ։  
Գողէթին նիհար և վախտ դէմքը երկնից կապտա-  
գոյն նշոյլով անորոշապէս կը ծրագրուէր։  
— Անունդ ի՞նչ է, հարցուց մարդը։  
— Գողէթ։  
Մարդը կարծես թէ ելեքտրական ցնցում մը ու-  
նեցաւ։ Նորէն նայեցաւ մանկուհին, յետոյ ձեռքերը  
Գողէթին ուսերուն վրայէն վերցուց, դոյլը բոնեց և  
ակսաւ քալել։  
Պահ մը ետքը հարցուց։  
— Պատիկ, ո՞ւր կը բնակիս։  
— Մօնքէրմէյլ, եթէ կը ճանչնաք։  
— Հո՞ն պիտի երթանք հիմա։  
— Այո՛, պարոն։  
Պահ մը ևս կանգ առաւ, յետոյ կրկնեց.  
— Քեզի ո՞վ այս ժամուն անտառը դրկեց որ եր-  
թաս ջաւր բերես։  
— Տիկին թէնարտիէ։  
— Ի՞նչ կ'ընէ այդ թէնարտիէ տիկինդ, հարցուց  
մարդը, անտարբեր կերպով մը հանելու ջանալով ձայ-  
նը, որ սակայն տարօրինակ սասանում մը ունէր։  
— Իմ տիրուհիս է և պանդոկ մը կը բանեցնէ։  
— Պանդոկ, ըսաւ մարդը։ Լաւ, ուրեմն այս գի-

շեր հոն կ'իջնեմ։ — Առաջնորդէ՛ ինձ դէպ այդ պանդոկը։  
— Ահա հոն կ'երթանք, ըսաւ մանկուհին։  
Մարդը բաւական շուտ կը քալէր։ Գողէթ առանց  
դժուարութեան ետեւէն կ'երթար։ Ա՛լ յօդնութիւն չէր  
զգար, Մերթ ընդ մերթ աչքերը վերցնելով մարդուն  
կը նայէր տեսակ մը հանդարտութեամբ և անմեկնելի  
լքումով մը։ Բնաւ սորված չէր մանկուհին նախախնա-  
մութեան դիմելու և աղօթելու։ Սակայն իր վրայ բան  
մը կը զգար որ յոյսի և ուրախութեան նման բան մըն  
էր և որ դէպ երկինք կը վերնար։  
Թանի մը րոպէ անցնելէն ետք, մարդը կրկնեց.  
— Մի՞թէ սպասուհի չկայ տիկին թէնարտիէի  
տառնը։  
— Աչ, պարօն։  
— Մինա՞կ ես դու։  
— Այո՛, պարոն։  
Պահ մը ևս լոռութիւն տիրեց։ Ապա Գողէթ ձայնը  
հանելով։  
— Այսինքն երկու պզտիկ աղջիկ ալ կայ։  
— Ո՞վ են այդ պզտիկ աղջիկները։  
— Բօնին և Զէլմա։  
Մանկուհին այս կերպով կը պարզէր վիպային ա-  
նունները օրոնք սիրելի էին տիկին թէնարտիէին։  
— Ի՞նչ է այդ Բօնին և Զէլմա ըսածդ։  
— Տիկին թէնարտիէի օրիորդները, այսինքն անոր  
աղջիկներն են։  
— Է՛, ի՞նչ կ'ընեն ատօնք։  
— Ո՞հ, ըսաւ մանկուհին գեղեցիկ պէպէկներ ու-  
նին անոնք, նաև անանկ բաներ որոնց մէջ ոսկի կայ,  
լեփիեցուկ են բաներով։ Կը խաղան, կը զուարձանան։  
— Բոլո՞ր օրը։  
— Այո՛, պարոն։

— Հապա դուն :

— Ես կ'աշխատոիք :

— Բոլո՞ր օրը կ'աշխատիս :

Մանկուհին վեր վերցուց աչքերը՝ որոնց մէջ արտօսր մը կար և մթութեան պատճառաւ չէր երեւար, ապա պատասխանեց.

— Այս՝ պարոն : Եւ՝ պահ մը լոելէն ետք՝ շարունակեց .

— Երբեմն գործս լմացնելէ ետք ես ալ կը խաղամ, եթէ հրաման տրուի.

— Ի՞նչպէս կը խաղաս :

— Ինչպէս որ կրնամ : Կը թողուն զիս որ խաղամ, բայց շատ պէպէկ չունիմ : Բօնին և Զէլման չեն ուզեր որ իրենց պէպէկներովը խաղամ : Կապարեայ պղտի թուր մը ունիմ միայն և, սա չափ է, ըստ մանկուհին իր պղտիկ մատը ցուցնելով :

— Այդ թուրը անշուշ չկտրեր, այնպէս չէ :

— Ինչո՞ւ չէ, պարոն, աղցանը և ճանձի գլուխ կը կտրէ :

Գիւղը հասան : Գօղէթ փողոցներուն մէջէն օտարականը առաջնորդեց : Հացագործին առջեւէն անցան, բայց Գօղէթ մոոցաւ առնել հացը զոր պանդոկը պիտի տանէր : Մարդը դադրած էր անոր հարցումներ ընելէ, և ա՛լ տխուր լուսթիւն մը կը տիրէր : Երբ եկեղեցիէն բաւական հեռացան, մարդը տեսնելով այն ամէն կը զարպակները որոնք ամէն կողմէ բաց էին, հարցուց Գօղէթին .

— Տօնավաճառ կա՞յ հոս :

— Այս՝ պարոն : Ծնունդի տօնավաճառն է :

Երբ բաւական մօտեցան պանդոկին, Գօղէթ վեհերութեամբ անոր թեւին դպաւ :

— Պարոն :

— Ի՞նչ կայ որդեակս :

— Ահա պանդոկին մօտեցանք :

— Լաւ . ի՞նչ կ'ուզես :

— Թող տուէք որ ես տանիմ դոյլը :

— Ինչո՞ւ :

— Վասն զի եթէ տիկինը տեսնայ թէ բերողը ուրիշն է զիս պիտի ծեծէ :

Մարդը դոյլը Գօղէթին յանձնեց : Վայրկեան մը ետք խոհատունին գուսին առջև հասան :

Գ. Լ. ՈՒ Խ. Ը.

Թէ ի՞նչ ԱՆՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ կը ԾԱԳԻ ԵՐԲ ՄՈՐԴ ԻՐ ՏՈՒՆԲ

ԿՐԵԴՈՒՆԻ ԱՂՔԱՏ ՄՅ. ՈՐ ԳՈՒՅԵ ՀՈՐՈՒՍ Է

Գօղէթ չկրնալով զսպել իր հետաքրքրութիւնը զաղսնապէս անդամ մըն ալ նայեցաւ մեծ պէպէկին որ մանկական խաղալիկներ վաճառող փերեզակին կրպակին առջև կեցած էր տակաւին : Յետոյ խոհատունին դուռը զարկաւ : Բացուեցաւ դուռը : Թենարտուհին էր եկողը՝ ծեռքը աշտանակ մը բռնած :

— Ա՛ն, զու ես, պղտիկ շուն : Աղէկ որ եկար վերջապէս : Զրդիկը հոն հոս խաղացած ըլլալու է որ այսքան ուշ եկաւ :

— Տիկին, ըստ Գօղէթ դողալով, այս պարոնը պանդոկը մնալու եկաւ :

Թենարտուհին շուտ մը իր վէս դէմքը շտկեց՝ սի-  
րուն ձեւ մը առնելով, — այս տեսանկիլի փոփոխումը  
պանդոկապետներու յատկութիւն մըն է, և ծակաչքի  
մը պէս նորեկը փնտռեց աչքերովը:

— Այս պարոնն է ահա, ըստ Գօղէթ:

— Այո՛, տիկին, պատասխանեց մարդը ձեռքը  
գլխարկին տանելով:

Հարուստ ճամբորդները այսքան քաղաքավար չեն  
ըլլար:

Թենարտուհին երբ տեսաւ օտարականին այս քա-  
զաքավարական շարժումը, երբ անմիջապէս դիտեց նաև  
անոր ւագուստը և ձեռքը պղտիկ ծրարէ մը ի զտո բան-  
մը չունենալը, անհետացուց իր սիրուն ձեր, առջի վէ-  
սութիւնը ծաւալեց իր դէմքին վրայ, և տմարդորէն  
ըստ.

— Մտի՛ր ուրեմն, ախապ'ր:

«Ախապարը» ներս մտաւ: Թենարտութիւն անգամ  
մըն ալ նայեցաւ օտարականին, մասնաւորապէս անոր  
թիկնոցը քննեց որ բոլորովին մաշտած էր, նաև զըլ-  
խարկը որ քիչ մը ճմուտած էր, և զլուխը շարժելով,  
քիթը պաստելով և աչքերը արագօրէն բանաւ գոցելով՝  
էրիկէն կարծիք առնել ուզեց որ սայլորդներոն հետ  
միշտ կ'արբէր:

Էրիկը պատասխան տուաւ ցուցամատի այն անըմ-  
բընելիք շարժումով որ շատրվներու այտումին վրայ  
կրթնելով այսպիսի պարագայի մը մէջ կը նշանակէ:  
Կատարելապէս չքաւոր:

Թենարտուհին երբ այս պատասխանը առաւ, պո-  
ռաց.

— Ինձ նայէ՛, ախապար, ցաւելով կ'ըսեմ թէ ա՛լ  
պարագ սենեակ չօւնիմ:

— Ուր որ կ'ուզէք, հօն դրէք դիս, վերնայսրկը

կամ ախսոը, հոգ չէ, ըստ մարդը: Կը վճարեմ ինչ  
վարձ որ պիտի վճարէի սենեակի մը համար:

— Երկու ֆրանք պիտի տաս:

— Թող երկու ֆրանք ըլլայ, ըստ օտարականը:

— Ապա ուրեմն կրնաս մնալ:

— Երկու ֆրանք, ըստ թենարտուհին ցած-  
ձայնով: Աւելի վար զինով չէր ընդուներ աղքատները:

— Իրաւացի է ըստածը, վրայ բերաւ էրիկը մեղմո-  
վին. այս տեսակ մարդեր ընդունիլը պանդոկին անու-  
նը կ'աւրեն:

Սակայն մարդը իր ծրաբն ու գաւաղանը բազմոցի-  
մը վրայ զնելին ետք սեղանի մը քով նստած էր, ո-  
րու վրայ Գօղէթ շուտով շիշ մը գինի և բաժակ մը  
դրած էր: Այն վաճառականը, որ ջուրը ուզած էր  
ձիուն համար, անձամբ թոյլը տանելով ձիուն ջուր-  
տուած էր: Գօղէթ նորէն սեղանին ներքեւ իր տեղը  
նստած և զուլպան հիւսել սկսած էր.

Մարդը՝ որ իր գինիին բաժակովը հազիւ թէ շնոր-  
թերը թրջած էր՝ արօրինակ ուշադրութեամբ մը ման-  
կուհիին կը նայէր:

Գօղէթ տղեղ էր: Եթէ երջանիկ ըլլար, զուցէ աղ-  
ւոր երեւէր: Սրդէն այս պղտիկ տիսուր կերպարանքը  
ծրագրեցինք անդամ մը: Գօղէթ նիհար և զունատ, և  
գրեթէ ութ տարեկան էր, թէև հազիւ վեց տարեկան  
կրնար կարծուիլ, Անոր մեծ աչքերը որոնք տեսակ  
մը մթութեան մէջ ընկղմած կ'երեւէին, այնքան լացեր-  
էին որ իրենց կենդանութիւնը գրեթէ կորուսեր էին:  
Երնին խորշերը ծուռութիւն մը ունէին որ սովորա-  
կան վիշտէ կը հետեւի, և զոր սովորաբար գատա-  
պարտեալներն ու յուսաբեկ հիւանդները կ'ունենան  
Զեռքերը, ինչպէս մայրը գուշակած էր՝ այնքան ցըր-  
տահարեր էին որ ա՛լ չենք չնորհք չունէին: Նոյն պա-  
տահարեր էին որ ա՛լ չենք չնորհք չունէին:

Հուն կրակին նշոյլը անօր վրայ ծաւալելով ոսկորներուն անկիւնները երեւան կը հանէր և սոսկալի նիհարութիւնը կը ցուցնէր, և որովհետեւ միշտ կը տագնապէր ցուրտէն, սովորութիւն ըրած էր ծունկերը քով քովի բերելու և սեղմելու : Հագած լաթերը բղիկ բղիկ էին . ով որ այս հազուսար ամառը տեսնէր պիտի մեղքնար, իսկ եթէ ձմեռը տեսնէր պիտի սոսկար : Վրափ բոլոր լաթերը ծակուած կուաւներ էին միայն, ասուի ցնցոտի մը անդամ չունէր : Տեղ տեղ մարմինը կը տեսնուէր և ամենուրեք կապոյտ կամ ու բիժեր կը նշմարուէին, որով կը հասկցուէր թէ թէնարտունին մանկան մարմինին որ կողմերուն դպած էր : Մերկ ոտքերը կարմիր և վտիտ էին : Անրակները այնքան գոգաւոր էին որ տեսնողին լացը կուգար : Այս մանկունին իր բոլոր կերպարանքովը, գնացքովը, գիրքովը, ձայնը հանելու և խօսքէ մը ետք ուրիշ մը ըսելու կերպովը, նայուածքովը, լուսութեամբը, ամենափոքր շարժումովը միայն մէկ գաղափար կ'արտայայտէր և կը թարգմանէր այսինքն վախը : Վախը իր վրայ ծաւալած էր, գրեթէ անով պաշարուած էր. վախէն արմուկները աղդբերուն քով կը բերէր, ներբանները միշտպեսներուն տակը կ'առնէր, կարելի եղածին չափ քիչ, շատ քիչ՝ տեղ կը բռնէր, պէտք եղածին չափ շաւնչ կ'առնէր կուտար, կրնար իր մարմնային սովորութիւնը անուանել վախը, որուն աւելնալէ ի զատ ուրիշ փափոխութիւն կրելը անկարելի էր : Բիթին մէջ ապշութեամբ գրաւուած խորշ մը ունէր ուր սարսափ կը նշմարուէր :

Այնքան մէծ էր այս վախը որ Գօղէթ ջուրը բերած ատեն թէեւ վրան գլուխը թրջուած էր, սակայն չէր համարձակած կրակին մօտենալու և լաթերը չորցընելու, և լուելեայն սկած էր իր գործովը զրադիլ :

Այս ութնամեայ մանկուէիին նայուած քը սովորաւար այնքան տիսուր և երբեմնակի այնքան աղետալի էր որ ժամանակ առ ժամանակ կարծես թէ ապուշ կամ սատանայ մը ըլլալու կը միտէր :

Ինչպէս ըսմնք, ամենեւին չէր զիտեր թէ ինչ է աղօթք ընելը . ամենեւին եկեղեցի գացած չէր : — Միթէ ժամանակ ունի՞մ, կ'ըսէր թէնարտունին :

Դեղին թիկնոցով մարդը անընդհատ Գօղէթին կը նայէր :

Յանկարծ թէնարտունին պոռաց.

— Աղէկ միտքս ինկաւ, ո՞ւր է հացը :

Գօղէթ շուտ մը սեղանին տակէն դուրս ելաւ, ինչպէս որ սովորութիւնն էր ելնելու ամէն անդամ որ թէնարտունին կը պոռար :

Գօղէթ բոլորովին մոցած էր հացը : Ուստի միշտ վախցող մանկանց հնարքը զործածեց՝ ստելով :

— Հացագործին կրպակը գոցուած էր, տիկին :

— Պէտք էր զուսը զարնել :

— Զարկի տիկին :

— Է՛, ինչո՞ւ չառիր :

— Զբացաւ գուռը :

— Վաղը պիտի հարցնեմ, նայիմ իրա՞ւ է, և եթէ սուտ կը խօսիս, աղէկ ծեծ մը պիտի ուտես : Ո՞ւր է ստակը :

Գօղէթ ձեռքը ղենջակին գրպանը տարաւ և զրամը մէջը չի գտնելով տժգունեցաւ :

— Քա՛, ի՞նչ ըսի, չլսեցի՞ր, ո՞ւր է ստակը :

Գօղէթ գրպանը դարձուց, բան մը չկար մէջը : Ի՞նչ եղած էր այս ստակը : Անսեհ մանկունին այնքան շուտարած էր որ խօսք մը չկրցաւ ըսել :

— Միթէ կորսնցուցի՞ր տանը հինգ ոտք զրամը, հանչեց թէնարտունին, թէ ոչ գողնալու զիտաւորութիւն ունիս :

Միեւնոյն պահուն ձեռքը երկնցուց դէպի խարա-  
զանը որ բուխերիկին անկիւնը կախուած էր:

Այս տհարկու շարժումէն Գօղէթ ուժ առնելով ա-  
ղաղակեց.

— Մեղա՛յ, տիկին, մեղա՛յ, ուրիշ անգամ չեմ ը-  
ներ:

Թենարտուհին խարազանը ձեռք առաւ:

Սակայն դեղին թիկնոցով մարդը իր միլէին դըր-  
պանը խառնած էր. ոչ ոք տեսած էր անոր այս շար-  
ժումը: Մանաւանդ թէ միւս ճամբորդները զինի կը խը-  
մէին կամ թուղթ կը խաղային՝ առանց ուշադրութիւն  
ընելու ուրիշ բանի:

Գօղէթ վառարանին քով անձկութեամբ կը կըծ-  
կուէր՝ իր կիսամերկ խեղճ անգամները ժողվելու և պա-  
հելու ջանալով: Թենարտուհին ձեռքը վերցուց զարնե-  
լու համար:

— Ներեցէք, տիկին, ըսաւ մարդը. քիչ մը առաջ  
բան մը տեսայ որ այդ պղտիկին զենջակին դրպանէն  
ինկաւ և զլորեցաւ: Գուցէ այն է կորսուած ստակը:

Եւ խկոյն ծաեցաւ և գետինը բան մը փնտոել ձե-  
ւացուց:

— Անաւասիկ գտայ. կրկնեց կանգնելով:

Եւ արծաթէ դրամ մը առւաւ կինկան:

— Այս է, ըսաւ կինը:

Գօղէթին կորսնցուցած ստակը այս չէր. վասն զի  
քսան սուի դրամ մըն էր այս, բայց թենարտուհին այս  
դրամէն հինգ սու կը շահէր: Գրպանը դրաւ դրամը և  
գաղանարար մանկուհին նայելով, ըսաւ միայն. —  
Նայէ որ ուրիշ անգամ չընես հա՛:

Գօղէթ իր տեղը մտաւ զոր թենարտուհին «իր բոյ-  
նը» կ'անուանէր, և իր մեծ աչքը՝ զոր անծանօթ օ-  
տարականին վրայ յառած էր՝ սկսաւ այնպիսի արտա-

յայտութիւն մը ունենալ որուն նմանը բնաւ ունեցած  
չէր: Այս գեռ բնական զարմացում մըն էր միայն, բայց  
այս զարմացումին հետ տեսակ մը շուարուն վստահու-  
թիւն կերեւէր:

— Աղէկ միտքս ինկաւ. ընթրել կ'ուզե՞ս, հար-  
ցուց ուղեւորին թենարտուհին:

Ճամբորդը պատասխան չտուաւ: Կարծես թէ խո-  
րունկ կերպով կը մտածէր:

— Ի՞նչ տեսակ մարդ է այս, ըսաւ կինը կամաց մը  
մրմռալով: Սոսկալի աղքատ մըն է: Ստակ մը չունի  
որ ընթրէ: Գէթ բնակութեան վարձը պիտի վճարէ  
արդեօք, Աղէկ որ չուզեց գոզնալ գետինը ինկած ստա-  
կը. այս ալ բարեաղդութիւն մըն է:

Սակայն դուռ մը բացուելով. էրօնին և Աղելմա-  
ներս եկեր էին:

Իրօք երկու գեղեցիկ պղտիկ աղջիկներ էին ա-  
սոնք. աւելի քաղքենիի քան թէ գիւղացիի մը կը նը-  
մանէին. մին կասկագոյն և յղկուն հիւսակներ ունէր,  
միւսը սև և երկայն հիւսեր ունէր, որոնք կռնակին  
ետեւէն կը կախուէին. երկուքն ալ այնքան առոյգ մա-  
քուր, գէր, կայտառ և քաջողջ էին որ նայողին յիշը  
կուզար: Հաստիկէկ կերպով հագուած էին, բայց մայ-  
րական ճարտարութիւնը այնպիսի ձեւ մը տուած էր այս  
հագուստին որ անսնց զգեստներուն հաստատութիւնը  
զարդին պշրափի ձեւը չէր նուազեցուցած: Արդէն ձը-  
մեռուան հագուստ ունէին՝ առանց բոլորովին ձգելու  
գարնանայինը: Այս երկու մանկիկները լոյս կ'արտադ-  
րէին. նաև կ'իշխէին. ինքնիշխանութիւն կտր անսնց  
պաճուճան բին, զուարթութեան և վլվլուկին մէջ: Երբ  
ներս եկան, թենարտուհին յանդիմանական ձախով, որ  
պաշտումով լի էր, ըսաւ անոնց.

— Ա՛ն, զուք ալ եկաք:

Յետոյ հետզհետէ երկուքն ալ ծունկերուն վրայ առաւ, անոնց մազերը յդկեց, ամէն մէկուն ժագատէնս ները կապեց, դարձեալ թողուց քաղցր կերպով մը շնցելով գանոնք, կերպ մը որ մայրերու սեպհական յատկութիւն մըն է, և ըստ.— Միթէ՞ դէչ հագուած են : Մանկիիները կրակին քով եկան նստան : Պէպէկ մը ունէին, զոր ամէն տեսակ ճռուողումներով իտենց ծունկերուն վրայ կր գարձնէին անդադար : Մերթ ընդ մերթ Գօղէթ աչքը հիւսած գուլպային վրայէն վերցնելով և վշատի կերպարանքով մը անոնց խաղալը կը նայէր : Եբօնին և Աղէլմա Գօղէթին չիննայեր : Իրենց համար չուն մըն էր ան : Այս երեք պղտիկ աղջիկներէն ամէն մէկը հազիւ հազ ութ տարեկան կար . և արդէն մարդկային ընկերութեան ամբողջ տիպարը կը ներկայանէին . մէկ կողմէն նախանձ, միւս կողմէն ալ արհամարհանք :

Թենարահիէեան քոյրերուն պէպէկը խիստ թօնած, խիստ հին և բոլորովին ուրուած էր, բայց և այնպէս ոչ նուազ հիանալի կ'երեւէր Գօղէթին, որ բոլոր կեանքին մէջ ունեցած չէր պէպէկ մը, բուն պէպէկ մը, ինչպէս կ'ըսեն մանուկները :

Թենարատուհին՝ որ տակաւին սրահին մէջ կ'երթեւեկէր՝ յանկարծ դիտեց որ Գօղէթ մերթ ընդ մերթ կը թարթափէր, և թէ՝ փոխանակ աշխատելու՝ խաղացող մանկուհիներուն նայելով կ'անցնէր ժամանակը :

— Ա՞ն, տեսա՛յ, տեսա՛յ, պօռաց : Այդպէս բան կը բանիս հա՞ . յաւ . հիմա խարազանը կ'առնեմ և քեզ կը սորվեցնեմ թէ ինչպէս բանիլ պէտք է :

Օտարականը առանց աթոռէն ելնելու դէպ ի թենարտուհին դարձաւ :

— Տիկին, ըստ զրեթէ վեհերոտ կերպարանքով մը ժպանելով, ի՞նչ կ'ըլլայ, եթէ թողուք որ խաղայ մանկուհին :

Այսպիսի փափաք մը հրամանի ոյժ ունեցած կ'ըլլար եթէ ճամբորդը ընթրելով ոչխարի զիսափ չերտ մը կերած և երկու շիշ զինի պարպած ըլլար, և եթէ սուկալի աղյափի մը կերպարանքը ունեցած չըլլար : Բայց թենարատուհին կարծեց թէ կը պարտաւորէր չներել որ փափաք մը ունենալու համարձակի այն մարդը որ այնպիսի դիխարկ մը ունէր, չներել նաև որ համարձակի կամք մը ունենալ, քանի որ այնպիսի թիկնոց մը ունէր այն : Հետեւարար բիրտ կերպով մը պատասխանեց :

— Պէտք է որ աշխատի, վասն զի հաց կ'ուտէ : Պարապ նստելու համար չէ որ հաց կը կերցնեմ անոր :

— Ի՞նչ բանի կ'աշխատի ուրեմն, կրկնեց օտարականը այն մեղմ ձայնով, որ տարօրինակ հանդիպատկեր մը կը համարուէր իր մուրացկանի հագւստի և բեռնակրի ուսերուն հետ :

Թենարատուհին զիջաւ պատասխանելու :

— Գուլպայ կը հիւսէ, եթէ կ'ուղես հասկնալ : Աղջիկներու համար կը հիւսէ, որոնք գրեթէ գուլպայ չունին . և որոնք դեռ քիչ մը տուած բոկոտն կը քալէին :

Մարդը Գօղէթին կարմրագոյն խեղճ ոտքերուն նայեցաւ, և ըստ :

— Ե՞րբ պիտի կրնայ լմնցնել այդ զոյգ մը գուլպան :

— Ծոյլը պէտք է որ առ նուազն երեք կամ չորս օր ևս աշխատի լմնցնելու համար :

— Ո՞րքան կրնայ արժել մէկ զոյգ զուլպան՝ լըմընցնելէ ետք :

Թենարատուհին արհամարհութեամբ մարդուն նայեցաւ անգամ մը, և ըստ :

— Առ նուազն մէկ ու կէս ֆրանք :

— Եթէ հինգ ֆրանքի տոնող մը ըլլայ, կուտա՞ք :

— Ի՞նչ ըսիր, պօռաց ահազին ինդումով սայլորդ

մը որ մտիկ կ'ընէր . հի՞նգ ֆրանք . հապա չտար տէ  
ի՞նչ կ'ընէ , ձեռքդ անգամ կը պազնէ :

Թէնարտիէ պատեհ համարելով խօսիլը ըսաւ .

— Այո՛ պարոն , եթէ կը կամբք տռնել այդ զոյգ  
մը գուլպան , կրնաք հինգ ֆրանքը տալով տռնել : Բան  
մը չենք կրնար մերժել ճամբորդներուն :

— Պէտք է հիմա վճարել , ըսաւ կինը կարճ և  
կտրուկ կերպով :

— Ուրեմն կը զնեմ այդ զոյգ մը գուլպան , պա-  
տաշխանեց մարդը , և ահա ստակն ալ կը վճարեմ ,  
շարունակեց գրպանէն հինգ ֆրանքնոց մը հանելով և  
սեղանին վրայ դնելով :

Ետքը դէպի Գօղէթ դառնալով ըսաւ .

— Հիմա գործածդ իմս է : Խաղա՛ որդեակա :

Սայլորդը այնքան յուզուեցաւ հինգ ֆրանքնացէն  
որ բաժակը թողլով վազեց եկաւ :

— Իրաւ հինգ ֆրանքնոց է եղեր , յետնակողմեան  
անիւի մը պէս խոչոր է , և կեղծ չէ հա՛ :

Թէնարտիէն մօտեցաւ և դրամը լսելեայն գրպանը  
դրաւ :

Կինը ա՛լ ըսելիք չունէր : Շուրթները խածաւ պօզ-  
տիկ մնալուն համար , և իր երեսին վրայ ատելութեան  
հով մը ծաւալեցաւ :

Գօղէթ կը դողար : Սակայն համարձակեցաւ հար-  
ցնելու .

— Իրա՞ւ է , տիկին , իրաւ կրնա՞մ խաղալ :

— Խաղա՛ , ըսաւ կինը սարսափելի ձայնով մը :

— Շնորհակալ եմ տիկին , ըսաւ Գօղէթ :

Եւ մինչդեռ բերանը կնոջը չնորհակալ կ'ըլլար , իր  
պղտիկ սիրտը բոլորովին ճամբորդէն չնորհակալ կ'ըլ-  
ար :

Թէնարտիէն նորէն սկսած էր զինի տնկել : Կինը  
ականջին ըսաւ .

— Ո՞վ կրնայ ըլլալ այս գեղին մարդը :

— Ես շատ երեւելի հարուսաներ տեսած եմ որոնք  
ասոր պէս թիկնոց հագած էին , պատասխանեց էրիկը  
ինքնիշանաբար :

Գօղէթ դադրած էր հիւելէ գուլպան , բայց տեղէն  
ելած չէր : Գօղէթ կարելի եղածին չափ քիչ կը շար-  
ժէր : Ետեւը տուփ մը կար որու մէջէն քանի մը հին  
քուրջեր և իր հապարեայ պղտիկ թուրը առած էր :

Երօնին և Ազէլմա ամենեւին չէին զիտեր ինչ որ  
տեղի կ'ունենար : Կարեւոր գործողութիւն մը կատա-  
րեր էին անոնք , կատու մը բոնած էին : Պէպէքը վար  
նետած էին , և երօնին , որ առջինեւին էր , իսել մը  
կարմիր կապոյտ զարդերով և քուրջերով պղտիկ կա-  
տուն կը պատատէր առանց հոգ լնելու անոր նվաճ-  
ները և ծուռումուու շարժումները : Երօնին այս ծանր և  
զժուարին գործողութիւնը կատարելու ատեն իր քրո-  
ջը կ'ըսէր այն մանկական անուշ և պաշտելի ասումով  
որու ազնուալթիւնը թիթեւնիկներու թեւին շքեղու-  
թեան պէս՝ կ'անհետի եթէ գրի առնուիլ ուղուի :

— Նայէ , քոյր իմ , այս պէպէքը միւսէն աւելի  
զուարձալի է : Աս կը շարժի , կը պօսայ , տաք է : Քոյր  
իմ , ասոր հետ խաղանք : Այս իմ պղտիկ աղջիկս է :  
Ես տիկին մը կ'ըլլամ : Քեզ կուգամ տեսնուելու հա-  
մար և գուն ալ անոր կը նայիս : Կամաց կամաց պիտի  
տեսնես որ պեսներ ունի , և պիտի զարմանաս , քա՛ ,  
գա՛ զլխուս , ըսելով . ես ալ քեզ պիտի ըսեմ . Այո՛ ,  
տիկին , այս աղջիկն ալ ահա սասնկ աղջէկ մըն է :  
Հիմակուան աղջիկները ասոր պէս են :

Ազէլմա հիանալով մտիկ կ'ընէր երօնինին :

Սակայն զինի խմաղները սկսեր էին լրբենի երգ

մը երգել՝ և այնպիսի կերպով կը խնդային որ կարծես թէ ձեղունք կը սասանէին։ Թէնարտիէն կը խրախուսէլ զանոնք և ինքն ալ միասին կ'երգէր ու կը խնդար։

Թռչունները բայն մը կը շինեն ամէն բանով. մասնուկներն ալ պէպէք մը կը շինեն ինչով որ ըլլայ։ Մինչեռ կրօնին և Ազէլմա կատուն կը հագուեցնէին, Գոզէթ ալ ի՞ր թուրը հաղուեցուցած էր և քնացնելու համար մեղմովին կ'երգէր։

Պէպէքը մանկուհիներուն ամէնէն անհրաժեշտ պիտոյքներէն ու միանգամայն ամէնէն սիրուն բնագրումներէն մին է։ Հոգալ, հազնել, զարդարել, զգեստաւորել, զգեստները հանել, նորէն հագուեցնել, սորվեցնել, քիչ մը յանդիմանել, օրօրել, զգուել, քնացնել, կարծել թէ իր մը, մարդ մըն է, ահա այս է կնոջ բուր ապագան։ Մանկուհի մը երազելով ու շաղիաղփելով, պղտիկ զարդեր և պղտիկ խանձարուրներ շինելով, պղտիկ շրջազգեստներ։ պղտիկ չփակներ և պղտիկ բաճկոնակներ կարելով նորատի աղջիկ կ'ըլլայ, նորատի աղջիկը մեծ աղջիկ կ'ըլլայ, մեծ աղջիկն ալ կին կ'ըլլայ։ Առաջին մանուկը վերջին պէպէքին շարունակութիւնն է։

Պէպէկ չունեցող պղտիկ աղջիկ մը անզաւակ կնոջ մը պէս գժրախտի է և անհնարին բան։

Հետեւարար Գոզէթ ալ պէպէկ մը որած էր թուրը։ Իսկ թենարտուհին դեղին մարդուն մօտեցած էր։ Երիկս իրաւունք ունի, կ'ըսէ մտապէս, գուցէ Պ. Լաֆիթն է այս մարզը։ Կան հարուստներ որոնք այսպիսի խեղկատակութիւններ կ'ընեն։

Կնիկը սեղանին վրայ կոթնեցաւ արժուկովը և ըստ։

— Պարոն . . .

Մարդը այս պարոն բառը լսելով դէպի թենարտուհին դարձաւ։ Այս կինը մինչև այն ատեն ախալար անուանած էր զայն։

— Պարոն, շարունակեց թենարտուհին քաղցր կերպարանք մը առնելով որ իր անազորոյն կերպարանքէն աւելի անախորժ էր, ինչպէս կը տեսնէք, կը հաւանիմ որ խաղայ մանուկը։ Ճայն մը չեմ հաներ, մէկ անգամի համար հոգ չէ, վասն զի վեհանձն էք։ Պատիկը բան մը չունի, ուրեմն պէտք է որ աշխատի։

— Զերը չէ այս մանկուհին, հարցուց մարդը։

— Ո՛չ, ոչ, պարոն, պղոտիկ աղջատ մըն է անմեղնալով մեր քովը առած ենք։ Ապուշ մանուկի պէս ուսն մըն է, կարծեմ ջուր կայ զլուխին մէջ. վասն զի ինչպէս կը տեսնէք՝ դլուխը մեծ է։ Մեր կարողութեան շափով կը նայինք զինքը, վասն զի հարուստ չենք։ Ընդունայն նամակներ կը գրենք իր քաղաքքը։ Վեց ամիսէ ի վեր պատասխտն առած չունինք։ Կ'երեայ թէ մայրը մեռած է։

— Ա՛հ, ըստ մարդը, և նորէն սկսաւ մտախանել։

— Մայրը որ բարեպատուղին մէկն էր, և զաւակը այսպէս երեսի վրայ թողուց։

Այս խօսակցութեան սկիզբէն մինչև վերջը Գոզէթ կարծես բնագրումէ մը իմանալով թէ իր վրայ է խօսակցութիւնը անընդհատ թենարտուհին կը նայէր։ Ինորոշապէս մտիկ կ'ընէք։ Մերթ ընդ մերթ քանի մը խօսքեր կը լսէր։

Սակայն զինին խմողները, որոնք զրեթէ արրշիո էին, իրենց լրրենի երգին նազարարը կը կրկնէին հետքինետէ աւելի զուարթանալով։ Բարձր ճաշակի ցընծութիւն մըն էր այս որու մէջ իմանուած էին Աստուածածինն և մանկահասակ Յիսուսը։ Թենարտուհին ևս անոնց քով քացած էր մէկտեղ քահքաներ արձա-

կելու համար։ Գօղէթ սեղանին տակէն կրակին կը նայէր որսւն նշոյները իր աչքերուն մէջ կը ցոլանային, սկսած էր որոնել իր շինած մանկանման խանձարուրը, և որորելու ժամանակ ցած ձայնով կ'երգէր.— Մայրս մեռա՛ւ, մայրս մեռա՛ւ, մայրս մեռա՛ւ։

Խոհարարուհին դարձեալ ընթրել առաջարկեց օտարականին քանի մը անգամ։ «Իեղին մարդը, «միւսնատէր» վերջապէս զիջաւ ընթրելու։

— Պարոնը ի՞նչ կը հաճի։

— Հաց և պանիր, ըսաւ մոռոք։

Անշուշտ աղքատ մըն է այս մարդը, մտածեց թե նարատուհին։

Գիշովերը միշտ իրենց երգը կ'երգէին, և մանկուհին ալ իր երգը կ'երգէր սեղանին տակ։

Յանկարծ լոեց Գօղէթ։ Ետին դարձած և թենարտիկ պղտի՛ներուն պէպէկը տեսած էր զօր ասոնք խոհարանի սեղանէն քանի մը քայլ անդին վար ձգած և տեղը կատուն առած էին։

Գօղէթ վար թողուց իր թուրէ պէպէկն որմէ կիսով չափ զոհ էր, յետոյ կամաց կամաց սրահին չորս կողմը նայեցաւ։ Թենարատուհին էրիկին հետ ցած ձայնով կը խօսէր և ստակ կը համրէր։ Բօնին և Զէլմա կատուին հետ կը խաղային, ճամբորդները կըխմէին, կամ կ'ուտէին, կամ կ'երգէին։ ոչ ոք իրեն կը նայէր։ Բոպէ մը անդամ ներելի չէր կորուսել։ ուսափ ծունկերուն և ձեռքերուն վրայ սողալով սեղանին տակէն ելաւ, անգամ մըն ալ նայեցաւ ապահով ըլլալու համար թէ զինոքը դիտող չկայ։ յետոյ արագորէն սպրդեցաւ մինչեւ պէպէկին քով և առաւ զայն։ Վայրկեան մը ետք իր տեղը նստած էր անշարժ, միայն թէ մասնաւոր կերպով մը զարձած էր որպէս զի զիրկը առած պէպէկը մութին մէջ մնալով չերեւայ։ Պէպէկի մը հետ խաղալու երա-

նութիւնը Գօղէթին համար այնքան հաղուագիւտ էր որ բուռն հեշտութեան մը տպաւորութիւնը կուտար անոր։

Ոչ ոք տեսած էր Գօղէթին այն պէպէկը առնելը, բացի ճամբորդէն որ յամբարար իր փանաքի ընթրիքը կ'ընէր։

Գօղէթին ուրախութիւնը քառորդ մը տեսեց։

Գօղէթ թէւ զգուշաւոր կերպով կըխաղար որպատէղի չերեւայ պէպէկը, բայց և այնպէս չէր զիտեր որ պէպէկին մէկ ոտքը դուրս ելած էր, և թէ վառարանին պէպէկին բոլորովին լուսաւորուելով կ'երևար։ Ազէլմա կրակէն բոլորովին լուսաւորուելով կ'երևար։ Ազէլմա յանկարծ տեսաւ մութին մէջ երեւցող այս կարմիր և լուսաւոր ոտքը, և ըսաւ քրոջը։ — Նայէ՛, քոյր իմ։ Երկու պղտիկ աղջիկները շուտարած մնացին, տեսնելով որ Գօղէթ համարձակած էր իրենց պէպէկը առնելու։

Էրօնին ոտքի վրայ ելաւ, և՝ առանց թօղելու կատուն՝ մօրը քով զնաց, և սկսաւ Փնոր միջազգեստը բոնելով քաշել։

— Հանդա՛րա թող զիս։ ի՞նչ կ'ուզես, ըսաւ մայրը։

— Մամա, ըսաւ մանկուհին, նայէ անգամ մը։

Եւ մատովը Գօղէթը կը ցուցնէր։

Բայց Գօղէթ խելքը միտքը պէպէկի վայելումին տուած ըլլալով բան մը չէր տեսներ, բան մը չէր լսեր։ Թենարատուհին երեսը այն մասնաւոր կերպարան-քը առաւ, որու բաղադրութիւնը կեանքի սնոտիներու առաւ, իսկ որուն համար այս տեսակ կիները ժանտ կիներ կ'անուանուին։

Այս անդամ հպարտութիւնը վիրաւորուելով յետին ծայր կը հասցնէր անոր բարկութիւնը։ Գօղէթ ամէն սահման մոռցած էր։ Գօղէթ «այն օրիորդներուն» պէպէկին եղենաբար ձեռք դպցուցած էր։ Զարուհի մը թենարատուհիի կերպարանքէն տարեր կերպարանք չէ պիտի ունինար անշուշտ տեսնելով թէ զերի մը իր պիտի ունինար անշուշտ տեսնելով թէ զերի մը

Գայսերական զաւկին կապտագոյն մեծ ժապավնի նշանը  
կրելու փորձ կ'ընէ :

— Գօղէ՛թ, պոռաց Թենարտուհին այնպիսի ձայ-  
նով մը զոր զայրոյթը կը խեղդէր :

Սասանեցաւ Գօղէ՛թ, իբր թէ երկիրը տակէն շար-  
ժած ըլլար, և ետևը նայեցաւ :

— Գօղէ՛թ, կրկնեց Թենարտուհին :

Գօղէ՛թ պէպէկն առաւ և յուսահատութեամբ խառն  
պատկառումով մը վար դրաւ հանդարտիկ : Յետոյ ա-  
ռանց աչքերը հեռացնելու անոր վրայէն՝ ձեռքերը միա-  
ցուց և՝ որ աւելի սոսկալի է իր հասակին նայելով՝  
նաև գալարեց, և սկսաւ լուլ, մինչդեռ նոյն օրուան  
յուզումներուն և ոչ մին, այսինքն ոչ անտառը երթալը,  
ոչ ջուրի դոլիին ծանրութիւնը, ոչ խարազանով ծեծ-  
ուելու վախն և ոչ ու Թենարտուհին ըսած ախուր  
խօսքը կրցած էր լացնել զայն : Հեծկլտալով լացաւ  
խեղճ մանկուհին :

Սակայն ճամբորդն ոտքի վրայ ելած էր :

— Ի՞նչ կայ, ի՞նչ եղաւ, հարցուց Թենարտուհին :

Միթէ չէ՞ք ա' սներ, ըսաւ կինը՝ մատովը պէպէկը  
ցուցնելով որ Գօղէթին ոտներուն քով դրուած էր :

— Ե՛, ի՞նչ է եղածը, կրկնեց մարդը :

— Լակոտը համարձակեցաւ զաւակներուս պէպէ-  
կին դպելու, պատասխանեց Թենարտուհին :

— Այս ամէն աղմուկին պատճառը միայն այդ է,  
ըսաւ մարդը : Ե՛, ի՞նչ վնաս ունի պէպէկին հետ խա-  
զացած ըլլալը :

— Աղտոտ ձեռքերովը բռնեց, սոսկալի՛ ձեռքերո-  
վը, պատասխանեց Թենարտուհին :

Նայն պահուն Գօղէթ կրկին հեծկլտումով կուլար :

— Պիտի լոե՞ս, պոռաց Թենարտուհին :

Մարդն ուղղակի փողոցին դուռը գնաց, բացաւ և  
գուրս ելաւ :

Ելնելէն ետք Թենարտուհին անմիջապէս Գօղէթին  
մօտեցաւ և սեղանին տակէն ոտքովը անգամ մը զար-  
կաւ մանկուհիին որ սկսաւ բարձրաձայն լալ :

Գուռը նորէն բացուեցաւ, մարդը ներս մտաւ՝ հե-  
տը բերելով այն երեւելի պէպէկը, որու վրայ արդէն  
խօսեցանք և որու վրայ առաւօտէն ի վեր հիանալով կը  
նայէին գիւղին բոլոր մանուկները : Մարդը այս պէպէկը  
Գօղէթին առջե կանգնեցնելով, ըսաւ :

— Ահա, քուկդ է այս :

Պէտք է կարծել թէ մէկ ժամէ աւելի հոն մտա-  
խոհութեամբ համակուած ժամանակ խառն ի խուռն  
կերպով մը դիտած էր մանկային խաղալիկներու այն  
կրպակը որ լամբերով և ծրագներով փառաւորապէս  
կրպակը որ լամբերով խոհատունին պատուհանէն իբր  
լուսաւորուած բլլալով խոհատունին պատուհանէն իբր  
ճրազավառութիւն մը կը նշմարուէր : Գօղէթ վեր վեր-  
ցուց աչքերը . երբ տեսաւ մարդուն այդ պէպէկին հետ  
իրեն մօտենալը, զգալ կարծեց թէ արեւն էր եկողը .  
իսկ երբ լսեց յուկդ և այս անլուր խօսքը, մարդուն  
նայեցաւ անգամ մը, պէպէկին ալ նայեցաւ, յետոյ յամ-  
քարար ետ քաշուելով սեղանին տակէն աւելի ներս զը-  
նաց և պատին խորշին մէջ պահուեցաւ :

Ա՛լ չէր լար, ա՛լ չէր պոռար, կարծես թէ ա՛լ և  
ոչ իսկ չունչ առնելու կը համարձակիր :

Թենարտուհին, կրօնին, Աղէլմա արձան դարձեր  
էին : Գինի խմողներն անգամ կանգ առած էին : Բոլոր  
խոհատունին մէջ հանդիսաւոր լոռւթիւն մը տիրած էր :

Թենարտուհին որ արձանի պէս և անմոռւնչ կը  
կենար, դարձեալ սկսած էր կարծիքներ ընել . — Ո՞վ է  
այս ծերը . աղքա՞տ մըն է արդեօք, միլիոնատէ՞ր մըն  
է, գուցէ երկուքն ալ է, այսինքն գող մը :

Թենարտիէի երեսին վրայ նշմարօւեցաւ այն յայ-  
տարար խորշոմը, որով մարդկային դէմքը կը շնչառուի

ամէն անգամ որ տիրող բնազդումը անոր վրայ կ'երեւայ իր անասնական բոլոր զօրութեամբ։ Խոհարարը կարգ ըստ կարգի պէպէկին և ճամբարդին կը նայէր։ կարծես թէ կը հոտոտէր այս մարդը տոպրակ մը ստակ հոտոտելու պէս։ Փայլակի մը չափ տեւեց այս։ իր կը-նոջ մօտեցաւ և կամաց մը ըստ։

— Այս պէպէկը առ նուազն երկու ֆրանքի կառ-նուի։ Էշութիւնը մէկդի։ Պէտք է սոզալ մարդուն առ-ջե։

Տմարդի մարդը պարզամիտ մարդուն հետ մէկ կէտի նկատմամբ կը յարմարի։ այսինքն երկուքն ալ ասցում ի՞նչ է չզիտեն։

— Գոզէ՛թ, ըստ Թենարտուհին այնպիսի ձայնով մը որ կ'ուզէր մեղմ ըլլալ և որ չարասիրտ կիներու սովորական թթու մեղրով կը բաղկանայ բոլորովին, ինչու չես առներ պէպէկդ։

Գոզէ՛թ համարձակեցաւ ծակէն ելնելու։

— Պղտիկ Գոզէ՛թս, կրկնեց Թենարտիէ զգուելի-ձայնով մը, պարոնը պէպէկ մը կուտայ քեզ։ առ, քուկդ է այն։

Գոզէ՛թ տեսակ մը սարսափով հրաշալի պէպէկին կը նայէր։ Երեսը տակաւին արտասուքով ողողուած էր, չայց աչքերը առաւօտեան արշալոյսի ժամանակ արեին ճառագայթներէն երկնից ողողուելուն պէս ուրախութեան տարօրինակ ճառագայթներով կը լեցուէին։ Նոյն պահուն Գոզէ՛թ կ'զգար գրեթէ ինչ որ պիտի զգար եթէ յանկարծ ըստէր իրեն։ Պղտիկ, Ֆրանսայի թագուհին եղար։

Այնպէս կը կարծէր թէ որոտում մը պիտի ելնէր այն պէպէկէն եթէ զպէր անոր։

Եւ այս բոլորովին անհիմ կարծիք չէր, վասն զի կ'ըսէր իւրովի թէ Թենարտուհին պիտի յանդիմանէ, պիտի ծեծէ զինքը

Սակայն չկրցաւ դիմադրել յանկուցիչ հրապարին։ Մօտեցաւ վերջապէս և դէպի թենարտուհին դառնալով վեհերոտութեամբ մրմոց։

— Կրնա՞մ առնել, տիկին։

Բառ չենք կրնար գտնել որ նկարագրենք թէ Գո-դէթ ինչպիսի յուսահատութեամբ, երկիւղով և միան-դամայն զմայլումով ըստ այս խօսքը։

— Ինչո՞ւ չէ, քուկդ է, քանի որ պարոնը քեզ տուաւ, պատասխանեց Թենարտիէ։

— Իրա՞ւ է, պարոն, իրաւ ի՞մս է այս տիկին, կրկնեց Գոզէ՛թ։

Օտարականին աչքերը արցունքով լեցուած կ'երեւային։ Կարծես այն աստիճան յուղուած էր որ ալ մար-դու չխօսիր որպէս զի չայ։ Գումարվը նշան ըրաւ Գո-դէթին, և «տիկինին» այսինքն պէպէկին ձեռքն անոր պղտիկ ձեռքին մէջ դրաւ։

Գոզէ՛թ ուժնակի ետ քաշեց ձեռքը իրը թէ տիկի-նին ձեռքն այրէր զայն, և սկսաւ գետինը նայիլ։ Սահպ-ուած ենք ըսկու թէ նոյն միջոցին յանչափս դուրս կը հանէր լեզուն։ Յանկարծ դարձաւ և բարկութեամբ պէպէկը բռնեց։

— Գաթերին պիտի անուանեմ պէպէկը, ըստ։

Տարօրինակ եղաւ այն վայրկեանը ուր Գոզէ՛թին վրայի հնոտիները պէպէկին ժապաւէններուն և վարդա-գոյն նոր շաբաներուն զպան և գրկեցին զանոնք։

— Տիկին, հարցուց Թենարտուհին, միթէ կը նե-րէք որ աթոռի մը վրայ զնեմ պէպէկը։

— Այո՛, որդեակ իմ, պատասխանեց Թենարտու-հին։ Հիմակ ալ երօնին և Ազելմա Գոզէ՛թին կը նայէին նախանձով։

Գոզէ՛թ աթոռի մը վրայ դրաւ Գաթերինը, յետոյ գոզէ՛թ աթոռի մը վրայ դրաւ Գաթերինը, յետոյ

գետինը նստաւ անոր առջև և՝ առանց բառ մը ըսելու՝  
անշարժ կեցաւ հիացմամբ նայողի մը զիրքը ունենալով:

— Խաղա՛, Գօղէթ՝, ըսաւ օտարականը:  
— Ո՛հ, կը խաղամ, ըսաւ մանկուհին:

Այս միջոցիս աշխարհիս մէջ թենարտուհին ամէ-  
նէն աւելի ատելի մարդն էր այս օտարականը, այս ան-  
ձանօթ անձն որ կարծես թէ նախախնամութեան կող-  
մէն Գօղէթին այցելութիւն տալու եկած էր։ Այլ սա-  
կայն պէտք էր համբերել և կեղծել։ Իր ամէն գործո-  
ղութիւնները էրիկին գործողութեանց նմանցնելու ջա-  
նալով թէեւ սովորած էր կեղծելու, բայց և այնպէս իր  
կարողութիւնէն վեր էր այսքան յուղուներու տանիլը։  
Նուտ մը ղրկեց աղջիկներն որ երթան պառկին, յետոյ  
դեղին մարդէն իրանան ուղեց նաև ղրկելու Գօղէթը,  
որ այսօր շատ յոզնեցաւ, շարունակեց մայրական կեր-  
պարանքով։ Գօղէթ՝ Գաթէրինը հետք տանելով՝ պառ-  
կելու գնաց։

Թենարտուհին սրաին դառնութիւնը մեղմելու հա-  
մար մերթ ընդ մերթ սրահին միւս ծայրը կ'երթար ուր  
էր իր մարդը։ Էրիկին քանի մը խօսք կ'ըսէր, և բարձ-  
րածայն ըսել չնամարձակելուն համար ա՛լ աւելի կատա-  
ղութեամբ կը խօսէր։

— Ապ՛ ւշ ծերուկ, կ'ըսէր թենարտուհին։ Բնչ ու-  
նի արդեօք փորին մէջ։ Բնչ իրաւամբ մեզի անհանգիստ  
կ'ընէ։ ուզե՛լ որ սա պղափկ հրէշը խաղայ, անոր պէ-  
պէկներ տալ, քառասուն ֆրանքնոց պէպէկներ տալ  
շունի մը զոր ես երկու ֆրանքի պատրաստ եմ տալու։  
Քիչ մը ես, և ահա գուցէ «Զեր Վեհափառութիւնը»  
պիտի ըսէր լակոտին՝ Պերիի գքսուհիին ըսելու պէս։  
Լուած բան է այս, կատղա՞ծ է, ի՞նչ է այս սմսեղուկ  
ծերը։

— Ի՞նչո՞ւ համար, ի՞նչ կայ զարմանալու, կ'ըսէր է։

Րիկը։ Միրաը կ'ուզէ այս կերպով վարուիլ, մեզի ի՞նչ։  
Դուն կ'ուզես որ պղափիկը աշխատի, ան այ կ'ուզէ որ  
պղափիկը խաղայ, իրաւունք ունի մարդը։ Ճամբորդ մը  
ինչ որ կ'ուզէ կ'ընէ քանի որ ըրածը իր ստակովն է։  
Եթէ մարդասէր մըն է այս ծերը, քեղի ի՞նչ հոգ։ իսկ  
եթէ ապուշ մըն է, այս ալ քեզ վերաբերող խնդիր մը  
չէ։ Դուն ի՞նչ կը խառնուիս, մարդը ստակ ունի, ու-  
զածը կ'ընէ։

Վարպետի բերան և պանդոկապետի արամագրու-  
թիւն էր այս, և երկուքն ալ անհերքելի։

Մարդը սեղանին վրայ կաթնած էր արմուկովը և  
առաջուան պէս մտախոն դիրք առած էր։ Միւս ճամ-  
բորդներուն ամէնքն ալ թէ՛ վաճառականներն և թէ՛  
սայլորդներ, քիչ մը հեռացեր էին և ալ չեին երգեր։  
Հեռուէն տեսակ մը ակնածական երկիւզով մարդուն կը  
նայէին։

Անշուշտ շքեղ և ահարկու բարեմիտ մըն էր այս  
անհատը, որ յետին կարգի աղքատի մը պէս հագուած  
էր, որ սակայն խիստ զիւրութեամբ հինդ ֆրանքնոց-  
ներ կը հանէր գրպանէն, և որ հակայաձև պէպէկներ կը  
քրաշիւր խոհարանի ամանները լուացող և սանդալ հագ-  
նող սպասուհիներու։

Ժամներ անցան։ Կէս զիշերուան պատարազը մա-  
տուցուած էր, երեկոյեան ընթրիքը լմնցած էր, զինի  
խմողները ցրուեր, գացեր էին, խոհատունը զոցուած  
էր, վարի սրահն ամայի մնացած էր, կրակը անցած էր  
էր, վարի սրահն միշտ իր տեղը նստած էր, միշտոյն դիր-  
եւ օտարականը միշտ իր տեղը նստած էր, միշտոյն դիր-  
քը պահելով։ Մի միայն արմուկը կը փախէր մերթ ընդ  
մերթ և վրան կը կոթնէր։ Բայց Գօղէթին երթալէն  
ի վեր խօսք մը հանած չէր բերնէն։

Թենարտիէները միայն սրահը մնացեր էին պատշա-  
ճութեան և քաղաքավարութեան համար։

— Միթէ այսպէս պիտի անցունէ գիշերը, կը մըրմըոար թենարտուհին։ Երբ կէս զիշերը երկու ժամ անցաւ, խոստովանեցաւ թէ ա՛լ չէր կրնար դիմանալ, և ըսաւ էրկանը։ — Կ'երթամ պառկելու։ — Ի՞նչ կ'ուզես ըրէ, պատասխանեց էրիկը։ Յետոյ թենարտիկն մէկ կողմը սեղանի մը քով նստաւ, և սկսաւ Դուրիկ ֆրանս անուն լրազիրը կարդալ։

Այսպէս Ժամ մը անցաւ։ Արժանապատիւ պանդոկապետն առ նուազն երեք անգամ կարդացած էր լրագիրը՝ թերթին թուականէն սկսելով մինչեւ ապազրին անունը։ Օտարականը տեղէն չէր շարժեր։

Թենարտիէ շարժումներ ըրաւ, հազար, թքաւ, քիթը սրբեց, աթոռը ճանչել տուաւ։ բայց մարդը ամենէին շարժում չըրաւ։ Քնացա՞ծ է արդեօք ըսաւ թենարտիէ իւրօվի։

Մարդը քնացած չէր, բայց ոչինչ կրնար արթնցնել դայն։

Վերջապէս թենարտիէ դլխարկը հանեց, հանդարտորէն մօտեցաւ, և համարձակեցաւ ըսելու։

— Արդեօք պարոնը պիտի չհանսգտանա՞յ։

Եթէ պիտի չպառկի ըսած ըլլար, պիտի կարծէր թէ տմարդի և մտերմական ձեւով մը խսսած է, մինչեռ հանգստանալ բառը չքեղութեան և յարգանքի հոտ մը ունէր։ Այս տեսակ բառերը հետեւեալ առաւօտուն ձամբորդին ներկայացուելիք հաշիւն գումարը բաղմապտկելու զաղանի յատկութիւնը ունին։ Այն սենեակը որու մէջ մարդս կը պառկի մէկ ֆրանք վարձք ունի, այն սենեակն որու մէջ մարդ կը հանգստանայ՝ քսան ֆրանք վարձք ունի։

— Հա՛, աղէկ ըսիք, պատասխանեց օտարականը ։ Ո՞ւր է տիոոը։

— Պարոն, կրկնեց թենարտիէն ժպտելով, հրամեցէք երթանք։

Մարդը իր ծրարն ու գաւազանը առաւ։ Թենարտիէն ալ ծրագը առնելով վերի յարկը սենեակ մը առաւ օտարականը։ Ագամուէ կարասիներով, նաւածեանկաղինով մը և կարմիր կտաէ վարագոյրներով գարգարուած էր այս սենեակը, և հազուագիւտ փառաւութութիւն մը ունէր։

— Ի՞նչ է այս, ըսաւ ճամբորդը։

— Ճիշդ մեր հարսանեկան սենեակն է այս, ըսաւ խոհավաճառը։ Ես և կինս ուրիշ սենեակի մը մէջ կը պառկինք։ Տարին երեք կամ չորս անգամ մարդ կը մտնէ այս սենեակը։

— Եթէ ախոռին մէջն ալ պառկէի, դարձեալ գո՞յ կ'ըլլայի, ըսաւ մարդը տմարդորէն։

Թենարտիէն չլսել ձեւացուց այս խորհրդածութիւնը որ ոչ այնքան քաղաքավարական էր։

Բուխերիկին վրան նոր դրուած երկու մոմը վասեց, Վառարանին մէջ բաւական լաւ կրակ մը բացեր կ'արձակէր։

Այս բուխերիկին ապակեայ գունդի մը տակ արծաթեայ թելով և նարնջենիի ծաղիկով շինուած կնոջական գլխացիր մը կար։

— Հապա այս ի՞նչ է, հարցուց օտարականը։

— Պարոն, պատասխանեց թենարտիէ, ասիրկա կը նոյն հարսանեկան փեղոյրն է։

Ճամբորդը փեղոյրին նայեցաւ այնպիսի նայեւած քով մը սր կ'ուզէր ըսել։ Եղա՛ւ ուրեմն ժամանակ մը ուր այս հրէշուհին կոյս մըն էր։

Բայց թենարտիէ սուտ կը խօսէր։ Երբ այս տնիկը վարձու բռնած էր խոհատուն մը ընելու համար, այն սենեակը այնպէս զարդարուած գտած էր, կարասիները գնած և նարնջենիի ծաղիկներն ալ փոխանակութեամբ ստացան էր, կարծելով թէ անոնք չնորհալի շուք մը

պիտի ծաւալեին «իր ամուսինին» վրայ, և թէ իր տուննալ այս պատճառաւ պատուաւոր տուն մը պիտի ըլլար, ինչպէս կ'ըսեն անգլիացիք:

Երբ ճամբորդը ետեւը գարձաւ, պանդոկապետը աներեւոյթ եղած էր: Թենարատիէն, զգուշութեամբ կը-ծիկը դրած էր՝ առանց զիշեր բարի ըսեր համարձակելու, վասն զի չէր ուզեր անակնածու մտերմութեամբ մը վարօւիլ այնպիսի մարդու մը հետ, զոր հետեւեալ առաւօտ իշխանաբար սկրթելու միտք ունէր:

Պանդոկապետը իր սենեակը քաշուեցաւ: Կնիկը պառկած էր, բայց չէր քնանար: Երբ էրկանը ոտքերուն գիտուամբ լսեց, գարձաւ և ըստու:

— Գիտնաս որ վաղը զուռնէն զուրս պիտի նետեմ Գոզէթը:

— Շատ մք' աճապարեր, պատասխանեց Թենար-պիէ անտարբերութեամբ:

Ուրիշ խօսք չըսին իրարու, քանի մը բոպէէն ետք քոզէթը մարած էր:

Ճամբորդը մէկ կողմ դրած էր իր ծրարը և գաւա-զանը: Թենարատիէն եղթալէն ետք թիկնաթոսի մը վը-րայ նստաւ և քանի մը վայրկեան կեցաւ խորհելով: Յետոյ մուճակները հանեց, մոմերէն մին տուաւ, միւսը մարեց, դուու հրեց և սենեակէն դուրս ելաւ՝ բան մը փնտողի պէս հոն հոս նայելով: Փողէ մը անցաւ և սանդուղին քող եկաւ: Հոն խիստ մեղմ շշունչ մը լը-սեց, որ մանկական չնշառութեան մը կը նմանէր: Ուր-կէ որ կուզար շունչը, դէպի հոն զնաց, և սանդուղին առաջ շինուած կամ լաւ ևս է ըսել սանդուղէն կազ-մուած եռանկիւնածեւ խորչի մը քով հասաւ: Այս խոր-չը սանդուղին աստիճաններուն տակի կողմն էր, ուր ամէն տեսակէնին կողօվերու և հին խեցիներու հետ, փոշիր և սարդի սատայններու մէջ անկողին մը կար,

և թէ երբէք կրնայ անկողին անուանուիլ յարդեայ ան-կողին մը որուն ծակերէն յարդը կ'երեւար, և վերմակ որու ծակերէն յարդեայ անկողինը կ'երեւար: Սաւան չունէր ամենեւին այս անկողինը ըսուած բանը, որ գե-տինը տախտակին վրայ դրուած էր: Այս անկողին մէջ Գօզէթ կը քնանար: Մարդը մօտեցաւ և մանկուհին նայեցաւ ուշադրութեամբ:

Գօզէթ մուշ մուշ կը քնանար, լաթերը հանած չէր վրայէն: Զմեռուան մէջ առանց հանուելու կը պառկէր նուազ մսելու համար:

Գրկած էր պէտէկը որու մեծ և բաց աչքերը մու-թին մէջ կը փողփողէին: Ժամանակ առ ժամանակ ման-կուհին մեծ հառաչանք մը կը հանէր իրը թէ ա'լ պիտի արթնար, և պէտէկը կարծես թէ ջղաձգային շարժու-մով մը զրկին մէջ կը սեղմէր: Իր սանդալներուն մին միայն անկողին քովն էր:

Գօզէթին խշենակին քով բաց ձգուած զուռ մը կար ուրկէ բաւական մեծկալ մթին սենեակ մը կ'երե-ւար: Օտարականը այս սենեակը մտաւ: Ներսը ապակե-ւար խիստ սպիտակ անկողիններ կ'երեւային օրոնք զոյդ էին և որոնք Ազելմայի և կրօնինի անկողիններն էին: Այս անկողիններուն ետեւէն ուսիէ բալուլ մը կ'երնէր կիսովին, որ վարագոյր չունէր: Այս բալուլին մէջ կը քնանար այն մանկիկը որ առջի իրիկունէն մինչև գի-շեր պօռացած էր:

Օտարականը կարծեց թէ այս սենեակը Թենարատիէ ամուսիններուն սենեակը տանող դուռ ունէր: Սենեա-կէն հեռանալ ուզած վայրկեանին բուխերիկը տեսաւ, պանդոկներուն մէջ գործածուազ այն մեծ բուխերիկնե-րէն մին էր այս, օրոնց մէջ եթէ կրակ գտնուի անզամ, խիստ քիչ կը գտնուի և օրոնց տեսաքը շատ ցուրտ է: Մէջը ոչ կրակ, և ոչ ալ մոխիր կար, բայց բան մը կար

որ ճամբորդին ուշադրութիւնը գրաւեց : Երկու մանական պզտիկ մուճակներ կային որոնց ձեւը սիրուն և մեծութիւնը անհաւասար էր, ճամբորդը յիշեց թէ գեղեցիկ և հին սովորութիւն մը ունին մանուկները, այսինքն Ծնունդին օրը իրենց մուճակը բուխերիկին մէջ կը գնեն որպէս թէ իրենց բարեհուք կիւսր փողփողուն ընծայ մը բերէ մութին և այն մուճակին մէջ դնէ : Էրօնին և Աղէլման չէին մոռցեր այս սովորութիւնը, և իւրաքանչիւրը իր մուճակներէն մին բուխերիկներուն մէջ գրած էր :

Ճամբորդը ծոեցաւ նայելու համար :

Կիւսր, այսինքն մարրը արդէն եկած էր և մէն մի մուճակին մէջ կէս ֆրանքնոց բոլորովին նոր և զեղեցիկ գրամ կ'երեւար փողփողելով :

Մարդը կանգնելու և երթալու վայրկեանին ուրիշ առարկայ մըն ալ նշարեց որ վառարանին ներսը և ամէնէն մութ խորշը մեկուսի դրուած էր : Նայեցաւ, և տեսաւ որ սանդալ մըն էր, փայտէ խխոտ տձեւ, սոսկալի կիսովին խորտակուած և մոխիրով ու չոր տիզմով ծածկուած սանդալ մըն էր, Գօղէթինն էր այս սանդալը : Գօղէթ նոյնպէս իր սանդալը բուխերիկին մէջ դրած էր մանկանց այն սրտառուչ վատահութեամբ որ կրնայ միշտ ի զերեւ ելնել առանց երբէք վհատելու :

Մի միայն յուսահատութիւնը ճանչցող մանկան մը յոյսը վեհ և քաղցր բան մըն է :

Այս սանդալին մէջ բան մը չկար :

Օտարականը ժիշտն խառնեց, ծոեցաւ և Գօղէթի սանդալին Շէջ լուիմի մը զրաւ :

Յետոյ զայլի մը պէս քալելով իր սենեակը գնաց :

Գ Լ Ո Ւ Խ Թ.

### ԹԵՆԱՐՏԻԷ ԳՈՐԾԻ ՎՐԱՅ

Հետեւեալ առառ Թէնարտիէ արեւին ծագումէն առ նուազն երկու ժամ առաջ խոհատունին ստորին սրահին մէջ նստած էր և ճրագի մը առջեւ գրիչը ձեռքն առած գեղին թիկնոցով ճամբորդին հաշիւը կը պատրաստէր :

Իինը անոր ետեւը ոտքի վրայ կեցած էր և կիսովին ծուելով էրկանը կը նայէր : Բան մը չէին ըսեր իշխարու : Մին խորունկ մտախոհաթեան մէջ էր, միւսն ալ համակուած այն ջերմեռանդ հիացումով, որով մարդս մարդկային մոթէ հրաշալիքի մը ծնիլը և փթթիւը կը նկատէ : Տունին մէջ ձայն մը կը լսուէր, իրօք արտոյար ելած էր և սանդուխոը կ'աւէր:

Թէնարտիէ Ֆիշտ քառորդէ մը և գրածը քանի մը անդամ սրբագրելէն եաք յետագայ հրաշակերոը շինեց .

### ԹԻՒ 1 ՊԱՐՈՒՆԻՆ ՀԱՇԻԻԲ

	Թր.	3
Ընթրիք	»	10
Սենեակ	»	5
Մամ	»	4
Կրակ	»	1
Մառայութիւն		

23

Մառայութեան ուղղագրութիւնը սիսալ էր :

— Քսաներեք ֆրանք, պոռաց կինը և ուանդագին և կերպով մը վարանելով :

Ամէն ճարտարագէտներու պէս թէնարտիէն ալ գոհ չէր :

— Բուհ, ըսաւ, կարծես Գառթէլրէյի պէս որ Ֆրանսայի կողմէն վճարուելու ծախուց հաշխւը կը շինէր Վիեննայի դեսպանաժողովին մէջ :

— Իրաւունք ունիս, պարոն թէնարտիէ, իրօք այսքան է պարտքը, մրմուաց կինը որ իր աղջիկներուն առջեւ Գօգէթին տրուած պէպէքը միտքը կը բերէր, իրաւացի է այս գումարը, բայց չափազանց է, չպիտի ուզէ վճարել :

Թէնարտիէ ցուրտ խնդումովը ըսաւ .

— Պիտի վճարէ :

Այս խնդումը ապահովութեան և իշխանութեան ամենամեծ նշանն էր; Խնչ որ այս խնդումով ըսուած էր, պէտք էր որ իգործ զրուէր: Կինը կրկին դիտութիւն չըրաւ: Սկսաւ սեղանները կարդաւորել. իսկ էրիկը սրահին աջէն և ձախէն կ'երթեւեկէր: Պահ մը հետք չարունակեց.

— Հազար հինգ հարիւր ֆրանք պարտք ունիմ, մոոցա՞ր:

Գնաց բուխերիկին մէկ անկիւնը նստաւ, և ստեղքը տաք մոխիրին վրայ դնելով սկսաւ խորհիլ:

— Աղէկ միտքս ինկաւ, կրկնեց կինը, այսօր Գօղէթը թեւէն բոնելով դուրս պիտի նետեմ, գիտե՞ս: Հրէշը սիրտ կը կրծէ իր պէպէքովը: Աւելի լաւ կը սեպեմ Լուփ Ժլ. ին հետ ամուսնանալ քան թէ օր մը ևս տունը պահել զայն:

Թէնարտիէ ծխափայտը վառեց և ծխելով՝ պատասխանեց.

— Հաշխւը մարդուն պիտի տաս:

Յետոյ դուրս ելաւ:

Հազիւ թէ դուրս ելած էր և ահա ճամբորդը ներս մտաւ սրահէն:

Թէնարտիէ անմիջապէս մարդուն ետեւ էն երեւցաւ և կիսարաց զրան քով անշարժ կեցաւ մինա՛, իր կնոջ մէն տեսնուելով:

Դեղին մարդը ձեռքը բոնած էր իր գաւազանը ու ծրարը:

— Շատ կանուխ ելեր էք, պարոն, ըսաւ թէնարտուհին. միթէ՞ հիմա կը մեկնիք:

Այսպէս խօսելով շփոթ կերպարանքով մը ձեռքերուն մէջ կը գարձնէր հաշուեթուղթը և եղունգներով նը ծալւէր զայն: Բիրտ գէմքը գրէթէ անգատլի տարբերութիւն մը կ'ընծայէր, որ սովորական քան չէր իրեն. այսինքն վեհերուտութիւն և խղճահարութիւն:

Դժուարին բան մը կը համարէր այսպիսի հաշիւ մը ցուցնել այնպիսի մարդու մը որ կատարելապէս աղքատի մը» կերպարանք ունէր:

Ուղեւորը կարծես թէ մտատանջութեասր և թարթափումով մը համակուած էր: Կնոջը՝ արցման պատասխանեց.

— Այո՛, կը մեկնիմ, տիկին:

— Ուրեմն պարոնը Մօնֆերմէլլի մէջ գործ չունէ՞ր, կրկնեց ան:

— Ոչ, գործ չունիմ. ասկէ կ'անցնիմ միայն: Տիկին, շարունակեց, ի՞նչ է, պարտքս:

Թէնարտուհին՝ առանց պատասխանելու՝ ծալւուած թուղթը առւաւ:

Մարդը թուղթը բացաւ և նայեցաւ, բայց յայտնապէս կ'երեւէր թէ ուրիշ տեղ էր իր ուշադրութիւնը:

— Տիկին, կրկնեց, շահաւոր գործեր կ'ընէք այս գլուղին մէջ:

— Աանկ, նանկ, պարոն, պատասխանեց թէնար-  
առնին՝ արմանալով զարմանալով երբ տեսաւ որ մարդը  
հաշիւին նկատմամբ նեղութիւն չցուցուց:

Ողբալի և ցաւաղին ձայնով մը շարունակեց.

— Ո՞հ, տաժանելի է ժամանակը, մանաւանդ թէ  
այս կողմերը խիստ քիչ քաղքենի կայ: Ամէնքն ալ աղ-  
քատ մարդեր են: Բարեբաղդաբար մերի՛ ընդ մերթ  
ձեզի պէս վեհանձն և հարուստ ճամբորդներ կ'ունե-  
նանք: Շատ ծախս ունինք: Այս չբաւեր, և ահա ան-  
պատիկն ալ ծանր բեռ մը եղած է մեր վրայ:

— Ո՞ր պզտիկր:

— Գօղէթը, Արտոյտը, ինչպէս կ'անուանեն տե-  
ղացիք:

— Ա՞հ, ըստ մարդք:

— Կինը շարունակեց.

— Է՞շ են, ինչ են այս գիւղացիները որ ասանկ  
մականուններ կը հնարեն, պզտիկր աւելի ջղջիկի մը  
քան թէ արտոյտի մը կերպարանք ունի: Ողբութիւն  
չենք ուզեր, բայց մենք ալ չենք կրնար ուրիշներուն  
ողորմիլ: Բան մը չենք վաստիր, սակայն շատ ծախս  
ունինք, ինչպէս են բաժը, տուրքը, դուռերն ու պա-  
տուհանները, հարիւրին մէկ տուրքը: Գիտէք հարկաւ,  
պարոն, թէ կառավարութիւնը սոսկալի ստակ կը պա-  
հանջէ: Մանաւանդ որ ես ալ աղջիկներ ունի՞ս, ուրիշ-  
ներուն զաւակը մնուցանելու պէտք չունի՞ս:

— Կ'ուզէ՞ք ուրիմն ազտակի այդ հոգէն, հարցուց  
մարդք անտարբեր կերպով մը հանել ուզելով ձայնը,  
որ սակայն կը դողար:

— Որո՞ւ, Գօղէթի՞ն հոգէն:

— Այս՝,

Խոհակերուհին կարմիր և բարկալի դէմքը սոս-  
կալի զուարթութեամբ մը լուսաւորուեցաւ:

— Ա՞հ, պարոն, սիրելի պարոնս, առէ՛ք պահե-  
ցէ՛ք, տարէ՛ք, թացուցէ՛ք, շաքարեցէ՛ք, գետնասուն-  
կով համեմեցէ՛ք, խմեցէ՛ք, կերէ՛ք, և սուրբ Աստուա-  
ծածնի և արքայութեան բոլոր երանելիներուն օրհնու-  
թիւնը վայելեցէք:

— Լաւ:

— Իրա՞ւ կ'ըսէք, պիտի տանի՞ք:

— Պիտի տանիմ:

— Հի՞մա:

— Հի՞մա, կանչեցէք մանկուհին:

— Մինչեւ գալը, պարտքս վճարեմ, կրկնեց մարդը:

Ո՞րքան է պարտքս:

Հաշուեթուղթին նայեցաւ անգամ մը և չկրնալով  
զսպել զարմանքը:

— Քսաներեք ֆրանք, ըստ ինքնին:

Թենարտուհին նայեցաւ և կրկնեց.

— Քսաներեք ֆրանք է:

Այս երկու խօսքը զոր կրկնած էր, արտասանեց  
այնպիսի ձայնով մը, որ միջարկութեան կէտը հարցա-  
կանէն կը զատէ:

Թենարտուհին այս հարուածին պատասխանելու  
ժամանակ ունեցած էր, ուստի հաստատելով պատաս-  
խանեց:

— Այս՝, պարոն, քսաներեք ֆրանք է:

Օտարականը սեղանին վրայ հինգ հատ հինգ ֆր-  
անքնոց զրաւ:

— Գաղէ՞ք բերէ՞ք պզտիկը, ըստ:

— Նոյն միջոցին թենարտիէ սրահն ներս մտնե-  
լով, ըստ:

— Պարոնին պարտքը մէկ ֆրանք և վեց սու է:

— Մէկ ֆրանք և վեց սու պօռաց կինը:

— Մէկ ֆրանք սենեկին և վեց սու ընթրիքին

Համար, պատասխանեց Թէնարտիէ անտարբերութեամբ :  
Իսկ պղտիկին մասին կ'ուզեմ փոքր ենչ խօսիլ պարոնին հետ : Կնի՛կ, քիչ մը դուրս ելիք դուն :

Թէնարտուհին այնպիսի շացում մը զգաց, որ տաղանդի անակնկալ վայրկեաններէն կ'արտագրուի : Զգաց թէ մնծ զերասանը տեսարանը կ'ելնէր, ուստի ճիգ չհանեց, և դուրս ելաւ :

Երբ մինակ մնացին, Թէնարտիէ աթոռ մը տուաւ համբորգին : Ճամբորդը նստաւ : Թէնարտիէ ստքի վրայ կեցաւ, և իր դէմքը բարեմտութեան և պարզութեան ռարօրինակ երեւոյթ մը առաւ :

—Պարոն, ըստու, ի՞նչ մեղքս պահեմ, ես հոգւավ չափ կը սիրեմ այս մանկուհին :

Օտարականը ուղղակի անոր նայելով .

—Ո՞ր մանկուհին :

Թէնարտիէ շարունակեց.

—Ի՞նչ զարմանալի բան, մարդս սիրով կը կապուի : Ի՞նչ ընեմ այդ ստակը, առէք, ձերը ըլլայ այդ քսանը հինգ ֆրանքը : Ի ՞ պաշտածս ստակը չէ, այլ մանուկ մը :

—Ո՞վ է այդ, հարցուց օտարականը :

—Մեր պղափ Գոզէթը : Միթէ չէ՞ք ուզեր ձեր հետը տանիլ զայն . լաւ, բայց ես համարձակալուիլս . և ինչպէս իրաւ է թէ դուք պատուաւոր մարդ մըն էք, նոյնակէս իրաւ խօսելով կ'ըսեմ թէ չեմ հաւանիր որ Գօզէթը տանիք : Իրմէ բաժնուիլը զրկում մը պիտի ըլլայ ինձ : Գրկուելու մանուկ մըն էր երբ քովս առի : Ստոյգ է թէ ծախս կ'ընենք իրեն համար, ստոյգ է թէ պակառւթիւններ ունի, ստոյգ է թէ հարուստ մարդիկ չենք, ստոյգ է թէ միայն իր մէկ հիւանդութեան ժամանակ զօրս հարիւր ֆրանքէն աւելի վատնեցի զեղի համար : Բայց մարդս աղէկութիւն մը ընելու պարտա-

ւոր է, քանի որ Աստուած մը կայ վերը : Այդ մանկուհին ոչ հայր, ոչ մայր ունի, ես մեծուցի զինքը : Ինձ և իրեն բաւելու չափ դեռ հաց ունիմ : Մանաւանդ թէ, ինչպէս ըսի, կ'ուզեմ քովս ունենալ այս մանկուհին : Մէր զգալը, ինչպէս զիտեք բնական բան մըն է մարդուս, ապուշ մարդուն մէկն եմ, արտաբանելու չպիտեմ ես, բայց կը սիրեմ այս պղտիկը, կինս բարկացող է, բայց ան ալ կը սիրէ : Մեր զաւակին տեղն է Գօզէթը . Մեր տունին մէջ իր շատխօսութիւնը սիրելի է ինձ :

Օտարականը Թէնարտիէի կը նայէր անշարժ : Թէնարտիէ խօսքը շարունակեց :

— Թօղութիւն կը խնդրեմ, ներում կը խնդրեմ, պարոն . մարդ իր զաւակը չկրնար այս կերպով անցորդի մը յանձնել : Իրաւունք չունիմ, իրաւ է որ հարուստ էք, խիստ բարի մարդ մը կ'երեւիք, հետեւարքը չեմ հարցներ թէ արդեօք երջանիկ պիտի ըլլայ մանկուհիս . բայց պէտք է որ գիտնամք . կը հաւանաք անշ շշտ . Բնթաղբեկով թէ պիտի կրնաւ հաւանիլ երթաւուն և զոհաւիլ, կ'ուզէի զիտնալ թէ ուր պիտի երթայ . չեմ ուզեր բոլորովին զրկուիլ փրմէ . կ'ուզէի գիտնալ թէ որպէս տունն է որպէս զի ժամանակ առժամանակ երթամ և տեսնեմ զինքը, և որպէս զի ինքն ալ զիտնայ թէ իր սուցիչ բարի հայրը մոռացած չէ զինքը և թէ կը հսկէ վրան : Վերջապէս կան անանկ բաներ որոնք կարելի չեն : Զեր անունը անդամ չպիտեմ . եթէ տանելու ըլլաք, պիտի ըսեմ :

— է, ի՞նչ եղաւ, ո՞ր է Արտոյար : Պէտք չէ՞ որ գեթ թուղթի կտոր մը, անցազրի ծայր մը աեսնեմ :

Օտարականը՝ շարունակ Թէնարտիէին կը նայէր այնպիսի նայուածքով մը որ կարծես թէ մինչեւ խղձնն խորը կը թափանցէ : Մանը և հաստատուն ձախով մը պատախանեց :

— Պարսն թենարտիէ . Բարիզէն հինգ մղոնի չափ հեռանալու համար անցագիր չառնուիր : Եթէ Գօզէթը հետս տանելու ըլլամ , պիտի տանիմ , ուրիշ ըսելիք չունիմ : Ոչ անունս պիտի գիտնաք , ոչ ո՛ւր բնակիլս պիտի գիտնաք , ոչ ո՛ւր ըլլալը պիտի գիտնաք , և միտքս դրած եմ որ իր կեանքին մէջ ալ բնաւ չտեսնէ ձեզի : Իր ոտքը կապող թելը կը կտրեմ , և ալ կը թողում որ երթայ : Այս ձեր հաշիւին կուգա՞յ , այս՝ կամ ոչ , պատասխան տուէք :

Ինչպէս որ սատանաներն ու ողիները տեսակ մը նշաններէ վերագոյն աստուծոյ մը . ներկայութիւնը կը ճանինան , նոյնպէս թենարտիէ հասկցաւ թէ խիստ հզօր մարդու մը հետ էր իր գործը : Ակներե երեւոյթ մը տեսնելու պէս անոր հզօրութիւնը իր սրատեսութեամբն և կորովամտութեամբը հասկցաւ խկոյն : Առջի օրը սայլորդներսւն հետ խմած , ծխած , ծիծաղաշարժ երգեր երգած և միանգամայն առջի իրիկունէն մինչև կէս գիշեր խելքը միտքը օտարակասնին տուած էր՝ կատուի պէս զիտելով և բնազանցի մը պէս զննելով զայն . Դիտած էր՝ սիրոը զիտել ուզելով և բնազդումէ զըրգուազ , նաև լրտեսօրէն զննած էր իրը թէ իրեն վարձ մը տուած ըլլար այսպիսի լրտեսութիւն մը ընելու համար :

Մարդուն ձեւերուն և շորժումներուն և ոչ մին վրիպած էր իր ուշազրութենէն : Անձանօթը Գօզէթի նկատմամբ իր համակրութիւնը յայտնապէս ցուցնելէ առաջ թենարտիէ գուշակած էր արդէն անոր սրտէն անցածը : Բազմից զիտած էր որ այս ծերին խորունկ նայուածքը միշտ մանկուէին վրայ կը շրջէր : Ինչո՞ւ : այս համակրութիւնը . ո՞վ էր այս մարդը . ինչո՞ւ այն անշուք էր իր հագուստը , քանի որ գրանը լի էր սոկիով : Ինքնին ահա այս ինդիրները կը յուզէր

առանց լուծել կարենալու , և լուծել չկարենալուն համար կը զայրանար : Բոլոր գիշերը այս ինդիրներու վկայ մտածեր էր : Ան Գօզէթին հայրը չէր հարկաւ : Հա՞ւն էր արդեօք . եթէ է , ինչո՞ւ շուտով յայտներ ինքինքը : Մարդու երբ իրաւունք մը ունի . կը ցուցունէ : Այս մարդը յայտնի է թէ Գօզէթին վրայ իրաւունք մը չունէր : Ո՞վ էր ուրեմն : Թենարտիէ հազարումէկ ենթագրութիւններ կ'ընէր : Ծառ բան կ'ընդումարէր այլ բան մը չէր տեսներ : Ի՞նչ և է երբ մարդուն հետ խօսակցիլ սկսաւ զզաց թէ հզօր էր՝ ինք , վասն զի ապահով էր թէ զործին մէջ զաղանիք մը կայ , վասն զի ապահով էր թէ մարդուն շահը կը պահանջէր իր ո՞վ և լ'նչ ըլլալը ցոյտնել : Բայց իրը օտարականին այն բացարձակ և հաստատ պատասխանը առաւ , երբ տեսաւ թէ այս անթափանցելի անձը ուարզապէս շատ անթափանցելի ճըն էր , թենարտիէ զզաց թէ տկար էր ինք և ոչ թէ հզօր : Ամենեւին մտքէն չէր անցներ ասանկ բան մը : Իր ամէն ենթագրութիւնները միհանուն ցնդեցան : Նորէն ժողովեց իր զաղափարները , և մանրերկրորդի մը մէջ կը ունեց զանոնք : Թենարտիէ այն մարդերէն մին էր , որո՞ք մէկ նայուածքով կը դատեն իրերու վիճակ մը : Կարծեց թէ ուղղակի և շուտ մը քալելու ժամանակը եկած է : Ինչ ուղղակի և շուտ մը քալելու ժամանակը ուղղական վայրկեանի որ կ'ընեն մեծ զօրավարները վճռողական վայրկեանի մէջ զոր իրենք միայն կրնան ճանչնալ . նոյնը լրաւ նաև թենարարէ , այսինքն իր մարտկոցը երեւան հանեց :

— Պարսն , ըսաւ , հազար հինգ հարիւր ֆրանքի պէտք ունիմ :

Օտարականը քովի զրպանէն սկս կաշիէ հին թըղթակալ մը հանեց , բացաւ , և մէջէն երեք զրամատամս հանելով սեղանին վրայ զրաւ : Յետոյ իր լայն բթա-

մատոր այս գրամատոմսերուն վրայ գրաւ և ըստ իսուհարարին .

— Բերել տուէք Գօղէթը :

Մինչդեռ այս գեպքը կը կատարուէր, ի՞նչ կ'ընէր Գողէթ :

Գօղէթ արթնալուն պէս իր սանդալին քով վազած և մէջէն ոսկի գտած էր : Այս ոսկին Նաբոլէտն մը չէր, այլ վերահաստատութեան ժամանակ կտրուած այն նոր քսան ֆրան բնոց ոսկիներուն մին էր որոնց պատկերին վրայ գափնեայ պասկին տեղ բրուսիական պըզտիկ պոչը դրուած է որ, Գօղէթ սքանչացաւ : Բախտը կը սկսէր հիացնել զայն : Գօղէթ չէր գիտեր թէ ի՞նչ բան էր ոսկի դրամ մը, բնաւ տեսած չէր այնպէս բան մը, և կարծես զողունի բանի մը պէս իսկոյն զրպանը դնելով սահնեց : Թէև կը զգար թէ իրօք իրն էր այն, թէև պարգեւին ուստի եկած ըլլալը կը գուշակէր, բայց և այնպէս երկիւղով լի ուրախութիւն մը կը զգար : Գոհ, նամանաւանդ շուարած էր : Այսպիսի շքեղ և աղւոր բաներն իրական չէին երեւեր իրեն : Պէտէւէն կը վախնար, ոսկի գրամէն նոյնպէս կը վախնար : Անորոշապէս կը դողար այս շքեղ իրերուն տոջեւ : Մինակ օտարականէն չէր վախնար : Բնդհակառակը սիրո կ'առներ անկէ : Անջի օրէն ի վեր բազմիցս զարմացած և զիւերն ալ քնացած միջոցներուն իր մանկական պղտիկ միտքովը այս մարգուն վրայ կը մըտածէր որ խիստ ծեր, աղքատ և արտում մարգու մը կերպարանքը ունէր և որ սակայն շատ հարուստ և բարի էր : Անտարին մէջ այս բարի մարգուն հանդիպելէն ի վեր Գօղէթին բոլորտիքը ամէն բան փոփոխութիւն կրած էր : Այս մանկուհին որ օդին մէջ թեւարկող ամենափոքր ծիծեռնիկի մը չափ երջանիկ չէր, բնաւ չէր գիտեր թէ ի՞նչ բան է իր մօրը հովանաւու-

բութեան ներքեւ և թեւի մը տակ ապահնիլը : Հինգ տարիէ այսինքն այն ժամանակին ի վեր զար կրնար յիշել իւեղճ մասնկուհին՝ կը դոզար և ցրտահար կը սարսութը : Դժբաղլութեան կծու քամիին առջեւ բոլորովին մերկանդամ մնացած էր միշտ, և հիմա կը կարծէր թէ հագուած էր : Առաջ սրտին մէջ ցուրտ, իսկ հիմա տաքութիւն կը զգար : Գօղէթ առաջուան չափչէր վախնար թենարտուհին : Ա՛լ մինակ չէր . իր քովը մարդ մը կար :

Իր ամէն առաւօտեան գործը շուտ մը սկսած էր կատարել : Մերթ ընդ մերի կը թարթափէր այս ոսկին պատճառաւ, որ իր վրան և զենջակին այն զրպանին մէջն էր ուստի առջի օրը տասնը հինգ սուի դրամն ինկած էր : Զէր համարձակեր այս ոսկին դպելու, բայց ժամանակ առ ժամանակ քանի մը վայրկեան հիացումով և կը պարտաւորին քը ըսել թէ՝ նաև լեզուն գուրս հանելով կը նայէր : Սանդուխը աւլելու ժամանակ կանգ կ'առնէր երրեմնակի, անշարժ կը կենար, և զրպանին մէջ այս ասաղին փողփոխիլը դիտելու զրպելով իր աւելն ու բոլոր տիեզերքը կը մոռնար :

Գօղէթ ահա այսպիսի հիացումով մը զրաւուած էր երբ թենարտուհին քովը եկաւ :

Թենարտուհին իր էրիկին հրամանովը զինքն առնելու եկած էր : Ոչ ապօտակ մը տուաւ մասնկուհիին, ոչ ալ նախատական խօսք մը ըստ բան :

— Գօղէթ, շուտ հետո եկուր, ըստ գրեթէ մեղմովին :

Պահ մը ետք Գօղէթ սասրին սրահը մտած էր :

Օտարականը հետք բերած ծրարն առաւ և քակեց : Այս ծրարին մէջ ասուէ պղտի բօպա մը, զենջակ մը, կտաւէ բածկոնակ մը, միջազգեստ մը, փողակապ մը, ասուիէ դուլուաներ և մուճակներ կային, որոնք եօթա-

Նամեայ աղջկան մը համար անթերի հագուստ մը կը կազմէին և ամէնքն ալ սե էին.

— Որդեա'կ իմ, ըստ մարդը, առ սա զդեստները և շուտով հագուէ:

Արեւին ծագման ժամանակ Մօնֆերմէլլի բնակիչներէն անոնք որ կը սկսէին իրենց պատուհանները բանալ, աղքատի պէս հագուտած մարդ մը տեսան որ բոլորովին սպազգեստ մանկուհիի մը ձեռքէն բռներով Բարիզի փողոցէն կ'անցնէր: Մանկուհիին թեւերոնց վրայ վարդապոյն պէպէկ մը կար: Այս մարդն ու աղջիկը դէպ ի լիքրիի կողմը կ'երթային:

Մին մեր ճանչցած մարդն էր, միւսն ալ Գօղէթ:

Ոչ ոք եր ճանչնար մարդը, շատերը Գօղէթն ալ չճանչցան, վասն զի տ' իր հագուստը հնոտիներէ չէր բաղեանար:

Գօղէթ կր մեկնէր: Որո՞ւ հետ, ինքն ալ չէր գիտեր: Ո՞ւր, գտրձեալ չէր գիտեր: Գիտցածը սա էր միայն թէ թենարատիի խոհատունը ետեւը թողլով կ'երթար: Ոչ ոք երթաս բարե բած էր անոր, ոչ աինք մնաս բարե ըսած էր մէկու մը: Ատելի ըլլալով և տաելով ելած էր այն տունին:

Խեղճ և քաղցր արարած, որու սիրտը մինչեւ հիմա ձնչումէն ի զատ ոչինչ զգացած էր:

Գօղէթ ծանրապէս կր քալէր իր մեծ աչքերը բաւնալով և երկինք նայելով: Լուիծին իր նոր ղենջակին գրաւնը դրած էր: Մերթ ընդ մերթ կր ծռուէր, ոսկին կր նաէր սնգամ մը, յետոյ ծերուէին ալ կր նայէր: Գօղէթ այնպէս կր զգար թէ Աստուծոյ քոփն է:

Գ և Ռ Ի Խ Խ Փ.

✓ԱՎ ՈՐ ԱԿԵԼԻ ԱՂԵԿԻ ԿԲ ՓՆՏՈՒԷ

ԿՐՆԱՑ ԱԿԵԼԻ ԷԿԵԾԻՆ ՀԱՆԴԻՊԸՆ

իր սովորութեան համեմատ թենարատուհին թողտուած էր որ էրիկը գործէ: Մեծ դէպքեր կը յուսար: Երբ մարդն և Գօղէթ մեկնեցան, թենարատիէ ճիշդ քառորդ մը սպասեց, յետոյ մէկ կողմ կանչեց կինը հազար հինգ հարիւր ֆրանքը ցուցուց:

— Այդչափ միայն, ըստ կինը:

Կարգուած օրէն ի վեր առաջին անգամն էր որ տիրական գործողութիւն մը քննադատելու կը համարձակէր թենարատուհին:

Դիտողութիւնը ապար գիշեն չմնաց:

— Իրոք իրաւունք ունիս, ըստ էրիկը. ապօւշմըն եմ եղեր: Դլխարկս տուր:

Երեք գրամատոմար ծալլելով գրպանը զրաւ, աճապարանքով դուրս ելաւ, բայց սխալեցաւ և նախ փոխանակ ձախ կողմէն երթալու աջ կողմը զարկաւ: Քանի մը դաշիներու հարցնելով հասկցաւ որ Արագյան ու մարդը զէպի լիքրի ուղղուելով մեկնած են. հետեւարար սկսաւ անոնց ետեւն երթալ՝ մեծ մեծ քայլեր տանելով և տռանձին խօսելով:

— Այս մարդն անշուշտ գեղին թիկնոց հագուծ միւլոն մըն է, իսկ ես աւանակ մը: Նախ քսան սուտուաւ, յետոյ չինզ ֆրանք, յետոյ յիսուն ֆրանք, յետոյ

ոյ հազար հինգ հարիւր ֆրանք, ամէնն ալ միւնոյն դիւրութեամբ տալով : Տասնեհինգ հազար ֆրանք ալ ըլլար, դարձեալ պիտի տար : Բայց հիմակ ուր որ է պիտի բռնեմ զինքք :

Մասնաւանդ պղտիկին համար առաջուընէ պատրաստուած այն հազումտի ծրաբն ալ ոչ նուազ գարմանալի էր . անշուշտ տար տակ գաղանիք մը կար : Մարդս երբ գաղանիք մը կը բռնէ, չի թողուր : Հարուստներուն գաղանիքը ոսկելի սպունդ է . պէտք է զանոնք ճղմելուն կերպը զիտնալ : Այս ամէն գաղափարները յորձանքի մը պէս կը դառնային իր մտքին մէջ : — Աւանակ մըն եմ եղեր, կ'ըսէր իւրովի :

Երբ Ե՛սնքերմէլէն ելնես և հասնիս այն անկիւնը, զոր դէպ ի Լիքըի տանող ճամբան կը կազմէ, այն ճամբան առջեւէդ հեռանալով մինչեւ լեռնադաշտին վրան կը տարածուի : Թենարտիէ երբ այն անկիւնը հասաւ, հաշիւ ըրաւ թէ պիտի կրնար նշմարել մարդը և պղտիկը : Նայեցաւ որքան որ կրնար հեռու տիսնել, բայց բան մը չտեսաւ : Նորէն տեղեկութիւն առաւ, բայց ժամանակ կը կորուսէր : Քանի մը անցորդներ ըսին անորթէ մարդն և մանկուհին դէպ ի Կանեիի կողմի անտառները ուղղուած էին : Շտապաւ դէպ այն կողմը երթալ սկսաւ :

Ստոյգ է թէ մարդը և պղտիկ աղջիկը անկէ առաջ ճամբայ ելած էին, բայց մանուկ մը յամբարար կը քալէ, իսկ թենարտիէ շուտ կը քալէր, մանաւանդ թէ երկրին ծակը ծուկը զիտէր ինք :

Յանկարծ կանգ առաւ և՝ էսկան բան մը մոռցող և ետ դառնալու պատրաստ մարդու մը պէս ձեռքը ճակատին զարկաւ :

— Պէտք էր հետս առնուլ հրացանս, բսաւ իւրովի : Թենարտիէ այն կրկին կազմութեանց մին էր, ունք երբեմն մէջէն կ'անցնին առանց մեր զիտու-

թեան և որոնք աներեւովիթ կ'ըլան առանց ճանչգուեւու, վասն զի ճակատագիրը անոնց մէկ կողմը միայն ցուցուցած է : Ծատ մարդերու ճակատագիրն է այսպէս կիսովին ընկղմած աւգրիլ : Հանդարտ և սովորական վիճակի մէջ թենարտիէ ունէր ինչ որ պէտք էր չէ թէ պարկեշտ վաճառական մը, բարի քաղքենի մը ըլլալու, ինչպէս կ'ըսուի սովորաբար, այլ պարկեշտ վաճառականի մը, բարի քաղքենիի մը պէս վարուելու համար : Բայց միանգամայն քանի մը մասնաւոր պարագաներու մէջ եթէ իր ներքին կազմութիւնը յուզուելու ըլլար, թենարտիէ անմիջապէս ունէր ինչ որ պէտք է չարագործ մը ըլլալու համար : Խանութպան ու միանգամայն հրէ, մըն էր ան : Սատանան մերթ ընդ մերթ կը պարտաւորէր կծկուիլ այն խցիկին մէկ անկիւնը ուր կ'ապրէր թենարտիէ, և մտախոհել այս սոսկալի հրաշակերտին առջև :

Պահ մը վարանելէն ետքը :

— Վա՛շ, ըսաւ մտապէս, փախչելու ժամանակ պիտի ունենան :

Եւ իր ճամբան շարունակեց՝ արագօրէն դէպ առաջ երթալով, նպատակին հասնիլ կարենալը գրեթէ ստուգապէս զիտովիլ մը կերպարանքով և կաքաւներու երամի մը հոտը առնող աղուէսի մը կորովամտութեամբ :

Իրօք անտառին լճակները և Պելվիւ պողոտային աջակողմեան զաշտէն խոտորնակի անցնելով երբ մօտեցաւ այն գալքարի ծառուղիին որ գրեթէ բլուրին բոլորտիքը կը զանայ և որ Շելի արբայարանին հին ջրարանցքին գմբէթը կը ծածկէ, մացառի մը վրայէն զւլսարկ մը նշմարեց : Մարդունն էր գլխարկը որուն նըկատմամբ արդէն շատ կարծիքն էր ունէցած էր թենարտիէ : Մացառը ցած ըլլալով, նա ճանչցաւ մարդը և Գօղէթը որոնք նստած էին : Մանկուհին չէր տեսնուեր

փոքրութեանը պատճառաւ, բայց պէպէկին գլուխը կը նշմարուէր:

Թենարտիէ սխալած չէր: Մարդը իրօք հոն նստած էր որպէս զի Գօղէթ կարենայ քիչ մը հանգստանալ: Պանդոկապետը մացառին բոլորտիքը դառնալով յանկարծ երեւցաւ այն անձերու նայուածքին զոր կը փընալուէր:

— Ներեցէ՞ք, թողութիւն չնորհեցէք, պարոն, ըստ բոլորովին շնչասպառ, բայց ահա ետ կը բերեմ ձեր հազար հինգ հարիւր ֆրանքը: Այսպէս խօսելով օտարականին կ'երկնցնէր երեք դրամատոմսերը:

Մարդը վեր նայելով, ըստւ:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Պարոն ըսել կ'ուզեմ թէ Գօղէթը ետ առնելու եկայ, պատասխանեց թենարտիէ յարդանօք:

Գօղէթ սարսուռ մը զգաց, ծերուկին փարեցաւ:

Մարդը թենարտիէի աչքին մէջ նայելով իր պատասխանին ամէն մէկ վանկը անջրպետելով պատասխանեց.

— Գօղէթը ետ-պի-տի-առ-նէք:

— Այո՛, պարոն, ետ պիտի առնեմ: Պիտի ըսեմ թէ իսչու ետ կ'առնեմ, մատծեցի որ իրաւունք չունիմ ձեզ տալու այս պզոսիկը: Արդարասէր մարդ մըն եմ ես: Այս պզորկը իմս չէ, այլ իր մօրն է, Մայրն ինձ յանձնեց զայն. հետեւարար մօրը միայն կրնամ յանձնել. պիտի ըսէք գուցէ թէ մայրը մեռած է. լաւ այն ատեն մանկուհին կրնամ յանձնել միայն այն անձին, որ մօրմէն սառագրուած գիր պիտի երեք մանկուհին իրին յանձնելու համար: Ասօր ըսելիք չկայ:

Մարդն առանց պատասխանելու գրպանը խառնեց, և թենարտիէն գրամատոմս պարունակող թղթակալին նորէն երեւիլը տեսաւ: Խոհարարը ուըտխութեան սարսուռ մը զգաց:

— Լաւ, ամուր կենանք, ըստւ մտովին: Աւելի ստակ պիտի տայ ինձ որպէս զի ձայն չհանեմ:

Ճամբարդը՝ թղթակալը բանալէն առաջ՝ չորս զին նայեցաւ անգամ մը: Վայրը բոլորովին ամայի էր. թէ անտառին և թէ ձօրին սէջ հանձ մը անգամ չկար: Բացաւ թղթակալը և մէջէն հանեց ոչ թէ լիաբուռն դրամատոմսեր՝ որոնց կը սպասէր թենարտիէ, այլ պարզ թղթի կտոր մը, զոր բացաւ և խոհարարին տուաւ, ըսելով:

— Իրաւունք ունիք, կարդացէք.

Թենարտիէն թուղթը առաւ և կարդաց.

«Մ . . . 25 Մարտ, 1823.

«Պարոն թենարտիէ,

«Գօղէթը գրաբերիս յանձնեցէ՞ք: Մանը մունը ի՞նչ առնելիք որ ունիք, պիտի ստանաք:

«Պատիւ ունիմ յարգանօք բարեւելու զձեզ:

«ՖԱՆԹԻՆ»:

— Կը ճանչնա՞ք այս ստորագրութիւնը, հարցուց մարդը:

Իրօք բուն ֆանթինի ստորագրութիւնն էր. թենարտիէ չկրցաւ ճանչնալ:

Ա՛ւ ըսելիք չկար: Սաստիկ և կրկնն զայրոյթ մոզգաց, զայրացաւ՝ իր յուսուց ծ կ'չառաքէն զրկուելուն համար, զայրացաւ նաև յաղթուելուն համար:

Մարդը շարունակեց.

— Այս թուղթը կրնաք պահի ձեր ապահովութեան համար:

Թենարտիէ կանոնաւոր կերպով ետ քաշուեցաւ:

— Բաւական աղէկ յարմարած է այս ստորագրութիւնը, մրմրուաց ակուներովք: Բայց ինչ և է:

Յետոյ յուսահատական ջանագրութեան մը փորձն ալ ըսելով.

— Հաւ, պարոն, ըսաւ: Կը հաւանիմ քանի որ  
դուք էք զրարերը: Բայց պէտք է վճարել ինձ «ամէն  
մանր մունր առնելիքս»: Առնելիքս շատ է:

Մարդն ոտքի վրայ եւաւ, մաշուած թեղանիքին  
վրայի փոշիները պոնդերովը հանեց, և ըսաւ.

— Պ. Թենարտիէ՛, մայրը յունվարի մէջ հաշւ  
կ'ընէր թէ հարիւր քասն ֆրանք պարտք ոչնէր ձեզ.  
փետրվարի մէջ հինգ հարիւր ֆրանքի հաշիւ մը զրկե-  
ցիք՝ փետրվարի վերջը երեք հարիւր ֆրանք ընդունե-  
ցաք, երեք հարիւր ֆրանք ալ մարտի սկիզբը: Այսու-  
հետեւ ինը ամիս անցաւ, ամսական տասնըհինգ ֆրան-  
քէն կ'ընէ հարիւր երեսունը հինգ ֆրանք: Հարիւր ֆը-  
րանք աւելի առած էրք, հետեւաբար երեսունը հինգ  
ֆրանք պահանջք ունիք: Արդ ես ձեզի տուի հազար  
հինգ հարիւր ֆրանք:

Ինչ որ գայլ մը կ'զգայ երբ ծուղակին պաղպատեաց  
ծամելիքը կը խածնէ, և կը բոնէ զինքը, նոյնը զգաց  
նաև թենարտիէ:

— Ո՞վ է այս շուտիկ մարդը, ըսաւ մտովին:

Ինչ որ կ'ընէ ծուղակը իյնող գայլը, նոյնը ըրաւ  
նաև ան, ցնցուեցաւ անգամ մը:

Յանդինութեան նորհիւ յաջողած էր անգամ մը:

— Պարոն—որու—անունը—չը—գիտեմ, ըսաւ հա-  
մարձակութեամբ և այս անգամ յարգական ձեւերը մէկ-  
ղի թողլով, կամ Գօղէթը ետ պիտի առնեմ, և կամ  
հազար թալիր տալու ես ինձ:

— Եկո՛ւր Գօղէթ, ըսաւ ոտարականը հանդարաօ-  
րէն:

Զախ ձեռքովը Գօղէթը բոնեց, և աջ ձեռքովն ալ  
դաւազանը առաւ զոր գետինը զրած էր:

Թենարտիէ դիտեց որ թիրը ահազին էր, և վայրն  
ալ ամայի:

Մարդը մանկուհիին հետ անտառը մտնելով գնաց,  
խեկ թենարտիէ անշարժ ու շուարած մնաց:

Մինչդեռ կը հեռանային անոնք, թենարտիէ մար-  
դուն փոքր ինչ զմբեթաւոր ուսերը և հաստարազուկ  
ձեռքերը կը դիտէր:

Յետոյ դիտելէ դագրելով սկսաւ իր վտիտ թեկրը  
և նիհար ձեռքերուն նայիլ:— Ստուզիւ աւանակին մէկն  
եմ եղեր որ հրացանս հետև չափի, քանի որ որս բըռ-  
նելու ելած էի, ըսաւ իւրովի:

Սակայն պանդոկապիկատը հալածելէ չդազրեցաւ:

— Ո՛ւր երթալը կ'ուզեմ գիտնալ, ըսաւ, և սկսաւ  
անոնց ետեւէն երթալ ի հեռուստ: Երկու բան անցած  
էր իր ձեռքը, մին հետնութիւն մը որ էր Ֆանիին ըս-  
տորագրութեամբ թուղթի կտորը. միւսն ալ միմիթա-  
րութիւն մը որ էր հազար հինգ հարիւր ֆրանք:

Մարդը դէպ ի կիվրիի և Պօնախի կողմերը կը տանէր  
մանկուհին: Գլուխը ծուած, մտածութեան և տրտմու-  
թեան դիրք մը առած կը քալէր յամրաբար: Զմեռնային  
եղանակը անտառին մէջ այնքան անջրպետներ կազմած  
էր որ թենարտիէ հեռու մնալով հանգերձ կը տեսնէր  
զանոնք: Մարդը մերթ ընդ մերթ ետին կը դառնար և  
կը նայէր տեսնելու համար թէ արդեօք ետեւէն եկող  
մը կա՞յ: Յանկարծ թենարտիէն նշմարեց, և շտապաւ  
Գօղէթին հետ թաւուտի մը մէջ մատւ, ուր երկուքն  
ալ կրնային աներեւոյթ ըլլալ. — Կրո՛ զը տանի, ըսաւ  
թենարտիէ: — Եւ սկսաւ աւելի շուտ երթալ:

Մացառներուն խտութենէն ստիպուած էր անոնց  
մօտելու: Մարդը երբ անտառին ամենէն խիտ տեղը հա-  
սաւ, ետեւը գարձաւ և տեսաւ թենարտիէն թէե այս  
աշխատեցաւ պահուշափի ոստերուն մէջ: Մարդը անգամ  
մը թենարտիէին նայեցաւ անհանդարտ նայուած քով մը,

զլուխը օրեց և նորէն ձամբան շարունակեց : Պանդուկապետը նորէն սկսու ետեւէն երթալ : Այսպէս երկու կամ երեք հարիւր քայլ առին Գողէթ և մարդը, որ յանկարծ անգամ մըն ալ ետին դարձաւ, և պանդուկապետը նշմարեց : Բայց այս անգամ այնպիսի սպառնական կերպով մը նայեցաւ որ Թէնարափէ աւելի հեռու երթալը «անօգուտ» սեպելով ետ դարձաւ :

Գ Լ Ո Ւ Խ Ժ Ա .

### 9430 Թիկի Կ'ԵՐԵՒԱՅ

ԵՒ ՎԻՃԱԿՈՀՅՆՈՒԹԵԱՆ ՍԼՇ ԳՈԶԼԹԻՒ Կ'ԻՑՆԱՅ

Ժան Վալժան մեռած չէր :

Ծովը ինկած՝ կամ լաւ եւս է ըսել՝ նետուած ժամանակ, ինչպէս տեսաք, շղթաւ չկար ոտքը : Ամբողջ մարմինը ծովին մէջ ընկղմելով լողաց և հասաւ մինչև նաւու մը քով որ երկաթն նետած էր և որուն մակոյկ մը կապուած էր : Մինչև իրիկուն այս մակոյկին մէջ պահուելու հնարը գտաւ : Գիշերը նորէն նետուեցաւ ծովը և լողալով Պողէնի հրուանդանէն քիչ մը անդին ցամաքը հասաւ : Եւ որովհետեւ ստակի կարօտութիւն չունէր, կրցաւ զգեստ առնել կապելիոնէ մը որ Պալակիէնի շրջանները փախստական թիւապարտներու զգեստարանն էր այն ատին. շահարեր և մասնաւոր առուտուր մըն ալ այս է : Յետոյ ժան . Վալժան անյայտ և ալեպտոյտ ճամբայ մը բռնեց՝ այն ամէն տրտում փախստականներու պէս որո՞ք կ'աշխատին չյայտնել իւ

րենց հետքը օրէնքի պահնորդին և ընկերալին ճակատագրին : Նախ ապաստանարան մը գտաւ Բրատովի մէջ որ Պուէի մօտ է : Յետոյ դէպի իրան Վիյեար ուղղեցաւ որ Բարձր-Ալպեանց վրայ Պրիանսոնի քրիմ է : Արբիսափելով և վախնալով փախած էր խլուրզներու յարմար ճամբէ մը որու ճիւղերը անծանօթ են : Եսաքէն իր քայլերուն քանի մը հետքը գտնուեցաւ թէ՛ Սիվրիէօի կողմերը որ էնի մէջն է, թէ Շուայլ գիւղին քով Կրանժ-տլ-Տումէք ըսուած տեղը որ Պիրենեանց վրայ Ագօն անուն քաղքին մէջն է, և թէ՛ Պրիւնի մէջ որ Բերիկօյի շրջանակները Շաբել-Կոնակէի գաւառակն է : Ժան Վալժան վերջապէս Բարիգ հասաւ, անկէ ալ, ինչպէս տեսան, Մօնֆերմէյլ եկաւ :

Բարիգ հասնելուն պէս եօթը կամ ութը տարեկան աղջկան մը համար սուզի զգեստներ տուած և ապա բընկարան մը փնտուած էր : Այս երկու գործը կատարելէն ետք Մօնֆերմէյլ գացած էր :

Բնթերցողը ինչպէս կը յիշէ, ժան Վալժան նախորդ փախուստին ժամանակ արգէն դէպ այս գիւղը կամ անը շրջականները զաղտնի ճամբորդութիւն մը ըրած, և իշխանութիւնն ալ այս ճամբորդութիւն նկատմամբ նշոյլ մը առած էր :

Մակայն մնաած կը կարծուէր ան, և ասոր համար ա՛լ աւելի կը թանձրանար այն մթութիւնը որ իր վրայ տարածուած էր : Իր մնաած կարծուէլը Բարիգի, մէջ օռագիրէ մը իմացաւ, իրօք մեռածի պէս վստահութիւն և զրեթէ հանդարտութիւն զգաց իր վրայ :

Ժան Վալժան Գողէթը Թէնարափէներուն ճիրաններէն աղաստած օրը երեկոյին Բարիգ մտաւ : Գիշեր ըլլու սկսած ատին Մօնսօյի գուռնէն Բարիգ մտած էր Գողէթին հետ : Հոն կառք մը մտաւ և Դիտարանի հրապարակը հասաւ, կառքէն իջաւ, կառապանին վարձը

տուաւ, Գօղէթը ձեռքէն բռնեց, և երկուքը մէկ զիշերուան մութին ճամբայ ելան և Ուրսինի և Կլասիէրի մօտակայ և ամայի փողոցներէն երթալով դէպ Օրիթալի պուլվարը ուղղուեցան :

Այն օրը Գօղէթին համար բազմայոյզ և տարօրինակ օր մը եղած էր. ցանկերու մ՞ջ պանիր հաց կերած էին զոր տեղ տեղ գտնուած խահատուններէ առած էին. շատ անգամ մէկ կառքէ ուրիշ կառք անցեր էին, շատ տեղ հետի քալեր էին այս կամ այն ճամբուն մինչեւ ծայրը. Գօղէթ չէր գանգատեր, բայց յոգնած էր. Ժան Վալժան անոր յոգնիլը նշմարեց՝ զգալով թէ Գօղէթ քալելու ատեն աւելի կը քաշէր իր ձեռքը. ուստի շալկեց զայն, և Գօղէթ առանց թողլու Գաթերինը՝ գլուխը Ժան Վալժանի ուսին վրայ դրաւ և քնացաւ :



ԶՈՐՌՈՐԴ ԳԻՐՔ

## ԿՈՌՊՈՅԻ ԽԱՐԽՈՒԼ ՏՈՒՆԸ

Գ. Ռ. Խ. Խ. Ա.

Կ Յ Ռ Պ Յ Պ Ա Ր Պ Ե Տ Ը

Քառասուն տարի առաջ մենասէր շրջող մը եթէ գէպ ի Սայրեթրիէրի անբնակ կողմերը յառաջանար և Պուլվարէն մինչև Խոտալիոյ սահմանադուոր ելնէր, այնպիսի տեղ մը կը համեր ուր կարծես թէ Բարիզ աներեւոյթ կ'ըլլար: Այս տեղը առանձնական չէր, վասն զի անցըրդներ կային, զիւղ չէր, վասն զի առւներ և փողոցներ ունէր. քաղաք մը չէր, վասն զի փողոցները մեծ ճամբաններու պէս անիւփ շաւիղներ ունէին և խոտ կը բուսնէր ամէն կողմ. զիւղ չէր, վասն զի տօւեերը բարձրաշէն էին: ի՞նչ էր ուրեմն. — Բնակութեան տեղ մը ուր մարդ չկար, ամայի տեղ մը ուր ոչ ոք կար. մեծ քաղաքին պուլվարներէն մին, Բարիզի փողոցներէն մին էր և զիշերը անտառէ մը աւելե վարենատեսիլ, ցերեկն ալ գերեզմանատունէ մը աւելի տխուր: Չիու վաճառանոցին հին թաղն էր այն:

Այն շրջողը եթէ համարձակէր այս ձիու վաճառանոցին չորս խախուտ պատերուն անդիի կողմն անցնիլ,

եթէ նաև զիջանէր Բըթի-Պանգէի փողոցը անցնիլ՝ աչ կողմը թողլով նախ չորս քարձր պատերով շրջափակ աւերուն պարտիզակ մը, յետոյ մարդագետին մը ուր հսկայտձեւ կուղբերու խրճիթներուն նման ագաղի դէզ զեր կ'երեւէին. յետոյ ցանկափակ մայտան մը որ խափանուած էր ատաղձներով, կոճղերու գէղերով, սղոցածներով, նաև տաշեղնետուն մը ծեր կը սեպուի: Կարծես թէ մարդուս տունը մարդուս պէս սակաւակեաց է, և Աստուծոյ տունը Աստուծոյ պէս յաւերժակաց:

Թղթատունին նամակաբաշխները թիւ 50-52 կ'անւանէին այս տունը, բայց թաղին մէջ կօպօյի տունը կ'անուանուէր:

Այս առունին ուրկէ առնուիլը կ'ուզենք ըսել:

Պղտիկ եղելութիւններ հաւաքողները, որոնք համառօտ պատմութիւններ կը ժողվին և գնդասեղով մը իրենց յիշողութեան մէջ կը նշանակեն վաղանցուկ թուականները, զիտեն թէ անցեալ դարաւ մէջ, 1770ի միջոցներուն Բարիզի մէջ երկու փաստարան կար, ուրոնք Շաթրլէի մէջն էին, և որոնց մէկուն անունը Գորպօ (ագռաւ) և միւսին անունը Բրնար (աղուէս) էր: Լաֆօնթէնի արդէն ծանօթ էին այս անունները: Փաստարաններու գրտղիրներուն դասը պատուական առիթ մը գտաւ կատակ ընկելու: Այս կատակը որ փոքր ինչ կազ ոտանաւորներէ կը բաղկանար, չուտ մը Արդարութեան պաշտօնատան սրահներուն մէջ տարածուեցաւ:

Գորպօ (ագռաւ) վարպետն բդրակոյտի վրայ դարելով իր կտուցով բռնած էր մի գրաւազիր

Բրնար (աղուէս) վարպետն անմիջապէս հուն առնելով, Սոյն այս լեզուն բռնեց անոր մերմալիր:

Է՞ն, բարի լոյս, եւ այլի:

Այս երկու պարկետ իրաւագէտները անարգական

կատակներ չկրնալով տանիլ, և իրենց գլուխը շարժելու ատեն իրենց ետեւէն համառող քրքիջներէն դըժուարելով որոշեցին թագաւորին զիմել իրենց անունին անպատեհութենէն ազատելու համար: Ազերսազիր մը զրեցին և լուի ԺԵ.ԲՆ մատուցին ճիշդ այն օրը ուր բարին նուիրակը և Բոշ.Այմօնի կարդինալը՝ նրկուքն ալ ջերմեանդութեամբ ծունկի վրայ եկան և Նորին վեհափսութեան առջեւ նուիրակը մէկ և կարդինալն ալ միւս կողմէն շղուական մը հագցուցին տիկին Տիւպարիի մերկ ոտներուն, որ նոր ելած էր անկողինէն: Թագաւորը որ կը խնդար, շարունակեց իր խընդումը, երկու եպիսկոպոսները թողլով, զււորթօրէն երկու փատարաններուն ազերսը մտիկ ըրաւ, և իրենց անուններուն նկատմամբ երկու իրաւադէաներուն խընդիրը ընդունեցաւ, կամ զրեթէ ընդունեցաւ: Թագաւորական հրամանաւ Գորպօ վարպետը իր անունին սկզբնատասուր կի փոխեց, բայց Ռընոր վարպետին բարերազգութիւնը նուազ եղաւ, վասն զի մի միայն իր Ռին առջեւ Յ մը զնելու թոյլտուութիւն եղաւ անոր, հետեւարար Բընար անունը զրեթէ Ռընոր անունին նման բան մըն էր:

Արդ աեղական աւանդութեան նայելով՝ Օրթալի պուլի վարդին վրայի թիւ 50-52 տունին տէրը այս վարպետ Կորպօն է եղեր ժամանակաւ: Արժանայիշատակ պատուհանին հեղինակը անգամ ան է եղեր:

Թիւ 50-52 տունին զիմացի կողմը պուլի վարի ծառունին մէջ մէծ կնձնի մը կայ որու երեք մասը չորցած է, զրեթէ զէմն է կօպօւէնի սահմանադուոին փողոցը, որ այն ատենները ոչ տուն ունէր, ոչ քարանատակ, որու մէջ անշնորհ կերպով ծառեր տնկուած էին, որ եղանակին համեմատ դալարաշէն կամ տղմուտ էր, և որ քառակուսօրէն երթալով դէպ ի Բարիզի աջա-

պատը կը յանգէր : Մօտակայ գործարանի մը յարկերէն գոլորշներ ենելով արջասպի հոտ մը կը տարածեն :

Սահմանադուռը խրստ մօտ էր . 1823ին ցջապատը տակալին կը կենար :

Այս գուռն անգամ աղէտաւոր տեսիլներ կը ներկայացնէր մարդուս մտքին մէջ . Պէսէթրի ճամբան էր ան : Կայսերական իշխանութեան և Վերահաստատութեան ժամանակները մահապարտներն այն ճամբէն Բարիդ կը մանէին զլխատութեան օրը : 1829ի միջոցներուն հոն տեղի ունեցաւ այն գաղտնի մարդասպանութիւնն որ «մօնթէնըպլօյի դուռին» մարդասպանութիւնը կ'անուանուի . և որու հեղինակները չկրցաւ գտնել ոստիկանութիւնը . սպալի ինգիր որ անյայտ մնաց , զարհուրելի՝ հանգրց որ անլոյժ մնաց : Քանի մը քայլ առնելէդ ետք կը մտնես այն կրուլպարպի աղէտալի փողոցը ուր իւպախ որոտումի ատեն իվրիի այծարածուհին դաշունեց նուազային թատերգութեան մը մէջ գաշունելու պէս : Եթէ քանի մը քայլ եւս առնես՝ Սէն-Ժագի դուռին կատարները կարուած գարշելի կնձնիներուն կը մօտենաս , մարդասէրներու հնարքն է այս կնձնիները , հնարք մը որ կառափնառը կը պահէ , որ կրէվ ըսուած գծուած և ամօթահար հրապարակն է , և կը վերաբերի խանութպաններէ և քաղքենիներէ բաղկացող ընկերութեան մը , ընկերութեան մը որ մահուան պատիժին առջև ընկրկեցաւ՝ չկրնալով ոչ բառնալ զայն վեհանձնութեամբ , ոչ ալ պահել իշխանութեամբ :

Երեսունը եօթը տարի առաջ եթէ մէկուսի թողուէր Սէն-Ժագի այս հրապարակը , որ կարծես նախասահմանուած տեղ մըն էր և որ միշտ սոսկում տուած է մարդուս , այն տիրատեսիլ պուլվարին ամենէն արխուր կողմը , որ նաև այսօր ոչ այնքան յանկուցիչ է , ճիշդ այն վայրն էր ուր կ'երեւէր թիւ 50-52 խարխուլ տունը :

Այն տեղի քաղաքենիներուն տուները քսանըհինգ տարի ետքը սկսան հետզնետէ շինուիլ : Տիսուր տեղ մըն էր այն :

Մարդս սգալի գաղափարներով գրաւուած միջոցին կը զգար թէ մէկ կողմն է Սալբէթրիէր , որուն գմբէթը կը նշարէր , և միւս կողմն է Պիսէթրը որու դու ոին կը մօտենար , այսինքն կող և մարդու լիմարութեան մէջտեղը կը գտնուի : Որքան ալ հեռու նայէիր , ոչ այլ ինչ կը նշարէիր թ յց եթէ սպանդարանները . քաղքին շրջապատը և գործարաններու քանի մը սակաւաթիւ ճակատներ՝ որոնք զօրանոցներու կամ վանքերու ճակատներն էնանէին , և ասենուրեք հիզեր և պատի բեկորներ , մեռելի պատանքներու նման սեւաթոյր հին պատեր , նաև սպիտակ հին պատեր , ծառերու զուգահեռական շարքեր , առասանի ուղղութեամբ կանգագանական շէնքեր , անպաճոյն շինութիւններ և երկայն գուրտ գիծեր և ուղիղ անկիւններու սոսկալի տիրութիւնը : Ոչ գետնի այլաձեւութիւն մը , ոչ ճարտարակետական հնարք մը , ոչ ալ ծալք մը : Ամէն բան ցուրտ էր , կանոնաւոր , սոսկալի : Չկայ բան որ սրտին այնքան նեղութիւն պատճառէ որքան համաչափութիւնը , վասն զի համաչափութիւնը ճանձրութիւնն է , և որ սուգի հիմն իսկ է : Յունոահատութիւնը կը յօրանչէ : Մարդս կրնայ մտաբերել բան մը որ աւելի սոսկալի պուլվարին այս մասը :

Սակայն զիշերային մութը երբ կը սկսէր տիրել , երբ լոյսը կ'աներեւութանար , ձմեռը մանաւանդ երբ վերջալուսական քամին կնձնիներուն յետին կարմիր տերեւները կը թափէր , երբ խաւարը թանձր էր և աստղ

Հէր երեւար, կամ թէ երբ լուսինը և հովը ամպերուն-վրայ ծակեր կը բանային, այս պուլվարը յանկարծ ա-նարկու կերպարանք մը կ'առնէր: Սեւաթոյր դիձերը՝ իրը անսահմանութեան ճիւղեր՝ խաւարամած անդունդ-ներու մէջ կը սուզէին և կ'անհետէին: Անցորդին կա-րողութենէն դուրս էր միտքը չբերել տեղւոյն կախա-ղանի անթիւ աւանդութիւնները: Այս վայրին մենու-թիւնը՝ ուր այնքան ոճիրներ գործուեր էին՝ սոսկալի-բան մը ունէր: Մթութեան մէջ ծուզակներ նախազգալ կը կարծէր մարդու. խաւարին ամէն խառնաշփոթ ձե-ւերը կասկածելի կ'երեւէին, և այն երկայն ու խոր-ածուները որոնք ամէն մէկ հառի մէջտեղ կը նշմար-ուէին, կարծես թէ փոսեր էին: Յորեկը տղեղ, երե-կոյեան ժամանակ սոսկալի, իսկ գիշերը աղէտալի կ'ե-րեւէր այս վայրը:

Աժառը երեկոյեան հոս հոն քանի մը պառաւ կը-սիկներ կը տեսնուէին, օրոնք կնձնիներու տակ անձ-րեւէն բորբոսած նստարաններու վրայ կը նստէին. յօ-ժարակամ կը մուրային այս բարեմիտ կիները:

Սակայն այս թաղը, որ աւելի հինցած քան թէ հինորեայ կ'երեւէր, այն ատենէն սկսելով այլափոխե-լու կը միտէր: Այն միջոցներուն ով որ կ'ուզէր տիս-նել զայն, կը պարտաւորէր փութալ, վասն զի ամէն օր այս ամբողջութենէ մաս մը կը վերնար: Այսօր, ինչպէս և քսան տարիէ ի վեր Օրլէանի երկաթուղիի կայարանը հին արուարձանին քովն է և կը խնամէ զայն: Մայրաքաղաքի մը սահմաններուն քով ուր որ երկաթուղիի մը կայարանը կը հաստատուի, արուար-ձան մը կը մնոնի և տեղը քաղաք մը կը ծնի: Ժողո-վուրդներու շարժումին այս կեղբոններուն բոլորտիքը այս հզօր մեքենաները երբ կը դառնան, երբ կը չնչեն քաղաքակրթութեան այս հրէշային ձիերը, որոնք ա-

Յուխ կ'ուտեն և կրակ կը հանեն, կարծես թէ սերմե-րով լի երկիրը կը շարժի և կը բացուի մարդոց հին քնակարանները կլելու և նորերը կը կանգնին:

Օրլէանի երկաթուղիին կայարանը Սալբէթրէբի գետինները գրաւելէն ի վեր Սէն-Վիզթօրի և Բուսա-կան Պարտէզի ականներուն մօտակայ հինաւուրց և նեղ փողոցները կը դորդին, օրը երեք կամ չորս անգամ գզրդումներով անկէ կ'անցնին արագաշարժ կառքերու յորձանքները, մասնաւոր և հասարակ մեծ հառքերը սրոնք յատուկ ժամանակէ մը ետք տուները ներս կը մզեն աջէն ձախէն. վասն զի կան անանկ բաներ զոր պէտք է յայտնել, վասն զի հզգապէս ճիշդ են. և ինչպէս օր իրաւ է ըսելը թէ մեծ քաղաքներու մէջ կէսօրի ատեն տուններուն ճակատները արեւէն բոյսեր կ'արտադրուին և կ'անձին, ստոյգ է նոյնպէս թէ կառ. Փերու յաճախ երթեւեկութիւնը փողոցները կը լայնցնէ: Եսոր կեանքի մը նշանները յայտնի են: Այս գաւառա-կան հին թաղին մէջ ամենէն վարենական կողմերը քարտասակ կը տեսնուի, սալարկները կը սկսին սո-զալ և երկնալ նաև այն տեղերը ուր տակաւին ան-ցորդ չկայ: 1845 յուլիսի մէջ, առառու մը, արժանայի-շատակ առառու մը այս թաղին մէջ յանկարծ կուպրի սկ կաթսաները ծխել սկսան. այն օրը կրցաւ ըսուիլ թէ քաղաքակրթութիւնը Ուրսինի փողոցը եկած, և թէ Բարիլ Սէն-Մարտի արուարձանը մտած էր:



Գ Լ ՈՒ Խ Խ Բ.

ԲՈՒԻ ԵՒ ՇԻԿԱՀԱԻ ՀԱՄԱՐ ԲՈՅՆ

Ժան Վալժան ահա այս Կօրպոյի տունին առջեւ կանգ առաւ : Վայրինի անասուններու պէս այս ամայի տեղը ընտրած էր իր բոյնը շինելու համար :

Ժիլէն խառնեց, տեսակ մը բանալի հանեց, զուռ բացաւ, ներս մտաւ, յետոյ նորէն գոցեց զգուշութեամբ և սանդուխէն վեր ելաւ Գօղէթը միշտ հետք տանելով :

Մանգուխին վերը գրպանէն ուրիշ բանալի մը հանեց և ուրիշ գուռո մը բացաւ : Գետինը զրուած անկողին մը, սեղան մը և քանի մը աթոռ կար այն սենեակին մէջ ուր մանելով անմիջապէս դուռը գոցեց և որ բաւական ընդարձակ վերնայարկի պէս բան մըն էր : Սենեակին մէկ անկիւնը կրակարան մը կար որ վառուած էր և որու խոյրը կ'երեւէր : Պուլվարին կանթեղը աղօտաբար կը լուսաւորէր այս անշուք սենեակը : Ներսը խուց մը կար փոկէ անկողնի մը հետ : Ժան Վալժան ծանեցաւ և այս մանկուհին ձեռքը պապաւ :

Ինը աւիս առաջ պազած էր նաև մօրը ձեռքը, մօրը որ նոյնպէս քնացած էր :

Միեւնոյն ցաւագին, կրօնական և կոկծալի զգացումով համակուած էր սիրտը :

Գօղէթի անկողնին քով ծունը դրաւ :

Արեւը ամենուրեք ծաւալեր էր, և մանկուհին դեռ կը նիբռնէր : Սեպտեմբերի արեգական տժգոյն ճաւ-

ռազայթ մը սենեակի պատուհանէն ներս կ'անցնէր և ձեղունին վրայ ստուերի և լոյսի երկայն և նուրբ թեւեր կը կազմէր : Յանկարծ քարահանի սայլ մը որ անագին կերպով բեռնաւորուած էր, պուլվարին սալարկին վրայէն անցնելով մրրկային դղրդումի մը պէս հիւղը դղրդեց և վերէն վար չարժեց :

— Այս, տիկին, պուաց Գօղէթ յանկարծ արթնալով, եկայ, ահա եկայ :

Եւ անկողինէն վար նետուեցաւ . արտեւանունքը քունին ծանրութեան պատճառաւ . դեռ կիսափակ էր . Գօղէթ իսկոյն թեւը դէպի պատին անկիւնը երկնցուց :

— Ո՞հ սուրբ Աստուած, ի՞նչ եղաւ աւելս, ըստ : Երբ բոլորավին բացաւ աչքերը, Ժան Վալժանի խնդումերես դէմքը տեսաւ :

— Հա՛ իրաւ, աղէկ միտքս ինկաւ : — Բարի լոյս պարոն, ըստ մանկուհին :

Մանուկները բնականապէս երանութիւն և ուրախութիւն ըլլալով, անմիջապէս և ընտանեբար կ'ընդունին ուրախութիւնը և երանութիւնը :

Գօղէթ Գաթերինը նշմարեց անկողնին քով և առնելով սկսաւ խաղալ ու միանգամայն հարցումներ ընել ժան Վալժանին : Կը հարցնէր թէ օ՞ւր էր ինք, թէ մեծ էր Բարիզ քաղաքը, թէ տիկին թէնարտիէ շատ հեռու էր, թէ կրկին չպիտի գար ան, ևայլն : Յանկարծ պուաց :

— Որչա՞փ աղուոր է այս սենեակը :

Աղուոր ըստծը սոսկալի խրճիթ մըն էր, բայց կը զգար թէ աղատ էր այս խրճիթին մէջ :

— Սենեակը աւլեմ, հարցուց վերջապէս :

— Խաղա՛, ըստ ժան Վալժան :

Օրը այսպէս անցաւ : Գօղէթ անպատում կերպով եռջանիկ էր այս պէպէքին և բարեմիտ մարդուն հետ արանց բնաւ բան մը հասկնալ ուզելու :

Գ Ա Ռ Ե Խ Գ .

Ե Ր Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Կ Բ Կ Ա Զ Մ է

Ժան Վալժան հետեւեալ օրը առտուն դարձեալ  
Գոզէթի անկողնին քովն էր : Հոն սպասեց անշարժ , և  
անոր նայեցաւ մինչեւ արթննալը :

Սրտին մէջ նոր բան մը կը զգար :

Ժան Վալժան բան մը սիրած չէր բնաւ : Քսանը հինգ  
տարիէ ի վեր առանձին էր աշխարհիս մէջ : Բնաւ հայր ,  
սիրահար , լծակից , բարեկամ եղած չէր : Թիարանի մէջ  
չար , տիսուր , անարատ , տղէտ և վայրենի մարդ մըն  
էր : Այս ծեր թիապարտին սիրտը կուսութիւններով լի  
էր : Քոյրը և քեռորդիները միայն անորոշ և հեռաւոր  
յիշատակ մը թողած էին անոր , յիշատակ մը որ վեր-  
ջապէս զրեթէ բոլորովին ջնջուած էր : Ամէն ջանք  
ի գործ դրած էր զանոնք գտնելու համար , և չկրնալով  
գտնել՝ մոռցած էր : Այսպէս է մարդկային բնութիւնը ,  
իր երիտասարդութեան միւս գորովալի յուզումները ,  
եթէ երթէք ունեցած էր , անդունդի մը մէջ ինկած էին :

Երբ Գոզէթը տեսաւ , երբ առաւ , տարաւ և ազա-  
տեց զայն , իր սրտին խորերէն յուզուիլ զգաց : Իր ա-  
մէն եռանդալի և գորովալի զգացումները արթնցան և  
այս մանկուհին վրայ յարձակեցան : Քովն էր անկողնին  
ուր Գոզէթ կը քնանար , և ուրախութեաթ կը սար-

սըռէր . մօր մը պէս սրբանի խիթեր կը զգար , և չէր  
զիտեր թէ ի՞նչ է զգացածը , վասն զի խիստ անխմա-  
նալի և խիստ քաղցը բան մըն է այն մեծ և տարօրի-  
նակ շարժումը որով սիրտ մը կը սկսի սիրել :

Եթէ զան մեծ սիրտ որ բոլորովին նոր էր :

Սակայն ինք յիսունը հինգ տարեկան , իսկ Գոզէթ  
ութ տարեկան ըլլալով , տեսակ մը անջնջելի նշոյի  
նմանեցաւ միայն այն ամէն սէրը զոր ժան Վալժան  
կրնար ունենալ բոլոր կենացը մէջ :

Ժան Վալժան Գոզէթին հանդիպելով երկրորդ ըս-  
պիտակ երեւոյթ մը ունեցած էր : Եպիսկոպոսին հան-  
դիպելով իր հորիզոնին վրայ առաքինութեան արշա-  
լոյսին ծագում տեսած էր . Գոզէթին հանդիպելով սի-  
րոյ արշալոյսր կը տեսնէր :

Առջի օրերը այս հիացումով անցան :

Գոզէթ նոյնպէս անդիտակցառը փոփոխութիւն մը  
կը կրէր , խեղճ մանկուհի : Մօրմէն զատուած ժամա-  
նակ այնքան պղտիկ էր որ ա'լ չէր յիշեր զայն : Որթին  
նորածիլ շառաւիզներուն պէս՝ որոնք ամէն բանի կը  
փարին՝ Գոզէթ ուղած էր սիրել , բայց չէր կրցած փա-  
փաքին համարիլ :

Թենարտիկները , ասոնց զաւակները , ուրիշներուն  
զաւակներն ալ , վել ջապէս ամէնքն ալ մերժած էին ա-  
նոր սէրը : Գոզէթ շունը սիրած էր , բայց շունը մեռնե-  
լին եաք ա'լ ոչ ոք և ոչինչ ուղած էր անոր սէրը զը-  
րաւել : Ինչպէս ըսինք արդէն , Գոզէթ ութնամեայ հա-  
սակին մէջ անզգայ սիրտ մը ունէր . սոսկալի՛ բան :  
Յանցանքը իրը չէր . բարե՛ , Գոզէթ սիրելու չէ թէ կա-  
րողութիւն , այլ հնարաւորութիւն չունէր : Հետեւարար  
առջի օրէն սկսաւ սիրել այս ծերուկը իր ամէն սիրելու

և ժտածելու կարողութեամբը : Այնպիսի բան մը կը զգար զոր զգացած չէր բնաւ, այսինքն փթթում մը : Ծերուկը ա՛լ և ոչ իսկ ծեր կ'երեւար անոր :

Ինչպէս խղիկը աղւոր, նոյնպէս և ժան վալժան գեղեցիկ կ'երեւէր Գօղէթին :

Արշալոյսի, ժանկութեան, ծաղկահասութեան, ուրախութեան հետեւութիւն է այս, որու մէջ մատ ունի նաև երկրի և կեանքի նորութիւնը : Զկայ բան մը որ այնքան զմայլելի ըլլայ որքան է վերնայարկին վըրայ ցողացող երանութեան գունագեղ նշոյլը :

Մենք ամէնքս ալ մեր անցեալին մէջ կապտագոյն հիւղ մը ունինք :

Բնութիւնը, այսինքն յիսնամեայ անջրպետ մը, խորունկ վիճ մը բացած էր ժան վալժանի և Գօղէթի մէջ . ճակատագիրը լեցուց այդ վիճը : Ճակատագիրը յանկարծ միւտորեց և իր անդիմարտելի զօրութեամբը նշանեց այս երկու արմատախիլ կենցաղները, որոնք հասակով կը զանազանէին, իսկ ուռզով իրարու կը նըմանէին : Իրօք մին միւսին ամբողջութիւնն էր : Գօղէթի բնագրումը հայր մը կը փնտուէր : Իրարու հանդիպելով զիրար գտած եղան : Իրենց երկու ձեռքերն անքակտելի կերպով իրարու միացան այն իւորհրդաւոր պահուն ուր ձեռք ձեռքի տուին : Այս երկու սիրտերը երբ զիրար նշմարեցին, համոզուեցան թէ իրարմէ փոխադրձ պէտք ունին, և որտագին գրկուեցան իրարու հետ :

Բառերն իրենց ամենէն իմանալու և ամենէն բացարձակ նշանակութեամբը առնելով կրնանք ըսել թէ այս երկու էակները գերեզմանական պատերով ամէն բանէ բամնուած ըլլալով ժան վալժան Այրի էր, ինչպէս Գօղէթին ալ Որուէի : Այս վիճակին պատճառաւ ժան վալժան երկնային կերպով մը Գօղէթին հայր եղաւ :

Եւ օտուգիւ չէ թէ պատրանք այլ իրութիւն մըն էր այն խորհրդաւոր ապաւորութիւնը զոր Գօղէթ Շելի անտառին մէջ կրեց երբ ժան Վալժանին ձեռքը իր ձեռքը բանեց մութին մէջ : Ժան Վալժան այս մանկուհին ճակատագրին մէջ մտնելով հետը Աստուած բերած էր :

Մանաւանդ թէ ժան Վալժան իր ապաստանարանը լաւ ընտրած էր : Այնպիսի ապահովութեան մը մէջ էր, որ կրնար անթերի սեպուիլ :

Գօղէթին հետ նստած խցաւոր սենեակին պատուհանը պուլվարին կը նայէր : Տունին պատուհանը այս էր միայն, հետեւարար զբացիներէն ոչ ոք կրնար ներս նայիլ քովի կամ դիմացի կողմէն :

50-52թիւ տունին գետանայարկը որ աւերուն հիւղի նման բան մըն էր, կառքի կայանի տեղ կը ծառայէր պարտիզաններուն, և վերի յարկին հետ ամեննեւին հաղորդակցութիւն չունէր : Վերի յարկէն զատուած էր ձեռունով որ ոչ երթեր և ոչ ալ սանդուղ ունէր, և որ կարծես թէ վարագոյր մըն էր խարիսու տունը պահելու համար : Վերի յարկը՝ ինչպէս ըսինք արդէն՝ բազմաթիւ սենեակներ և քանի մը վերնայարկեր ունէր, որոնց մէկուն մէջ միայն պատու կնիկ մը կը բնակէր և ժան վալժանին սենեակը հաւքատուկ կ'ընէր : Իսկ միւս սենեակներուն և վերնայարկն երուն մէջ ոչ ոք կը բնակէր :

Ծնունդ ին որը այս բնակարանը ժան վալժանին վարձողը այս պառաւ կինն էր որ զիսաւոր վարձակալ կ'անուանու էր փառաւորապէս, և որու իրական պաշտօնն էր սակայն զոնապանութիւն : Ժան վալժան պառաւին հաւատացուցեր էր թէ ինք Սպանիայի արժեթրդերէն սնանկացած հասառու մըն է, և թէ իր պատիկ աղջիկին հետ պիտի գար հոն բնակելու : Վեց

ամսուան վարձը կանխիկ վճարած էր, և՝ ինչպէս աեւ-  
անք՝ պառաւին ձեռքով պատրաստել տուած էր սեն-  
եալին և խուցին համար պէտք եղած կան կարասինե-  
րը: Այս գիշերը, ուր եկան՝ ահա այս պառաւը կրա-  
կարանը վառած և ամէն բան պատրաստած էր:

Ժան Վալժան և Գօղէթ այս ողորմութիւն հիւղին մէջ  
երանաւէտ օրեր անցուցին, և այս կերպով շաբաթներ  
անցան:

Գօղէթ ամէն օր առջալոյսին ենելով կըխնդար, ա-  
նընդհատ կը խօսէր, կ'երգեր: Մանկուկներն ալ թըռ-  
չուններու պէս առաւօսները կ'երգեն:

Ժան Վալժան երբեմն սկի կը բանէր և կը պագնէր  
Գօղէթին պղտիկ և կարմրագոյն ձեռքը որ ցուրտէն  
այտելով ձեղքրառւած էր: Ենեղմ մանկուհին ծեծ ու-  
տելու սովորած ըլլալով չէր զիտեր թէ ի՞նչ կը նշանա-  
կէր այս, և անոր քովէն խոյս կուտար բոլորովին ա-  
մօթահար:

Մերթ ընդ մերթ խորհուն կերպարան մը կ'առնէր  
և իր պղտիկ սեփոյն բօպան կը զիտէր: Գօղէթին ըզ-  
գեսաները ա՛լ հսութիներ չէին: բայց սպաւորի հագուստ  
էին: Թշուառութենէ ելած և կենաց ասպարէզը մտած  
էր:

Ժան Վալժան սկսած էր կարդալ սորվեցնել անոր:  
Երբեմն մանկուհին հեգել տուած ժամանակ կը մտա-  
ծէր թէ չարութիւն գործելու նպատակաւ կարդալ սոր-  
ված էր թիարանին մէջ: Այս նպատակը մանուկի մը  
կարդալ սորվեցնելու փոխուած էր: Ծեր թիապարտը  
այսպէս մտածելով կը ժպտէր հրեշտակներուն խորհուն  
ժպիտովը:

Ժան Վալժան կ'զգար թէ այս նպատակի փոփո-  
խութեան մէջ նախամտածութիւն մը կար որ ի վե-  
րուստ էր, կամք մը կար որ մարդու կամք չէր, և

մտախոհութեան անդունդներուն մէջ կը կորսուէր: Բարի մտածումներն ալ յոռիներուն պէս անդունդներ ունին:

Ժան Վալժան զրեթէ իր բոլոր օրերը Գօղէթին  
կարդալ սորվեցնելով կ'անցնէր, նաև թողլով որ խա-  
ղայ: Մօրը վրայ ալ կը խօսէր հեար և աղօթք ընել  
կուտար:

Գօղէթ հայր կ'անուանէր զայն, և ուրիշ անուն մը  
ունենալը չէր զիտէր: Ժան Վալժան ժամերով կը հիա-  
նար Գօղէթին նայելով՝ որ իր պէպէկը կը հաղուեցնէր  
և հազարութածը կը հանէր՝ և անոր ճառողումը մտիկ  
ընելով: Կեանքը ա՛լ առաւելութիւններով լի կ'երեւէր  
իրեն, մարդիկ բարի և արդարասէր կ'երեւէին, մտա-  
պէս ա՛լ չէր գանգաաաեր որ և է անձի դէմ: մինչև խոր  
ծերութիւնը չծերանալու պատճառ մը չէր նշամարեր բնաւ  
հիմա որ այս մանկուհին կը սիրէր զինքը: Իրեն հա-  
մար ակրօղջ ապագայ մը կը տեսնէր զօր Գօղէթ ըզ-  
մալելի լոյտի մը պէս կը լուսաւորէր: Մերթ ընդ  
մերթ տեսակ մը ուրախութեամբ կը խորհէր թէ  
Գօղէթ տգեղ պիտի ըլլայ:

Ապահովապէս չենք զիտեր թէ Ժան Վալժան Գօ-  
ղէթը ոիրել սկսած միջոցին այս նոր պաշարքէն հար-  
կաւորութիւն ունեցած չըլլայ բարութեան շաւզին մէջ  
յարատեւելու համար: Բոլորովին անձնական է այս  
կարծիքը զօր կը յայտնենք մեր գաղափարը ամբողջա-  
պէս ըսած ըլլալու համար: Ժան Վալժան մարդերու չա-  
րասրտութեան և ընկերութեան թշուառութեան նորա-  
նոր կերպարանքներ տեսած էր վերջին ժաման ակները,  
անկատա՛ր կերպարանքներ՝ որոնք դժբաղպարոր ձըշ-  
մարտութեան մէկ կողմը կը ցուցնեն, այսինքն կնոջ  
ճակատագիրը որ ֆանթինին վրայ կ'ամփոփուի, և  
հասարակային իշխանութիւնը որ Ժավէրի վրայ կ'անձ-

նաւորութ, նորէն թիարան գացած էր, բայց այս անդամ չէ թէ չարութիւն այլ աղէկութիւն ըրած բլարուն հա-  
մար, նորանոր դառնութիւններով համակուած էր, նո-  
րէն կը գրաւուէր ձանձրոյթով և յոզնութեամբ, եպիս-  
կոպոսին լիշտակն անդամ գուցէ փաքր ինչ կը խաւա-  
րէր ապա աւելի լուսաւորութեամբ և յաղթանակով ե-  
րեւելու թէութեամբ, բայց վերջապէս այս նուիրական  
լիշտակն ալ կը տկարանար: Ո՞վ գիտէ. կարելի է թէ  
ժան Վալժան Գօղէթին հանդիպելէն քիչ մը առաջ վը-  
հատելու և նորէն ինալու չափ տկարացած էր. սիրեց  
Գօղէթը, և կրկին զօրութիւն առաւ: Բա՛րէ, Գօղէթէն  
գրեթէ ոչ նուազ տկար էր: Պաշտպանեց Գօղէթը և Գօ-  
ղէթէն հաստատութիւն գտա՛ւ: Գօղէթ անոր չնորհիւ  
կրցաւ կեանքի ասպարէզին մէջ փայլի. Ժան Վալժան  
ալ անոր չնորհիւ կրցաւ առաքինսւթեան շաւդին մէջ  
շարունակիլ իր ընթացքը: Մանկուհին պաշտպանը ե-  
զաւ ան, մանկուհին ալ անոր յենարանը: Ո՛ անիմա-  
նալի և երինային խորհուրդ հաւասարակշութեանց  
ճակատագրի:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ԳԼԽՈՒՅՈՐ ՎԱՐՉԱԿԱԼՈՒՀԻՒՆ ԳԻՖՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ.

Ժան Վալժան խոհեմութիւն ունենալով ամենեւին  
դուրս չէր եներ ցորեկը: Ամէն իրիկուն վերջալուսի  
ատեն երբեմն մինակ, շատ անդամ Գօղէթին հետ  
պուլվարներուն կողմնական ամենէն ամայի ճամբանե-  
րուն մէջ պատյա կ'ընէր, և գիշերային մթութեան տի-  
րած միջոցին եկեղեցիները կը մտնէր: Կամովին Սէն-  
Մետարի եկեղեցին կ'երթար որ մօտագոյն էր: Գօղէթ  
եթէ հետը չերթար, պառաւ կնիկին քով կը կենար,  
բայց ձերուկին հետ պարտելու երթալը ուրախութիւն  
մըն էր մանկուհին: Ժամ մը անոր հետ ման գալո  
գեր ի վեր կը համարէր քան թէ Գաթերինին հետ ժա-  
մերով առանձին մնալ և հիանալը. Ժան Վալժան Գօ-  
ղէթին ձեռքը բռնելով կը քալէր և անոյշ խօսքեր  
կ'ըսէր անոր:

Գօղէթ վերջապէս խիստ զուարթ եղաւ:  
Պառաւը տունին հաւքառաքը կ'ընէր, կերակուր  
կ'եփէր, և տունին պաշտը կ'երթար կ'առնէր:  
Սակաւասիրութեամբ միշտ քիչ մը կրակ ունենա-  
լով, բայց մեծ նեղութեան մէջ տափնապող մարգերու-  
պէս կ'ապրէին: Առջի օրուան կահ կարասիները ի'նչ  
վիճակի մէջ որ էին, նոյնը մնացեր էին անփոփոխ.  
Ժիան թէ ժան Վալժան Գօղէթին խուցին ապակեւոր  
գուռը հանել տալով տեղը բոլորովին փայտաշէն դուռ  
մը դնել տուած էր:  
Միշտ իր զերագոյն թիկնուր, սեւ վարտիքը և

հին գլխարկը կը հազնէր. Փողոցին մէջ աղքատ մը կը կարծուէր: Երբեմն բարեսիրտ կիներ դառնալով քսան փարսնոց մը կուտային անոր: Ժան Վալժան կ'ընդունէր դրամը և յարդանօք բարեւ կուտար անոնց: Երբեմն ալ ինք երբ մուրացիկ թշուտոփ մը կը հանդիպէր, ետին կը նայէր դիտելու համար թէ արդեօք տեսնող կա՛, յետոյ թշուտառին կրմօտենար գաղտնապէս, ձեռքին մէջ դրամ մը, շատ անգամ արծաթէ դրամ կը դնէր, և շտապաւ կը հեռանար: Այս ալ իր անգատենութիւնները ունէր: Թաղին մէջ կը ոկսէր անուանիլ ողորմութիւն տուող աղքատը:

Պառաւ վարձակալուհին որ ժահաղէմ արարած մընէր և ընկերին դէմ նախանձոտի յանուել ուշադրութեամբ բոլորովին շաղուած. շատ կը զննէր Ժան Վալժանը թէեւ ասոր մտալին չէր անցներ թէ կը զննուի: Փոքր ինչ խույ, հետեւ արար շաղակրատ էր: Իր անցեալէն երկու ակույ մեացած էր, մին վերինը, միւսը վարինը, զոր միշտ իրարու կը զարնէր: Հարցումներ ըրած էր Գօգէթին որ բան մը չգիտնալուն համար բան մը չէր կրցած բան, թէ ոչ Մօնֆէրմէլին եկած ըլլողը: Առաջ մը այս դէտաւին Ժան Վալժանը նշարեց երբ նա տունին անբնակ սենեակներէն մին կը մտնէր այսպիսի կերպարանքով որ շատախօս պառաւին հետաքրքրական երեւցաւ: Ծեր կատուի մը պէս քալելով ետեւէն զնաց և առանց տեսնելու կրցաւ դիտել զայն դուսին ձեղքէն օրուն Ժան Վալժան բոլորովին զարձուցած էր իր կոսակը: Ժան Վարժան անշուշտ աւելի զգուշութեան համար կոնակը այս դուսին կը դարձնէր: Գրպանը խառննց, առւփ մը, մկրատ մը և դերձան հանեց, ապա ոկսաւ իր թիկնոցին մէկ ծայրին տուտառը քակել, և քակուած տեղին դեղին թուղթի կտոր մը հանեց և ծալլեց: Պառաւը տեսաւ եղելու-

թիւնը, և աճուղողով զիտեց որ թուղթը հազար ֆըրբանքնոց դրամատոմս մըն էր: Աշխարհ գալէն ի վերերկորդ կամ երրորդ անգամն էր այսպիսի դրամատոմս մը տեսնելը, ուստի իսոյս տուաւ աճարեկ:

Պահ մը ետքը Ժան Վալժան պառաւին մօտեցաւ և աղաչեց որ երթայ փոխէ այն հազար ֆրանքնոց դրամատոմսը, շարունակելով թէ իր եռամսեայ հասնէր այն զոր օր մը առաջ ընդունած էր:

— Ո՞րմէն հարցուց պառաւը մտովին, երեկոյեան ժամը վեցին գուրս ելաւ, բայց այն ատեն կառավարութեան արկղը հարկաւ բաց չկրնար ըլլալ:

Պառաւը զնաց դրամատոմսը փոխելու և կարծիքներ ըրաւ: Այս հազար ֆրանքնոց դրամատոմսը մեկնուելով և բազմտպատկուելով, վիենել-Աէն-Մարսելի փողոցի շատախօս կնիկներուն մէջ շատ մը երկիւզալի խօսակցութեանց տեղի տուաւ:

Օր մը Ժան Վալժանը նանած էր վրայէն և փայտ կը սղոցէր փողին մէջ: Պառաւը սենեակն էր և հաւքառաւք կ'ընէր: Սենեկին մէջ իրմէ ի զատ մարդ չկար, վասն զի Գօգէթ սղոցուած փայտին նայելով և զարմանալով կը զբաղէր: Պառաւը թիկնոցը տեսաւ որ բեւեռէ մը կախուած էր, և զննեց: Առաջ քակուած մասը նորէն կարուած էր: Ուշադրութեամբ մը շօշափելով զննեց թիկնոցը, և հասկցաւ թէ ծոպերուն և անութիւ աղեղաձեւ մասերուն աստաօներուն մէջ վրայ վրայի զետեղուած շատ մը թուղթէր կան: Անշուչա անոնք ալ հազար ֆրանքնոց դրամատոմսէր էին:

Պառաւը դիտեց նաև որ գրպանին մէջ ինչ օր ուղեց կար: Արդէն տեսած ասեղէն, մկրատէն և դերձանէն ի զատ նաև մեծկակ թղթակալ մը, իփսա մեծ գանակ մը և՝ որ աւելի կասկածելին է՝ զանազան զոյներով քսնի մը պիտակ վարսեր կային: Այս թիկնոցին ամէն մէկ գրպանը կարծես թէ անակնկալ զէպքերու մէջ ի հարկին ծառայելու նախապատրաստութիւն մըն էր:

Գօգէթ և Ժան Վարժան այսպէս օր անցնելով մինչեւ ձմեռին վերջը հասան:

Գ Լ Ո Ւ Խ Ե .

ՀԻՆԴ ՖՐԱՆՏԻՆՈՅ ԴԻՋՄ ՄՌ ԳԵՏԻՆԸ ԻՑՆԱԼՈՎ  
Ա. Ղ. Մ Ո Ւ Կ Կ Բ Հ Ա Ն է

ՍՀՆ-ՄՇԿարի քով աղքատ մը կար որ հին և ա՛լ  
անգործածելի հորի մը ծնօտին վրայ կը կծկուէր և որու  
ժան Վալժան յօժարակամ ոզորմութիւն կուտար : Երբ  
այս մարդուն առջեւէն կ'անցնէր զրեթէ միշտ բան մը  
կուտար : Երբեմն հետր կը խօսէր : Այս մուրացիկին  
նախանձուները կ'ըսէին թէ ոսիկանութեան գործակալ  
մըն եր ան . Ժամկոչ և եօթանասունը հինդ տարեկան  
ժեր մըն էր , և շարունակ Հայր մեր կը մրժուար :

Երիկուն մը ժան Վալժան՝ առանց Գօղէթի երբ  
անտի անցաւ , նշմարեց աղքատը որ իր սովորական  
տեղը և լապտերին տակ նստած էր . լապտերը պահ  
մը առաջ վառուած էր : Այս մարդը իր սովորութեան  
համետատ՝ կարծես աղօթք կ'ընէր և բոլորովին կըծ-  
կուած էր : Ժան Վալժան մօտեցաւ և իր սովորական  
ողորմութիւնն անոր ձեռին մէջ դրաւ : Մուրացիկը  
յանկարծ վեր վերցուց աչքը , ուղղակի ժան Վալժանի  
նայեցաւ , յետոյ անմիջապէս վար նայեցաւ գարձեալ :  
Փայլակի մը պէս տեղի ունեցաւ այս շարժումը , և  
ժան Վալժան սարսուցաւ : Կարծես թէ կանդեղին նը-  
շոյլով տեսածը չէ թէ ծեր ժամկոչին հանդարտ և բա-  
րեպաշտ դէմքն էր , այլ ահարկու և ծանօթ կերպա-  
րանք մա :

Այս կերպարանքը ժան Վալժանի վրայ այնպիսի

տպաւորութիւն մը ըրաւ որու նմանը կը կրէ մարդս  
երբ մաւթին մէջ յանկարծ վագրի մը հետ կը գանօւի  
դէմ ու դէմ : Ահարեկ և քար կտրած ետ քաշուեցաւ ,  
չնամարձակելով ոչ շունչ առնելու , ոչ խօսելու . ոչ  
մնալու , ոչ փախչելու , և մուրացկանին նայելով որ  
գուրջով մը ծածկուած դլուխը վար առած էր և կար-  
ծես ա՛լ չէր գիտեր անոր հոն ըլլալը : Այս տարօրի-  
նակ միջոցին բնազդում մը ստիպեց ժան Վալժանը  
խօսք մը չարտարերելու : Մուրացիկը ամէն օրուան  
մուրացիկին միեւնոյն հասակը , միեւնոյն հսուտիները ,  
միեւնոյն երեւոյթն ունէր . — Վա՛շ , ըստ ժան Վալ-  
ժան , յիմա՞ր եմ , երա՞զ կը տեսնեմ . ի՞նչ կ'ընեմ .  
անկարելի բան . — Եւ սաստկապէս խռոված տուն դար-  
ձաւ :

Հազիւ հազ կը համարձակէր ինքնին ըսելու թէ  
ժավէրին դէմքն էր ան դէմքը զոր տեսնել կարծած էր :

Գիշերը այս մասին երբ սկսաւ խորհիլ , ցաւեցաւ  
մարդուն հարցումներ ըրած չըլլալուն համար որպէս զի  
ստիպէր անզամ մըն ալ գլուխը վերցնելու : Հետե-  
եալ օրը գիշերուան մօտ միջոցին նորէն այն տեղէն ան-  
ցաւ : Մուրացիկը տեղն էր : Բարի լոյս , ծերուկ , ըստ  
համարձակօրէն ժան Վալժան դրամ մը տալով անոր :  
Մուրացկանը գլուխը վերցուց և ցաւագին ձայնով մը  
ըստաւ : — Շնորհակալ եմ , բարեսիրտ տէր : — Նայն խոկ  
ժամկոչն էր պատասխանովզ :

Ժանն Վալժան կատարելապէս հանդարտելով  
սկսաւ խնդալ . — Ի՞նչպէս կարծեցի թէ ժավէրին էր  
հոն տեսածս : Միթէ ամէն բանէ ետք հիմակ ալ ա՞չքս  
կը շւանայ , ըստ մտովին , և ա՛լ չմտածեց այս իրո-  
զութեան վրայ :

Քանի մը օրէն ետք գիշեր մը ժամը ութիւն միջոց-  
ները երբ իր սենեակին մէջ Գօղէթին դասը հեղել

Կուտար բարձրածայն, տունի դրան բացուիլը ու գոյսւիլը լսեց: Այս բանը տարօրինակ երեւցաւ ժամ վալժանին: Իրմէ զատ տունին մէջ միայն պառաւը կը բընակէր, որ ճրագ չվառելու համար մութին կը պառակէր միշտ: Ժամ վալժան նշան ըրաւ Գօղէթին որ լուէ: Լսեց որ մէկը սանդուղէն վեր կ'ենէր: Հարկաւ վեր ենողը պառաւը կրնար ըլլալ, որ թերեւս հիւտնդ ըւլալով դեղարան մը դացած էր: Ժամ վալժան մտիլ ըրաւ: Քայլը ծանր էր և այր մարդու մը քայլին պէս ձայն կը հանէր. բայց պառաւը հաստ մուճակներ կը հագնէր, և պառաւի մը քայլը միայն ամենէն աւելի կրնայ այր մարդու մը քայլին նմանի: Բայց ժամ վալժան իր ճրագը մարեց:

Գօղէթը անկողինը դրկած էր, խիստ ձայնով ըսելով. — Առանց ձայն ձոյն հանելու պառկէ կամաց մը, և մինչդեռ մանկուհին ճակարը կը համբուրէր, սահզուղին վրայէն լսուած քայլերը դազրած էին: Ժամ վալժան կանակը դուռին դարձնելով լոփի և անշարժ աթոռին վրայ կեցաւ ուր նստած էր և ուրկէ ելած չէր, և մութին իր շունչն ալ բռնից: Բաւական երկար ժամանակէ մը ետք ա՛լ բան մը չլսելով՝ ետեւը դարձաւ առանց շշուկ մը հանելու, և դէպի սենեալի դուռ նայելու միջոցին կղպակին ծակէն լոյս մը տեսաւ: Այս լոյսը աղէտալի աստղի մը կը նմանէր դուռը և պատը պաշարող մթութեան մէջ, Յայտնի էր թէ դուռին առջև մարդ կար որ ձեռքը ճրագ մը բռնած էր և մտիկ կ'ընէր:

Քանի մը բոպէէն ետք լոյսը աներեւոյթ եղաւ. այց ոտքի գփուտում մը շլուեցաւ բնաւ, ուստի ներելի էր ենթադրել թէ դուռին քով մտիկ ընելու եկողը մուծակները հանած էր:

Ժան վալժան առանց վրան փոխելու անկողին նետուեցաւ, և մինչև առաւոտ չկրցաւ աչքը խփել:

Առառ կանուխ յոգնութենէն թմրելով նիրհելու միջոցին գուոփ մը ճոխնչը լսեց և արթնցաւ. այս գուար փողին ներքնակողմեան սենեակներէն մէկուն դուռն էր որ կը բացուէր. Ժամ վալժան միեւնոյն մարդուն քայլը լսեց որ առջի օրը սանդուղէն վեր ելած էր: Քայլը կը մօտենար. անմիջապէս վար իջաւ անկողինէն և աչքը կղպակին բաւական մնձկակ ծակին վրայ գրաւ՝ յուսալով թէ պիտի տեսնէր այն անձն որ զիշերը տունը մտած և իր գուոփին քով գալով մտիկ ըրած էր: Իրօք մարդ մըն էր այն անձը որ այս անդամ առանց կանգ առնելու ժամ վալժանի սենեակին առջեւն անցաւ: Փողը տակաւին շատ մութ ըլլալով իր գէմքը կարելի չէր նշամարուիլ. բայց մարդն երբ սանդուղին քով հասաւ, արտաքին լոյսի ճառագայթ մը երեւան հանեց զայն իրը շքան կար մը, և Ժամ վալժան կանակէն կատարելապէս տեսաւ զայն: Մարդը բարձրահասակ էր, երկայն թիկնոց մը հազած, և թեփն տակ բիր մը ունէր: Ժավէրի զարհուրելի կերպարնքն էր այն:

Ժան վալժան կրնար անդամ մըն ալ տեսնել զայն պուլվարին վրայ նայող պատուհանէն: Բայց հարկ պիտի ըլլար պատուհանը բանալ. չհամարձակեցաւ բանալու:

Յայտնի էր թէ այն մարդը բանալիով մը և իրը իր տունը մտած էր: Ո՞վ տուած էր այս բանալին. ի՞նչ կը նշանակէր այս բանը:

Առառ ժամը եօթնին երբ պառաւը հաւքտուկ ընելու եկաւ, Ժամ վալժան թափանցուն նայուած քով մը անոր նայեցաւ, բայց հարցուփորձ չըրաւ: Պառաւը աւլելու միջոցին ըստաւ.

— Պարսնը գուցէ լսեց թէ այս զիշեր մարդ մը եկաւ տունը:

Այս պուլվարին վրայ երեկոյեան ժամը ութը ա-  
մենախաւարին գիշեր կը սեպուի պառաւներու հսմար :

— Աղէկ՝ ըսիր, այո՛, լսեցի, պատասխանեց խիստ  
բնական ձայնով մը : Ո՞վ էր եկողը :

— Նոր վարձարնակ, ըսաւ պառաւը :

— Ի՞նչ է անունը :

Լաւ մը չզիտեմ: Տիւմօն կամ Տօմօն է, կամ ասոր  
նման անուն մը :

Եւ ո՞վ է այդ պարոն Տիւմօնը :

Պառաւը իր կուզի աչերուն նման պզտիկ աչերովը  
ժամ Վալժանին նայեցաւ և պատասխանեց :

— Չեզի պէս հասառու մը :

Պառաւը գուցէ ամենեւին դիտաւորութիւն մը  
չունէր: Ժան Վալժան կարծեց սակայն թէ դիտաւո-  
րութիւն մը ունէր այն:

Երբ պառաւը գնաց, պահարանի մը մէջ գանուած  
հարիւր ֆրանքի չափ գումարը առաւ, ծրար մը ըրտւ  
և գրպանը դրաւ: Ծրարը կտպելու միջոցին թէն զգու-  
շութիւն ըրտւ որպէս զի ըստակ խառնուիլը չլսուի,  
հինգ ֆրանքնոց մը ձեռքէն փախաւ և գետինը առի-  
տակին վրայ լնկաւ ձայն հանելով: Երեկոյեան ժա-  
մանակ վար իջաւ և ուշադրութեամբ պուլվարին ամէն-  
կողմն ալ նայեցաւ: մարդ մը չտեսաւ: Պուլվարը բո-  
լորովին ամայի կ'երեւէր, թէն ստոյգ է թէ ծառերուն,  
ետեւը կրնար մարդ պահուիլ:

Նորէն վեր ելաւ :

— Եկո՛ւր ըսաւ Գօղէթին :

Չեռքէն բռնեց, և երկուքը մէկ դուրս ելան:

6399